

244



Սիրու

1969

# ՍԻՈՆ

Խ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱԼԱՏՈՒՐԱԿԱՆ  
ՊԱՇՏՈՆՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐԿՈՒԹՅՈՒՆ

S I O N

OFFICIAL PUBLICATION OF THE ARMENIAN PATRIARCHATE, JERUSALEM  
A BIMONTHLY OF RELIGION, LITERATURE AND PHILOLOGY

VOL. 43

NO. 7 - 8

1969

ՑՈՒԼԻՍ - Օգոստոս

Թիւ 7 - 8

## ԵՍՈՐԴՔ ՊԱՏՐԻԱՐքԻ «ԶԵՂԱԳԻՐՆԵՐՈՒ ԳՈՂՈՒԹԵԱՆ ԳԱՅԹԱԿՂՈՒԹԻՒՆԸ» ՀԱԻԱՔԱԾՈՅԻՆ ԱՌԻԹՈՎ

(ԳՐԱՆՈՍՏԱԿԱՆ)

Խօսքը դրամներու կը նմանին,  
Ճայթէն կը հասկցուի տնոնց կեղծ կամ  
ճշմարիտ ըլլալը:

Ի զուր նեղութիւն յանձն առեր է Շնորհ Պատրիարքը, ձեռագիրներու գողութեան առիբով տար եւ եայ մամուլի արտա-  
յայտութիւնները ի մի ժողվելու հատորի մը մէջ, եկն զգեստներ  
հաւաքողի պէս, զանանք իրը նոր ապրանք ծախելու, համար :  
Ըստ իր յայտարարութեան, եթէ ապառումը յաջող ըլլայ. ան-  
շուշտ օրի եղած ըլլալուն համար, Նորին Ամենապատուաթիւնը  
որոշած է ամէն տարի վերստին հրատարակելու նոյն հատորը,  
հարստացնելու համար մեր գրականութիւնը, պաղեցնելու հա-  
մար իր սիրտը, այրած երաւաղէմի մեծ հրդեհին մէջ, ինչպէս  
նաև դրախտարնակի մը միամտութեամբ քուզի տերեւներով  
ծածկելու իր մերկութիւնը :

Յառաջարանին մէջ, որ ամէնէն տկար մասն է հաւաքածո-  
յին, հաւանաբար հինցած նորութիւն մը ըլլալուն համար, Եր-

նորիք Պատրիարքը սրտնեղած է որ հայ եւ օտար մամուլը դադրած է այլիւս ձեռագիրթերուց զողութեան մասին խօսելէ, իսկ ինքը իր ըսելիքները զանազան կեղծանուններու մերքն սպառելէ յետոյ, հանհարեղ զազափարը ունեցեր է բավկովի բերելու օտար եւ հայ մատուիլի մէջ երկու տարիներէ ի վեր ըսուածները, միտքիրու մէջ վերարժարծելու ձեռագիրներու զողութեան զայթակդութիւնը եւ տիբանալու ցարդ իրեմ զլացուած արդարութեան:

Տակաւին նորին Ամենապատուութիւնը զարմանէ կը յայտնէ թէ թէ ինչո՞ւ Հայ Նկեղեցին եւ ժողովուրդը օրացոյցներու եւ տարեցոյցներու մէջ մասնաւոր յիշատակութեան արժանի չեն նկատեր այս ողբերգութիւնը եւ չեն տօներ դատապարտուածներու յիշատակը, իրրեւ նշմարիտ զող նահատակներ այս սրբապիղդ այսքին: Եւ թէ ինչո՞ւ Հայ ժողովուրդի անպատասխանատու պատասխանատուները իրարու չեն զար, իրեն հազցենելու սրբութեան վերարկուն, փոխան իր հազար զողութեան գրգիւակին: Չենք մեղադրեր զինքը իր այս միամիտ եւ սրտայոյց պահանջներուն համար, ի վերջոյ խեզն մարդը պոչի եւ փորի ցաւեր ունի Երուսաղեմուն ու իրարու իրազն այս այլ այլի անփառունակօրէն յօդս ցնեցան իր եւ իրեններու երազները եւ անվայել միջոցներով ձեռք բերուած պաշտօնները: Խնչպէս կ'երեւի Նորին Ամենապատուութիւնը տակաւին չէ արքեցած Երուսաղեմի իր մեծ երազէն, որ Յակոբ Նահապետի մտասխանչացումէն աւելի խորուեկ կը թուի ըլլալ, եւ չէ կրցած անդրադառնալ թէ իրակը զոր տարիներ առաջ Երուսաղէմ քերին, ուրիշներ այրելու համար, նոյն այդ կրակովը իրենի այրեցան, առանց համարի կարենալու իրենց բաղանքներուն եւ նըուառակին: Ի վերջոյ յաւիտենական է նշմարտութիւնը, հով սերմանողը փոք-որիկ կը ննաէ: Ներիէ Պատրիարքը իր չումեցած անմեղութեամբը ինքոյինքը զմռսած, չուզեր գիտնալ նոյնպէս թէ պայքարները եւ անհաջորդիւնները երկար պիտի չտեւէին, եթէ յանցանքը միակողմանի եղած ըլլար:

Յառաջարանի վերջաւորութեան այս նոր հնավանառը խիստ կարեւոր եւ այժմէկական նկատեր է հաւաքածոյին հրատարակութիւնը, դիւրացնելու համար, իրը թէ, Ամենայն Հայոց Կարողիկոսի կողմէ կարգուած յանձնախումբի զործը: Մակայն աւելի հիշտ պիտի ըլլար եղրակացնել, որ հաւաքածոյին նպատակն է ի նպաստ իրեն շահելու յանձնախումբը: Տարիներէ ի վեր այս դաւագիրներուն ինքը եղած է իրենց աղտատ արարքները արդարացնել ի շնորհուու իրենց սրսացուած վկայութիւններով, առանց փոյթ ունենալու շատ անզամ թէ ինչ կրնային արժել ամսնէ: Այս եղկելինները չեն ուզած անդրադառնալ թէ նշմարտութիւնը չի զնուիր ճրի վկայութիւններով, եւ թէ նման միջոցներով շինուած մեծամասնութեան մը ոչինչ կրնայ արժել: Ճշմարտութիւնը չի անզամ մեծամասնութեան հետ է: Մեծամասնութեան իրաւունք ունենալու վարկածը մին է այն ընթացիկ անհեթերութիւն ներէն, որուն դէմ միշտ բազովի մէջ է մտածող եւ հասկցաղ մարդը: Հանրային կարծիքը չէ որ կ'արհամարենք, ոչ ալ ազգին բգացումը, ինչպէս կը ժարիկ ըսել հաւաքածոյին հեղինակը: Մակայն սովորաւթիւն չումինք արժեւորիկու ամէն զլուխէ եւ ամկիւ-

նէ բարձրացող ճայները, երբ յանախ շատ լաւ գիտենք անոնց թիւման շարժառիքները:

Նորիք Պատրիարքը կը ցաւի որ իր այս խմբագրութենին տակաւին դուրս կը մնան կարեւոր ուրիշ յօդուածներ զորա ձեռքի տակ չէ կրցած ունենալ այս չնաշխարհիկ հաւաքածոն կազմելու ատեն: Յառաջիկային իրէ Տիրոջ կամեցողութեամբ կարենայ ստանալ այդ պակասները, անոնք նոր հատորի մը նիւթը ոփոխ հայրայրեն իրեն, անգամ մը եւս լուսարանելու միտքերը եւ շարաւանիելու իր անօգուտ պայքարը, ժամանակին կեր ըլլալու սահմանուած մամուլի այս հնոտիքներով, որոնք իրենց արտայայտութիւններու մէջ իրեն ի նպաստ ոչինչ ունին:

Նորիք Պատրիարքը, Գողցուած ձեռագիրներու ողիսական վերնագիր տալ ազած է ծեսագիրներու տեղափախութեան: Աւելի նիշշ պիտի ըլլար խորազընի, գողցուած ձեռագիրներու հայրենադարձութիւն ի Սուրբ Առող, որպիսի Հայ ժողովուրդի մտքի եւ եղիքի այդ գուակները, տարիներու պանդխոտ թենէ մը վերջ կը վերադառնային իրենց տեղը: Անոնք գերեվարուած էին այն մուր օրերուն, երբ ինքնի ու իրենները հանապազօրեայ ազօրքի նման նրաւատղէմի հասարակութեան եւ բովանդակ ըլլի փիւրքի Հայութեան կը յայստարարէին, ի ճայն փողոյ եւ թմրին, քէ նզիշ Սրբազնը կողովուած էր Ս. Յակոբայ զանձատունը եւ բազմարի պայուսակներով մեկնած հրուսակէմն: Երէ Նորիք Պատրիարքի ապօրէն յուսարարագետութեան շրջանին անոնք կողովուած էին արդէն, ինչպէ՞ս երուսակէմն իր Վտարուելու օրերուն անոնք հոն կրնային ըլլալ: Իր եւ իրեններու նախկին յայտարարութիւնը՝ քէ վերջին հաւատուին էր նշմարիտը: Անշաշուաւելի տրամարանական պիտի ըլլար եզրակացնել՝ քէ երկուէն այ սուտ էին: Այդ սուտն է որ տարիներէ ի վեր իր եղիշիրները ցցած կը բայէ անմոց եղիքէն, իրեւ ամենէն հարազատ մասը իրենց էւրեան: Այս երկու սուտ վկայութիւններու տղմուտին մէջ պէտք է որոննել գողութեան շարժառիքն ու քննուկը: Ինչպէս կը բռնի շարարը ուրարտէն առաջ եկած է, իրենց վատշուէր արարք իր նախատակէն վրիպեցնելու:

Ենոյա ի՞նչ կարիք կայ պատէ պատ զարնուելու, զանձատան զողութիւնն իր նախընթացը ունէր արդէն: Նորիք Պատրիարք ի իրենները չեն կրնար ուրանալ Պատրիարքարանի ժամային կողոպուտը: Սրբոց Յակոբեանց Միարանութեան անդամներէն եւ աշխարհիկ պաշտօնեաներէն շատեր քաջ տեղեալ են Սուրբ Յափիկովոսի աւազակութեան, երբ Տեղապահի բացահայութեան եւ իր սենեեակի գոյենրու փոխադրութեան առիթով, կը զողնար Պատրիարքարանի ժամային բանակին, եւ հինգ շաբարներ Տիրան եւ Նորիք դաւադիրներու հետ իրենց քովը պահելէ յետոյ, կը բանային ժաման եւ կ'անենետացնէին մէջի աւանդները: Ապա առանց խպնելու իրենց այս արարքէն, կը երակիրէին Տնօրէն ժողովոյ անդամները եւ կը ցուցակագրէին ժամային պարունակութիւնը: Երբ ներկաներէն ունանէ կը եարցնէին այս նոր տեսակի աւազակներուն՝ քէ ուրիշ՝ բերեր էին բանալին, իրենց կը պատասխանէր քէ «ատիկա իրենց գիտնալիքը չէր»: Ահա ժաւութեան նոխագ նկատուող Սուրբին, Նորիքի եւ Տիրանի գործը:

Մեր քով ի պահ դրուած Յորդանանի ռատիկանութեան բննութեան տեղեկագիրը եւ Միարանութեան անդամներու վկայութիւնը տրտում փաստերը կը կազմեն կատարուած ոնիրին եւ գողութեան։ Անշուշտ դաւադիրներու նպատակը քասային մէջ դրուած աւանդները գողնու չէր, այլ զանոնէ իրենց տեղեւ վերցնելով։ Տեղապահը գող հանել էր։ Այժմ ընթերցողներում կը թողութեան եղանակացութիւնը, թէ այս ծանօթ արարքին ենդիմակիները չէին կրնար նոյնը ընել Գանձատան ձեռագիրներու նկատմամբ, քանի որ առանց միջոցներու մէջ խտրութիւն դնելու իրենց նպատակ ըրած էին օրուան Տեղապահը վարկաբեկիլ։ Վերոյիշեալ գողութեան նկատմամբ ի՞նչ ունի ըստիի Կ. Պոլսոյ մաքրամաքուր արռակալը։ Եթէ հաջութիւն ունենայ ուրանալու այս գողութիւնը, որուն մէջ ունեցաւ բոլորանուէր իր գործակցութիւնը, պիտի ստիպուինք «Սիրո»ի մէջ երատարակելու Գանձատան գողութեան նախերգանէր եղող այս աւազակութեան թղթածրաբը, տեղով, թուականով եւ վկայութիւններով հանդերձ։

Ծակ տրամարանութեամբ, կացութիւններէն և ըսուածնեւրէն զազութեան կերպեր նշգել եւ վերագրումներ ընել, այդ արահեանին վարժ եղող մարդու մը պէս, մտքի գիշութիւն մը կրնայ արժել միայն։ Խոկ Գանձատան յանձնախումբի անդամներու բացակայութիւնը մասի փաքքոց ընելով կատարուածը այդ օրեւրուն վերացրելը, հատարակ անպարաբութիւն մըն է, նրաւազեւմի Վանիին ներքին կարգուտարքին անտեղեակները խարբալող Կարելի՞ն է մտածել որ Պատրիարք, Լուսարարապետ եւ ուրիշներ, յանձնախումբի բացակայութենէն կամ չզոյլութենէն օգտուելով, փորձէին իրենց պատկանող իրերը գողնու։ Դրամական կարիքը եւ իշխանակայել մսխումներու առասպեկտերը միշին գարեք յիշցնադ ժամանակավորեց անհեթերութիւններ են, վանիի մը պարիսպներու մէջ սեղմուիլ չկրցող։ Ամենէն մութ խզմնումն ներք եւ չարութեամբ ինքողնենին զրահածներն անգամ, մէջն ըլլալով Կ. Պոլսոյ մաղաշնորհը, դժուարաւ պիտի հաստային այլընդայլոյ ըսուածներուն։

Հեզուն ցաւած ակուային կողմը կ'երքայ, Շնորհի Պատրիարքի սրտմութիւնը կատաղութեան կը հասնի երբ կ'անդրադառնայ Յորդանանի արդարութեան Ասեանի վնիուին, զայն նըրկատելով ծեւական, միակողմանի եւ անարդար, ամբաստանելով Երուսաղէմի Հնդկանուր Դատավազը իրեւ անուզգակի մնջանից մը գողութեան։ Է վերջոյ երկիւլալից սիրտը կը գադրի յըստակ տրամարանելէ, իսկ թօնու եսք իրողութիւնները նիշդ տեսնելէ։ Ճշմարտութեան ուրը սոտուզութեան փորձը չէ, եւ սխալ պիտի ըլլար շփոթելու մէկը միւսին հետ։ Բոլոր կեզծիքի եւ սուտի ասպետները հոգի ի բոյն կը նզնին ցոյց տալ թէ ունին այդ առաքինութիւնը։

Ի՞նչ ըստն օտարներ գուխը կը բացուի «Նայիրի»ի տաղերով, որ յիշեալ թերքի խմբագիրը կը տեսարանէ թէ «ամզլիական թերքի մը թղթակիցը ոչ մէկ պատճառ ունի հայ եկեղեցականի մը թերմին մէջ դնելու անոր չըրած յայտարարութիւնները։ Թէ ի՞նչ յայտարարութիւններու կ'անարկուի, չնմք գիտեր; սակայն թէ «Նայիրի»ի խմբագիրը, որ արի տեսակետներ

կը բանաձեւէ, իր ամէնուռ ծանօթ պարկեշտութենէն բաժին հաւնելու օտարք քդրակիցին, եւ թէ Շնորհք Պատրիարքը, որ «նայիրի»ի նշարտաքան խմբազրին կը կորնի, պիտի գարմանան եթէ ջսեմ թէ այդ օրերուն օտարք քդրակիցներու մուտքը արգիլուած էր Պատրիարքարանին ներս: Անոնցմէ երկուոքը միայն, մին Շուէտական դժուապանի տիկնոց հետ, եւ միւսը՝ իբր թէ Ամերիկայէն բարեկամի մը կողմէ, տաանց իրենց քդրակի հանգամանքը յայտնելու, յաջողեր էին ներս սպրդիլ: Մեր տեսակցութիւնը իմենց հետ բնական է եղաւ կարճ, մեկնեցան դժողով, որովհետեւ չուզեցինք պատասխանել իրենց սպրէն առրէն հարցումներուն: Աշխատութեանս սենեակի կաեկարասին եւ ծխած սիկարէս զատ ոչինչ տեսան և ատին: Այս տողեր կարդացազնեթը այժմ թռող հար+ցընեն «Նայիրի»ի սովորութիւն թէ պատասխանատուութեան զգացումը եւ արժանապատուութիւնը կը սովորեն քդրակին որ արանազրէ միայն իր լսածնըրը: Միւս կողմէ նիշդ է թէ օտարք այդ քդրակիցները արժանազրեցին իրենց լսածները, սակայն ոչ մեզմէ, այլ երաւապէմի տիքանական մանկայիններէն, որոնք անոնց առջեւ բացին անցեալի քդրածրարը եւ բոլորիս ծանօթ իրենց յերիշածոյ գրապարտութիւններով ներկայացուցին անձերն ու անցեները, իրենց ուզածին պէս: Արժանապատուութենէ եւ բարոյականէ գուրկ այդ գաւադիրները, ինչպէս միշտ, այդ օրերուն առաւելապէս, իրենց անխիզին եւ եղջերուաքաղային սուտերով ողողեցին երապարակը, եւ իբրեւ նշարտութիւններ յանձնեցին զանսնէ օտարք այդ քդրակիցներուն:

Պատրիարքէն եւ իր շարքիններէն տեղեկաւթիւններ որուալէն նարահատ, ինքնակօչ այդ հիւրերը, որոնք երուսաղէմ եկած էին ո՞վ գիտէ ինչ յոյսերով, սկսան անկիւնտ անկիւն շրջիլ եւ ձեռագիրներու անուրդին հետ կապ չունեցող սուս ու սխալ տեղեկութիւններ ետագել, արդարացնելու մասամբ անշոշտ իրենց սուագելութիւնը: Մեղի վերագրուած եւ մեր բերանը դրաւած կարգ մը արտառաց եւ ծիծաղելի արտայայտութիւնները բնակար նարար արտադրութիւններն էին մութի մէջ պահուրտած ծանօթ բանարկուներուն, որոնք ձեռագիրներու գողութեան ափիքով կը կարծէին թէ այլեւս ժամանակը եկած էր իրենց երբեմնի պարտութեան եւ անարգանքին վրէծը լուծելու, եւ ինչու չէ, Տիրան եւ իրենները երաշափառով երուսաղէմ բերելու: Վատահ եմ թէ Շնորհք Պատրիարքն անզամ, եթէ կարենար պահ մը յադրահարել իր զանգուածեղ չարութեանը, պիտի չհաւատար ըստածներուն, երբ մանաւանդ անոնք կը դրուէին, իր բացատրութեամբ, «նարպէկ լարախազաց»ի մը բերնին մէջ:

Հատորին պարունակութիւնը ծանօթ է բոլորիս, իբրև հաւաքածոյ հայ եւ օտարք մամուլի արտայայտութիւններուն: Անշուշտ օտարին ուշադրութիւնը եւ հայ մարդուն ցաւը այդ ողբերգութեանը մէջ, սրտազրաւ ինչ մը ունեն, խոնի խայքով սլաքելու սիրուերը եւ ամօթի կարմիրավ ներկելու երեսները: Սակայն հաւաքածոն կազմուզը կը կարծէ թէ բոլոր գրութիւնները իրեն կնպաստ է որ կ'արտայայտաւին: Շատ հաւանական է որ այդ ծանդազ մտածումէն քելադրուած, ձեռնարկած է այս հատորի պատ-

բաստութեան, իր ձեռքին մէջ ունենալու նոր ձօր օառ մը, ի Աը-  
պաստ իրեն:

Սակայն ամէնէն ծիծաղելին զանազաններու նամակներէն  
հատուածներ բաժինն է, ուր առանց սուորագրութեան մէջբեր-  
ուած են շատ մը ցաւակցական ու գնահատական նամակներէ իրը  
թէ հատուածներ, ապացուցելու համար Շնորհ Պատրիարքի ան-  
մեղութիւնը եւ ուրիշներու մեղապարտութիւնը: Խնդնարդարաց-  
ման այս նոր ձեւը՝ իրա՞պէս ինքնատիպ է եւ ամրոզովին անձա-  
նօր թէ՝ օտար եւ թէ հայ գրականութեան: Միայն կը գարմա-  
նանէք թէ այս գեղեցիկ գաղափարը յղացած եւ գործադրած պա-  
հուն՝ նարին Ամենապատութիւնը ինչպէ՞ս չէ անդրադարձած  
թէ այս ձեւով կարելի է հասորներ լեցնել, առանց վաւերական  
բան մը ըսել կարենալու: Զանդրադարձա՞ու նոյնպէս թէ խելա-  
մուտ ընթերցող մը, դիւրաւթեամբ պիտի կրնար մակարերել որ  
բոլոր նամակները արտադրութիւններ են միակ զրչի մը՝ որ այդ  
գեղծարարութեան գաղափարն է յղացեր ու գործադրեր: Խնչովէն  
կը տեսնէք կարելի չէ ուտել հացը՝ որ ազ ու համ չունի եւ հա-  
ւատալ լացին՝ որ օր ու ժամ չունի:

Այս առիբով նպատակ չունինք Շնորհ Պատրիարքի եւ  
նուրեն Սրբազնի իրենք իրենց մասին ունեցած Վստահութիւնը  
խախտելու, ատիկա մեր ուժերէն վեր է: Տարիներէ ի վեր սուտի  
եւ կեղծիքի կոչկոռը այնքա՞ն քանարացած է իրենց հոգիներուն  
շուրջ, որ արդի գիտութեան միջոցներով իսկ կարելի չէ այդ գր-  
րակը խորտակել: Նպատակս գրախօսել էր միայն իր հաւաքածոն,  
ինչպէս նաև ըսելու համար թէ են ենք եռվակի բերուածները իրենց  
խժալուր կանչու բռուռ քննով, հաւաքածոն կազմողի հաշույց  
չէ որ կերպեն:

Հաւաքածոյի վերջաւորութեան, չկրցինք աշքէ վրիպեցնել  
նորին Ս. Օծութեան միջիքարական նամակը, ուր Շնորհ Պատ-  
րիարքը եւ ծերուազարդ Սուրեն Արքեպիսկոպոսը անկասկածե-  
լի եւ մաքուր կը յայտարարուին: Վեհափառի այս արդարացու-  
ցիչ գրութենէն յետոյ, պէտք կա՞ր այլևս այս անիմաստ հաւաքա-  
ծոյի պատրաստութեան: Մեր Եկեղեցւոյ գերազոյն պետք այս  
անգամ եւս զիրենք անմեղ կը յայտարարէր, հետեւաքար Շնորհ  
Պատրիարքը եւ իր ամրոզ կեանքը գողութեամբ անցուցած Սու-  
րէն Արքեպիսկոպոսը, արդարացած ու միջիքարուած, կրնան  
սպամուսերգել: «Ճօգեա՞ յիս մշտկաւ եւ սուրբ եղէց, լուա՞ եւ քան  
զիւն սպիտակ եղէց»:

Իսկ Վեհափառի նամակի իր պատախանին մէջ, Շնորհի  
Պատրիարքը, առանց քաշուելու կը յանդգնի ըսել թէ ներողամիտ  
է եղեր մեր նկատմամբ, ի սէր խաղաղութեան հանդուրժելու  
մեր պատրիարքութիւնը: Երջանիկ սուութիւն եւ քաղցր միջի-  
քարանք բոլոր անոնց՝ որոնց համար սաւտն ու նշմարտութիւնը  
համարժէք են այլեւս: Այս դժբախտ ուշակորոյսը կ'երեւի թէ  
մոռցեր է իր գրածները, ինչպէս նաև իր եւ իրեններու դաւերը,  
որոնք պատճառ պիտի ըլլային նախ երևուաղէմի ողբերգու-  
թեան, յետոյ անոր երկարածումին: «Կեղտոտ մատով ուրիշին  
սխալը ցոյց չի տրուիր», կ'ըսէ Շեյքփիր:

**Յ. Գ.** Շնորհի Պատրիարք եւ ժամկետ մը վայրերան յօդուածագիրները մեզ կ'ամբաստանեն թէ կ'անսնեսնէ հանրային կարծիքը եւ ազգին կամքը: Նախանձախնդրութեամբ փեռուոյց հանրային կարծիքի այս տեսարանները, չեն անդրադառնար որ մենք այսօր հազիւ թէ հանրութիւն ենք, մարմնական եւ եղանական մեր բաժանումներով, եւ ամկարող հանրային կարծիք մը ունենալու շնորհէն ու բարիէն: Խմբագրի մը կամ յօդուածագրի մը, շատ անգամ թերխաջ եւ դիտումնառը արտայայտութիւնը հանրային կարծիք չէ եւ չի կրնար ըլլալ: Վանքը ազգին է, բայց ոչ իրմակացութեան մը, ոչ կուսակցութեան մը, ոչ քաղաքի մը, ոչ ըլլանի մը: Վանքը ազգին է եւ Միաբանութիւնը աւանդառուն աղդային այս հաստատութեան, որ չի կրնար հանդիպողին, առոտուն կանուխ ներկայացողին բանալ իր դռները: Ասոնք շատ հասկնալի եւ յատակ խօսքեր են: Այն օրը որ ազգը ըլլայ ի վիճակի ինքնինքը լիագումար ներկայացնող մարմին մը մէջուղ թերելու եւ ատով ամբողջ ազգային ժապաֆականութիւնը իր բոլոր երեսներով իր ծոցը կեդրանացնելու, այն օրը երասաղէմի Պատրիարքութիւնը չի կրնար ինքնինքը բացառել ազգային միւս ժառանգութեանց նակատագրէն: Մինչեւ այդ օրուան իրականացումը, երուսաղէմը կը մնայ այնպէս՝ ինչպէս որ է. տէրը ոչ միայն իր իրաւունքներուն, այլ նաև ունեցածին:

Միակ հեղինակութիւնը որ այսօր կրնայ ներկայացնել ազգը ու եկեղեցին արտասահմանի մէջ, Ամենայն Հայոց Կաթողիկոսն է: Պատկառ կենալ Ս. Էջմիածնի գաղափարին, իլու հնագանդ իր Պետին, մեր բոլորին պարտականութիւնն է: Բարոյական կազմակերպութիւնները միշտ ներսէն՝ իրենց հոգեկան էութեան խորքէն է որ կ'անին եւ կը քայլայուին, արտաքին ազգակներ քիչ անգամ կրնան թափանցել անոնց մէջ: Ս. Էջմիածնինը ունեւ ատենէն աւելի պէտք ունի սփիւրքի բոլանդակ հայութեան հաւատարմութեան, եւ մենք ամէնքս ամէն ժամանակէ աւելի այսօր հարկադրուած պէտք է զգանք կատարելու անոր հանդէպ մեր պարտականութիւնը: Նարին Ս. Օծութեան իրահանգները միայն մեզի համար նշանակութիւն ունին, եւ վկայ Աստամած եւ մեր անցեալը, անոնք միշտ ընդունուած եւ գործադրուած են մեր կողմէ իբրև Հրաման ի Տեսանէ:

Ե.

**ՀԵԼԵՆ ԵՒ ԷՏՈՒԾՐԸ ՄԱՐՏԻԿԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ  
ԵՒ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան  
ԳԱՆՉԵՐՈՒ ՑՈՒՑԱԳԱՆԴԵՍ**

1

Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը մին է Հայկական այն բացառիկ կեղրոններէն՝ ուր, երկար դարերու անընդհանուր կեանքի մը ընթացքին հաւաքուած են Հայկական արուեստի լաւագոյն եւ անգամանելի նմուշներ։ Սիոն Լեռան վրայ բարձրացող Հայոց ընդարձակ Վանքի շրջափակէն ներս կը պահուին մօտ չորս հազար ձեռագիրներ, որոնք, իբրև բովանդակութիւն եւ իբրև մանրանկարչութիւն կը ներկայացնեն Հայկական մշակոյթի ամենէն կարեւոր երեսներէն մին։ Հոն են տակաւին եկեղեցական-ծիսական առարկաներու ճոխ հաւաքածոներ՝ ականակուռ խաչեր, ուկեթել շուրջառներ եւ եկեղեցական զգեստներ, գոհարա-զարդ ոսկեայ սկիհներ, աննման արուեստով և վարպետութեամբ պատրաստուած սքանչելի թագեր, գաւազաներ, մասնաւու վեր եւայլն։ Ս. Յակոբեանց Մայր Տաճարին մէջ կը գտնուի Հայկա-կան փայտափորագրութեան արուեստի գեղեցիկ նմուշներէն մին։ 1371 թուականին շինուած փորագրեալ փայտեայ գուազը. Տաճա-րին կից Ս. էջմիածնաց մատուռին պատերուն վրայ են աւելի քան յիսուն քառակուսի գունաւոր յախճապակիներ, Աստուածա-շնչական զանազան դէպքեր եւ դէմքեր ներկայացնող, գործ՝ կու-տինայի Հայ բաղմատաղանդ արուեստագէտներու։

Ու ատակաւին, Պատրիարքարանի Դիւանին մէջ խնամքով կը պահուին այն բոլոր պատմական վաւերաթուղթերը, հրովար-տակները՝ որոնք կը փաստեն Երուսաղէմի մէջ Հայ Պատրիարքութեան դարաւոր գոյութիւնը եւ կը հաստատեն Սուրբ Տեղեաց մէջ անոր վայելած բացառիկ առանձնաշնորհները։ Ամենէն հինը այս հրովարտակներուն տրուած է Մուհամմէտի կողմէ. այս վա-ւերաթուղթի հիման վրայ, Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան իրաւունքներն ու առանձնաշնորհները վերահաստատող հրովար-տակներ տուած են Ալի, Օմար իպն-էլ-Խաթթապ և Սալահէտտին։

Վերջապէս, դարերու ընթացքին Երուսաղէմի Ս. Յակո-բեանց Վանք բերուած են միաբան հայրերու կամ ուխտաւորներու միջոցաւ՝ զանազան իրեր (պղնձեղէններ, հնատիպ գիրքեր, գը-րամներ, թանկագին առարկաներ, եւայլն), որոնք այժմ կը պահ-ուին Վանքի տաղբեր սենեակներուն ու պահեստներուն մէջ։



Ա. Արարի Առահաստան Հելեն և Էտուբը Մարտիկեան Թանգարանը

Հետեւաբար, երկար ժամանակէ ի վեր զգացուող անհրաժեշտութիւն մըն էր Հայոց Վանքէն ներս մնայուն Թանգարանի մը հաստատումը, ուր նախ կարելի ըլլար հաւաքել ու ի մի բերել Հաստատութեան զանազան վայրերուն մէջ պահուող թանկադին իրեղէնները, ու ապա՝ հանրութեան ցուցադրել երուսաղէմ գրտնուող Հայկական արուեստի նմուշները:

Այդ անհրաժեշտութեան գիտակցելով եւ ընդառաջելով Պարիսիքարանիս փափաքին, Ամերիկահայ ծանօթ ազգային եւ բարերար ՄԷծ. Տիար էտուրրա Մարտիկեան իշխանական նուիրատուութեամբ մը Հայթայթեց նման Թանգարան մը հաստատելու նիւթական միջոցները: Ինչպէս ժամանակին յայտնած էինք («Սիօն», 1965, թ. 1-2, էջ 16-17), իրեւ Թանգարանի շէնք նը-կատի առնուած էր ժառանգաւորաց Վարժարանի ձեմարանը, աւելի քան հարիւր տարի առաջ Յովկաննէս Պատրիարքի ջանքերով բարձրացած սքանչելի կառոյց մը Սիօն Լեռան բարձունքին, ճար-տարապէտական գոհար մը ինքնին:

Թանգարանի մը հաստատման զաղափարին հետ, ստեղծուեցաւ նաեւ ծրագիր մը՝ առաջին առիթով ցուցադրութեան գնելու երուսաղէմի Հայ Պատրիարքութեան պատկանող հարթատութենէն նմուշներ, առաւելաբար զրչագիրներ եւ եկեղեցական զգեստներ ու անօթներ: Շուրջ վեց ամիսներու անընդմէջ աշխատանքներու շնորհի, կարելի եղաւ այս ցուցահանդէսը սկսիլ Թանգարանի պաշտօնական բացման օրը՝ երկուշաբթի, 21 Յուլիսին: Ճեմարանի շէնքը ենթարկուեցաւ ներքին եւ հիմնական նորոգութիւններու, եւ ցուցահանդէսին համար ստեղծուեցան նոր յարմարութիւններ. Թանգարանի եւ ցուցահանդէսի պատրաստութեան աշխատանքներուն մասնակցեցան երուսաղէմի իսրայէլեան Թանգարանի մասնագէտներն ու պաշտօնեաները:

Ցուցահանդէսի առիթով պատրաստուեցաւ շքեղ ուղեցոյց-ցանկ մը (Catalogue) հինգ լեզուներով, խմբագրուած Պրիւ-սէլի (Պելճիքա) Արքայական Համալսարանի Հայ Գրականութեան ու Պատմութեան դասախոս Փրօֆ. Արբակ Մխիթարեանի կողմէ: Տպուեցան ցուցադրուած առարկաներէն ոմանք ներկայացնող գունաւոր բացիկներ, ինչպէս նաեւ ապակենկարներ (slides): Բացի ցուցադրուած առարկաներու մանրամասն նկարգրութենէն, կատարուած Փրօֆ. Արբակ Մխիթարեանի կողմէ, ուղեցոյց-ցուցակին մէջ յօդուածներ ունին Տիրան Արքեպոս. Ներսոյեան, Փրօֆ. Աւետիս Սանհեան, Փրօֆ. Սիրարփի Տէր Ներսիսեան եւ Ա. Անդրէխսեան Հայ ժողովուրդի, Հայաստան-եաց եկեղեցի, Հայ Արքեստի եւ երուսաղէմի Հայ Պատրիարքութեան պատմութեան մասին:

Աւեցոյց-ցուցակի յառաջարաններ գրած են Ն. Ամենապատութիւն Պատրիարք Սրբազն Հայրը, Երուսաղէմի Քաղաքապետ Ն. Վաեմ. Թէտի Գոլլէք եւ Յորդանանեան շրջանի Երուսաղէմի նախկին Կառավարիչ Ն. Վաեմ. Անուար Էլ Խաթիպ Թամիմի: Այստեղ կ'արտաստպենք Ն. Ամենապատութեան գեղեցիկ յառաջարանը, որ ինքնին արդէն Ցուցահանդէսին մթնութարը կը ստեղծէ, պարզ այլ խորհրդաւոր ու վսեմ:

### ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԸ ԱՌԻԹՈՎ

Երաւաղէմի Հայոց Պատրիարքութիւնը Քրիստոնէական Եկեղեցոյ ամենէն նուիրական եւ փառաւոր անցեալ ունեցող Արքուներէն մին է, իբրև սրբավայր, հոգեւոր կեդրոն, կրօնական ուսման վառարան, մեծ ուխտավայր, կայք եւ Միաբանութիւն:


Ս. Յակոբեանց Տաճարը գոր Դամինիկանները գոհարաւ տուփ անուանած են, Երաւաղէմի ընդհանուր Սրբավայրերուն մէջ, մեծահամբաւ՝ ոչ միայն իբրև սրբարան այլ գեղեցկութիւն, հանդիսարան մըն է քաղցր հրաշքներու, հազարք տակի տարիներու դիմացող: Խորաններու առաս ոսկին, կանքեղեցերու արծաթը, աշտանակներու, խաչերու, սպասներու, գաւազաններու գեղակառոյց հասակները ոսկիէն եւ ներմակ մետաղէն, նըշմարիտ գանձարանի մը երեւոյթը կ'ընծայեն այս խորհրդաւոր սրբավայրին:

Հոն, այդ Եկեղեցիին մէջ է Ս. Յակոբեանց գանձը, որ հագուագիւտ առիբներավ միայն կը բացուի բացառիկ այցելուներու առջև: Եւրոպացի ճամրորդներ՝ Բիեր Լորի, Ֆրետէրի Մազլէր եւ ուրիշներ, տեսած են նմուշներ այդ հրաշալիքներէն եւ հիացումով արտայայտուած տեսնց մասին:

Հոն կան ասեղնանկար ձեռագործներ, շուրջառներ, եմբար փորուններ, փարուրարմեր, քազեր, սկիններ, ականակուր խաչեր, վարագոյրներ, գաւազաններ, որոնք կրնան վառել ամենէն հանգչած երեւակայութիւնները: Կան ձեռագործներ որոնք տաք են համրոյրի մը պէս եւ ամուշ՝ աղօքքի մը չափ: Հեշտանք է դիսել այդ եեղուկ բայց չվազող գոյններն ու շողարեկումնները, արինումները: Դիտողին այնպէս կօր գայ որ այդ մարգարիտները, ադամանդները, զմրուխտները, մեղեսիկները, յակինքները կը լեցուին լոյսէն բայց չեն յորդիր, երբ նայուածքը կարմիրէն կ'անցնի կանաչին, կապոյտէն դեղինին:

Արուեստի բոլոր այս հագուագիւտ նմուշները Երաւաղէմ բերուած են Հայաստանէն, Կիլիկիայէն՝ իբրև արքայադիր նըւերներ հաւատացեալ հոգիներէ: «Երանի որ ունիցի յիշատակ ի Սիսն» Հայ հոգիի գերազոյն իդան ու կստահութիւնն է եղած, հեռաւոր Հայաստանէն Երուաղէմ բերելու եւ դիզելու իր հոգիի գանձին հետ նաև իր արտևատի գեղօրները: «Հայ ժողովուրդի գեղեցկութեան նկատմամբ անեցած պաշտամունքը, ։ Խաչակը, խոյանքը, կտակը, վայելքը կայ արտևատի այս գլուխգործոցներուն վրայ, որ գիտէ այդ դիւրամնեները իբրարու ընծայել, գոյնի եւ չափի հակադրութիւնները իբրարու համադրել՝ անփոխարիննի համգիտութիւններու մէջ:

Խսկ ժարէն սկսեալ մեր հազարաւոր ձեռագիրներով մեզի եկած մանրանկարչութիւնը, Հայութ միայն վայել արուեստ մըն է եւ իր առանձին տեղը ունի արեւելեան եւ արեւմտեան այդ շրջաններու նկարչութեանց մէջ։ Բառերը քիչ պիտի գային նը-կարագրելու այդ մեզայատուկ արուեստին բաղցը եւ բազմերես շնորհները, գոյներու, զիծերու եւ նկարագիրներու ներդաշնակ, գողտը եւ երկնայարդար բխումները, բըրռացումները։ Աչքե-րով պէտք է դիմու զանոնք, հիանալ կարենալու անոնց հրաշք զեղեցկութիւններում վրայ։



Թանգարանի ցուցանախակը

Անմիջական այդ հաղորդութիւնն է զոր կ'ընծայենք ար-ուեստով յուզուազ եռգիններուն։ Արուեստ մը՝ էապէս կրօնական, ներշնչումնով քիստոնիէական եւ արտայայտութեամբ Հայկական, որուն յայսնաբերումը նրուսապէմի մէջ կը նկատենք մեծ ա-ռանձնաշնորհում մը, մանաւամդ նրուսապէմի մէջ, Ս. Քաղաքը մեծ կրօններու, մեծ մշակոյթներու եւ մեծ ներշնչումներու։

## ԲԱՑՈՒՄ ԹԱՆԴԱՐԱՆԻՆ ԵՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԻՍԻՆ

Երկուշաբթի, 21 Յուլիս 1969, կ. գ. ժամը 4.30-ին բացառիկ հանդիսաւորութեամբ եւ չուզով կատարուեցաւ պաշտօնական բացումը Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Հելէն եւ Կտորը Մարտիկեան Թանգարանին եւ «Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան Գանձերը» Ցուցահանդէսին։ Աւելի քան 5,000 ըլլարափեան բակր, ուր, ժամը ճիշդ 4.30-ին մուտք գործեց Ն. Ամենապատութիւն Տ. Եղիշէ Ս. Արքեպոս։ Տէրտէրեան ի գլուխ Միաբանութեան Գործադրուեցաւ շատ կոկիկ եւ կարճ բացման յայտագիր մը։



Թանգարանի եւ շերուսագէմի Հայ Պատրիարքութեան Գանձերը Ցուցահանդէսի բացման համիլտոնաց մերկաներէն մատ մը

Նախ խօսք առաջ Ա. Աթոռիս Դիւանապետ Գերշ. Տ. Շահէ Եպա. Անձման, որ չնորհակալութիւն յայտնեց Թանգարանի եւ Ցուցահանդէսի կազմակերպման մասնակիցներուն, եւ մասնաւորելով իր խօսքը՝ բոլորին կողմէ երախաագիտական արտայայտութիւններ ունեցաւ Տիթրոյթարնակ Տէր և Տէն. Կտորը Մար-


տիկեաններուն, որոնց նիւթական նուիրատուութեամբ կարելի դարձած էր Թանգարանի չէնքին յարդարումն ու նորովաթիւնը:

Կարճ բայց պերճախօս ելոյթներ ունեցան Ն. Ամենապատ-  
ւութիւն Պատրիարք Ս. Հայրը եւ Երուսաղէմի Քաղաքապետ Թէ-  
տի Գոլլէք, որոնք շեշտեցին Երուսաղէմի նման կեդրոնի մը մէջ  
տեւական Թանգարանի մը հաստատման նշանակութիւնը:

Ս. Թարգմանչաց Երկրորդական Վարժարանի երգչախում-  
բին կողմէ կատարուած հայկական երեք երգերէ եաք, Պատրիարք  
Ս. Հայրը յառաջացաւ խուռն բաղմութեան ընդմէջէն եւ ժապա-  
ւէնի կորումով կատարեց պաշտօնական բացումը Հելէն եւ Էտ-  
ուըրտ Մարտիկեան Թանգարանին եւ Ցուցահանդէսին:

Ապա հրահրեալները բուռն հետաքրքրութեամբ ուղղուե-  
ցան ներս, դիտելու համար Պատրիարքութեան անգին եւ առաջին  
անգամ ցուցադրուող գանձերը՝ Ս. Գլխաղրի արծաթեայ եւ ոս-  
կեթել բանուածքով սքանչելի վարագոյրը, Յովհաննէս Կոլոս  
Պատրիարքի թանկարժէք շուրջառը, Շղթայակիր Պատրիարքի  
գոհարազարդ թագը, զանազան ոսկեայ գաւազաններ, աղաման-  
դակուո խաչեր, բուրվառներ, սկիհներ եւայլն: Բոլորին ուշադ-  
րութիւնը կեդրոնացաւ ցուցադրուած ձեռագիրներուն վրայ, ո-  
րոնք իրենց հուռական անդամները, մանրանկարչութեամբ եւ կամ թանկա-  
դին կազմով աչքառու տեղ մը կը գրաւեն Ցուցահանդէսին մէջ:  
Հոն են Հայ մանրանկարչութեան գագաթ Թորոս Ռոսլինի գլուխ-  
դործոցները, ինչպէս նաեւ Սարգիս Պիծակի եւ այլ մանրանկա-  
րիչներու գործերէն լաւագոյն նմուշներ: Ալունձին սենեակի մը  
մէջ ցուցադրուած են Երուսաղէմի Հայ Պատրիարքութեան դա-  
րաւոր պատմութեան կարեւորագոյն վաւերաթուղթերէն օրի-  
նակներ, ինչպէս Մուհամմէտի, Ալիի, Սալահէտտինի եւ Օսման-  
եան սուլթաններու Հրովարտակները՝ որոնք պաշտօնապէս կը  
հաստատեն ու կը վաւերացնեն Հայոց իրաւոնքներն ու առանձ-  
նաշնորհները սրբատեղիներուն մէջ: Ցուցադրուած են նաեւ զա-  
նազան պաշտօնաթուղթներ եւ նամակներ՝ ումանք երեք հարիւր  
սարուան հնութեամբ եւ պատմական մեծ արժէքով:

Ցուցահանդէսի բացրւմէն ի վեր, մօտ ամսուան մը ընթաց-  
քին, Հելէն եւ Էտուըրտ Մարտիկեան Թանգարան այցելած  
են աւելի քան 30,000 անձեր, որոնք, առանց բացառութեան,  
հիացումով դիտած են ցուցադրուած առարկաները եւ սքանչա-  
ցումի արտայայտութիւններ ունեցած՝ իրենց տեսածներուն մա-  
սին: Տեղական թէ օտար թերթեր եւ Հրատարակութիւններ մեծ  
գովեստով կ'արտայայտուին Հայկական արուեստի այս ճոխ ցու-  
ցահանդէսին մասին, եւ ձայնասփիւրի կայաններ կը ներկայաց-



Նմուշ մը ցուցադրուած առարկաներէն.

«Խոյիս Աւետարան»ի արձորքայ կաղքը, 1234 թուականնեն

նեն ծուցադրութիւնը իրբեւ միջազգային արուեստի կեանքին ամենէն հետաքրքրական եւ կարեւոր դէպքերէն մին ներկայ տարեշրջանին:

\* \* \*

Հելչն եւ Էտուըրտ Մարտիկեան Թանգարանի հաստատումով Երուսաղէմի դարաւոր Հայ Պատրիարքութիւնը կ'օժտուի կարեւոր հաստատութեամբ մը, որ, մշակութային իր միւս ձեռնարկներուն հետ՝ Դպրեվանք, Զեռագրատուն, Կիւլպէնկեան Մատենադարան եւ Տպարան, պիտի վերածէ այս Վանքը Հայ եկեղեցական եւ աշխարհիկ պատմութեան ու Հայ Արուեստի ուսումնասիրութեան գլխաւոր կեդրոնի մը:



## Ա. ԳՐԱԿԱՆ

### ՀԵԹԱՆՈՍԱՑ ԱՌԱՔԵԱԼԸ

ԳԼՈՒԽ ԵՕԹԵՐՈՐԴ

Սօղոս կեցած մեծ նոճիկ շուքին՝ Բարս Նարանի քրոջ Մարիամի գուռնէն քանի մը քայլ անդին, չէր համարձակեր բախելու դուռը, որովհետեւ զիսէր թէ իր ներկաս յութիւնը սարսափով միայն կրնար չեցնել տնեցիները։ Փոշէթաթառ և պատաժ ունա տալներով, ժամէրէ ի վեր կը կենար ծառին ներքեւ, աչքը սեւեւ իրեն այնքան ծանօթ դրան։

Դամասկոսէն նրուաղէմ իր ճամբարդութիւնը եղած էր տաժանեկի։ Մահօթներուն չանդիպելու համար քալուծ էր հասարակաց ուղին գուրս և գիշերած բացօղեայ, երբեմն աւերակներու և երբեմն պարտէնէկու մէջ։ Զէին պակասն բարի մարդիկ երեն առևու հաց և ջուր։ Այժմ վարանուա՞ կեցած հարուստ այրի Մարիոնմի գըրան մատիկը, կարօն ու վախից ունէր անցելին քաղցրացած ծախօթ դէմքերու։

Սպասումը երկար չտեսեց, Սօղոս հեռուէն առած էր Բար-Նարանը որ կը մատենար։ Այս վերջինը չէր նշարած նոճին ներքեւ կեցող սուսերը, երբ լսեց շատ մատէն ճայն մը՝ որ իր առունը կուսարը։ Նույջը նայեցաւ և առաս մուրացկանի կերպարանքով մէկը որ դռանէն քանի մը քայլ հեռու, ծառին կոթուած իրեն կը նայէր։ Բար-Նարանը մատեցաւ և կարծեցած մուրիկին երկարց արծաթի կար մը, իրեն ողործութիւն։ Անոնց աշքերը իրարու հանդիպեցան, երկինքներու երկունքով։ Բար-Նարան ճանչցած էր Սօղոսը և բազուկները բացան իր գիրկը կ'առնէր զայն, արցունքն հեղձամդղուկ կրկնելով անդապար։ «Եղբայր իմ Սօղոս, սիրելի եղբայր իմ Սօղոս»։

Եկուուրը ամօթապարտ բայց երջանիկ, դրան իր գլուխը Բար-Նարանի կուրծքին՝ կ'արտասուէք անիսոս։ Երբ ինքզինըը գտաւ, նկուն ու առյթաքած, նման մարդու մը ուրան մէկ ոտքը ներս է անգունդէն և թեւերով մէկ կ'ընէ պլուելու զառիթափի շըրթունքին բռւածն թուփերուն, յարեց, առանց նայիլ կարինալու իր բարեկամին։ ՎՄիթէ Սօղոս արժանի՞ է զու եղբայրդ կոշտելու, իր ըընծ զարիչներին յետոյց։

— Դուն ընաւ չես դադրած իմ եղբայրը ըլլալէ, սիրելի Սօղոս։

— Նոյնիսկ երբ կը հայածէի մեղի բուրբագի:

— Նոյնիսկ այն առեն, որովհետեւ կ'ըդդայինք թէ զուս որ մը մեղի պիտի զառնաս։ Ֆու անկնչծ հոգիդ չէր կրնար փակ մնալ մեծ ջշմարտութեան։

— Տէրը առելի հօր եղաւ և նուանեց զիս, յարեց Սօղոսը արտափառան ուրախարեամբ։

— Հուր ունինք քեզի պատահածէն, սիրելի իմ Սօղոս։ օրհնեալ ըլլայ ծիրոց կամքը որ գիտէ իմաստութեամբ ընտրել իր պատամաւորները։ Գիտեմ թէ շատ առանցքար, ակայն արշալոյսին կարինալ հանելու համար, պէտք է գիշերէն քալեց։ Ճըշմարտութիւններն ալ իրենց զինը ունին, յանախ արքենք վճարուելու համար։

— ԱՇ, սիրելի իմ Բար-Նարան, Տէրը ինձի եկաւ կատաղի փոթորիկի մը պէս և բռնած մազերէս վեր բարձրացաւ զիս իրեն, ինչպէս արծիւը կը բարձրացնէ զանուկը, կամ ձկնորսը կ'որսայ ձուկը իր ուսկանով։

— Մենք բոլորս ձուկեր ենք որսացուելու սահմանուած այն մեծ ռատկանին մէջ, որ յաշխաններու սկիզբէն բացուած է մեզի անտես ձեռքերէ:

— Ռւրախ եմ ռակայն պարաւոթեանս համար, յարջ Սօղոս, գիտեմ թէ այժմու լըսումը եւ միանկութիւնս, սկիզբն է դալիք ուրախութեան ու փառքին: Բարձրութիւնները տեսնել կարենալու համար, վարէն պէտք է նայի անոնց: Պարտուելին վերջ միայն կարելի է խնդալ փոթորկին, եւ նայի դիմուած մէջ բացառուող լերան, ինչպէս լսել Հոգիին ցաւագին պատզակը: Պարտուեթիւնը միայն կրնայ փորել մեր մէջ գերեցանը բաղոր այն բաներուն, որոնք բազուելու են սահմանուած: Սակայն ո՞վ պիտի մաքրէ ձեռքերս անմեղներու արինով ներկուած եւ յուայ խոզիս վարչամակը մեղք բիժերէն:

— Տէրը քեզի եկաւ, գուն իրեն երթալէտ տուած, ընարենք քեզ իրեն մաքուր մաօթը իր գործին Սև ամպերն անզամ ծաղիկներու կը փոխուին, Երբ համբորուին լոյսէն:

Ցեսոյ գուրգուրանքով գրկեց իր բարեկամը եւ ներս տարաւ զայն:

Երբ Սօղոս յուացուած եւ զգեստաւորուած, մտածկու բայց հիասքանչ կը նայէր Բար-Նարասին, այս վերջինը իր կարգին կը մտածէր թէ ի՞նչ պէտք էր ընել իր բարեկամին համար, որու անոնց սարսափով կը յիշուէր ռակաւին հաւատացեալներէն, հակառակ իր դարձի մտսին տարամայնուած յուրերուն:

Երուալաշէմ հազար յուշերով կ'արթենար Սօղոսին ներսը, ինչպէս ծովափին կեցող մարդը կը լսէ աղաղակը ալիքներուն: Գամաղիէլ, բարեկամներ, զոհեր, բոլորը շրջուած պատկերներով իրեն կը նայէին: Անցեալը շատ մօս էր իրեն, բայց կարելի չէր նու երթալ, ինչպէս զայն մոռնալ: Տառապանքն վերջ այս ընկդումը քաղցր էր եւ ամոքիչ:

Բար-Նարասը կը նայէր Սօղոսին ու չըր հաւատար աչքերուն: որքա՞ն փոխուած էր ան, նման հողին բխած վշտահար երազին:

Հուրգով չեցուած երբեմնի իր բիբերը, հորի մը չափ խորունկ կը բացուէին իր տժոյն դէմքին: Դիւրին չէր եղած իրեն համրոյ ըստ երկինքներուն, որ հողին կը թափէ շատ անգամ մեր սիրակրու ոսկին, արիւնի ողակէցի չը աչջ:

Սօղոս մեծ փափաք ունէր հանդիպելու Գետրոսին՝ որուն անունը հէքեաթի թեւով կը հնչէր ամենուրեք: Բար-Նարասը յայտնեց թէ առափեալները դիմէին արդէն իր մասին, եւ բոլորին մտածումը այն էր որ Սօղոս ժամանակուան մը համար ծածկուած մար աչքերէ: Սակայն Սօղոսին համար անգործութիւնը հաւատար էր մահուած: Առառ իհած էր իրեն եւ բացած իր հողին նոր տեսիթներու եւ կրտկած իր շրթները, խօսելու համար մեծ պատզամը աշխարհին:

Ցաջորդ օրը Բար-Նարաս Գետրոսին տարաւ Սօղոսը: Այս վերջինը ճանշաւ մանկադէմ եւ ուժեղ կազմուածքով Դալիլիացի ձկնորսը, զոր տեսած էր տարիներ առաջ: Զիւը նոտեր էր անոր մազերուն եւ ցաւի ակօսներ՝ իր ճակատին ու երեսներուն: Սակայն աչքերը տաք էին խորանի մը պէս, ուր Աստուծոյ շոնչը կը սաւառնէր:

— Եկած եմ լսելու Տիրոջ մասին, որուն անվեհեր ճառան եղար իր կենցանութեանը:

— Խնչ հրաշալիք են գործերդ, ով Տէր, բացադանչեց Գետրոսը, օրհնեալ ըլլայ կամքըդ, որ անզամ մը եւս հանդիսատես կ'ընես մեզի այս նոր հրաշքին, վերածելով Սօղոսը Պօղոսի: Ցեսոյ ժամեցաւ եւ ողջակուրեց զայն: Լսած ենք գարձիդ մասին եւ մեր սիրոց լւցուն է ուրախութեամբ: Այժմ զուն սիրելի նղայար մըն են մեզի համար, մէկը որ կրցած է տեսնել Տէրը երես երեսի: Դուն, շարունակեց Գետրոսը, վկան պիտի ըլլաս Յարուցեալին, բերանը որ նախատեց, այժմ լինան պիտի ըլլայ օրհնութեամբ, ձեռքը որ հարուածեց, պալասանը պիտի ըլլայ իր բացած վերքերուն: Շնորհը զոր սատցար, առայի է մեղքէդ:

Բար-Նարասը անկիւնը կեցած կուլար հրաւանքին: Թաղցը ճնշում մը կ'իրինք պատերէն ու առաստաղին, զրեթէ տեսանելի

թանձրութիւնով մը : իրենց այնպէս կուգար թէ բուրոք զացող օրերը տառապազին հոգեւ արդով կը դաշին իրենց աչքերը :

Յաջորդ օրը Պօղոս ուզեց Հանդիպիլ նոյնակէս Տիրոջ սիրելի աշակէրա Յովհաննէսին : Երբ ներս մասն չորցած պարտէցի մը վրայ բացուած խարիսուլ գուանէն, բառ կին մէջ զիրենց զիմաւորեց աժոյն, առաջայն թափանցիկ եւ անուշ նայուածքով եւ բիտասարդ մը, որուն իրուխտօրէն վեր բռնուած գուաւէր կը պասկուէր շագանակադոյն զանգուր մազերով : Հազար էր ներմակ վերարկու մը, կարծես նմանիլ ուզելուն համար Անոր՝ զոր սիրած էր այնքան : Սողոս եւ Յովհաննէս իրարա նայեցան անձանօթ ծանօթներու պէս : Շուտով իրենց եկաւ միանալու տարեց եղայրը Յակոբոս, որ ունէր նուրբ քիթ եւ մոխրագոյն ձագիր : Երկու եղայրները առանց երկուորեակներ ըլլալու, շատ նման էին իրարու : Պօղոսը տակակին շիռուած, ըստին երկուքը միաբրրան, «Անձ կ'սպասէինք չեզի, լատ նեց Բար-Նարասէն» ուու զարձիդ մասին եւ ուրախ ենք որ մեզի հետ եւ այլեւաւ :

— Եկած եմ լսելու մեր Տիրոջ սիրելի աշակերտներէն բաներ՝ որոնք ինձիք բաժին չեղան իր կենդանութեանը :

Երկու եղայրները իրարու նայեցան, անոնց աշեկուուն մէջ մեզմ խռովիք մը կար, անցելավ յուշերէն մշտուած : Յօվհաննէս, կարճ ապաստէ մը վերջ, ըստու, միտարեց անկարու են վերերելու զինքը, որ զեղեցիկ տեսիլ մըն էր, երկինքնէն երկիր իշած : Օրէնքաւ ըլլայ իր անսանը, Անդկա Առառածոյ խօսնէ էր, մարդինով աղյօտք իշած, որպէսք կարդիկ կարենային լուկ իր ձարնը եւ անսենն իր գէմքը, երկնքի լոյսերով պողոված : Կեանք իրմէն կը բիշէր յորդ եւ մաքույթ գետի մը պէս, եւ այդ բիումը կեանքի և մարդերու, Անդկա մեզի հետ եղան ամիսներով, արթիներով : Գալիլեյ լճեղին, Նազարէթի բարձունքներուն՝ եւ Երուսաղէմի մէջ, բաշինը երկինքը տառապազին մէջ, առաջանց բարձունքներու մը օրեր վերջ Պօղոսն ու իր բարեկամը Բեթանիա կացին, Դիմենեաց լերան ուղին հոսած ուղուար դիւդ մը ւ Երբ ներս մտան ճերմակ բուռու

— Անոր ձայնին մէջ յաւբետնութեան շունչը կը թրթուր, կը խօսէր մարդու մը նման որ կարեւոր պատզամ մը կը բերէր մեծ թագաւորէ մը : Ունկնդիրները կը նայէին իրեն հիացուամով մը, բայց մանաւանդ երկիւով, որովհետեւ իր խորունկ աչքերով, որոնք լոյսի անյատակ երկինքներ էին, Ան կը մերկացնէր մարդոց հոգին ստաւի եւ կեղծիքի ըսթերէն : Իր ձայնի օրորին մէջ մանւէկներն անդամ կը Ժուտէին իրենց մօրը դրկին, ծերերը նոր յոյսերով կը ծաղկէին, կիները պաղալից ծառերու նման կը բերկրէն : Իր խօսքերը բացցը էին, արքաներու պարտէցն բերուած ինձորներու պէս : Զինքը ըսթերէ վերջ մարդոց միջեւ եղած ապրեցութիւնները կը նշանէին կարծեա :

— Ասորդաւոր դիշերուան մը մէջ, երկնքին գուռները բացուեցան, նման Աստուծոյ յշբներուն, եւ ծնաւ Սուրբ Բանը, կենաք, որ մանկան մը մարմինը առաւ եւ քացատ կոյսի մը կուրծքին : Թագաւոր մանուկը խնձարուրուեցաւ եւ նստաւ մարդոց բեանաւորուած սիրտերու եւ ծարաւ հոգիներու զարք : Ալեց իշխանութեան պատզամը հօգոներէն, եւ յանձնեց զայն խոհար հավիտներուն : Անու նոյնպէս իժամասթիւնը հասվմի եւ առուած մէկնորսներուն :

Յովհաննէս ապա խօսեցաւ, Տիրոջ Ասէլյութեան եւ Յարութեան մասին, նայուածքը սեւեռած զիմացի լպատին : Որքան կը խօսէր, իր գէմքը այնքան կը լուսաւորուէր, եւ արցունքները լոյսի կտորներու վերածուած կը շողային իր աշեկուն խորը : Անդիս մարմնու մեզի հետ չէ այլեւս, մարդիկ իր երիտասարդութեանց հետ ապանեցին նաև մերըց : Առաքեալին ձայնը զազցու եւ յուզուած բան մը կը կարէր եր մէջնէւ :

Պօղոս իմացաւ Բար-Նարասէն, թէ շատ առվ Օտարականին մայրշ Երուսաղէմ պիտի զար : Ան հիւրը պիտի ըլլար Բեթանիու Ղազարոսի բայրերուն : Քանի մը օրեր վերջ Պօղոսն ու իր բարեկամը Բեթանիա կացին, Դիմենեաց լերան ուղին հոսած ուղուար դիւդ մը ւ Երբ ներս մտան ճերմակ բուռու

առունեն, որ առանձինն կը կենար գիւղին ծալը, բակին մէջ տեսան երեք կիներ, լայնախոստ ճիթենիք մը ներքեւ նստած։ Անոնք ուրիշ ելան եւ հրաւիրացին Բար-Նարասն ու իրեն ընկերացողը։ Պօղոս ճանչցաւ Ս. Կոյսոր, որ առեւր հազած կը զատուէր միւր երկուէին, փորազրուած նկարի մը պէս անշարժ եւ խորհրդաւոր նկուղները յաւզուածով նայեցան այդ նուրբ եւ անմարմին էտիկին, որուն աժգոյն եւ յանկուցիչ դէմքը քողին գուրս բացուող, անշխարհային բան մը ունէր, ամպերէն ծնած կարծես։ Եթի չըսուէր, Պօղոսը պիտի ուզէր ծունկի գալ եւ համբուրել անոր ձեռքերը, բայց կը վախենար որ իրեն Հափելով կը մարմնաւորէր զայն։ Անկա աղջակի մը կերպարանքն ունէր եւ թագուէիի մը գեհութեան։

— Ես տեսայ քու զաւակդ, ակամայ մրժնիցին Պօղոսի շրթները։ Ս. Կոյսը երեն նայեցաւ ժողովով, այդ նայուածքը կրակէ ջուրին պէս հոսեցաւ նկողներու հոգինեն ներս։ Անոնք տեսան որ այդ աժգոյն դէմքը քաղցրօրէն զոցուեցաւ եւ բացուեցաւ, սուտրէն դուրս չողազող մարդարիտին պէս։ Անկա նման էր փղոսկրէ տաճարի մը, շինուած ցաւով։ Տառապանքը կրինատէս համրութելի է, երբ իր պատանքը լուսաւոր վարշամակի կը փոխափ։

Պօղոս պատմեց իր տեսիլը։ Ս. Կոյսը կարծես թէ չէր լսեր, ան ուրիշ աշխարհ մը փոխազրուած կը թուէր ըլլալ։ Անոր նայուածքին վրայ երազ մը կար, նման գիշեր չունեցող վերջալոյսին։ Պօղոս դադրած էր խոսելի, կը նայէր Մարիամի կիսադէմքին, եւ իրեն կը թուէր թէ իր բոլոր սիրելիներուն, իր մօրը, իր քողջ, դիմաստուեները դրոշմած էին հու։ Անկա մեւն ու կերպարանքն էր մաքուր եւ առառածային անուրին, որուն ցոլքը առկախ կը մնայ հոգիներուն վրայ, երկինքէն վար յաւերժական իորհուրդով ժուցուր։

— Գիտնա՞լ կ'ուգէք իմ եւ զաւկիս մասին։ ըստա մեղմօրէն։ Պօղոս զդաց որ անոր ձայնին մէջ արցունք կար։ «Անկութենէս ի վեր կը հաւատայի Աստուծոյ եւ Անոր մարդոց նկատմամբ ունեցած սիրոյն։

Սիրոս միշտ լիցուն էր ուրախութեամբ, կ'ապրէի ու կը չէչի Տիրոջ մատուռով միայն։ Կը տեսնէի Աստուծոյ ստուերը լուսոնի լոյսին մէջ, լիոներու չուքին եւ ականական ջուրիրուն խորը։ Յաճախ ուրախութեամբ թեամբ Քարերը, ծառերն ու աստղերը, ուկեպոյն կը թուէին ըլլալ, սրովհեան Տէրը անսաց մէջէն կը ժպակը։

— Օր մը երբ նորէն մեր տունին տանիքը բարձրացած ազօթել կ'ուզէի, նշարեցի որ երինքը հասած սալրի գոյն ունէր, իսկ խոչոր ոսկի լուսին մը իր զեղին չողերը կը թորէր ծառերու եւ անհիջներու վրայ։ Մեղմ հով մը կը փէր լիոներէն, վարդի եւ յանմիկի բոյերով։ Անուշ դողով մը կը յորդէր ամրող էութիւնս, կ'զգայի թէ ուրիշ աշխարհի մը մէջ են։ Յետոյ առջեւ հանգնած տեսայ հրեշտակ մը, լոյսերով ուղղուն։ Խոր լուսութեանը մէջ շարժեցան անոր շրթները եւ լսեցի ձայն մը որ կ'ըսէր։ Շնորհայի կոյսին, Աստուծած քեզի հետ է եւ դուն ամէնէն օրհնեալ և մեծարելի էտիկ պիտի ըլլա բոլոր արարածներուն։ Ես անդամալուծուած էի վախսու եւ չէի կրոնար ըմրոնել նշանակութիւնը ըսուածներուն։ Յետոյ շարունակեց հրեշտակը գողտը ժպիտով մը։ «ԵՄՌ երկնչիր Մարիամ, պիտի յշանաս եւ ծնիս զաւակ մը որ մեծ պիտի ըլլայ եւ պիտի կոչուի Որդի Բարձրելոյն։ Իրեն պիտի տրուի իր նախանօր Դաւթի աթուր եւ իր թագաւորութիւնը վերջ պիտի չունենայ։ Կը մնայի անիսու, ինծի կը թուէր թէ կ'երազէի։ Սակայն ամէն ինչ իրավան էր շուրջս, գիւղը, լիոները, ծառերը, որոնք նարնչի գոյնով կը ծփային աշխերու դէմ։ Բայց ինչպէս կրնամ եւ յշանալ, ըսի ակամայ, երբ դեռ չեմ ամուսնացած։ Հրեշտակը ժպանեցաւ եւ իր ժպիտը նման էր բոցէ ժանենակի մը։ ալիք ալիք ըըզարցուող իր շրթներէն։ «Ա. Հոգին քեզի պիտի գայ եւ Գերապոյնին գորութիւնը պիտի չողայ չուրդղ։ Ան որ պիտի ծնիս սուրբ է եւ Աստուծոյ Որդի պիտի կոչուի։

— Փարատած էր մշուշը, Մեսիայի ծը-

Ննդեան երգը կը բարձրանար յիշողութեանս մէջն, մետաքսէ թէկի մը պէս գողար ու աներկային: Բայց ես իշխանուհի չէի, այլ պարզ աղջակ մը: Նայեցայ հրեժառակին, անիկա ձեռքերը ծալած երկիւղածօրէն կը խոնարէր, կարծես թագուհիի մը առաջնեւ: Եթոյու արցունքներու մէջն լրթներու մրցնջեցին: Օրհնեալ ըլլայ Տիրոյ կամքը:

— Պատմեցի այս տեսիլը ննողացն, որով խորհրդաւոր կերպով էրարու նայեցան եւ ժպտեցան: Մարիամին ճայնը կը հնչէր քաջը, երբ կը յիշէր անցեալը, իսկ իր կապոյս աշքերը լիցուն էին արտակարդ ճառաղայթներով: Այս աշքերը իր ժարմնի խորհուրդին վրայ անառ ձեռքերէ վառուած կանթեղներու պէս էին, որոնց խորը երկիւնքներու ուղղնախրէթը կը թթվար:

Պօլոս կը նայէր Ս. Կոյսին սիրով եւ ակնածանքով, կինս ուր իր կուրծքին վրայ դիեցած էր Աստուած մանուկը եւ մեծուցած զայս: Իրեն այսպէս կը թուէր թէ ինքն այ տեսիլք մէջ էր, յատյ անդիմադրելի շարժումով մը առա Կոյսին մեռը եւ համրությու:

Մարիամ պատմեց նոյնպէս իր Նազարէթին Բեթղեհէմ ճամբորդութիւնը: Դորդացող ճայնով խօսեցաւ իր միակ զաւկի ծընեղեան, հովիւներու ու մտղերու երեսան յասին, առաջնորդուած երկներու նորածադ ասողին, որ բարախուն սրտի մը պէս կը չողար Երկնակամարին վրայ: Անողերը իրենց նույները տալիք յետոյ երբ կը մէկնէին, զարձան ինծի եւ ըսին խորհրդաւոր ճայնով: «Այս անօրրան մանուկը ամրուց աշխարհը ունի իրեն իրեն օրորոց: Ան ժարմնացած սէրն է, աշխարհը առցնելով ուզին, որ այս խաղաղ գիշերով կը բանայ երկնքին սիրոց ու ժարդուն արդանդը: Անիկա ոսկի օղակը պիտի ըլլայ երկնքի ու երկրի, ժարդուն եւ Աստուածոյ միջն խըզուած շղթային»:

— Երբ Նազարէթ վերադարձանք, զաւակս արդէն անուշիկ մանչ մըն էր: Անոր աշքերը խորունկ էին ու կապոյս, զարդան

արեւին մէջ թեւ բացող մանիշակի նման: Խարսხաւչ էին իր մազերը, որոնք ոսկիէ երազի մը պէս իրենց ոստայնը կը հրաւէին անոր գլխուն շուրջ: Անիկա սիրոյ առաջնի վանկին պէս կիյանար բոլոր իրեն նայողներուն ըողին խորը, հոն շինելու համար արամանդէ քերթուածը երկինքներուն: Երբ կ'անցնէր Նազարէթի փողոցներէն, երջանկի իր հոդի միանկութեամբը, լրյուի մեծ աւելի մը պէս, կը տպաւորէր բոլորը:

Պօլոս յետոյ հարցուց Ս. Կոյսին, թէ Յիսուս իր մանկութեանը կը դիտակցէ՞ր ինըլինքին:

— Այդպէս կը կարծեմ: Ան խորհրդաւոր էր մէշա, սակայն խաղաղ ու քաղցր: Հնագունդ էր մեղի և սիրելի իր ընկերներուն, սակայն միշտ արտակարդ և տարրեր: Մենք Դրեն չէինք խօսեր իր հրաշալի ծննդեան եւ տուաքելութեան մասին, լրու հասկացողութութիւն մը կար մէր միջեւ: Ցովհաննէսին մկրտուելին եւ անազատ մեկնեին յետոյ հիայն զգացի թէ Ան այլեւս ինծի պիտի չը-վերազանար, թէ կեսնքի լոյսը որ իր մանկութենէն ի վեր իմ շուրջն ու մէջս էր, միայն ինծի պիտի շպատակնէր, այլ բովանդակ մարդկութեանը:

— Իր քարոզութիւններու ատեն տեղէ տեղ իրեն կը հետեւէի յաճախ, առանց իր դիտութեան: Երբ բազմութեան մէջ նշանը կա, կ'զգայի թէ իր գէմքը կը ամրէր: Իր գերջին օրերուն, երբ կարմիր ծաղիկներ զւնոր էին բացոււեր Նազարէթի սարերուն: և Սարօնի գալաքին մէջ, Օստարականը ըսաւ իր աշակերտներուն որ իրեն ընկերանան դէպի երաւազէմ, զկաներ ըլլալու Պատեք ժորիուող Գառին: Ես իրենց հետոն էի վերջին այդ ճամբորդութեանը: Անկէ անդին մէ հարց զիտէր, անկէ անդին ամէն ժարդ զիտէր, եւ իր աշքերը լիցուեցած արցունքով: Յետոյ յարեց: «Ան իմ զաւկէս աւելի իմ փառքը էր, որ իր մահով եւ Յարութեամբ յաղթեց աշխարհի շարին: Ես մայրն իմ այդ մեծ յաղթականին»:

## ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

### ՏԵՂԻՔ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԵԱՆ

#### ՑԱՂԱԳՍ ՑԱՏԿՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ

32.— ԿԱՏԱՐԵԱԼ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՊԱՅ-ՄԱՆՆԵՐԸ. Ընկերութիւնը առ հասարակ, իշխափ և նոյնինքն ընկերաբանութիւնը կը համարուին բնութենէն եղած վիճակներ, այնպէս որ սովորութիւն եղած է ըստ թէ ընկերութիւնը բնական է, բայց այս ծառահօթուքը (ποτίσια) վերացական ճշմարտութիւն մըն է լոկ, որպէստես եթէ ընդունինք իսկ ընկերութեան բնականութիւնը, պէտք է խոստովանինք թէ ոչ մէկ առջ ընկերութիւնը իր բնական վիճակին մէջ կը մնայ, այլ պէտք է որ անկիւ հետազնաէ ունենայ որոշ հանգամանքներ, ենթարկուի որոշ պայմաններու. իսկ ասոնք կախուած են մարդոց կամքին և պարագայից բերմունքներէն: Մեր խօսքերը առիջ պարզ կերպով կը հասկցուին եթէ միա զննենք թէ ի՞նչ էտկան պայմաններ անհրաժեշտ են որեւէ ընկերային միութիւն մը կազմելու համար: Այդ պահանջներն են անձեռու բազմութիւնը, նպատակի միութիւնը և բարոյական կապակցութիւնը: Իսկ որպէսսզի ընկերութիւնները զանազանութիւնը բարձէ, պէտք է որ իրարանշիւրը ունենայ կազմող անձեր, ուրոյն նպատակ եւ միութեան ինֆայատուկ կապ: այս անհրաժեշտ է՝ որպէսսզի Շնար ըլլայ անոնց միջև հաստատել դրական օրէնքներով առհմանուած փոխադարձ իրաւունքներ եւ պարտականութիւններ: Այս է ահաւասիկ այն յատկութիւնը որ կը կոչուի օրինականութիւն եւ ամէն ընկերութիւն որ կազմակերպուած է եւ ուրիշներէն կը գատորչուի՝ չի կրնար մնալ բնականութեան մէջ, այլ պէտք է անցնի օրինականութեան վիճակին:

Իրաւարաններուն մէջ այս խնդիրը կայ թէ ինչպէս կը կազմուին ընկերութիւնները, ի՞նչ իշխանութիւնը կը սահմանուին օրէնքներու պայմանները, ընկերութիւն

կազմողնե՞րը թէ անդամները ունին այդ իրաւունքը, եւ թէ՝ կարել՞ է եւ ինչպէ՞ս այդ պայմանները այլայլիք: ու առաջարկին ուրիշ կէտեր՝ սունց մասին պէտք է խօսին անոնք որ ազգաց կամ միջազգային իրաւունք մասնադիրութիւնը ունին:

Սաշափը սակայն անհակառակ ընդունուած է ամէնքնէն, թէ ազգաց բնական իրաւունքները ի՞նչ ալ ըլլան, ընկերութիւն կազմունքները գործնական իրաւունք մը ունին, որ անառարկելի իրաւունք մըն է, թէ կան, եղած են և կրնան լինիլ ընկերութիւններ, որոնց հանգամանքները հաստատուած են կամքայիշ ընկերութիւնը կազմողին՝ որ ուշնադիր կը կոչուի, վասնդի հեղինակին է ընկերութեան օրինական օրէնքնին:

33.— ԱՌԱՋԻՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆ. Այս բոլոր բացատրութեանց համաձայն, նկեղեցու յատկութիւնները ներկայացնելու համար կ'ըսենք նախ թէ նկեցեցին օրինական ընկերութիւն մըն է, հաստատուած կամ ուշ քրիստոսի որ անոր օրէնութիրն է:

Ապացուցանելու համար թէ նկեղեցին ընկերութիւն մըն է, նոր վասա մը յառաջ պիտի չըերենք, որպէստես ցոյց ապառիլ որ Քրիստոս հաստատեց նկեղեցին՝ ապացուցանելու արդէն թէ Քրիստոսի հաստատուած նկեղեցին օրինական է եւ յառաջ եկած է կամքովը Քրիստոսի, որ անոր ուշնադիրն է:

34.— ԵՐԿՐՈՐԴ ՑԱՏԿՈՒԹԻՒՆ. Նկեղեցին է նաև բազադրական ըմկերութիւն մը: Բարոյական կապակցութիւնը, որով կը կազմուի իրաւանչիւրը ընկերութիւն, անշուշտ պէտք է կեդրուանայ կէտի մը վրայ՝ որուն կը յանդին յարաբերութեան բոլոր

ԺՈՒԱԴԱՅԹՆԵՐԸ Ե ԵՐՔ այս կեդրոնը միակ է և անոր կու զան կը հասնին ու կը յանդին ուղագիր բոլոր յարարերութիւնները, պարզ կը կոչուի այդպիսի կեդրոնի մը չուրջ կազմուած բնկերութիւնը. իսկ եթէ անմիջական կեդրոնները, երբ երկրորդական կեդրոններ, կը միասորուին ուրիշ եւ դիմաւոր կեդրոնի մը չուրջը, այն ասեն բնկերութիւնը կը կոչուի բազադրական, ինչպէս են մեծագոյն պետութիւն մը կազմելու համար զաշնակցական դրութեամբ միաւորուած պետութիւնները, եւ զվասոր կեդրոն մըն ալ՝ ընդհանուր եւ արտաքին վարչութեան համար. իւրաքանչիւր ազգի կամ աշխարհի ժամանակար եկեղեցիներն ուղ ունին իրենց սեփական կեդրոնները՝ որոնք են հայրապետութիւններ, եւ ունին Քրիստոսի Եկեղեցւոյն միութեան ընդհանուր կեդրոնը՝ որ բոլոնդուկ Եկեղեցիներու ծիեղ զերական ժողովն է:

35.— ԵՐՐՈՐԴ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆ ԼՍՍ ՀԱՍՏԱՑՈՒԹԻՒՆՆ. Դրսաստի Եկեղեցին տեսողական ընկերութիւն մըն է: Ընկերութիւնները երբեմն հաստատուած կ'ըլլան տեսողութեան որոշեալ պայմանագույն, և կը կոչուին ժամանակար. իր երբ ոչ միայն չունին որոշեալ պայմանագույն, այլև սահմանուած են մշտնշենապէս շարուանակութուու, կը կոչուին տեսողական: Այդպէս է Քրիստոսի Եկեղեցին, որովհեան իր նպատակն է հոգիներու փրկութիւնը եւ սահմանուած է բոլոր մարդոց օպտին. ու ինչպէս տեսողական է նպատակը, տեսողական է նոյնպէս ինքը: Առոր կ'ակնարկեն Քրիստոսի վերջին խօսքերը՝ առաքեալիներուն ուղղուած. ևւ ահաւասիկ եւ ընդ ձեզ եմ զամենայն առուրս մինչեւ ի կատարած աշխարհը» (Մաթ. Իլ. 20):

Երեք յատկութիւնները դրս յիշեցինք, այսինքն օրինականութիւնը, բազադրականութիւնը եւ տեսողականութիւնը, կը վերաբերին Եկեղեցւոյ հաստատութեանը:

36.— ՑԱՏԿՈՒԹԻՒՆՆ ԼՍՍ ԲՆՈՒԹԵԱՆ. Կան ուրիշ յատկութիւններ եւս, որոնք Եկեղեցւոյ բնութեան կը վերաբերին. այսիմքն այնպիսի համագամանքներու, որոնք մասնաւ

արաբար Եկեղեցւոյ սեփական են: Ասոնց մէջ առաջինն է զերբականութիւնը: Եկեղեցին զերբական կ'ըսուի՝ գլխաւորաբար իր նպատակին համար, որ է մարդուն ընձեռնել տեսական եւ գործնական միջոցներ՝ հանգեցնեալ կեանքի մէջ հասնելու համար իր նպատակին, որ զերբական բան մըն է: Ինչպէս նպատակը, նոյնպէս միջոցները պէտք է լինին զերբական, այսինքն պէտք է ունենան գերբնական արդիւնքներ յատաջ բերելու բնութիւն: Միջոցներուն պէս ծագուած ալ, որ է Եկեղեցւոյ հաստատութիւնը՝ հոգեւորականութիւնը յայտնութեան եւ աստուածային յայտնութեան պրութեամբ կատարուած է և պէտք է լինի զերբական: Եւ որովհետեւ այդ ամէնը Եկեղեցւոյ բնութեան է կը բի որի արդար կազմութիւնն է նպատակը կը վերաբերի մարդուն հոգիոր կեանքին: Որովհետեւ ինչ որ արտաքին է եւ մարմնական, թէսէտեւ բազագական պարագայից տեսականով գետուած տառն իրը բազագական կը նկատուի, սակայն որովհետեւ անիկա իր բարոյական կողմն ու կ'ունենայ՝ մարդուն հոգեւորական կեանքին եւ հոգեւորական նպատակին եւս վերաբերելով, այս պատճառու ալ Եկեղեցւոյ հոգեւորական պարունակին մէջ, իշխանութեան ներքեւ եւս կ'իյնայ:

Այս յատկութեան իմաստը պէտք է լուս պաշտպանել անոնց դէմ՝ որոնք Եկեղեցւոյ հոգեւորականութիւնը գէշ մեկնելով կ'եղրակացնեն թէ Եկեղեցին չի կրնար խառնուի կամ աղղի այն ամէն բաներուն եւ գործերուն՝ որոնք արտաքին եւ մարմնաւոր դրսողութիւններով կը կատարուին, այլ ան պէտք է ամփոփուած մնայ ներքին եւ հոգեկան գործողութեանց մէջ, որոնք

ոչ մէկ մասնակցութիւն ունին արտաքին զործողութեանց հետ:

38.— ՏԵՍԱՆՅԵԼԻ. Եկեղեցւոյ բնութիւնը աւելի եւս բացայացնելու համար, գերաժանանութեան եւ Հռովերականութեան փաստերուն վրայ պէտք է աւելցնել տեսանելիութեան կամ երեւութեան յատկութիւնն ալ: Որովհետեւ Քրիստոսի Եկեղեցին ընկերական աներեւոյթ մարմին մը չէ, Աստուծեմ միայն ճանաչելի եւ լի հռովերական, այսինքն՝ աներեւոյթ և անըղդգալի յարաքերութեան վրայ միայն հրենուած, ինչպէս ունաք ուղեցին կարծել, այլ է խիստակ կրօնական մարմին մը, ոչ միայն ներքին պաշտամունքի, այլ նաև տրուափին եւ ընդհանուր պաշտամունքի վըրայ հիմնուած, տեսամնիլ յարաքերարդիւններով եւ զգալի կապակցութիւններով: Այսպէս, զգալի իրեր են իր մէջ մէկրութեան ջուրին լուսացումը եւ Հաղորդութեան հացին ճաշակումը, որոնք հաստատուեցան իրը Նշանակը քրիստոնէութեան: Հաւատքի դաւանութիւնն ալ պէտք է արտաքին և զգալի եղանակով ըլլայ, ինչպէս եւ զրուած է: «Ամենայն որ խոստովանեսցի յիս տառչի մարդկան, խոստովանեսցայ եւ ես զնանէ առաջի Զօր իմոյ» (Մաթ. Փ 32), եւ զգաքեալ թէ՝ «Երաւէ հաւատաց յարգարութիւն եւ բերանով խոստովանիք ի փրկութիւն, զի թէ խոստովանեսցի բերանով քով տէր ըգ-Յիսուս, եւ հաւատասցես ի սրտի քով թէ Աստուծ յարոյց զնա ի մեռելոց, կեցցեաց (Հոռմ. Փ 10):

39.— ՆՇԱՆԱԿԱՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՔ. Եկեղեցին ուրիշ յատկութիւններ ալ ունի, որոնք ոչ միայն իրեն առանձնական են, այլ եւ այսպիսի սերե կերպով կապուած են իրարու եւ այնքան յայտնի կերպով կը տեսնուին, որ կը ծառային որոշելու Քրիստոսի ճշմարիս Եկեղեցին անոնցմէ՝ որոնք ճշմարիտ չեն. այս պատճառաւ անոնք կը կազմեն Եկեղեցւոյ յատկութեանց երրորդ խումբը, որոնք կը կոչուին նշանականիք կամ աւելի կարծ ճեռով՝ նշանէ Եկեղեցւոյ: Թէեւ ումանք այդ յատկութիւններուն թիւր աւելի շոյց կու տան, բայց անոնք սովորաբար շորս կը հաշուուին, եւ ատոր կ'ակնարկէ

նիկրական Հանդանակը: «Հաւատամք եւ ի միայն ընդհանրական եւ յատաքերական Եկեղեցի»: իսկ մեր Եկեղեցին զանոնք աւելի ամրողութեամբ կը յիշէ երեկոյեան ժամերգութեան մեջ քարոզին մէջ: Ալղաջեռցուք զամենակալն Աստուծած ... եւ զան միայնոյ, սուրբ, կաթողիկէ եւ առաքելական Եկեղեցւոյ: Այս պատճառաւ, ըստ մեզ, չորս են Եկեղեցւոյ նշանական յատկութիւնները, եւ են՝ Միութիւն, Սրբութիւն, Ընդհանրականութիւն եւ Առաքելականութիւն:

40.— ԴԱՐՁԵԱԼ ՆՇԱՆԱԿԱՆ ՑԱՏԿՈՒԹԻՒՆՑ ՄԱՍԻՆ. Մենք կարծեկից չենք առնոց՝ որոնք կ'որոննեն թէ Եկեղեցին ի՞նչ բանի մէջ է որ պէտք է պահէ և ցոյց տայ նշանական յատկութիւնները, իր թէ ամրողութեան պատճանող մէկ յատկութիւնը չի կրնար պատկանիլ ամրողին մէկ կամ միւս մասին ալ: Միւս կողմէ, երբ ամրողն են եւ անոր մասերուն մասին կը խօսինք, բաւական կը սեպենք որ իրաքանչիւր յատկութեան նշանական կը է ուրեմն մէջ ճշմարութիւններէն իրաքանչիւրին մասին միտքերնիւ ինկած եղանակները եւ ձեւերը անպատճառ Եկեղեցիին պատճանին: Որովհետեւ Եկեղեցւոյ հաստատութիւնը Աստուծմէ է եւ Քրիստոսի աստուածային յայտնութեան մեռով կատարուած, եւ ոչ թէ իրաքանչիւր մարդու կամքով, և բոլոր յատկութիւնները հաստատողին միայն եւ ոչ թէ ուրիշներու կամքին եւ հաստատութեանը համեմատ են եղած:

Նշանական յատկութեանց իրաքանչիւրին բացարուրութիւնը գիրացնելու համար կը պահնաք բաժմանման այն կարգը, զոր նախ յիշեցնէ Աստուծածարանական զիտութեանց դասաւորման ատեն եւ Եկեղեցւոյ հաստատութեան ապացուցութեանց միջոցին:

41.— ՄԻՈՒԹԻՒՆՔ. Ակսելով ուրեմն Միութենէն, կ'ըսենք թէ այս յատկութիւնը պէտք է զտոնուի տեսականին, բարոյականին, ծիսականին եւ զարչականին մէջ միանգամայն: Տեսականին մէջ Միութիւնը՝ հաւատքի եւ գաւանութեան մէջ միութիւնն է, եւ անհնար է ենթադրել անդամ որ քիւ-

տոնէութեան մէջ կարենան գտնուիք հաւասարապէս ճշմարիս երկու հաւատք։ Սա կայն ամէն խնդիր հաւատք չէ։ ճշմարտութիւնները միայն Աստուծմէ յայտնուած են եւ աչ թէ մասնաւոր խնդիրներն ալ, որոնք յայտնեան ճշմարտութեան համաձայնութեան կամ բացարրութեան կամ մեկնութեան կերպերու կը պատկանին։

Թարուականին մէջ միութիւնը աւելի բարայալ է, որովհետեւ արդարութեան եւ ուղղութեան հարցերը շատ խնդիրներու տեղի չեն տար։

Միասկանին մէջ միութիւնը կը պահանջէ միայն որ էկութիւնները այն խորհուրդներուն որոնց վրայ կը հիմնուին քրիստոնէութեան բոլոր պաշտամունքները, համաձայն լինին իրարու եւ առաջնորդեն հոգեւոր նոյն հաղորդակցութեան։

Վարչականին մէջ միութիւնը կը պահանջէ որ նկեղեցին միացած ըլլայ իր գլուխին՝ Քրիստոսի, որուն հաստատութեամբ հիմնացաւ ինքը, նկեղեցին, եւ որ ազգաց եկեղեցները, որոնք առանձինն կը վարեն իրենց ներքին գործերը, ունենան կերպոն մը՝ որուն մէջ պարագայից պատշաճութեան համեմատ կարող ըլլայ վերջապէս որոշել եւ գնուի հաւատքի եւ նկեղեցւոյ մէջ յուրական հաղորդակցութեանց խնդիրները։ Իսկ այդ միութիւնը կը զանուիք բազմաց ժաղավին մէջ, որովհետեւ առավ է որ կը կապուինք Քրիստոսի հնա՞ւ որ ըստու թէ իր առնենով հաւատքաներուն մէջ է ինքը։

Այս աշխար բաւական ըլլայ գիտնալ առաջմ, վասնզի յետոյ պիտի զանք սկզբունքները ներկայ նկեղեցներու վրայ պատշաճնեցնելու հարցին։

42. — ՓԱՍՏՆԻ. Մեր ըստներուն ի հաստատութիւն, յառաջ կը բերենք Ս. Գըրքէն քանի մը խօսքեր։ Պօղոս կը գրէ։ «Մի մարմին եւ մի Հոգի, որպէս եւ կոչեցարուք ի մի յոյս կոչման ձերոյ։ Մի չ Տէր, մի հաւատք, մի մկրտութիւն, մի Աստուած եւ Հայր։ ամենեցուն որ ի վերայ ամենային եւ ընդ ամենեսին եւ յամենեսին ի մեզ» (Եփես. 9-48)։ Ալլային մեզ, եղբարք, անուամբն Տեսան մերոյ Յիսուսի Քրիստոսի, զի զնոյն բան ունիցիք ամեներեան, եւ մի իցեն ի մեզ հերձուածք» (Ա.

Կորնթ. Ա. 10)։ Հոգեւոր հաղորդակցութեան միութեան կ'ակնարկէ Քրիստոսով առօթքն ալ. «Պահեա զնոսա յանուան քռ, որով եսուրն ինձ, զի եղիցին մի, որպէս եւ մեք մի եմք ու զի ամենենքին մի իցեն, որպէս դու Հայր յիս եւ ես ի քեզ, զի եւ նոքա ի մեզ իցեն» (Յովկ. Ժէ 11-21)։ Այս խօսքերը ցոյց կու տան թէ նկեղեցին մէկ պէտք է ըլլայ եւ միանդամայն ցոյց կու տան թէ ինչ բանի մէջ պէտք է հիմնուի միութիւնը։

43. — ՄՐԲՈՒԹԻՒՆԻՆ. Նշանական յատկութիւններէն երկրորդն է Սրբութիւնը։ Նկեղեցին առըր կ'ըսուի, վասնզի առըր հաւատքով միացած է իր առըր զլուխին հետ, որ է Քրիստոս, ինքն ալ առըր, եւ առըր միջոցներով կը տանի իրեն հետեւողները առըր նպաստին։ Սրբութիւնը ուրեմն կը հիմնուի որբացած եւ որբացնող ըլլալուն մէջ միանդամայն։ Եթէ նկեղեցոյ մէջ ուսուցուած անսական եւ բարոյական ճշմարտութիւնները թերանոյին մաքրութիւնէ, կամ իր խորհուրդները կամ ծէսկերը որբութեան շատնէնին եւ կամ անոր զլուխին Քրիստոսի զառ առըր կը լինէր, հետեւապէս եւ ոչ առըր, այն տան սուուպէի շէր կրնար առըր ըսուիլ նկեղեցին։

Նկեղեցւոյ սրբութեան ժամին բարական ըլլայ յառաջ բերել Պօղոսի խօսքերը և Քըրքիսու սիրեաց զկեղեցին եւ զանձն իւր ժամանեց վասն նորու, զի զնա սրբացէ որբութեամբ աւաղանին բանիւ, զի կացուուցէ ինքն իւր յանդիման փառաւոր զկեղեցի, զի մի առնիցի ինչ արտօ կամ աղտաղութիւն կամ այլ ինչ յայնախիսեաց, այլ զի իցէ սուրբ եւ անարատու (Եփես. Ե 25-27)։

44. — ԸՆԴՀԱՆՈՒԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ. Ուրիշ նշանական յատկութիւն մըն է ընդհանրականութիւնը, կամ, յունական բառով՝ կարսողիկաւթիւնը։ Ընդհանրական է ոչ միայն այս որ իրազէս ունիցին եւ պատուած է համօրեն մարդկարեան մէջ, այլ նաև այն որ իր բնութեան համեմատ պարագրուած կամ սահմանափակաւած չէ որոշ չափերով, այլ ընդունակ է տարածուելու անհն անդ և մընալ անհն առեն։ Այսպէս է խօսպէս Քըրքիսուի նկեղեցին, եւ չէր լինէր ան ընդհանրական եթէ անենար այնպիսի պայմաններ սրուե կարենային խափանել անոր

առարածություն կարենալը եւ ամբողջ ժարդեկուաթեան յարժարիլը: Զէր կրնար մինչեւ զարձանալ ընդհանրապահան, եթէ իր ծագումին ըստ կախալ ամէն ժամանակ նոյնը մնացած շըլլար իր իսկութեամբը եւ էութեամբը: Քըլլարիստոնէական հարաւաքը, պատուիքանը և ծէսնը պէտք է իրենց եղածին պէս մնան, խոկ անոր վարչակիւնը պէտք է շարունակէ իր յօդակապութիւնը իր ընդհանրապահան գըլլավին հնա՞ որ է Քրիստոս:

Աւասի արժէք մը ջանի ըստի թէ քրիստոնէութիւնը ընդունաւած չէ բավարակ աշխարհին մէջ, նոյնիսկ աշխարհի հէսէն, որովհետեւ ոչ իրապէս առարածումն է ընդհանրականութիւնը եւ ոչ այ մեկի արություն թէ նրկնառու Հովհիւ ՅՇ իր պիտի Երթայ այս աշխարհներուն՝ սոր ոչ են յարար զարթէ Եկեղեցւոյ, որոնք իր ամյնին մտիկ պիտի ընն եւ եկեղյուն մէր հօս եւ մի Հովհիւ (Յովկ. Ժ 16): Մեզի բաւական ըլլայ ինչ որ ինքը հրամայեց. «Դնացէք այս ունեաւու աշտերաւեցէք զամենայն հեթանուա» (Մաթ. Խ 19), և Երթայ յաշխարհ ամենայն եւ քարոզեցէք զաւետարանն ամենայն արարածուոց» (Մաթ. Ժ 25):

45 — ԱՐԱՔԲԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԻՆ. Նշանական յատկութիւններէն վերջինն է առաքելականութիւնը: Քանի որ հաստատեցինք նախապէս թէ նոյն ինքն Քրիստոս էր որ հաստատեց Եկեղեցին, Եկեղեցւոյ իսկական յատկութիւնը պէտք էր կոչուէր Քրիստոսականութիւն, և եթէ Քրիստոսականութեան յատկութիւն տեղ առաքելականութեան յատկութիւնն է որ յառաջ կը բերենք Հոս, ովատճարը այն է որ Եկեղեցին Քրիստոսի հաստատուած առեն մինչ օրինական եւ իրաւական կազմակերպութիւնը մը ունէր, իր իրական եւ արդիւնական կազմակերպութիւնը առաքելաներու մեռուգութիւնը, ինչ որ չէր կրնար ըլլալ Քրիստոսի մահուան առեն երբ առաքելաներու փախած էին եւ հովիւին զարնուելով՝ ցրուած էին ոչխարները: Այս պատճառու քրիստոնեայ Եկեղեցիները յարած կը մնան առաքելականութեան յատկութեան եւ գայն մէջ կը բերեն

իրեն նշան իսկականութեան քրիստոնէիւմը նկեղեցւոյ:

Թէև հաւատքը, պատուիրանքը եւ ծէռ սերը խորքով պէտք է լինին առաքեալնեարան առեն եղածները, եւ յաջորդական նոյնութեամբ պահուած ըլլան, բայց ամենէն աւելի վարչութեան յաջորդականութիւնը, որպէսզի Եկեղեցւոյ իշխանական աթուար շաղկապուած ըլլայ այս իշխանութեան հնա՞ զոր առաքելաները անձամբ առներ Քրիստոսի եւ փոխանցեցին իրենց յաջորդներուն:

46 — ԱՐԱՔԲԵԼԱԿԱՆՈՒԹԻՒՆԱՆ ԽՄԱՍՏԱՆ. Առաքելական աթու ըսկելով սա կ'իմանանը թէ Եկեղեցիի մը հովուապետական կամ հայրապետական աթուոց հիմուուած է եւ պահուած մինչեւ մեր ժամանակիւ:

Սակայն պէտք չէ այնպէս կարծուի որ յաջորդութիւնը խանգարուած կ'ըլլայ եթէ ժամանակի փոքր ընդհանրութեան պատահած րիւն աթուականերու յաջորդականութեան մէջ կամ եթէ աթուու մէջ գաղաքէն ուրիշ մը փոխազդուած ըլլայ արտաքին բազմապիսի պատճառներով՝ որոնք դոյցութիւն ունեցած են աղքերու եւ աշխարհի դէպեքերուն եւ պատճութեան մէջ: Ապա թէ ոչ պէտք պիտի ըլլար որ նոյն կերպով նըլկատի առնուէր նաեւ նախորդին մահուան եւ յաջորդին ընտրութեան միջին անցած պարապութիւնն ալ: Ուստի աթուու մը շարունակութեան համար, որ է փառա անոր առոքելականութեան, պէտք է պահանջիլ այնպահի միայն՝ որքան բաւական է ցոյց տալու համար թէ Քրիստոսի առաքելաներէն մէկուն միլոցաւ հիմուուած Եկեղեցին կամ Աթուոց իր իսկութեանը մէջ նոյն է մահացած եւ պահուած է յօդակապութեան եւ շարայարութեան պարմաները յաջորդ դարերուն եւա: Մանաւուը Եկեղեցիներու առաքելականութեան մասին խօսուած առեն պէտք է նկատել թէ օրովհետեւ Եկեղեցիներուն համար կարելի չէ ցոյց տայ անմիջական կերպով եւ անձնապէս առաքելուի մը հաստատուած ըլլալու պարագան, ուստի եւ այնպիսի պարագայից մէջ բաւական պէտք է ըլլայ միջնորդական հանգամանքը, որ է ըսել թէ տիրապէս առաքելական եղած ն-

կեղեցի մը կրնայ Քրիստոնէացման հեղինակ և Հիմադրի Նկատութիւն նորադոյն նկեղեցի մը:

Եւ առուցիւ, մարդկորէն իօսելով, անհար է ենթադրել որ Քրիստոսէ ընտրուած տաճներկուքը կարող լինէին անձամբ համար ամէն կողմէրը աշխարհի, մանաւանդ որ այդ կողմէրէն չափերը առաքելոց ատեն անձանօթ էին տակաւին, ու Քրիստոսի Եկեղեցին առաքելոց յաջորդներու օրերուն էր որ հետզհետէ պիտի տարածուէր:

47.— ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ. ԱՌԱՋԾԱԿԱՆՆՈՒԹՅԱՆ. Առաքելականութեան յատկութիւնը հաստատելու համար բաւական ըլլայ յառաջ բերել Քրիստոսի ըստ իօսելու առաքելականութեան, ևրպէս առաքեաց զիս Հայր, իւ ևս առաքեմ զենք:

21) » Եւ դարձեալո «Ճուալ ինձ ամենայն իշխանութիւն յերկին ևս յերլիր, որպէս առաքեաց զիս Հայր եւ ես առաքեմ զենք (Մաթ. իլ. 18). Գօղոս կ'ըսէր Եկեղեցիներուն. «Եկեղեցիք ի վերայ հիման առաքելոց և մարգարելոց» (Նվիս. Բ 20). Յովհաննէս կը տեսէր Եկեղեցին իրեւ քաղաք. «Եւս պարփակ քաղաքին ունէր հիմուն երկուտասան, եւ ի նուս երկուտասան անուանք երկուտասան առաքելոց դատիներ» (Յայոն. իլ. 14). Խսկ շատ յարոնի բան մըն է Եկեղեցիներու համոզումին փաստը, զի Եկեղեցիները է ուղարկնէ անոնի իրենց բորբակն ու վէճերը դիմուրապէս կը Հիմնեն այս նըշանական յայտնութեան վրայ, որ առաքերկանութիւնն է: Այսպէս՝ համառապարար՝ Եկեղեցւոյ յայտնութեան մասին:

### ՅԱՂԱԳՍ ԿԱԶՄՈՒԹԵԱՆ ԵԿԵՂԵՑԻՈՑ

48.— ԱՆԴԱԱՐԺ ԵԿԵՂԵՑԻՈՑ. Անդամ բարու, թէեւ այլարանօրէն առնուած, հասարակ բացառութիւն մը եղած է՝ ցոյց տալու համար այն ժամերը որոնք ամրող բան մը կը կազմեն: Հոս այս, Քրիստոսէ հաստատուած Եկեղեցին, կազմակերպուած ամրող մը ըլլալով, իրը մարմին մը կը պատկերացուի և իր կազմութեան ժամերն այ անդամ կը կոչուին: Այդ նմանութիւնը յառաջ կը բերէ յանախ Գօղոս իր Թուղթիւրուն մէջ: Ան կը գրէ. «Եւս զնս (Քրիստոս) եղ գուսէ ի վերայ ամենայն իրից Եկեղեցւոյ, որ է մարմին նորա, լրումն՝ որ զանենայն յամենայնի լուս» (Նվիս. Ա 22): Եւ դարձեալ. «Եւս ոչ անդիցի գոլուխն Քրիստոս, ուստի ամենայն մարմինն յօդիւք եւ իտուրիւք տարարերեար և խոտնեայ» անէ զանումն Ալտունոյք (Դորուցիս Բ 19): Էրպէս մարմին մի է եւ անդամն բազմամունք եւ ամենայն բազում անզամք մարմենայն մի մարմին է. նոյնական և Քրիստոս (Ա. Կորիթ. Ժ 12):

Քրիստոսի Եկեղեցին յարձարցուած եւ կազմուած է Մարդկային մարմինն նմանութեամբ: Անզուշա անկենական մարմին մը պիտի չհասկնանք, որդինեան այդ պիտի բրյար անարդական նմանութիւն մը Ռուսի

Հարդ է որ ըսենք թէ անիկոս կը ներկայացնէ կենակնի մարմին ևս Եկեղեցւոյ, աւելի ճիշդ՝ մարդու ևս Եկեղեցիի միջեւ նմանութիւն: Հետեւաբար Եկեղեցիին մէջ ոչ միայն գուսէ ևս անդամներ կը դանազանուին, ոչ յականական համարդին:

Մարդինով կը հասկցուի Եկեղեցւոյ բարոյական անձնաւորութեան նիւթեզին ևս արտաքին մասը, խսկ հոգում՝ հոգեղին ևս ներքին մասը, ինչպէս որ մարդուն բնական անձնաւորութիւնն այ ունի նիւթեզին ժամեր ևս այս երկուցէն կը կազմուի բովանդակ կեանքը, մարդը:

Խսկ մարդուն ամրող գուսիւք, նկառուած թէ՝ իրը նշանակ լրման ներքին և կենական կարողութեան, ևս թէ իրը նշանակ ամրողութեան արտաքին ևս կազմական ժամերու, Քրիստոս միայն կրնայ ըլլալ, ինչպէս կը հասկցուի վերև յառաջ բերուած առաքերական խաքերէն ևս գեռ ուրիշ խաքերէ՝ զար զանց ըրինք հսո և

49.— ԵԿԵՂԵՑԻՈՑ ՀՈԳԻՆ. Քրիստոսի Եկեղեցւոյն ամրողջաւթեանը մասին խօսած առանքն, չինք կրնար զայն պարփակել միայն կենակնի մարդոց մէջ, որովհետեւ, հաւատակ ի Քրիստոս վախճանառզներն ալ չեն

բաժնուած անկէ եւ իրենց էութեամբ չեն կորուած։ Անմահ հոգիները յօդակաղուած կը մեան ի զուուին Քրիստոս հոգեղջն կապակցութեամբ եւ հոգեղին կեանքով։

Իսկ հոգեղին կեանքը, ինչպէս մարդուն՝ նոյնակն եւ Եկեղեցին մէջ, չի կրնար հաստատուած ըլլալ եթէ ոչ անոնց մէջ միայն՝ որոնք պատճառ եւ արմատ են կեանքի։ Համաձայն էակին բնութեան, Եկեղեցոյ անձնաւորութեան վրայ կեանքի պատճառ ըսելով ուրիշ բան չենք կրնար հասկան՝ եթէ ոչ էական առաքինութիւնները, որոնք հոգիին արդարութեան կեանք կու տան։ Այսինքն Հատաւաըը, Յայոը եւ Սէրը, որոնք այդ պատճառուած նոյնիսկ կը կոչուին Աստուածարաւական առաքինութիւններ եւ արդարութիւն կը գործեն։ Իսկ անոնք որ կը զբանուին արտաքին այն նշաններուն ներքեւ, որոնցով կը հասկցուի թէ Քրիստոսի Եկեղեցին կը պատճառին, ինչպէս են արտաքին հաւատաըը և մկրտութեան ընդունելութիւնը, անոնք կը պատճառին Եկեղեցոյ մարդին, Աստուածարաւական առաքինութեանց կամ արդարութեան մէջ հաստատուած լինին կամ ոչ։

50.—ՀՈԳԻՆԻՆ Մէջ ՄԼՊՆՆԸԲԸ. Եկեղեցոյ հոգիին վրայ մէր ըստները գիւրու կը հաստատուին։ Հոգին իր էութեանը մէջ պէտք է ունենայ՝ իրեն կեց՝ կեանք։ Իսկ կեանքը, հոգեղարապէս հաւկցուած, չի կրնար ուրիշ բան ըլլալ եթէ ոչ արդարութիւնը։ Աւստի անոնք որ արդար են իրապէս՝ անոնք միայն կեանքի մէջ են եւ հաւատարար անոնք միայն Եկեղեցոյ հոգիին մէջ են։ Արդարութեան առհմանը ինքն նոյնիսկ կու տայ մէղի այդ պատցուցութիւնը, որովհետեւ եթէ արդարները ըլլնէին Եկեղեցոյ հոգիին մէջ՝ պիտի չընէին և կեանքին մէջ։ Իսկ հոգեղոր կեանքի մէջ միւս նոյն ատեն եւ նոյն ատեսւթեամբ թէ լինել եւ թէ ըլլնէլ հակասութիւն է յայոնի։

Ուստի այն արդարները որոնց յետոյ պիտի կորսնցնեն արդարութիւնը, հոգիին մէջ են ցորչափ արդարութեան մէջ են։ Իսկ այն մեղաւորները որոնք յետոյ արդարութիւն պիտի ստանան, չեն հոգիին մէջ՝ ցորչափ չեն արդարութեան մէջ։

Այս նախադասութեանց հակառակը հաս-

տառելը եւ ըսելը թէ այն արդարը որ պիտի մեղանէ՛ հոգիին մէջ չէ, եւ այն մեղաւորը որ պիտի արդարանայ՝ հոգիին մէջ է, հաստատել է թէ արդարը նոյն ատեն ոչ-արդար է եւ ոչ-արդարը նոյն ատեն արդար է։ Եւ ասիկա հակառութիւն է։

51.—ԵԿԵՂԵՑԻՈՑ ՄԱՐՄԻՆԸ. Գալով Եկեղեցոյ մարմին, չենք կրնար անկէ մերժել մեղաւորները, առանց հակառակու աւետարանիներու յառաջ բերած առակներով Եկեղեցոյ մասին հաստատուած ըսեկրուաքին։ Որովհետեւ Եկեղեցին կը նմանի կայի՝ ուր ցորեան ու յարդղ միասին կը դահուին (Մաթ. Գ 12), ծովը ձգուած եւ ամէն տեսակ ձուկերով լեցուած ուռկանի՝ ուր լաւ ու խոտանը մէկտեղ են (Մաթ. Ճ 47), թագաւորի հարանիքի՝ ուր հարանիքի զգեստ չունեցողներն ալ ներկայ են (Մաթ. Ի Գ 12), առազմութի կոյսյերու խումբի՝ ուր յիմարներն ու իմաստունները կը ներերանան միմեանց (Մաթ. Ի Ե 2), հոգիի հօտին՝ ուր ողիք եւ այծիք համանգամայն կան (Մաթ. Ի Ե 32), մեծ տուննի՝ ուր ոչ միայն ուկեղին ու արծաթեղին ամաններ կան, այլ նաև փայտեղիններ եւ ինցեղղիններ, որոնցմէ ոմանք ի պատուի եւ ուրիշներ յանարդութեան են (Բ Տիմթ. Բ 20)։

Եկեղեցոյ կազմութեան մասին այլաբան բացայայտ օրինակներէ վերջ ի ուր է Եկեղեցոյ մարմինը մի միայն արդարներու եւ ընտրեալներու վերածել, եւ Եկեղեցին ի բաց մերժել ոչ-արդարները, զոր զատելը և մերժելը զործն է Անոր միայն՝ որ իշխանութիւն ունի դատաստանը կատարելու իր ժամանակին։

52.—ԵԿԵՂԵՑԻՈՑ ՀՈԳԻՆԻՆ ՊԱՏԿԱՆՆԸԱՆՆԵԸԲԸ. Մէր հաստատած սկզբունքին հետեւով, կ'ըսենք ուրեմն թէ Եկեղեցոյ հոգիին պատճանողներն են նախ վախճանած արդարները, զորս ուրիշ անունով կը կոչնելք աւրբեր։

Սուրբերուն ժողովն ալ կը կոչուի Յազրական Եկեղեցին, այսինքն է այն Եկեղեցին՝ որ աշխարհի փորձութեանց դէմ պատերազմ մղելով յաղթութիւն է տարած կամ յաղթական եղած։

Յաղթական բառին իրբեւ դիմարտանեալ՝ Զիմարեալ Եկեղեցին կը կոչուի ժո-

դավը հաւատացեալներուն, որոնք տակաւին այս աշխարհի մէջ պատերազմի մէջ են փորձ- ռութեանց գէմ եւ պարտաւոր են կոռւիլ զինուորաեալ բանակներուն նման։

Երկրորդ՝ Եկեղեցւոյ հոգին կը պատ- կանին կննդանի եւ արդար հաւատացեալ- ները, որոնք ներկայապէս արդարութեան մէջ են, եւ ոչ թէ անոնք որ անգամ մը ե- ղած են կամ գեր պիտի լինին։

Եկեղեցւոյ հոգին կը պատկանին նաեւ հրեշտակները, որովհետեւ անոնք ալ արդար են եւ հաւատարոյ Քրիստոսի հետ շաղկապ- ուած, Հրեշտակաց ժողովը Ս. Գիրքը կը կոչէ Եկեղեցի Անդրանկաց. «Մասուցեալ էք ի Սրօն լիտոն, եւ ի քաղաք Աստուծոյ կննդանոյ յերսաւզէմ յերկին, եւ ի բիւ- րաւոր բանակ հրեշտակաց եւ յեկեղեցիս անդրանկաց գրելոց յերկին և առ գատաւո- րըն ամենեցուն Աստուծուն եւ լոգիս արդա- րոց կատարելոց» (Երբ. Ժ. 22): Անդրա- նիկներ կը կոչուին, որովհետեւ մարդոցմէ առաջ լազմած են փորձութեանց եւ փառ- տրուած են երկնից մէջ։

53. — ԵԿԵՂԵՑՅԻՒԻ ՄԱՐՄՄԻՒՆԻՆ ՊԱՏԱՆ- ՆԱԼՆԻԾԻԾ. Աւանդուած նոյն սկզբունքները ցոյց կու առն թէ Եկեղեցւոյ մարդինին կը դպաւկանին բոլոր կննդանի հաւատացեալ- ները, արզար ըլլան թէ մեղաւոր Հետաւո- րար եւ բոլոր անհաւատները, որոնք որեւէ կերպով չեն ընդունիր Քրիստոսի հաւատ- րը չեն կրնար պատկանիլ Եկեղեցւոյ մար- մինին։

Հաւատացեալներու, այսինքն քրիստոն- եաներու մէջ, ամէնքն ալ Քրիստոսի հա- ւատքին ուղիղ զաւանութիւնը չունին, ո- րովհետեւ քրիստոնեայ անուանուածներէն ոմանք չեն ընդունիր Քրիստոսի յայտնու- թեան ինչ ինչ մասները. ուրիշներ եւս կան, որոնք կը առարերին կարգ մը կէտերու մէջ՝ զորս երկրորդական կը կոչեն, որովհետեւ վարդապետութիւն չեն անոնք, այլ՝ վար- դապետութեանց բացարութիւններ, եւ կամ՝ երբեմ եւս յայտնեալ վարդապե- տութեանց վրայ անելցուածներ, որոնք վարդապետութիւն չեն: Անոնք որ ուղիղ վարդապետութիւնը կը պահեն, կը կոչուին Ռազմափառա: Անոնք որ չունին այդ հաւատ- րը, կը կոչուին Այլափառ: Խակ հերեւտիկոս

կը նշանակէ ամի որ կը մերժէ Քրիստոսեան վարդապետութեան ինչ ինչ էական մասե- րը: Հերեւտիկոսը յայտնի է թէ չի կրնար Եկեղեցւոյ մարմինէն ըլլաւ, վասնդի չունի ամբողջ ուղիղ հաւատուքը, չի ուղղափառ- իսկ անոնք որ ոչչական կէտերու մէջ տա- րաձայն են, նոյն վճիռին տակ չեն իշար:

Կայ հերձաւածով բառն ալ, որ ըստ իր յատուկ նշանակութեան, ցոյց կու տայ զայն՝ որ թէեւ հաւատքի մասին թերու- թիւն չունի, բայց օրինական կապահցու- թիւն եւ վարչական հազորդակցութիւն չը- պահէրով իշխանութեան հետ, կերպապէս բաժնուած է Եկեղեցւոյ հնագանդութենէն: Սակայն սովորական կիրառութեան մէջ մէշ ուշադրութիւն չի դարձուիր իմաստ- ներու եւ բառերու այս ճշդութեան եւ շատ անգամ լոյն Եկեղեցածովներն ալ կը համար- ուին հերեւտիկոս։

Հաւատացեալներուն մէջ, որոնք ոչ հա- ւատքի անսակէառով թերի են եւ ոչ ալ հա- զորդակցութեան անսակէտով, երբեմն կը զանուին յանցապարտներ եւ զայթալշե- ցուցիներ, լորոս Եկեղեցական իշխանու- թեան նոպիմով եւ բանադրանքով կը բաժ- նէ Եկեղեցին։ Այդպիսիներու համար կա- րելի է չընել թէ Եկեղեցւոյ մարմինէն դուրս են, ցորչափ ունին արտաքին հաւատք եւ մկրտուած են։ բայց կը համարուին զըր- կուած մի միայն Եկեղեցւոյ Հոգեւորական հազորդակցութենէն, այսինքն խորհուրդ- ներէ և ամէն Հոգեւորական իրաւունքնե- րէ՝ ի պատիժ իրենց չարութեանց. իսկ ա- նոնք որ պատիժի մէջ են՝ ընկերական մար- մինէն դուրս չեն, այլ միայն ընկերական իրաւունքներէ դրկուած են։

54. — ՀԱՄԱՊԱՏԵԱԶՈՒԹԻՒՆ. Եկեղեց- ւոյ կազմութիւնը բացատրելու համար բա- ւական համարեցինք ցոյց տալ գլուխը, Հո- գին եւ մարմինը միայն, առանց մանրամատ- ներու անդամներուն ալ բաժանումները՝ ի- րենց պատասխաններուն բաժանման եւ նշանա- կութեան համեմատ։

Պօղոս առաքեալ ընդհանուր խօսքերով կը նշանակէ այս բաժանումները, ըսելով. «Այլ գուք մարմին Քրիստոսի էք եւ անդամք յանդամոց նորոս եւ զորս եղ Աստուծու յե- կեղեցւոյ՝ այս են. նախ զառաքեալ, երկ-

րորդ՝ զմարդարէս, երրորդ՝ զվարդապետըն, ապա զօրութիւնս, առաջ չնորհս բժշկութեանց, ավեռութիւնս, վարիչս, աղջուկուաց, թարգմանութիւնս լեզուաց» (Ակորնթ. ԺԲ 27-28):

Այս բաժնածումին հետևողութեամբ մեր Գրիգոր Տաթևացըն Եկեղեցւոյ մարմինն մէջ զանազան անդամներ կը բաժնէ ըսկով. ունկն տեսանող՝ մարգարէին եւ տառքալըն ինքնատեսք բաժնն Աստուծոյ, այլև եպիսկոպոս վերաբեռուց և աէր կոչի: Բերան՝ աւետարանիչըն, եւ լեզուք՝ քարոզք բանին կենաց: Աստուծոնք՝ վարդապետ եւ մեկնիչը եւ ծոսկիչը Հոգեւոր կերպերոյն: Հոսուակիչը՝ որք ընարեն եւ որոշն դրարի ևս զշար: Անկն՝ աշտկերտա ճշմարտութեան բանին. մարմին՝ բոլոր հաւատացալք եւ անդամք Քրիստոփ: Զեռք՝ քահանայք, զործիք Ա. Խորհրդոցն, եւ ոոք՝ կրօնաւորք եւ ապաշխարոզք որք կրեն ըգծանրութիւնս օրինացն և հերք՝ որպէս զաք վերին զօրաց (Գիրք Հարցմանց, Հատ. Թ, Գլ. Ա.Ա., պր. Գ): Բայց առնէք խորհրդական եւ յարմարաւոր խօսքեր են միայն եւ ոչ թէ վարդապետական ճշկութեամբ բանաձեւուած ճշմարտութիւններ:

55.— ԽԾԽԱՆԽՈՒԹԻՒՆ. Ամէն օրինական մարմին կամ ամէն կաղմակերպեալ ընկերութիւն չի կրնար լինիլ առանց իր մասները ի մի դոգող պայմանի մը, որ առաջնորդէ դէպի նպատակը, պահպանէ գոյութիւնը եւ պաշտպանէ իրաւունքները ընկերական մարմնին: Այդ պայմանը կը կոչուի նաեւ միք, եւ միքը կը կոչուի սովորաբար իշխանութիւն, բայց կը կոչուի նաեւ վարչութիւնն, ենդիմակալութիւնն, կատավարութիւնն միշտ իշխանութեան իմաստով: Խոկ իշխանութիւնը կը սահմանուի իրը միքը կամ կարողութիւն՝ օրէնքները գնելու անդամներուն յարաբերութեանց համար եւ կարդադրութիւններ ընելու ընկերութեան պահպանութեան եւ պաշտպանութեան համար: Ու մասնաւորաբար խօսելով Եկեղեցւոյ իշխանութեան մասին, զայն կը սահմաննք իր միքը կամ կարողութիւն՝ օրէնքները գնելու անդամներուն յարաբերութեանց համար եւ կարդադրութիւններ ընելու ընկերութեան պահպանութեան եւ պաշտպանութեան համար:

անոնց փրկութեան միջոցները դիւրացնելու համար:

Նկատելի է միայն թէ ամէն իշխանութիւն սեփական պէտք է լինի այն ընկերութեան, որուն պահպանութիւնն ու դաշտապահութիւնը կը գիտէ ինքը. սրով հետեւ եթէ ընկերութիւն մը չամքի իր սեփական իշխանութիւնը, այլ կը կառավարուի ուրիշ ընկերութեան մը սեփական իշխանութեամբը, ուրիշն արրապետութեան ներքեւ կը համարուի:

Ու մէնք երբ Եկեղեցւոյ իշխանութեան մասին կը խօսինք, կը խորհինք խօսի Եկեղեցւոյ՝ իրեւ կրօնական ընկերութիւն՝ սեփական եւ անոր ընութեանէն բիած իշխանութեան մասին, սահմանուած՝ կամքովը Եկեղեցւոյ հիմնադիրին եւ կաղմողին, որ է Քրիստոս:

56.— ԲՈՂՈՔԱԿԱՆՆԵՐՈՒՆ ԴՐՈՒԹԻՒՆ. Եկեղեցւոյ իշխանութեան Հակառակորդները իրարու մէջ կը ապրընդիրին զրութեամբ եւ ապասակով:

Լուսերական նորազանդները կը մերժեն Եկեղեցւոյ մէջ իշխանութեան որեւէ ըսկունք, այնպէս որ ոչ մէկը իրաւունք ունի ուրիշն վրայ իշխանութիւն ի զործ զընելու, այլ բոլոր քրիստոնեաները աղաս են Հաւատալու եւ գործելու ինչպէս որ կ'ուզեն, հետեւելով միայն իրենց մաքին՝ աստուածոյին Հաւատքի և աստուածային պատուիրանց որոշութեան մէջ:

Իսկ Անդրական նորազանդները թէեւ Կ'ԾԵղունին Եկեղեցական իշխանութիւն մը, բայց զայն կ'ենթարկեն քաղաքական իշխանութեան, այնպէս որ Եկեղեցին չի կրնար ինքինք կառավարել առանց քաղաքական իշխանութեան:

Ուրիշներ ալ կան, որոնք զործնականուն կը փութան ընդունիլ Եկեղեցւոյ մէջ՝ քաղաքական իշխանութեան կարգադրութիւնները իրեւ սեփական օրէնքներ եւ ամէն ինչ կրնեն քաղաքական իշխանութեան Համոյական րլլալու համար:

Ասոնց ամէնուն դէմ մենք կ'ապացուցանենք թէ Քրիստոս Եկեղեցին մէջ Հաստատեց անոր սեփական իշխանութիւն մը որ կառարեալ է, եւ որ ոչ միայն Հաւատարապէս կը ապրածուի զաւանութեանց եւ բա-

բոլից ժ խորհուրդներու և ծէսերու այլեւ արտաքին բարեկարգութի վրայ եւս:

57. — ՓԱՍՏ՝ ԿԱԶՄՈՒԹԵՆԵ. Առաջին փասուը կը քաղենք Եկեղեցոյ բնութենէն եւ կազմութենէն: Արդիւետեւ արդէն հաստատ տեղինք թէ Եկեղեցին Քրիստոսէ հաստատ աւեցա իրեւ ընկերական մարմին կազմակերպուած եւ օրինական, եւ միւս կողմէ յայտնի է թէ ամէն ընկերական կազմակերպեալ եւ օրինական մարմին չի կրնար ըլլալ առանց սեփական իշխանութեան՝ որ կատարէ անոր պահպանութեան եւ պաշտպանութեան բոլոր անհրաժեշտ պարագանեւութ. որդիւետեւ ամէն բարեկարգեալ ընկերութիւն չի կրնար ըլլալ առանց հաստատ կութեան գործերուան հոգը ունեցող իշխանութեան, ու ոչ ոք կրնայ տանձննել այդ հոգը առանց կարգադրութիւններ ընկելու իշխանութիւն, եւ որ իրաւութիւնը չի կրնար ըլլալ առանց Ընազնութեան պարագանեւութեան. իսկ Ընազնութեանը իշխանութեան երրեք առանց փարձքի եւ պատիքի կամ հատուցան զօրութեան, ևս ոչ այ հաստացումը կրնայ ըլլալ առանց օրինական գաղատանի արտայայտած արդրութեան: Ու այսպէս իշխանութեան բոլոր պահանջները ինքնին յառաջ կու զան Եկեղեցոյ հաստատութենէն, ինչպէս նախապէտ ցոյց տուինք:

58. — ՓԱՏ՝ ՎԿԱՅՈՒԹԻՒՆՆԵՐԻ. Եկեղեցոյ իշխանութիւնը կ'ապացուցանենք նաև Քրիստոսի եւ առաքելոց խօսքերով՝ զորս պարզօրէն խօսեցան անոնք այն իշխանութեան մասին՝ որոնք ունէր Քրիստոս. անոնք փխանցուեցան իրմէ ջնորուած եւ Եկեղեցոյ իշխանութեան պաշտօնին կարդուած առաքեալներուն: Քրիստոս կ'ըսէք, «Ծուռ ինձ ամենայն իշխանութիւն յերկենը եւ յերկիր, որին առաքեած զի՞ հայր, ևս ես տուաքմ զնեաց» (Մաթ. Ա. 18): Պազու կը թէ՝ «Ճի թէ առանց եւս պարձեցաց վասն իշխանութեան մերոց՝ զոր ես մեզ տէր ի շինէ եւ ոչ ի քանի զնեաց՝ ոչ շինէ ամաշեցից, զի մի թուեցաց իրեւ աշ ինչ արկանէլ ծեզ թղթովու» (Ա Կորնթ. Ժ 8): «Յառաջ ասաց ի զնութեանը առ արժանի մշակն վարձու իրացա, Զերիցուկ յարախօսութիւն մի ընդունեցիս, բայց եթէ երկուոք կամ երիւոք վկայիր» (Ա Տիմ. Ա 20): Օրէնք կը զնէ Եկեղեցականներուն համար. «Որ բարուց վկարակուու ինքնին երկուունք՝ կրկին պատասայ արժանի եղիցին, մտնաւնդ որ աշխատիցին բանիւ եւ վարդապետութեամբ՝ Քանզի ունի գիր, Մի՛ կապեցու ուղառուկ կղին կալուայ, և արժանի մշակն վարձու իրացա, Զերիցուկ յարախօսութիւն մի ընդունեցիս, բայց եթէ երկուոք կամ երիւոք վկայիր» (Ա Տիմ. Ա 19-19): Նոր օրէնք կը զնէ կիներուն համար. «Աւառցանել կող մարդոյ ոչ հրամային» (Ա Տիմ. Բ 12): Կը հրամայէ պաշտօնեաներ կարգեւ. «Վասն այնորիկ

եւ այլոցն ամենեցուն, զի եթէ եկեց գարձանալ՝ ոչ ինայցցից (Բ Կորնթ. Ժ 2): «Ձգուչ կացէց անձանց եւ ամենայն հոտիդ, յորում եղ ծեզ հոգին ուուրբ տեսուչ»: Հոգւեւ գտողովուրբ ծեառն, զոր ապրեցաց արեամբ իւլովի (Գործք, Է 28): Եւ դեռ ապիչ շատ խօսքեր կան, որոնք բացամրա կերպով կը հաւատան թէ Եկեղեցուոյ մէջ իշխանութիւն մը կայ, եւ թէ ան հաստատած է Քրիստոս:

59. — ՓԱՏ՝ ԳՈՐԾԵՆԻ. Եկեղեցական իշխանութեան գոյութեան երկրորդ փասու են իշխանականց գործերը կամ իշխանութեան գործադրութիւնները՝ առաքեալներէն կատարուած: Առաքելոց ժողովը իշխանութեան գիմի կու տայ. «Ճի հաճոյ թուեցաւ Հոգու Սրբոյ եւ մեզ, մի ինչ աւելի բռն գնել ձեզ, բայց միայն ի կարեւորաց յարուցիկ ի բայց կու զուելոյ կու ու բարուաք գործէք, ո՞զ՞ իւրուք» (Գործք, Ժ 2): Պօյու կը յայտնի որ պահած են իր հըրամանները. «Ծովկեմ զնեզ՝ զի զանձնայն ինչ զիմ յիշէք, եւ որպէս աւանդեցի ձեզ՝ գաւանդութիւնն ունիցիք» (Ա Կորնթ. Ժ Ա 2): Կը բարէ թէ ուրիշ հրամաններ ալ ունի, զորոց զայք ինչ յոժեամ եկեց յայնժամ պատուիրեցից (Ա Կորնթ. Ժ Ա 34): Իր իշխանութիւննովը ամուսնութեան օրէնքներ կը կարէ, զորոց այլոց ես պատուիրեմ, ոչ եթէ ուեր» (Ա Կորնթ. Է 12): Ու կը զանձնայն իրաւութ հրամանէն: «Ճայ ասեմ ներկովք եւ ոչ շի հրաման տալով» (Ա Կորնթ. Է 6): Կը պատէ անհաւատները, սորոց սակի են շինենա եւ Աղեքսանդրոս, զորս մատնեցի սասանայիք, զի իրաւուցին շնայնույթը (Ա Տիմ. Ա 20): Օրէնք կը զնէ Եկեղեցականներուն համար. «Որ բարուց վկարակուու ինքնին երկուունք՝ կրկին պատասայ արժանի եղիցին, մտնաւնդ որ աշխատիցին բանիւ եւ վարդապետութեամբ՝ Քանզի ունի գիր, Մի՛ կապեցու ուղառուկ կղին կալուայ, և արժանի մշակն վարձու իրացա, Զերիցուկ յարախօսութիւն մի ընդունեցիս, բայց եթէ երկուոք կամ երիւոք վկայիր» (Ա Տիմ. Ա 19-19): Նոր օրէնք կը զնէ կիներուն համար. «Աւառցանել կող մարդոյ ոչ հրամային» (Ա Տիմ. Բ 12): Կը հրամայէ պաշտօնեաներ կարգեւ. «Վասն այնորիկ

իսկ թողի գեղի ի Կրեսէ, զի որ ինչ միանալու պահան ից՝ ուղղեցին և կացուցես ըստ քաղաքաց երբունս, որպէս եւ և քեզ պատուիրեցի (Տիտոս, Ա 3): Կը Հրամայէ Հայանդիլ Եկեղեցւոյ պաշտօնաներուն. ՛՛Ընկենքի՛ր Եկեղեցւոյ պաշտօնաներուն. ՛՛Ընկենքի՛ր Եկեղեցւոյ պաշտօնաներուն. Եկեղեցից առաջնորդաց ձերոց եւ Հայութակ կացէց նոյս, զի եռքառ տքինի վասրճ ուղւց ձերոց» (Երր. ԺԴ 17): Ու Պետրոս կը Հրամայէ պաշտօնէից՝ «Արածեցէ՛ք՝ որ ի ձեղ հօտղ է Աստուծոյ, վիրակացու լինի՛ մի՛ իրեն ակամայ, ոյլ կամու ըստ Աստուծոյ. մի՛ զօշաքաղութեամբ, ոյլ յօժարութեամբ, մի՛ իրեն արիելով վիճակացըն այլ մինել օրինակ հօտին» (Ա Պետր. Ե 2):

**60.—Ա ՓԱՍՏ ՍՈՎՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ.** Հարկ է երբեւ չորրորդ փառա աւելինել Հաստատան այն սովորութիւնը որ Եկեղեցւոյ ըսկիզբն պահուած է քրիստոնէութեան մէջ: Աւելորդ կը նկատենք Բուռակումներ ընել այդ ժամին, այնքան յայտնի է աճ: Վասնդի երրեք չեղաւ ժամանակ մը որ Եկեղեցին ունեցած շըլլայ ժողովուրդը հովուող, հաւատացեալները ուսուցանող, օքնեները հրամայող, բարեկարգութիւններ անօրինող իշխանութիւն մը՝ որ, մէկ խուզով, զործէ այնպէս՝ ինչպէս սովոր են ընկերական բոլոր ժամաներուն վարիչ իշխանութիւնները: Եկեղեցւոյ ընդհանուր պատմութիւնն է որ կը Հաստատէ ասիլա:

**61.—Ա ԱՌԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ.** ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ԽՇԵԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ Հակառակորդները կուռակն թէ Կոստանդիինոսի ժամանակն առաջ Եկեղեցին երբեք իշխանութիւն չվարեց, որով հարկ կ'ըլլայ ըսկել թէ քաղաքական իշխանութեան զօրութեամբ է որ կազմուեցաւ Եկեղեցական կոչուած իշխանութիւնը եւ ոչ թէ Քրիստոնական հաստատութեամբ:

Եթէ Հակառակորդները կ'ուղին միայն ցոյց տալ թէ քրիստոնեայ իշխանութեու, Քաղաքորներու եւ կայսրերու պաշտպանութիւնը նպաստեց Եկեղեցական իշխանութեան համարձակ եւ ազատ զործունէութեան՝ զոր չէին կրնար ունենալ Հալածանքներու առտեն, համարիս ենք իրենց. իսկ Եթէ քրիստոնեայ Քաղաքորներու եւ կայսրերու ժա-

մանակն առաջ անդոյ կը համարին եկեղեցական իշխանութիւնը՝ հեռու են ճշմարտութենէն, զոր ապացուցինք արդէն, յառաջ թերեւով Քրիստոսէ ըստուն խօսքերը եւ առաքեալներուն զործերը: Եւ արդարին արտաքին եւ բարեկործական այն օրէնոգութիւնները զորս առաքեալք պատուիրեցին եւ սահմանեցին, Եկեղեցին ինքն էր որ Հաստատեց տանց քաղաքական իշխանութեան միջամտութեան:

**62.—Ա ԱՌԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ.** ՀՔԵԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ Կուռարկներ գարձեալ թէ ինքն իսկ Քըրիստոսի կուլդիր որ անփոփի մնայ Հրէական կիս Օրէնքը, Հակեւարաք եւ երբեք չի կինար ըլլալ որ նոր իշխանութիւնը կազմուի իր Եկեղեցին մէջ: Պարզ եւ ճշգրիտ են Քրիստոսի խօսքերը. «ԵՄԻ Համարիք եթէ եկի լուծանել գորին կամ զմարգարէն. ոչ եկի լուծանել՝ այլ բուուը» (Մտթ. Ե 17):

Այլոր եւս պատեհութիւն ունեցանց խօսերու Քրիստոսի այս խօսքին մտին, եւ ըսինք թէ անկարելի է անոր տայ այսակին իմաստ մը՝ որ Հակառակ լինի Ցիսուսի ըստին մտքին: Երբ Քրիստոս առաքելոց յանձնեց իր իշխանութիւնը, Հրամայեց որ իրեն Շատեղողները Ըստանդին անոնց. ասով իսկ ան արդէն խափանեց Հին Քահանայապետութեան իշխանութիւնը:

Քրիստոսի խօսքը պարզեւու համար կ'աւելինքն ըստ թէ օրէնք բառը շատ իմաստներ ունի եւ կարելի չի ամէն տեղ զայն նոյն իմաստով Հասկանը: Իսկ յիշուած այդ տեղին մէջ ան կը նշանակէ պարզապէս բարոյական սկզբունքներ, ինչպէս որ Քրիստոսի յաջորդ խօսքերն ալ ցոյց կու տան: Բոլոր մէկնիները ատով կը հասկան Տասնարանեայ կոչուած պատուիրանները, որոնք բարոյականութեան անեղն հիմեր են:

Իսկ եթէ մէկը կ'ուղի քննել զին Օրէնքին կազմը, պիտի տեսնէ թէ անոր մէջ ալ քաղաքական կամ թաղաւորական իշխանութիւնը բոլորովին զատ էր կրօնականէն կամ քահանապետականէն, որովհետեւ Մովսէսի իշխան զրկուեցաւ ժողովուրդին, իսկ Անարոն՝ քահանայապետ:

Ու նոյն բաժանումը հաստատ մնաց Դառտաւորաց եւ Թագաւորաց ատեն ալ, եւ զին Օրէնքին նմանութեամբն է որ նորին Համե-

ժամ եւս կը սորվինք բաժնել եւ ոչ թէ միտոցընել երկու իշխանութիւնները:

63.— ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆԻՆՆ  
ՀԵՏ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵՆՆ. Կ'առարկեն նաեւ  
թէ Պօղոս երկարօրէն կը խօսի (Հոռմ. ժ՛՛  
1-8) այն հնազանդութեան մասին զոր հա-  
ւատացնալիքը կը պարտին իշխաններու  
բայց ոչ եկեղեցական իշխանութեան, զոր  
պիտի չըոռնար՝ եթէ հաւատացնալիքը հնազանդութիւնը պէտք էր կիսել երկու իշ-  
խանութեանց միջեւ:

Բայց մենք յիշեցնիք արդէն հնազանդու-  
թիւնը զոր Պետրոս կը պատուիք ընծայել  
եկեղեցու պաշտօնէից (Երր. ժ՛՛ 17), ու  
իր խոսքերը պէտք է փոփոխակի լրացուին,  
ոյի ինքն իսկ գիտէ եւ կը պատուիք որ իւ-  
րաքանչիւրին պէտք է տալ ինչ որ անկ է եւ  
ոչ ուրիշ բան (Հոռմ. ժ՛՛ 7), ես որովհե-  
աւ Հովովայեցու գրելով պէտք էր որ  
պարզէր թէ ինչն էր անկ կարուրուն, ու-  
րեմն անսն միայն այլ մասին խօսեցաւ ու  
բան մը չպատառիին իրենց կրօնա-  
կան-եկեղեցական իշխանութեանց հանդէպ  
պարտուց մասին, եւ յիշեց միայն իրենց  
արտաքին եւ բարձրագույն պարտականու-  
թիւնները:

Ինք Պօղոս ալ այդպէս ըրաւ երբ կայսեր  
բոլող ներկայացուց (Գործք, Խե 11). ոչ  
թէ կրօնական ինդիքներու վերաբերմամբ  
լուծում մը կ'ուզէր ստանալ, այլ որովհե-  
աւ Հրեաները Փետոսուն իր մահը պահան-  
ջեր էին, Պօղոս չէր ուզեր զատառողին ան-  
կարողութեան պատճառաւ անոնց ձեռքը  
իյալ:

64.— ԴԱՐՁԵԱԱ ԱՌԱՐԿՈՒԹԻՒՆՆ՝ ՔԱՂ-  
ԱՔԱԿԱՆԻՆՆ. Հակառակորդները դեռ յա-  
ռաջ կը բերեն զանազան պատճական դիպու-  
տածներ, որոնց մէջ ժողովները, հայրա-  
պետները եւ եպիսկոպոսները դիմած են քա-  
ղաքական իշխանութեան եւ անոր զօրու-  
թիւնը ինդրած՝ եկեղեցական իշխանութեան  
կանոններուն ուժը պահերու եւ մոլոր քա-  
րոզութիւնները դադրեցնելու համար: Ու  
կ'ուզէն ատկից եղբակացնել թէ եկեղեցին

անզամ ճանչցած եւ ընդունած է քաղաքա-  
կան իշխանութեան իրաւասութիւնը՝ կրօ-  
նական գործերու վրայ:

Բայց իշխանութեան մէջ պէտք է զանա-  
զաննել երկու գործերը. որոշումը եւ գոր-  
ծադրութիւնը: Ժողովները եւ հայրապետ-  
ները երբեք քաղաքական իշխանութեան  
կամքին ձգած չեն կրօնական գործերու ո-  
րոշումները, բայց արուած որոշումներէն  
կերպ երբ տեսած են արտաքին գործարու-  
թիւններ, հակառակորդներու եւ անսաստ-  
ներու ըմբուռ ընթացքը, այն ատեն միայն  
պայտպանութիւն խնդրած են կամ, ինչպէս  
որոշութիւն չ ըստ՝ դիմած են աշխարհա-  
կանութեան բազուկին, որ կարող է արտա-  
քին բոլոշատութեան միջնութերով գոր-  
ծադրել տալ սրէններն ու հրաժանները:  
Եատ անզամ ալ հակառակութիւն յարուց-  
ուելիք առաջ եկեղեցական իշխանութիւնը  
խոհական նախառեսութեամբ, ազահոված  
է աշխարհական իշխանութեան գործակցու-  
թիւնը, որպէսզի յետոյ ասակարծիք եւ  
ասարագործօն չըլլայ, եւ կրօնական ու եկե-  
ղեցական գործերուն վնաս չհանի:

65.— ՄԵՒ ՆԿԵՆՆՑԻՈՆՑ ՏԵՍՈՒԹԻՒՆՆ. Երկու յիշխանութեանց՝ քաղաքականին և  
եկեղեցականին՝ այդ փոխ-կառակցութիւնը  
եւ գործակցութիւնը տախիթ կու տայ այդ-  
ան մեղի յիշեցնել թէ մենք երբեք համա-  
ծայն չենք Հովովէական եկեղեցւոյ, որ օդ-  
ասագործելով իր հայրապետական երկար  
դարեր քաղաքական իշխանութիւն ունեցած  
ըլլայ, իշխանութիւն՝ զոր երբեմն եպիս-  
կոպոսներն ու քահանաներն անզամ կը վա-  
յելիքն, ուզեց վարել այնպիսի իշխանու-  
թիւն մը՝ որ բացարձակ ըլլայ ոչ միայն լոկ  
կրօնական որոշումներու մէջ, այլ նաեւ այն  
ամէն արտաքին գործերուն մէջ՝ որոնք որ-  
եկէ կերպով կրնային նախընթաց, համըն-  
թաց կամ յետընթաց յարաբերութիւն ունե-  
նալ որեկէ կրօնական խնդրոյ կամ առար-  
կայի հետ:

Հոռովմէտական եկեղեցւոյ այդ սկզբունքը  
այնքան առաջ գնաց, որ քաղաքական իշխա-  
նութեանց եւ ժողովուրդիք հասարակաց

կարծիքին մէջ ինչ որ կրօնական էր կամ եղեղեցական՝ այդ իսկ պատճառու կարծուեցաւ Հակաբաղաբական ըլլալ, որովհետեւ քաղաքական օրէնքները ընդ ինքան սկսան անմասն լինի եկեղեցական օրինաց հետ առնչութիւն ունենալիք. եւ այս վիճակը Հետզհետէ յառաջ երթալով՝ երկու էլլուսութեանց միջն իրարու դիմ Հակաբակութեան մշտառեւ դրութիւն մը առեղծուեցաւ: Այս վիճակը իրաւարանական ինդրոց կարգին կը պատկանի, բայց Հարկադրութեանք յիշտառակել զայն հոս համառօքիւ, որովհետեւ անոր հիմք դրտած է Եկեղեցւոյ պատկանեալ աստուածաբանական ըստ կորունքներու վրայ: Հոռովհէական աստուածաբանները այս ինդրոց լուծման համար մէջ կը բերեն իրենց Եկեղեցական հին Հայրենէն Ապրագոս Մէլիքացիի (Դ. Դար) սախութը. «Ոչ թէ Հանրապետութիւնն է յեկեղեցւը, այլ եկեղեցին է Հանրապետութիւն», ու հանրապետութիւն բառով (թրամական), հին լատիներէնին համեմատ, կը հասկցուի ամէն քաղաքական ընկերութիւն եւ ոչ թէ որոշ ձեւով կառավարութիւն մը: Այրող դժուարութիւնը յառաջ կու զայմաստեւուած այն նախապաշտումէն, թէ եկեղեցական ընկերութիւնը պէտք է իշխէ քաղաքական ընկերութեան վրայ, կամ թէ՝ եկեղեցականը պէտք է լինի ոչ միայն աղաս, այլ նաև զատ, զոր մենք չենք ընդունիր, այլ կ'ընդունիրք երկու իշխանութիւնները. մին եկեղեցականը եւ միւսը՝ քաղաքականը, որոնցմէ իրաքանչիւրը իրեն սեփական գործերը առնի. բայց երր պարագաները այնպէս կը գասաւորուին որ երկուրը միանն իրեն մէկ նպատակի մը առջև, այն առն դժուարութիւն յունինք բնդունելու համար թէ երկուրը համաձայնութեամբ շարժին: Եւ որովհետեւ քաղաքական ընկերութիւնները այնպէս են կազմուած որ արտաքին գործերու մէջ ընդարձակագոյն պարատականութիւններ ունին, եւ մէկ քաղաքական ընկերութիւնը կրնայ պարունակել զանազան կրօնական ընկերութիւններ, այս պատճառու անտրամարտանական շըլլար ընդունիլը թէ եկեղեցական ընկերութիւնը քաղաքական ընկերութեան մէջ կը պարունակուի, թէև եկեղեցական ընկերութիւնները կրնան հողեւոր Հաղորդակցութեամբ եւ իրարու հետ համաձայնութեամբ քաղաքականն աւելի ընդարձակ կրօնական ընկերութիւն կազմել:

(Դար. 2)

ՄԱՂԱՔԻԱ ԱՐՔԵՊՈ. ՕՐՄԱՆԵԱՆ

## ՅՈՒՂԻՄ

Այս համառօտ գիրքին նիւթը կը կազմէ Հովուերդական սիրուն դրուագ մը, ուր գեղջուկ կեսանքի եւ երկիւղաձութեան քաղցրութիւնը պարզ այլ գեղեցիկ արուեստով մը կը պատկերացուի.

Դէպքը առելի կ'ունենայ Դատաւորաց շրջանին, «յաւուրս դատելը» դատաւորացն» (Ա. 1), եւ այդ պատճառու ալ Դատաւորաց Գիրքին անմիջապէս յետոյ գետեղուած է Հռութ Եօթանասից թարգմանութեան մէջ, որուն կը հետեւին Վուլկաթան եւ արդի թարգմանութիւնները։ Հին Կտակարանի երրայական բնագրին մէջ Հռութ կը գտնուի գիրքին վերջերը՝ երդ Երգոցի եւ Ողբեք միջեւ։

Գիրքին կը վերագրուին մէկէ առելի նը-պատահէներ։ 1) Աղջարանութիւն մը Հայրային Դաւիթին համար։ Թէեւ Թագաւորաց առաջին երկու գիրքերը շատ ընդարձակ տեղեկութիւններ կու տան Դաւիթի մասին, լուս կը մնան սակայն անոր ծննդարանութեան նկատմամբ, և Հռութ սահմանուած ըլլալ կը թուի լցոնելու այս թերին։ Պատմուածքը խոյոյն կը վերջանայ ծնունդով Ովբէդի որ հայրն է Դաւիթի օք Յեսուսէի (Դ. 17)։ Յաջորդ Հոմարները (Դ. 18-22) հաւանարար յետագոյն յաւելուած մըն են, ըստ Սելլիինի։ 2) Գիրքը բաւական կարեւորութեամբ կը չետք անզաւակ մեղնող ամուսին մը Հանդէպ մերձաւորագոյն աղդականին ունեցած պարտականութիւնը, որ է ամուսնաւ անոր այբիին հետ եւ զաւակ ու ժառանգ յարուցանել։ Այդ մասին Խորայէի մէջ յառաջազոյն յարգուած սովորութիւնն ալ կը յիշէ (Դ. 7)։ 3) Գրութքը՝ շեշտելով Հռութի Մովարացի մը ըլլալ՝ կերպով մը կը պաշտպանէ այն գաղափարը

թէ Հեթանոսներն ալ կարող են եւ իրաւունք ունին մասնակցելու Խօրայէլի գրկութեան։ Կրօնական եւ ցեղային այս լայնախունութեան գուգահեռական մը կ'ընծայէ Հին Կրտակարանի մէջ Յովնանի պատմութիւնը միայն։ 4) Այս պատմուածքը պնուզդակի բողոք մըն է Եղրի եւ Նէկեմիի խոռն ամուսնութեանց նկատմամբ գրած իխոս օրէնքներուն գէմ։ Մովարացի աղջկան մը, Հեղ և բարեպաշտ Հռութին ամուսնութիւնը Աստուած ինըը նուրբագործած է Դաւիթի մէծ հոյրը գիշեցնելու երջանիկ բախտին արժանացնելով զայն, ինչո՞ւ Հիմա այսքան խիստ օրէնքներով բացարձակապէս արդէմիլ խառն ամուսնութիւնները, որոնցմէ մէծ բարիքներ ալ կրնան յառաջ գալ Աստուածի կամքով։ Բայց այս պարզ պատմութեան մէջ այսպիսի նպատակ մը տեսնել կը նշանակէ քիչ մը շափէն առելի հեռանակ անոր պարզութենի։ Շատ անհաւանական է որ, կը գրէ Լեարց, խոռն ամուսնութեան այս գէտքը պատմուած ըլլայ կըրեւ բողոք մը Եղրի (Բ. Եղր, Թ. Ժ.) եւ Նէկեմիի (Ժ. 30, Ժ. 23 հշ.) բուռն բարեկարգութեանց դէմ։

Գրութեան թուականին վերաբերմամբ կարծիքները անհամաձայն են։ Ամանք (Driver, Learyoyd) կը գնեն աքսորէն յառաջ, նկատելով որ գրքին ունը ընդհանրապէս առելի հիշ շրջանին կը պատկանի. իսկ ուրիշներ (Oesterley, Sellin) կը գնեն աքսորէն յետոյ, այն Հիման վրայ թէ կամ գիրքին մէջ կարդ մը բացարձութիւններ եւ արամարանութիւններ, որոնք չէին կրնար մտած ըլլալ երրայիբէնի մէջ նախ քան բարելունեան գերութիւնը։ Սելլիին դիտել կու տայ թէ Հռութ կրնայ ծաղում առած ըլլալ այնպիսի ժամանակ մը երբ Դաւիթի տունը բարձ-

բաղոյն զիրքը կը դըմուէր տակաւին ժողովուրբի զիտակցութեան առջեւ։ Զորաբարբէյի անկումէն յետոյ այս պատմութիւնը պիտի չկրնար իր ապացոյց ծառայել հաստատելու համար հեղինակին դիտաւորութիւնը։

Վերեւ յիշեցինք արգէն թէ Հոռոր երբայերէն Սուրբ Գրոց մէջ գէպի վերջերը, այրինքն նուիրագիրքերու բաժնին մէջ զըստած է։ Գիրքին ուշ կանոնականացած բլուլը պատճառ մը չէ սակայն ենթադրելու համար թէ ուշ հրատարակուած գըրուածք մըն է ան։ Թերեւու, կ'ըսէ Լեսոցա, սուարեներու հետ ամուսնութեան մասին ասոր հաճ եւ հաւան բլլալուն պատճառաւ է

որ ժամանակ մը անյարժար նկատուած է հրապարակային ընթերցումին ։ Ծաքէն Կանոնի մէջ ընդունուելուն պատճառը անտարակոյու ատոր ունեցած առնչութիւնն էր Դաւիթի հաւ՝ ծննդարանութեան չնորհիւ։

Քրիստոնէական եկեղեցինքն համար Հըսուիթի անունը անշուշտ աւելի յարգելի եւ սիրելի պիտի զառնար իրեւ հաւատացեալ ախպար մայր մը, որ մեր Փրկչին մարմնաւոր նահապեաներուն ծնունդ տուած էր։ Ան Հոռորի Խորայէլի ժողովուրդին հետ խառնուելու եւ միանալու իրողութեան մէջ տեսաւ նաև նաև նախանկար գուշակութիւնը հերանուաց ի Քրիստոս կոչման։

Ն. Ե.

## ԳԵՂՕՆ ՐԻՏԻՆԿԻ ԲԱՆՏԻՆ

Զի կաղնին ու կրնճնին գարնան մէջ  
Տերեւներ կը բանան ակնահան,  
Կախազան-Շառին բայց իիստ է տեսն,  
Արմատովն իժերէ խածուած.  
Ու կանանչ եւ կամ չոր պէտք է որ՝  
Մեռնի մարդ մ'ան պըտուղ չըտըւած։

Բարձրագոյն տեղն փառքի՝ է շնորհեի  
Արռոն ուր մարդ հասնիլ կը ջանայ.  
Բայց ո՞վ է կանեփի որ կապով  
Պիտ' ուզէր պատուանդան բարձրանալ,  
Դահիճին օճիքին մէջէն որ  
Նայուածքը երկինքէն կախ մընայ։

Քաղցը է պարն ջութակին նըւագով,  
Երբ Սէրը եւ կեանքը են պայծառ。  
Սըրինգին ու վիճին ալ երգով  
Շնորհալի է պարն.  
Քաղցը չէ բայց նըկուն ոտքով  
Օդին մէջ շըրջապար դառնալ։

Քըննախոյց նայուածով, կասկածով,  
Դիտեցինք զանիկա օրէ-օր,  
Զարմացած ք'ամեն մէկը մեզմէ.  
Պիտի վե՞րջ ունենայ նման անոր,  
Զ'ո՞վ զիտնալ է կարող ք'ինչ բաց դժոխք,  
Պիտ' մեկնի կայր հոգին իր մոլոր։

Բանտարկուած մարդոց մէջ չէր շըրջեր  
Վերջապէս այլեւս մեռած մարդն,  
Գիտէի ք'անիկա Ատեանին  
Ահաւոր Սեւ-Տուփին մէջն էր արդ.  
Պիտ' բընաւ ալ դէմքն իր չը տեսնեմ,  
Ըլլայ ան երջանիկ կամ դըժբախտ։

Խորտակուող գերդ նաւեր հոգմահար,  
Կըտրեցինք իրաբու մենք նամքան.  
Ալանց նշան մը տալու եւ անխօս,  
Չունէինք խօսելիիք ոչ մէկ բան.  
Չ'ամօրով լի ցերեկն էինք մենք  
Հանդիպած, ոչ զիշերն սըրբազան։

Մեր շուրջը պարհսպն էք բանտիմ,  
Մենք երկու մարդեր գուրս նետուած.  
Աշխարհո՞ւ դուրս նետած իր սիրտիմ,  
իր խընամքը մերժած մեզ՝ Աստուած.  
Թակարդին՝ երկարի որ մեղքի  
Կը սպասէ, մէջն էինք բըռնըւած:

## III

Տերդըրին բակը կարծր են քարերն,  
Կաթկըրսպ պարհսպն ալ բարձր է.  
Հոն է որ, ամեն օր, օդ կ'առնէր,  
Ներքեւը երկինքի մ' կապարէ,  
Երկողմէն մէկական պահապան  
Չըլլայ որ մարդը կեանքի իր մարէ:

Այլապէս կը նըստէր մարդոց հետ,  
Տագնապն իր դիտող օր ու գիշեր.  
Կը դիտեն երբ լալու ելլէ ան,  
Գետնամած կամ աղօրքն իր ըսէ,  
Կը դիտեն՝ չըլլայ թէ իր ձեռքով  
Կախաղանը զրկէ իր որսէն:

Բանտապետն գօրաւոր կերպով,  
Կ'ուզէր Օրէնքի գործադրութիւն.  
Բըժիշկը կ'ըսէր որ Մահն է լոկ  
Գիտական իրողութիւն.  
Օրն երկու հեղ երէցը կու գար  
Կը բողուր մէկ կարն գըրութիւն:

Երկու հեղ իր մորնը կը ծըխէր,  
Օրն երկու հեղ կ'ըմպէր իր պիրան.  
Հաստատ էր իր հոգին եւ չունէր  
Երկիւղը եռն իրեն քազնարան.  
Կ'ըսէր թէ ուրախ էր որ շուտով  
Իր կեանքին պիտի վերջ տայ պարանն:

Տարօրնակ, ինչո՞ւ բայց կ'րսէր այդ,  
Հըսկիչն չէր յանդրզներ հարց ու փորձ  
Ընելու: Զի որու հըսկիչի  
Պատիժն է սահմանուած՝ իբրեւ գործ,  
Պէտք է որ շըրքներուն վրայ կըզովանք  
Ունենայ, դիմակով դէմքն ալ՝ գոց:

Այլապէս, կը տեսմես, կը յուզուի,  
Կը փորձէ ըսփոփել ու գըթալ.  
Բայց փակուած՝ Սպանողին Ծակին մէջ,  
Մարդուն Գութն արդեօֆ ի՞նչ կըրնայ տալ:  
Ի՞նչ Գութի խօսք կըրնայ ըլլալ հոն,  
Եղրօր մը հոգին օգտակար:

Ծիրին շուրջն, իենդիրու Շըթերթով,  
Կ'դառնայինք երերուն, կոպտավարժ,  
Մենք անհոգ էինք, զի գիտէինք՝  
Սատանի սեփական էինք վաշտն.  
Գլուխներով լիրկ, ոտքով կապարի  
Խեղկատակ տեսքն էք մեր ծաղրաշարժ:

Կը պարագօծ պարամը կը քըրքրենք,  
Ճանկերով մաշած ու արնամոյն.  
Կը շրփենք դրուներն, ու կը ենրքենք  
Յատակն. ու ճողնըրը շողշոգուն.  
Շարք առ շարք կ'օճառենք տախտակներն,  
Կը բախինք զըրընգան դոյլերուն:

Կը դարձնենք շաղափները փոշոտ,  
Կը կոտրենք քարեր, կը կարենք ջուլ.  
Կ'աղմըկենք, կը գոռանք շարական,  
Զաղացքը կը դարձնենք՝ քըրտնաքոր.  
Ամեն մէկ սիրտին մէջ սակայն,  
Սարսափը կը հանգչի անդոյր:

Կը հանցէր ան անդորր, մէն մի օք  
Կը սողար զերդ ալիք սիզամած.  
Մենք մոոցանք յիմարին, խարողին  
Ըսպասող քախտը դառնամազա,  
Մինչեւ օք մ'ալ գործէ մեր դարձին,  
Անցանք մենք դամբանի մ' քովէն քաց:

Դեղին փոսէ՝ յօրանցող բերանով,  
Կենդանի բան մը կը պահանջէր.  
Ծարաւ ասփալդի օղակին՝  
Փոսին կաւը արիւն կը կանչէր.  
Ու գիտցանք որ Այգը չծագած,  
Բանտարկեալ մը պիտի նօնէր:

Ներս գացինք, մեր հոգին մըտահոգ  
Մահուան վրայ, Սարսափին, կործանման.

Դահիճը իր պրգուիկ չամքայով,  
Մուրքին մէջ կը փընտուեր իր նամբան.  
Կ'դողայի ես երբոր առ խարխափ՝  
Մըտայ իմ քըւազիր գերեզմանն:

Այդ գիշեր, սրբահները պարապ,  
Լեցուած էն Ահաւոր պատկերներ,  
Երկարէ ժաղաքը, վերէն վար,  
Պըտըսող գողունի տոներ.  
Աստղերը խափանող ձռդերէն,  
Կ'նայէին ըսպիտակ դիմակներ:

Կը պառկէր երազուն, որպէս թէ  
Ակնահան մարզի մ'մէջ երկրնեար.  
Հըսկիշներն կ'դիտէին քունն անոր,  
Անկարող էին բայց եասկընալ'  
Թէ Մահն երբ այսքան մօտ է մէկում,  
Քաղցր այսպէս կըրնար ան քընանալ:

Քունն չի գար՝ բայց մարդն երբ կ'ուզէ լալ,  
Որ բընաւ տակաւին չէր լացած,  
Այսպէս մենք ալ յիմար, ստող, խարող-  
Որ անվերջ հըսկումի էնք կեցած.  
Զ'ամեն մէկ ուղեղին մէջէն ներս,  
Ուրիշիմ՝ Սարսափն էր սողոսկած:

OSCAR WILDE

**Թբգմ. Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ**  
(Շարունակելի)



## ԺԵ—ԺԶ ԴԱՐՈՒ ԿԱՐԵՒՈՐ ՏԱՂԱՐԱՆ ՄԸ ԼՈՍ ԱՆՁԵԼՈՍԻ ԳԱԼԻՖՈՐՆԻԱՅ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ ՄԷԶ

Լոս Անձելոսի Գալիֆորնիայ Համալսարանի (University of California, Los Angeles) գրադարանի հայերէն ձեռագրաց հաւաքածոյին մէջ կը զանուի մէխնագարեան Տաղարան մը, որ բացառիկ արժէք կը ներկայացնէ թէ՝ իր հոգածութանքութիւնում:

Սոյն յօդուածով կը բաւականանեց տալ յիշեալ Տաղարանին նկարագրութիւնը և բովանդակութիւնը, հետազոտին մէկլով տաղարան քննական և սուստանսափութիւնը:

Տաղարանը կը բաղկանայ 114 թուղթէ, մէծութիւնն է 18×13 սմ., իսկ գրուած մասը՝ 13×9 սմ.: Գրչութիւնն է՝ բոլորդիր, դրուած ունե մէկանով, միասին, իրաքանչիւր էջի վրայ 23 տպով: Տաղերուն վերնապիրները, ինչպէս նաև տաներուն սկզբնապահը և հասարակ, գրուած են կարմիր թանաքով:

Ձեռագիրը գրուած է երկու տարրեր գըրիչներու ձեռքով: Առաջին 98 թուղթիրը դրած է Մարգարէ անսունով գրիչ մը, որին նուրադիրն են, Շահնշահնիք, որ վայելուած էլ անձնանիք մէոյ եւ յիշատակ իմոյ եւ իր ձեռղաց: Երկրորդ մասը (թ. 94—114) գրուած է ոչ միայն տարրեր գրչոյն մը ձեռտ գով, որուն անունը յիշատակութիւն չկայ, այլ նաև տարրեր որպէի թուղթի վրայ:

Մարգարէ գրիչին ձեռքով ընդորինակուած բաժինին մէջ կան երեք յիշատակարաններ, որոնք արտադրուած են յօդուածին վիրշաւորութեան: Դժբախտաբար, Մարգարէի դրած վերջինն եւ գիշաւոր յիշատակարանը պահասաւոր է՝ թերթ ինկած ըլլայուն պահանաւու: Ենթադրելի է, անշուշա, որ ինկած բաժինին մէջ յիշուած ըլլալու են դրութեան ժամանակը, վայըը եւ այլ մանրամասնութիւններ, որոնք անծանօթ կը մընան: Մեր ենթադրութիւնն է, գրչութիւննէն

դատելով, որ ձեռագրին այս մասը ընդօրինակուած է հաւաքարար մէջ զարու երկրորդ կէսին. իսկ երկրորդ մասը՝ թ. Ե. 1551 թւականին առաջ: Այս հաւատուամը կը հասաւուի ձեռագրին վերջին թերթին (թ. 114-ի) վրայ դանուութ յիշատակադրութիւնով մը, որուն համաձայն Հայոց թ (1000+551) = թ. Ե. 1551) թուականին Տաղարանը պատկանած է Դափթ անունով վարդապետի մը, որ նոյն թուականին ձեռագիրը իրեւն յիշատակ նուիրած է սփրանուունդ եւ հոգեւոր որդոյն իմոյ՝ կունզօյ անուն պատճեկին, որ է որդի Ալբամ Վոյթին...»:

Սոյոյ է նաև, որ ձեռագրին երկու մասերը նախապէս երկու տարրեր տաղարաններ եղած ըլլալու են, եւ հետազոտին իրաւուն միացուած եւ միասնարար կազմուած: Այս պարագան կը հաստատուի անով որ առջին մասը ամբողջական ձեռագիր մըն է, որ կը վերջանայ զիխաւոր յիշատակարանով: Ինչ կը վերտրերի երկրորդ ձեռագրին, անոր տառաջին տաղին սկզբնաւորութիւնը պահանաւոր է, եւ յօդորդ տաղերէն եւս դասացած թուղթեր ինկած են:

Ենուագրին կողը ըրոշմազարդ եւ կաշեպահ տառախակ է: Կողքին կոնակի ներքին մասը խախած ըլլարով՝ շրջու թերթեր (թ. 10, 101, 102 եւ 111) կազմէն անջառուած են. իսկ կողքին վերջին նորոգութենէն առաջ՝ որու թիւով թերթեր ներքին լուսանցքի կողմէն ամրացուած են: Զեռազրէն կը պահին անորու թիւով թերթեր՝ 92-93, 93-94, 107-108, եւ 111-112 թուակիր թուղթերուն մէջիւն: Թ. 108-ի արտաքին լուսանցքի մասը կտրուած է՝ եւ տողավիրշի քանի մը գիրերը կը պահին. իսկ թ. 112-ի երկուակրորդ մասը պահանուած եւ փրցուած է:

Տաղարանին փոքրաքանակ նկարագար-

դութիւնը զուրկ է գեղարուեստական արժեք։ Զեռագրի թղ. 27րդ վրայ կայ միջնակար մը, որ կը ներկայացնէ «Եռվասափ թագաւորը»։ Այս նկարին տակ բոլորզով գրուած եւ գծուարաւ ընթեռնելի արձանագրութիւնն է։ «Եթէցէթ ի Քըրիստոս զնկարով պատկերին զՄորգիս [մեղապարտ սորբկաւագ?】 յիշեալու։ Ասկէ զատկան նաև չորս փոքրիկ եւ անշուշն նկարագրումներ, նկարուած հատուածներու սկզբնաւորութեան (թղ. 1ա, 28ա, 68թ եւ 108ա), որոնք փոքրիկ խորաններ են՝ լուսանցքի զարգերով միտօնին։ Եւ վերջապէս՝ լուսանցքի առանձին զարդ մը եւս կայ թղ. 65թի գրայ։

Զեռագրին ներքեւի լուսանցքներուն վըրայ հետազային գրուած են էջաթիւերը. սուխայն, էջագրումը անձիշը ըլլալուն պատճառու։ Հարկագրուեցանք մեր ձեռքով նըշանակել թերթերուն ճշգրիտ եւ յաջորդական թիւերը։

Տաղարանին զվիտաւոր արժէքը կը կազմէ անոր բովանդակութիւնը։ Այսուղ ներկայացւուած են ո՞չ միայն միջնադարեան տաղասացներու ծանօթ երկեր, այլ նաև այնպիսիններ՝ որոնք, ըստ երեսայիթի, զարդ անձանօթ մասցած են։ Այս յօդուածով՝ մեր նպատակը չէ Տաղարանին մէջ գտնուող տաղիքը ասարկայ զարձնել քննական ուսումնասիրութեան՝ զանոնք բարզապատճով՝ որպագիր եւ ձեռադրային ազբիւններուն հետ։ Կը յուսանք այս աշխատանքը ընել յառաջիկային, առանձին գրութիւնով մը։ Առայժմ՝ ստորեւ կու տանք Տաղարանին բովանդակութիւնը, այն համոզաւով որ անշահեկան պիտի ըլլայ բոլոր անոնց որոնք կը անհազրանուին միջնադարեան հայ բանհիւութիւնով։

(1) Թղ. 1ա - 27ա. (Անվերնագիր. երկն է Յովհաննէս թէկուրանցիի «Արարածոց Մեկնութիւնը»)։

Սկիզբը.

Ես Յովաննէս նըւաստ ոգի,  
Որ մականուն թըլգուրանցի,  
Կամաւ իմով ի հոգ մըսի,  
Բանս ժողովել ինձ յիշելի։  
Ասու կարձարան հաւաքեղի

Յարարածոցըն Մովսէսի,  
Մեկնեալ Վարդան վարդապէտի,  
Բաղեալ ի հարցըն հոգելի...

Վերջը.

11. Նոյնական իւ Հոգւոյն Սըրբոյ անձառական կան, երգեցուք փառք եւ պատիւ այժմ յարիտան։ Եւ զանարժան եւ զեղկելիս թափառնան, զթըլգուրանցիս միշտ յիշեցէք հարք պատահական։

(2) Թղ. 28ա - 57ա. (Անվերնագիր. երկն է Առաքել Վարդապէտ Բաղեալ յիշեցիի «Տաղ Յովասափու»)։

Սկիզբը.

Յորժամ հայրն մեր երկնաւոր յերկիր հաւաքան, եւ բանն Աստուած իջևալ յերկնից մարդկան ինացաւ, ի խաչափայան եկալ սիրով բարձրացաւ, եղան ի զերեզման եւ փառօք յարևաւա...»

Վերջը.

... ի Թիվս Հայոց մեծաց որ ութ հաւաքան է, Ութուն եւ երեք ի նոյն յարաբարդեալ է, Ունայափ շինցաւ այս յեռաքիէ, Վարդապէտ կոշեցեալ բանից իւընդրողէ։

(3) Թղ. 57ա - 57թ. Տաղ խօրհրդաւոր ի Արտամետացոյ։

Սկիզբը.

Վայրի հաւկի մէր բռնած բերած եւ զրած էր ի նեղ զընդան...

Վերջը.

... Խնդրեցէք յԱստուածոյ որ Տէրն ողորմի իւն այս զարիսկին, տայ ինձ թեւ։

(4) Թղ. 57թ - 58թ. Ի Յովաննէս Թլզուրանցոյ ասացիալ,

Սկիզբը.

Աստուած քարտպէաց եւ խրամ նստուր,

Երբ որ շատեցինք՝ նա ապահով ետուր։  
Ապահով զայն ետուր զիմանալի։  
Սուր, սուր, երկասյրի սուր։։։

## Վերջը.

... Մաքին Յովանէս, երբեք մինչեւ յո՞ւր,  
Քանի ընթանաս դու ի ճանապարհ ծուռ։  
Մի՞նչ ժամանակ ունիս հաղար բիւր։  
Բի՞ւր ժամանակ, բի՞ւր։

(5) Թի. 62ր - 63ր. Ի յԱնաֆել Վարդա-  
պետ (Բաղիշեցոյ).

## Ակիզը.

Խանդակաթ սիրով, խանդակաթ,  
Սիրովս ծարաւեալ պասքի,  
Այն դիս կու մաչէ...

## Վերջը.

... Ի ձեր սուրբ յազօթն, ի ձեր սուրբ դ  
Ըստէց Առաքելու միչէք, ըդեղ կ'աղաչէ։

(6) Թի. 59ր - 61ա. Տաղ ի Ֆրկայ ա-  
սացեալ.

## Ակիզը.

Ա չարի, երբ ծոխ ժարդոյն,  
Զօրն ի բռն փորես նորա [Հոր].  
Ցորժամ դու քակես ըզմարդն  
Ցուշ թողուս որ դառնայ յոլոր ...

## Վերջը.

... Մատ յԱստուած արդար մի լաւ,  
Քան դհանար հարուստ մեզաւոր.  
Եղբա՛յր, ով երկիւզ ունի,  
Մաւս յԱստուած է խիստ փառաւոր։

(7) Թի. 61ա - 62ր. Տաղ ի Ֆրկայ ա-  
սացեալ.

Ակիզը.  
Մարդուն որ տալեզն ու բուրճն ի Փալաքը  
չէ ըզորդած,  
Թէ չատ թէ քըշիկ ջանայ, թէ կորդի այլ  
խիստ է ծըռած ...

## Վերջը.

... Ոչ խիստ յըշտապիւ պիտի և ոչ անհոգ  
ի վայր պարիած,

Լուկ պարտ է արթուն կենալ, բայց ամէն ի  
վերն է գրած :

(8) Թի. 62ր - 65ա. Ֆրկայ ասացեալ  
րան.

Գատաման որ երես Աստուած Մովսիսի  
Դու զայն մոռանաս,  
Ծնաս, գողանաս, սպանես,  
Մուս երդումն ուսես և ուրանաս ...

## Վերջը.

... Լաւ է որ գործովդ առնես,  
Քան լեզովդ տուս և ոչ առնես.  
Թէ չէ ամէն ծուռ բանի  
Ի յատեան համար պիտի տաս :

(9) Թի. 65ա - 66ր. Դարձեալ ի Ֆրկայ  
ասացեալ.

Ակիզը.  
Ի սուրբ սեղանաւոյն վերայ քան զաղորն  
այլ իրք չըսցնեն.  
Զանպէան ու զվատումն, եղբա՛յր, Աստու-  
անոյ  
զայ(ն) երբ նըւիրեն ... .

## Վերջը.

Այ, ողորմելի Ֆըրիկ, իմացիր գհողւոյդ  
շահ, ու զին,  
Որ մինիս մեծ ամօթով յորժամ որ գհամա-  
րըն ուզեն:

(10) Թի. 66ր - 66ր. Տաղ ի Յավանէն  
թլզորանցոյ. Դ

## Ակիզը.

Ո՞վ մահ, քանի զքեզ յիշեմ,  
Կու զողամ ու սարսափիմ ես ...  
Զրկայ քան ըղբեզ ընդիւ,  
Ամենայն լեզոյ յիղի ես ...

## Վերջը.

Ա. Յովանէս Թըլզորանցի,  
Զուր կասես, զայլ ոք իշրատես,  
Եօթանառուն տարի լրցեր,  
Ի մեղաց մէջըն կացեր ես :

(11) Թղ. 66ր - 67ր. Տաղ ի Նազաշ Եւ պիտիսոսէ ասացեալ.

#### Ակիզըք.

Անձն ի՞մ, քեզ վայ Հազար բերան, թէ խոռվ կենաս կամ ոի պահես, Զի խոռվարան է սասանայ, ջանայ որ ըզսէրըն Հասանան և.

#### Վերջը.

... Յայնժամ լինիս դու քրիստոնեայ, յոր ժամ խոցեն նա Համբերես, Եւ Քրիստոսի սիրուն Համար զես շարկամաց սոք Համբուրեն :

(12) Թղ. 67ր - 68ր. Դարձեալ ի Նազաշ Հէ.

#### Ակիզըք.

Ի՞նչ չահ է քուր դատիւն, Երր յօսար յերկիր տի առնին, թէ չահ թէ ըզսէկ ջանաս, քեզ միայն պատանքն է բաժին...

#### Վերջը.

... Գիտացի թէ լոզնորդ էի, նա մեզաց գետքն կու առնի, ի հոդ աշխարհին անկայ, չահ չըկայ քան զեն առնի:

(13) Թղ. 68ր - 70ա. Ի Նազաշ Եպիսկոպոսէ ասացեալ տաղ վասն զարիսի.

#### Ակիզըք.

Աստուծոյ մարդասիրին փառք յաւիտեան, Որ ստեղծեր է զարարածըն զանազան, Արևելք, Հիւսուս, Հարաւ, արեամբանեան, Մարդն ի վեր է թագաւոր եւ աննըման...

#### Վերջը.

... Նազաշն առաց, թէ զարիսի սիրոն է լըզնեռու, Քաղցըր լեղի թըւի նըմա եւ վարդըն՝ փուշ. Զինահար զարիսին խօսիր անոյշ, Ողորմութիւն տառ որ քակէ զմելացըն

(14) Թղ. 70ա - 72ր. Տաղ ի յԱռաքել Վարդապետէ Բաղիշեցայ.

#### Ակիզըք.

'Կանչ դըրէ՛ք բանիս' որ պատուական է, Նողոյ այլ մարմնոյ ուրախութիւն է և.

#### Վերջը.

... Ես Առաքել մեզօք լրցեալ յաշխարհի, Որ զրբրուին չեղ վարդոյն սակաւ դովեցի, ի Գարրիէլ հրեշտակն օրինակցի, և ի հոյս Մարիստ ծըծնաւղն Յիսուսի և.

(15) Թղ. 72ր - 74ր. Ոտանաւոր Երանելոյն Յորայ.

#### Ակիզըք.

'Կահ էն աւուրի որ ես Եղայ ի յայս մեղաւոր յաշխարհս անկայ, Աստուծած ստեղծեաց զիս բարեզործ եւ ես յիւր բարոյն մահրում ելայ...'

#### Վերջը.

... Յորքն հասու իւր մուրատին, Աստուծած ըզձեր մուրատին տայ. Բէրտն մ'առենք թէ հայր մեղայ, Աստուծած ըզձեր մեղքըն չիիւայ:

(16) Թղ. 74ր - 75ր. Ի Խաչատուր Կեշանեցւոյ բան յարմարաւոր եղողիի խրատաւոր.

#### Ակիզըք.

Այս կեանքոն է յերազ նըման եւ խարոզ անզերծ յանդիման, Բնութիւնս որ հասու մարդոյս, սասանայ ի յանզունդո ի զընդան...

#### Վերջը.

... Փերկէ ի հըրոյն ըզմեղ եւ չըտագ ճարակ գեւենի, Քաւիչ է գրկիչն Յիսուս, ինքն աւրշնեալ փառք հայրենի:

(17) Թղ. 75ր - 78ր. Նորիմ Կեշանեցւոյ Խաչատուր Վարդապետի ասացեալ բան եւ օտանաւոր խրատական.

#### Ակիզըք.

թէ մարդ ես եւ միտս ունիս, Ես տամ քեզ խըրատ մի քանի:

Դու բա՛ց ըզրտի ականջդ  
Եւ դըրէ ի սիրտ է հոգի...

Վերջը.

... Կ դատողական աթոռքն  
Նստի ի կայ Առնայի,  
Եւ դադանիք գործոց յայտնին  
Յանկաչառ մեծ Հրապարակի:

(18) Թղ. 78թ. ~ 83ա. Ատամաւար վասն  
դատաստանի աւուրս հասուցման չարայ եւ  
բարոյ, արպէս վկայէ Սօւրբ Աւետարանն  
Քրիստոսի, ի Թորոսւ.

Սկիզբ.

Յորժամ առարեջըն գըշերդին, Արկինք և  
Կրկիր ինոնարհնեան,  
Եւ կատարին կամք եղելոց որ արարածըըն  
Հրանեան...

Վերջը.

... Թորոս յիշէ զօրն ահադին երբ ժողովին  
ի գտառառան,  
Ի յայն ահեղ Հրապարակին ուր է լեզու եւ  
պատասխան:

(19) Թղ. 83ա ~ 84թ. Երկո՞յ վասն կա-  
տարածի, յայտար Զորդորենի. Եղրտի  
պատմագիրն Հրէից. ԺԷ նշան որ լինելոց է  
զիմի ներկնն (ի Թորոսէ).

Սկիզբ.

Զեզ ձանուցեմ, Եղբայր, լլու որ լինելոց է  
յան նեռան,  
Նախ քան զզալուատըն Քրիստոսի, որ գայ  
փառօք ի գտառառան...

Վերջը.

... Այս փոփոխութն է որ յայտնի երկինք և  
երկիր նոր կերպարան,  
Որ կահցելոցըն ցուցանէ, յայտնէ զայմուս  
եւ դապադայի:

(20) Թղ. 84թ. - 86ա. Երգ վասն ազա-  
հուրեան որ այլոց քարոզեմ եւ ես ոչ առ-  
նեմ (ի Թորոսէ).

Սկիզբ.

Ազաւղացայ իաւար մեղօք քան ըղկին պոռ-  
նիկն Արախու,  
Մոռացայ զուխտն աստուածեղին վասըն  
մեղաց և անշափ չարոյ...

Վերջը.

... Գիրիք Թորոս, մըսոօք յիմար, քեզ դա-  
տաստան կայ և աւք մահու,  
Ի յայն ահեղ Հրապարակին՝ ինչ չստ հա-  
մար ունիու տալու:

(21) Թղ. 86ա ~ 87թ. Պատմութիմ վա-  
սըն Թժան հոգլոցն զոր ազգեմիք ի սակարի-  
մաց մրտաց, զոր լուաք փաքր ի շատէ  
յասուածային զրոց՝ որ ելանն ի չարրարդ  
երեշտակաց վասն երգեցողացն. ասացու ի  
Թորոսւ.

Սկիզբ.

Ի յան սուեհծմանն արարածոց՝ որ գոյա-  
ցոյց զայս ամենային,  
Աղոց եսուր իշխանութիւն, հողմ ու քա-  
մոյ արար սահման...

Վերջը.

... Այս պատուհանք նև յիմարացն, որք զո-  
ղանինն և յիմարանան.  
Ոչ որ քամուն յիշունց տոէ՝ նա ի կայէն  
եղբայրատպան:

(22) Թղ. 87թ. - 88թ. Որք ասացեալ ի  
Ֆրկայ.

Սկիզբ.  
Տէրըն զիս պատուեց դիմօք, պատուական  
պայծառ պատկերաւք,  
Ես զայն աղանդի ողջմաւք թաւալեալ ար-  
եամբ շաղախաք...

Վերջը.

... Լացէք զիս ամէնքդ ողրօք, որ շկացի  
աւրիկ մաւրինօք,  
Ոչ մեղայ ասի կամօք, ոչ լացի կաթիկ  
մարտասուսւք:

(23) Թղ. 88թ. - 89ա. Նորի նոյն ասաց-  
եալ ի Ֆրկայ.

## Ակիզը.

Բանն որ յառաջ քան զյափտեան  
Յւրէնից յերկիր խոհորհցաւ,  
Յորժամ բացա ակըն Հոգոյս,  
Քրիստոս ի մէջ մեր յայտեցաւ...

## Վերջը.

ԱւԱլքնէ զամէնքը Հառասար,  
Որ ի խաչին բենենցաւ.  
Զայն երաթարիք որ մօռնամք,  
Որ զայս ամէն մեղ կամեցաւ:

(24) Թղ. - 89ր - 91ր. Տաղ զարիպի ի Զա-  
տիրիայ Երիցու.

## Ակիզը.

Ի քէն Տէր Հայոց Հայր զըթական,  
Պարզէնեայ ինձ իմաստ ականան,  
Երդէլ բան վասըն զարիպութեան  
Որ մինի ի յերկիր Հռոստան...

(25) Թղ. - 91ր - 92ր. (Անյերնագիր).

## Ակիզը.

Յորժամ Ալտամ ստեղծեցու զերդ զարեզո-  
կն էր,  
Խւրոյ պարողին կերպին նըման էր,  
Հոգի, միտք եւ մորժին յատուկ ի նմանէր,  
Որպէս երեք անձնաւ բընութեամբըն մի էր  
[...]

## Վերջը.

... Յամենայն ևղելոց քեզ գոհութիւն, Տէր.  
Ի քեզ եմք յուսացել՝ զի գու եւ մեր Տէր.  
Զի գու եւ ապաւէն, յոյս եւ կենաց, Տէր.  
Եւ քեզ միշտ դու... . (Թերթ կը պակսի):

(26) Թղ. - 93ա - 93ր. (Անյերնագիր).

## Ակիզը.

Աւընութիւն անճառ չնորհաց Տէր,  
Արեւ լուսատու տաճար Աստուծոյ,  
Բարոյն բարունտական թառամ վարդոյ  
[...]

## Վերջը.

... Փառք քեզ առաքեմք յամէն բերանոյ,  
Քրիստոսի ծրանազ մայր անճառ լուսոյ:

(27) Թղ. 94ա - 107ր. (Պատմութիւն  
որբոյն Գրիգորի Լոստառըին, արարեալ  
Ալտքել Վարդապետին Բաղչշեցոյ):

(Այս երկին առաջին զլուկը, որ կը  
պատմէ Ս. Գրիգոր Լոստառըի ծնունդն  
ու կեանքի առաջին շրջանը, կը պակսի ներ-  
կոյս ձեռագրին մէջ: Պատմութիւնը կը վեր-  
ջանայ շվասն ննջան Սրբոյն Գրիգորի գը-  
լուփով. սակայն վերջին քանի մը թերթերը  
կորուած են: «Նիշտերորդ չորշարանք  
որբոյն Գրիգորի Լոստառըին Հառուածին  
կը յաջորդէ ԱՄեռնան շարշարանք Գրի-  
գորի զլուկը. Հետեւարար, կը պակսին  
նաև վեցերորդին մէնչեւ տառներորդ յար-  
շարանքները նկարագրող Հառուածները»:)

(28) Թղ. 108 - 112ա. Տաղ եւ որ գոչ  
ֆարոզ ներսէսի հայրապետի գուացեալ  
համանայից.

## Ակիզը.

Աւրհնեալ անուն անճառ Աստուծոյ մեծին  
բանին Հաւը եւ որդոյ նոցին փառակցի...

(Այս տաղէն կը պակսին քանի մը թեր-  
թեր. իսկ վերջին թերթին երկու-երրորդ  
ժամը փրցուած է):

129) Թղ. - 113ա - 114ա.

Միշտէս վերեւ յիշուեցաւ, այս տաղին  
առաջին թուղթը մեծ մասամբ փրցուած է: Թուղթին պահպանուած մասէն կը հետեւ-  
ցուի, որ Յովհաննէս Երզնկացի տաղասացի  
ծանօթ «Տաղ Ալտամայ, Պուլզ Վարդապետի  
առացեալ է» ոտանաւորն է):

## ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ.

(1) Թղ. - 27ա. «Զմարդարէ անարժան  
գրիչս յիշեցէ ի Քրիստոս եւ Աստուծան որ-  
դորմի առացէց: Նա եւ զնաւզաց իմոց  
նուրադինն եւ Շահովթանին, եւ քըւերն իմ  
Շահնիզարին եւ Աստուծան զձեզ յիշէ յիւր  
միւսնակամ գալուստն. ամէն:

(2) Թղ. - 27թ (գրուած Յովհասափ թագա-  
ւորի նկարին ներքեւը).  
«Ելիշեցէ ի Քրիստոս զնիարող պատկե-  
րիս դՍարդին (մեղապարտ սարկաւագ?)  
յիշեալ»:

(3) Թղ. 57ա. (գրուած Առաքել Բաղիկյանի և Տիգրան Քաջազնուածականի սեպական մատուցութեան)։

Առաջին աղաւեմ ըզձեղ որք եղանակէց նւ քաղցրածայն լեզուաւ սերով զայտ երդէք, Զիս եւ զիմ Նընչեցեալս յաղօթս յէշեցէք, նւ թողութիւն մեզաց մէրոց Հայցեցէք։ Զդժուոս եւ զիտիսրկոզ պատմութենի Զյափասակ արքայի սուրբ ճըզնաւորի։ Ընթերցող եւ մասող սուրբ պատմութենի, Սիւցէք ի Տրիստոս զՄարգարէ փանաքի, եւ Աստուած ըզձեղ յիշ յաւուրն աւելից։

(4) Թղ. 93թ. (Մարգարէ դրէւի գլխաւոր յիշաւոր յիշաւակարտեց)։

«Փառք ամենասուրբ Երրորդութեանն հօր եւ որդոյ եւ հոգույն սրբոյ. Ամէն։ Շիր եւ կարողութիւն ակար անձին իմոյ, Մարգարէ սուսանուն կրօնաւորի, ո՞ւ դրէսի զայ ի վայելամ անձին իմոյ, եւ յիշաւակ հոգոյ իմոյ եւ ծնօցաց իմոյ՝ նուրադին եւ Շահութանին, եւ Եղբաց իմոյ՝ Շահութարին, Գուլաղին եւ Խուզաբաշին, եւ Եղբօր որդոցն էնիսա. . . » (թէրթ իշաւոր)։

(5) Թղ. 114ա.

«Փառք ամենասուրբ Երրորդութեանն հաւը եւ որդոյ եւ հոգույն սրբոյ, այժմ! եւ միշտ։

«Առաջ՝ եւ անարժան ի յանարժանից, եւ փանագիս ի բազմաց, եւ անպիտան ի բազրեւեաց, եւ անբան ի բանաւորց, աղզէտ եւ անպիտան, մեղասէր եւ տառապեալ, եւ ձեզ ամենեցուն երես ի մտխիր, եւ զլուխ ի զետին վաթար ծառայութիթ սուսանուած, միայն անուածը վարդապետուածու նառու լի եւ առա սրբի և օժար կամովք իմոյք զատկա Տաղարան, փոքր

ի շատէ յիշաւակ չնորհեցի սիրասնունդ եւ հոդեւոր որդոյն խոյ՝ խանգայ անոն պատահեկին, որ է որդիկ Ալյամ Վոյթին. զի պահեսցէ յիշաւակ ի ծառայէս, հանապազ իրանակի և յիշեցէ մի ողործեալի գմեղաւարութայց լուսի հրաման, ոչ ծախելոյ, ոչ մարդոյ տալոյ, այլ պահեսցէ աղդէ յազդ եւ յորդոց որդիս, յիշաւակ անջինչ. ամէն։ «Ի թգ. թ (1000+551 = 1551)։»

Զեռագրին մէջ կան նաև հետազային դրուած հետեւեալ յիշաւակարութիւնները։

Թղ. 93թ (Ներքեւի լուսանցքին վրայ՝ նոսր դրով) — «Ասովին աղջիկ եղաւ թիվին թձին (=Յ. Ք. 1876)։ Յովհաննէս ողայ եղաւ թիվին թ (...)։»

Թղ. 94թ (Ներքեւի լուսանցքին վրայ՝ նոսր դրով) — «Հարաց Վերդինի։»

Թղ. 113ա (Ներքեւի լուսանցքին վրայ՝ նոսր դրով) — «Անապէլ որզին Սերայի առողջին Միզայ խան (աղճառուած, եւ հետեւարդ վիրածանումը անօտոյդ)։»

Թղ. 114ա (Ներքեւի լուսանցքին վրայ՝ նոսր դրով) — «Ալշային աշխեղու ( ...) թը-վին թձին (=Յ. Ք. 1709)։ Ալյոյին եղաւ, թիվին թձին, ինչիւ Դուիկ ողայ յերտ ( ...)։ թիվին ( ...)։»

Թղ. 114թ — Ամբողջ Էլլ գրաւող յիշաւակարութիւններ, գրաւու կուրա եւ անընթեռնելի հօսր զիրով։ Ասոր կը յաջորդէ ներքեւի լուսանցքին վրայ, արտաքան տառորդ անրիթեռնելի արձանագրութիւն մը։

Բաց ասոի, թղ. 46թ-ի վրայ կայ արարական տառերով կնիք մը, որ հաւանաբար թրբական կամ պարսկական դրամի մը գըրումն է։ Նոյն կնիքը կայ նաև թղ. 47ա-ի վրայ՝ աւելի ազօտ վիճակի մէջ։

#### ԱԼԵՏԻՄ Գ. ՍԱՆՃԵԱՆ

Հայադիտական Ամբիոնի Վարիչ

Լուս Անձելոսի Գալիֆորնիոյ  
Համալսարան

## ՑԱՆԿ ՆՈՐ ԶՈՒՂԱՑԻ ԵՒ ԱՅԼ ՏՊԱՐԱՆՆԵՐԻՑ

### ԼՈՅՍ ՏԵՍԱԾ ԳՐՔԵՐԻ

Վերջին 5 - 6 տարվաց ընթացքին, բայց Ամենափրկիչ Վահեի ապարանի առվորսական աշխատանքներից՝ ստացագրերի, աղողերի, չնորհաւորական քարդերի, տուսների և այլ նման կարգի փոքր արպագրութիւններից, ապագրութեան են յանձնուել նաև մի քանի գրքեր, ինչպէս և այլ ապարաններում Զարմահալ և Փերիս գաւառների և Նոր Զուղայի մասին մի քանի աշխատաթիւններց որոնց համառա զանկը բերում ենք ստորև։

1. Ժամագիրք Ասենի

1963, էջ 176:

2. Մրագիր-Կանոնագրութիւն

Նոր - Զուղայի Հայ. Կան. ԳԹ. Միաւրեան. 1963, էջ 13:

3. Աստուածաշնչն Հայոց

Նոր թարգմանութեան 1500ամեայ յորդեանի առթիւ, Բայագրութիւն (ուստահաւոր)։ Յովհաննէս Տէր Գրիգորեան։ 1964, էջ 8:

4. Մաշտոց.

1965, էջ 400 + 26:

5. Պատարագ

1966, էջ 67:

6. Աւետարանի Ճամբով

Հեղինակ Եփրեմ Վրդ. Թաղագծան։ 1966, էջ 85:

Պարուեակում է 14 քարզներ, առեւուժ Աւետարանի խոսքերից եւ տօներից։

7. Նոր - Զուղայի Հայութեաց Բարեգործական Ընկերութիւմը

Պատմական Համառա ակնարկ եօթանառուն հինգ ամեայ դործուակութեան (1892 - 1967);

Աշխատասիրեց Վարդան Անդրեասեան։ 1967, էջ 89:

Գրքի վերջում արուած են հինգ և նոր անդամունքների անուանացանին ու լուսանըշկարներ։

8. Ցովիաննես Կարողիկոս Օձնեցի

(Վարդապետական աւարտաճանակ)։ Հեղինակ՝ Եղիշէ Վրդ. Մանեգիկան։ 1967, էջ 124:

9. Կանոնադրութիւն Նոր - Զուղայի Հայութեաց Բարեգործական Ընկերութիւն 1911։

Վերատպուած 1968, էջ 9:

10. Նոր - Զուղայի Թամգարանը

Հ. Գ. Միաւրեան։ 1968, էջ 60:

Ունի լուսանկարներ, յատակադիւ և դուռաւոր նկարներով շապիկ։

**Նոր-Զուղայի եւ Փերիա ու Զարմահալ զաւառների մասին  
լոյս տեսած այլ գրքեր**

---

1. Դրամի Զարմահալ Գուառը եան, տպարան «Մողերն», Թէհրան, 1966,  
Հեղինակ՝ Աւետիք, Քհնյ., Եղդարեան:  
Էպարան «Անիք», Թէհրան, 1963, էջ 194:  
Ակդրում ունի Զարմահալի գունաւոր  
քարտէսը:
2. Փերիայի Հայ Աշուղները էջ 223:  
Լ. Գ. Մինասեան, տպարան «Մողերն»,  
Թէհրան, 1964, էջ 250:
3. Նոր-Զուղա և Ռւզեցոյց Գրքոյի 5. Ցաղմուել է Միութեան Վարչութեան  
կողմից. վերջում ունի հին եւ նոր անգամ  
մաւհիների ցանկն աւ բառանկարներ:
4. Նոր-Զուղա և Ռւզեցոյց Գրքոյի 6. Տ. Ներսէս Ս. Վրդ. Բախ-  
ուիկեան, տպարան «Անւան», Բէյրութ,  
1967, էջ 80:
5. Պարզմանութիւնները կատարուել են  
Գարրիէլ Արդարի և Վարդուչ Ցովհաննիս-  
եանի կողմից:
6. Նոր ու Զուղայի Անգիր Գրականու-  
թիւնը 7. Երգաւաց Տէր Կարապետ  
Կեսնէքն ու Հայերէն երդերը:  
Լ. Գ. Մինասեան, տպարան «Մողերն»,  
Թէհրան, 1967, էջ 246:
- Հեղինակ՝ Հանդուցեալ Տ. Գ. Մինասեան

## ԳՐԱԽՈՍԱԿԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱԿԱՐՉՈՒԹԻՒՆԻՆ: Խմբագրութիւն եւ յառաջարան՝ Ռ. Գ. Դրամեանի: Խերածական եւ մանրանկարչութեան բացառութիւն՝ Լ. Ա. Դուռընվոյշ: Փաքր երկաւալ, լարական, 76 գումաւոր և 4 անզան բոլորին առաջ սիստեմութիւններով: Ընթացէն 233 էջ: ՀԱՅԱՍՏԱՆԻ երաժշտականութիւն, Երևան, 1967:

Հաճելի անակնկալ մը եղաւ այս շքեզ հրատարակութիւնը՝ որ հայկական մանրանկարչութիւնը կը ներկայացնէ Հայերէն, ուսւութիւն եւ Քրանուերէն բնագրով: Մեզի թող ներուիք՝ եթէ դրախոսականէ քիչ մը աւելի սահմանով ծանրանանք այս հրատարակութեան մասին:

Հասորին խմբագրութիւնը, որով հաւանաբար ըսել կ'ուղուի մանրանկարչութեան շարայրութիւնը, ինչպէս նաև յառաջարանը զերագրուած է Ռ. Գ. Դրամեանի: Յառաջարան մը գրելու համար մէկը քիչ թէ շատ ընդինակութիւն մը ըլլալու է գրած յուռաջարանին նիւթին մասին եւ Հաղինակութիւն մը զոյլչ պէտք է ըլլայ, մանաւանդ երեք լեզուներով ներկայացնելու առնեն, վնասակար շափազանցութիւններէ: Դրամեանին կը խօսի ինչ որ 25,000 հայերէն ձևադիրներու մասին, մինչ հազի 22,000 կարելի է համբել: Խոկ երեւանի Մատենադարանին 10,000ը անցնող «Ձեռագրերի չուրջ մէկ երրորդը նկարագրութիւնը» 2է, այլ չափէ 2,000ը որեւէ կերպով «Նկարագրութիւնը» է նկատել: «Ստոյդ թուական ունեցող ամենանին ձեռագրիքը՝ Լազարեան Աւետարանը» 2է, որ գրուած է 887ին, այլ վենափելի Միսիթարեանց Մլքէի Աւետարանը՝ որ գրուած է 862 թուականին Քրիստոսի:

Դրամեան (էջ 8) կ'ընէ կարգ մը վերաբուներ Լ. Ա. Դուռընվոյշ, որոնք վերջին կատարած է հայկական մանրանկարչութեան մասին: Հստ որոնց (Դուռընվոյշն) նկատած է որ «Հայկական մանրանկարչութիւնը բաժանուած է ոչ միայն ըստ առանձին տեղական դպրոցների, որոնց դոյսու-

թիւնը պայմանաւորուած էր երկրի Փէղալաշկան մասնատուածութեամբ, այլ եւ ոճով տարրեր երկու խոչըր խմբերի, որոնց տեսարար զոյտութիւնն են ունեցել մի քանի հարիւրամեակ եւ որոնց ծագման պատճառները սոցիալական բնոյթը ունեն: Այդ խմբերից մէկը Դուռընվոյշն պայմանականութիւն անունուած է «ակադեմիական», իսկ միւսը՝ «ժողովրդական»: Եթէ առաջին խմբի նկարագրը ձեռագրերը հանդիսացել են Փէղալաշկան վերեալաւար զեղադիական հաշակի պատայաբութիւն, ապա երկրորդ խումբը կապուած է եղել ժողովրդի ստորին խաւերի հետ եւ արտազոյել է Փէղալաշկան հաստարակութեան զեմուկրատական շրջանների յատուկ արուստակ բնոյթը: Եթէ իրապէս Լ. Ա. Դուռընվոյշն ըրած է այս եղարկացութիւնը հայկական մանրանկարչութեան մասին, ստիպուած ենք խորհին որ կամ Դուռընվոյշն հայկական մանրանկարչութիւնը չէ հասկացած եւ կամ թէ... Հարկ եղածէն աւելի է ընկերաբանութիւն կարդացած է:

Դրամեան (էջ 9) կ'ընէ որ սոյն ալրուցն ունի 75 նկար, ընդ որուած վերաբարակուած է միայն 35, մինչդեռ 40ը ուղագրուած է առաջին անգամ: Ասիկա ճիշդ չէ: Մենք միայն 26 նկար դասներ որ նախապէս գումաւոր չէ վերաբարակուած հսու հրատարակուած 75 մանրանկարներէն: Ասիկա կարելի է հաստակել երեւանի 1952ի և Փարիզի 1960ի հրատարակութիւններէն: Խոկ հոռ գումաւոր առաջին անգամ հրատարակուած 13, 19, 27, 31, 52, 66 թիւերով մանրանկարները հրատարակութեան համար նախնական բնույթի շնունդ, որովհետեւ երեւանի Մատենադարանը ունի շատ աւելի անհրաժեշտ էր: Գոնէ առ այժմ աւելի լաւ կ'ըլլայ մեր սուզ միջոցները տրամադրել հրատարակելու մեր մանրանկարչութեան պատմութեան եւ ծանօթացման իրավու արժէք բերող մանրանկարներ: Անտարակուած հարկ չկայ երեւանին ամէն հրատարակութիւնը որ հայկական մանրանկարչութեան նույիրուած է, ինոզել զերումի ձաշոցին բաժմաթիւ մանրանկարներով: Ինչ որ հրատարակուած է արդէն դաշտափար մը

կու տայ այդ գործին մասին։ Մատենադարանին թիւ 979 եղող Հեթումի մաշոցը ցանուի պիտի բԱՄՊ որ Մատենադարանի հրատարակութեանց մէջ ներկայացուեք մէկ տարիթիւով մը։ 1952ի Մատենադարանի հրատարակութեան մէջ անոր տրուած է 1288 թուականը Քրիստոսի։ 1960ին Փարի կատարուած հրատարակութեան մէջ կրկնուած է նոյն թ288 թուականը Քրիստոսի, մինչ այս հրատարակութեան մէջ նշանակուած է 1286։

Դրամբեանի յառաջարանին վերջ ներառածութեան մը տրուած է հանգուցեալ կ. Ա. Դուռընորդիք։ Համ կ'ըսուի. «Մաշտոցի անուան Մատենադարանում պահուող 887 թ. Լազարան Աւետարանը պէտք է համարն մեզ հասած դրբային գեղագութեան ամենամեծին թուագրուած յուշարձանը» (էջ 10)։ Ասիկան նախ ճիշդ չէ որովհետեւ հայրեական գրդային գեղանկարչութեան ամենահին թուագրուած յուշարձանը նախկին Լուսարեան հաւաքան եւ այժմ ներեանի Մատենադարանը դանուող Աւետարանը, 887 թուականին Քրիստոսի, Զի, այլ Վենետիկի Միթթարեան Միաբանութեան հաւաքան Մլէք Թագուհիք Աւետարանը՝ 862 թուականին Քրիստոսի Խոկ Լուսարեան Աւետարանը ներկայիս ԱՆ.ԶԱՄԴ. գրքադիր մը է, որուն հոգած երբեք չենք կրնար բռեկ գրքային գեղանկարչութեան յուշարձան։

Բորդրովին առարկելի է Փղոսկրեայ Աւետարանին վերջի շորո Մանրանկարներուն ներկու թերթի մասին նշանակուած Զ գարր, ևրու առ այդ ոչ մէկ ապացոյց ներկայացուած եւ ընդունուած է ցարը։ Այլ շորո Մանրանկարները առելի հին չեն քան Ժ դար, եւ հաւատարար մեապրական մանրանկարներ նրա ընէ։

Տիկին Դուռնուպոյ կր կարծէ։ Եթէ ըը- գաշունք դիմանկարները, ապս աշխարհիկ քովանդակութեան առաջին մանրանկարը 451 թ. Աւարայի ճակատամարտի նկարն է 1482 թ. Շորակինցում (էջ 11)։ Զարդարնութիւն նշանակարչութիւն որեւէ մէկէ որ թէկազ սրոց շափով զրազուած է հայկական մանրանկարչութեամբ։ Նախ անմիկնելի է թիւ ինչո՞ւ Աւարայի ճակատամարտը ներկայացնող Մանրանկար մը Շա-

րակնոց մը տանուած «աշխարհիկ» մանրանկար մը կը նկատուի, իսկ օրինակ ներք Մանկանց կիզումը «աշխարհիկ» չի նկատուիր, մի՛ ալ կարելի է ըմբռնել թէ զիմանկարները աշխարհիկ մանրանկարներ չեն։ Երբ անոնք այնքան «աշխարհիկ» կերպով ներկայացնուած են վեճետիկի Միթթարեանց ծանօթ Աւրիփանուպուոյոց Աւետարանին (1007 թ.) նաևն Աւետարաններու մէջ։ Արդեօք բացարձակառողիս «աշխարհիկ» եւ ոյ գումանկարը մանրանկարներ չեն նրեանի Մատենադարանին մէծարքէ Հազրամատի Աւետարանին սկիզբի խորաններուն կից զանազան աշխարհիկ մանրանկարներ։ Հազար Սարդին Գիծակի «Դասաւանան»ի մանրանկարը (1331 թ.), որ էւլու թ գառատանի նստած է։ Կամ նոր Զուլայիր 1330 թուականին Քրիստոսի Աւետարանը, որ աշխարհիկ ընտանեկան մանրանկարներուն ունի Վեճետիկի Միթթարեանց Վարք Աղքա-սանդրին, աւաղ այնքան վանագործէն կուրասուած։ առանցիկ գործ մըն է հայկական «աշխարհիկ» մանրանկարչութեան։ Ժե դարու սկիզբներին։ Անապահոյց վաստակար են մեր մանրանկարչութեան ԱԼԻ ծա- խօսութիւն շանեցող տառեներու այս յափափոյ սկճինեները Տգիտօրէն ըստուած նը- ման բան մը սրբազրել անհնօրէն աւելի զառար է անխունեմ ըսուելին։ Տիկին Դուռնուպոյ կ'աւելցնէն և բովանդակութեամբ աշխարհիկ նկարազարդ ձեռապրեր հանդիս են զալիս միայն Ժե դարից սկսած եւ ընդհան- րատի նրանց բանակը մեզ չէ (էջ 11)։ Թա- նըշ ըսկէ կ'ուղէ հաւանդիս են զալիս ըս- տով։ Այսինքն Ժե դարին տառածուաններ մէ- զի չեն հասած, թէ Ժե դարին տառի զո- յութիւն չեն ունեցուած։ Մական ինչ ար բւ- լոյա, ան երկու հասկցողութեամբ ալ կը սիրա բացարձակառոց։

Սակայն Տիկին Դուռնուպոյն ինքզինք իսկ հակասան պիտի ըլլայ, եթէ դարաշրջան մը նշանակուած ըլլայ հետեւեալ ըստօին։ Ալր- եւէ տեսարան պատկերելիս նկարիները երբեմն նրա մէջ մուծուած էին որոշ երե- ւոյթներ եւ առարկաներ՝ զրանք վերցնելով ժամանակակից, իրենց ըջապատող կեանքից և կենցաղից, ինքնանկարներ, պատուիրաստունների նկարներ, հագուստներ, կենցաղային իրեր՝ կահկարասիտմա-

և դիմումներ, գրենական պիտոյքներ, երաժշտական զորքերներ եւ այլն (էջ 12): Աւրեմն նոյնիսկ մեր պիտօնական մանրանկարներուն մէջ կը գտնենք առշխարհիկ նիւթեր: Մենք հու պիտի ուղիքներ ըսել նաև որ մեր պիտօնական մանրանկարներուն մէջ յաճախ կը գտնենք առշխարհիկ մանրանկարներ, ոյսինքն վկրօնական փիզուածի մը «աշխարհիկ» պատկերացումով:

Երբ այսօր մեր մանրանկարչութեան մէջ ո՛չ մէկ առեւալ կայ առորակոս մանրանկարչութեան, չառ զարմանալի կը գտնենք որ Տիկին Դուռնովոն, որուն մէկ ծանօթաւթիւն կը միրացրուի Հայկական մանրանկարչութեան, ըստ Հետեւալիին նման անիշտ ըստ եղրակացութիւն: Քրիստոնէական նոր պատաստութիւնի հրմունքները Հայուսուանն ընդունել էր Ասորիից, Հետեւարոր բառեան է, որ առորական գեղանկարչութիւնն էլ պատկերագրական օրինակներ է առեւից: Սակայն յուսադի էր որ յարգելի Հանգուցեալ աթիկնը դիմար թէ քրիստոնէութիւնը ևսորդական պաշտամունքը մը չէր, որուն պատճառուած Հայուսուան ստիլունքը առորական գեղանկարչութիւնն ընդունել: Արաւատադիմութեան ծանօթ չէ «առորական գեղանկարչութեան պատկերագրական օրինակներ» քրիստոնէութեան սկզբանական ըրբանէն, գոնէ մինչւ 586 Թօսական Քրիստոսի ևր զրուած կը նկատուի Խարուայի Աւետարանը, որուն մանրանկարչութեան առորական ըլլալուն մասին դեռ կարելի է կտորիածիլ: Սակայն աթիկնը կ'անձապահ խնդրինքը Հայկանէլ անմիջապէս, ըսելով: Բայց բուն Ասորիիուն դեռ եւս չկար որդաշուկ ձեւաւարուած պատկերագրութիւն, և, դրանից բացի, արդէն քրիստոնէութիւնը գումանած ուրիշ երկիրներ եւս, ինչպէս Պաղեստինը, Հառուը, Եղիպատուը, կարող էին բաւլ իրենց օրինակները (էջ 12): Սակայն Հայուսուան ծանօթ էր Քրիստոնէութիւնն ոյնիսկ և զարուն, ինչպէս Պաղեստինը, Հռուը, Եղիպատուը Աւրեմն ի՞նչ պատճառ կը թերագրէ աթիկնը խորհելու որ Պաղեստիմը, Հռուը, Եղիպատուը կընային քրիստոնէական գեղանկարչութիւնն ունենալ, իսկ Հայուսուան չէր կրնար ունենալ: Ցաւուի կը գտնենք Հայ գեղարուեստական կարողութեան այս առորագնահատումը: Ին-

չո՞ւ աթիկնը կը պետէ որ Հայուսուանը բառ առկան չուտ դուրս գայ սեփական պատկերագրութիւն ստեղծելու մայրուղի՝ մասամբ պատագործելով ուրիշ երկիրների փորձը (էջ 12): Տարակոյս չկայ որ Հայկական մը շակույթին եւ Հայկական գեղարուեստին լիազէ ծանօթ մէկը եման արտասոց եւ ծուստացուցիչ կարծիք պիտի շյայտնէր Հայկական գեղանկարչութեան մասին: Վերջապէս երբ Հայերը ունին ԲԱՅԱՐՁԱԿԱՂԱՎԸ ԲԱՂԱՎԸ ինքնուրոյն լիզու, այրուբէն, նորապարապետութիւն եւայլին, ի՞նչ պատճառ կրիայ ունենալ Տիկին Դուռնովոն որ Հայերը սկիզբն իսկ ըստենոյին քրիստոնէական գեղանկարչութիւն: Տիկինը կրնայ նոյն կոյզն զաղափար մը տալ մեզի թէ ի՞նչ էր ուրիշ երկիրների փորձը որոնց աղղեալութիւնը իրը թէ պատճառ եղած է որ Հայուսուան գրաւական չուտ գուրս գոյ սեփական պատկերագրութիւնը կ'անցնէր:

Տիկինին յաջորդ առղերը, բաւական տեղ, կամ թարգմանութիւն պատճառու եւ կամ թէ աթիկով անորոշ մաքրէն տուն արուած են և գեւուան է զաղափար մը կազմել թէ ի նշ բուել կ'ազգուի:

Մեղի այնպէս կը թուի որ աթիկնը կը հայկական մանրանկարչական գեղանկարչութիւնը լատ որոշակիօրէն լամանուած է երկու հիմնական ուղղութիւնների, որոնցից իւրաքանչիւրը պայմանաւորուած է ոսցիալական այն միջավայրով, որտեղ ձեւաւորուել եւ զարգանուած էին նըրանք: Կարելի է նշել այդ երկու ուղղութիւններից մի քանի յուշարձաններ, որոնք թէեւ նկարազարդման ժամանակով մօտ են իրար, բայց չառ որոշակիօրէն կրուած են այդ ասրբերիշ գները: Այդպիսի իրար հակադիր ձեւագրիր են 986 թ. Աւետարանը եւ 989 թ. իջմանը Աւետարանը, 1038 թ. Աւետարանը եւ ֆԱ գարակէսի Մողնու Աւետարանը, 1224 թ. Աւետարանը եւ 1232 թ. Թարգմանչաց Աւետարանը, ինչպէս նաև 1332 թ. Աւետարանը՝ Վանի, աւելի ճիշդ Վասպուրականի, գպրոցից եւ 1328 թ. Թորոս Տարօնաց Աւետարանը Գյումորից: Ալղջութիւններից մէկի մնորու գներն են՝ լակոնականութիւնն ու առանց ուկու գործածութեան ու համեմատարար էժան:

ժառշելի նիւթերի օգտագործում։ Այսպիսի ժանրանկարներ ստեղծող նկարիչներ գեղանկարչական վարպետութեան երկարատեւ դասեր յնու տուեր (էջ 13)։

Տիկին կը ըսրունակի ըսելով. «Այլ կեր ևս սահշծուել կը մասնի Աւետարանը, Մողնու Աւետարանը, Կիլիկիան ձեռագրեր և Նրանց նման չքեզ այլ ձեռագրեր ... (որոնք ի մէջ այլոց ունին յատկանիչներ) ... ունին եւ կատարման բարձրակերպ պատուզային եղանակը։ Այս ամէնց կարող էր ժառշելի լինել միայն այն նկարչին, որը հմատ վարպետների զեկավարութեան տակ անցել է միջնադարեան երկարաժեայ առկա գերիշտական գործ որեւէ մեծ վանքի նկարչական արհեստանոցում։»

Ելեբոզէն նկարագրաւած ձեռագրերի պատուիրառաները լինում էին իշխող աշխարհիկ եւ Հոգեւոր դասերի ներկայացնեցիներ, որոնք ոչ միայն կարող էին վճռել թանկարժէք նիւթերի գինը, վարձարել վարպետների բարձր զնաւուառող աշխատանքը, որ երկար ժամանակ էր պահանջում, այլ եւ կարող էին հոգու այդպիսի վարպետներ պատրաստելու ծախսերը (էջ 13)։

Ուրիշն արկնոց ըստու իտացներով կը համուիք այն նկարչացութեան որ առկեսվա, չշղկած զգէմքերի ժանրակրիտ ժամանակ, որպատճերու պատուզային եղանակ անեցող ժանրանկարեալ աւետարանները (կամ ժանրագրեները) են միայն այն նկարչին զարձերը, որը հմատ վարպետների զեկավարութեան տակ անցել է միջնադարեան երկարաժեայ ակադեմիական գործոց որեւէ մեծ վանքի նկարչական արհեստանոցում։ Իսկ ըսրունականակարենք մողկը մահարանկարիչները, որոնք շատոց սոկու զարծանաւութեան, համեմատարար էժան և ժառաշելի նիւթերի օգտագործում, զգոյների շատ սահմանափակ ընթրութիւնն ուցոյ կոս առան, այսպիսի ժանրանկարների ստեղծող նկարիչներ գեղանկարչական վարպետութեան երկարատեւ դասեր չեն տուել։ Հաւատարար նրանց շատ բառաչելի եւ ծանօթ չի եղիւ։

Եւ առիկո կը հրատարակուի Հայուսանի մէջ Հայկական ժանրանկարչութեան նըւլիրաւած հատորի մը էջերուն վրայ և՛ւ ե-

րեք լիցուներով։ Խ'նչ արտառոց յափանիշ հայ ժանրանկարիչները դասաւորելու համար։

Դժբախտարար արդէն երկարած գրախօսականին սահմանները թոյլ չեն աար ապացուցներով ժխտելու համար տիկնոջ ըսածք, թող որ կարէք իսկ չկայ բազմապիշով կերպով եւ բազմաթիւ ապացուցներով ջրել բռուածք։ Տիկնոջ տուեալերով, օրինակ Մողնու Աւետարանը աւելի անկանչեալ գարպետի գործ է քան թէ հազարամի Աւետարան։ Արդէօք Վենետիկի Սիխթարեանց հաւատուն Ալբրիանուազւուսու (1077 թ.) Աւետարանը կարէի է որեւէ կիլիկիան մանրանկարեալ դրչադրէ պակաս արուեստով կամ անկանչեական կարողութեամբ ժանրնկարուած պակէլ։

Սակայն ա՛լ աւելի անընդունելի է Տիկին Դուռնությոյ Հայ ժանրանկարչութեան մտացներին, բռնպատիկ եւ անիրական գրամանուններուն յառոյ՝ անոր վերտրումը որ իր բռնունամքը ժանրանկարները զատկարգային բարձր եւ սուրբին խաւերս արտադրութիւններ են։ Ասիկա անհիմն անուննիւն մըն է։

Չամ ևն կէտեր որոնց ժամին կարէի է լրջօրէն սուտքել։ Արդէն ցայց առենք թէ հիմնական բնչէ ըմբռնութեարով։ Տիկին Դուռնությոն մուեցած է Հայ ժանրանկարչութեան՝ զայն արժէքառորդուն համար։ Հայոգիտութեան պակաս, Հայ ժանրոյթի ժամին հիմնական անծանօթեարին, դեղարուստի ժամին նախնական ըմբռնութեարուն կնասական պատճառներ են որ աւելինը չէ ըմբռներ Հայկական ժանրանկարչութեան արժէքառոր տուեալները, եւ անոր Հոգին։

Օրինակ, Հարազիտութեան պակասը իր արդէւը հանդիսացած է Տիբրինդէնի Համբարաքին Աւետարանին յիշատակարգանին կեզդ ըլլալը դիտնալու, եւ ցաւալիքորէն զայն նկատան է 1113 թուականէն Քըրիտոսու ժանրանկարեալ Աւետարան մը։ Այս բարորպին անծէւթ միշտանկարանին թուականով տիկինը կիլիկիոյ ժանրանկարչութեան ժամին քրած է շատ սիալ նկարչութիւններ։ Տիբրինդէնի Աւետարանը հացի մէջ գարու գործ կարէի է նկատել եւ անարակայու Սինիք պատրաստուած է եւ

ո՞չ թէ Կիլիկիա։ Կիլիկեան մահրանկարչուաթիւնը ժիշտ գարու երրորդ քառորդին վերջ սաղմանաւորուեցաւ։

Էջ 18, Ներածութեան վերջաւորութեան տիկինը զարձեալ է՛լու շատ զարմանալիք եւ բայց անակապէս անձիշդ տեսութիւն մը, ըսկան։ «Ժօ զարից մեղ Հասած ձեռագրերը սովորաբար հարուստ չեն մահրանկարներով»։ Կ'երեւի թէ տիկինը լուր իսկ չունի այդ ժամանակաւուն հայկական մահրանկարնեալ խոշոր գործերէն։ Օրինակ, Վարք Աղքառանքը իմ Հաւաքաման օրինակը 1526-էն, մահրանկարիալ Գրիգորիս Աղքառարցիէ (1536էն Երուսաղէմի օրինակը մասամբ մահրանկարիալ)։ Մանչչողը (Անդրէա) Խալանտ մասնանդարածի օրինակը 1544-էն, մահրանկարիալ Զաքարիա Գնումեցիէ։ 1535էն Յովանափ Սերոսացիի մահրանկարածը (Գերլինի Արքունի մասնադարունը)։ Սակայն մեզի Հասած են Հարիւրուոր ձեռագրիներ ժօ զարէն, մեծապնդ մասամբ բազմաթիւ մահրանկարներով եւ ոչ թէ, յաճախ նրանք զարդարուած են միայն խորաններով եւ բաժանագարդերով։ Այս ալ ճիշդ է թէ բաւական միօրինակ են իրենց ոճով, որ մեծ մասամբ զբաֆիկական է՝ ծածկուած մէկ կամ երկու զոյնի ներկավա։ (Էջ 18)։

Տիկին Դուռանովոյ կը խօսի զայտոչս կոչուած էրգուրումի զպրոցիք մը մասին որ զարմանէ կը պատճառէ, եւ կ'աւելցնէ։ Ամբի հետ կապուած է յիշեալ ժամանակաշրջանի Հայկական ձեռագրական գեղանկարչութեան ամենաականաւոր նկարիչներից մէկի՝ Յակոբ Զուղայեցու ասեղծագործութիւնը (Էջ 18)։ Սակայն Յակոբ Զուղայեցի աշակերտ էր Զաքարիա եպիսկոպոս Լմսիք (Գլուխցի) մահրանկարիչին։ Յակոբի սկզբնական մահրանկարները որոշ կերպով ժամանակուան Վանայ զպրոցին ազդեցութեան տակ են։ Ժիշտ զարուն սկիզբէն իր գործերը ծանրաբեռնուած են խնդմամբ։ Զինքը չէ կորելի յիշեալ ժափանակաշրջանի Հայրկանական մակար կամ կապուած էրգուրումի Ծիկին Դուռանովոյին։

Հայերէն ներածութեան կը յաջորդէ ուստիքին եւ Գրտաներէն յառաջարան (Դրամբեանի) եւ ներածութիւն (Դաւոնովոյի)։ Առաջի վերջ կը տրուին մահրանկարները։

Մահրանկարները հարազատ արտահանութիւններ յեն ուղղակի ձեռադիրներէն ըստանկարչութեամբ արտահանուած, ոյլ տպացրութիւնը պատրաստուած է արդի մահրանկարիչներէ եւ ձեռքորդ հանուած պատճեններէ։ Մահրանկարիչներու ցանկը կը արուի Հատուրին վերջը։ Աւեման ընական է որ մահր տարբերութիւնները ըլլան այս ժամանակարիչներուն եւ նախորդ Հրատարակութեանց մէջ։ Սա կայ չենք դիսեր ինչո՞ւ համար այս եւ նախորդ Հրատարակութեանց մէջ մահրանկարներուն շափակարգութիւնները կը տարբերի։ Զարմացոյչէ անակնակալ մըն է թիւ 8 մահրանկարը, որ Հրատարակուած է Փարիզի Հրատարակութեան (Էջ 45) համդիպակաց կերպով։

Էջ 201-ոյ կը սկսին Շնկարների Բացառութիւններ, այսինքն ևս Հրատարակուած մահրանկարներուն ձեռադիրներուն մասին դիտողութիւնները Այս մասը կատարուած էրգուրումի Ծիկին Դուռանովոյին։

Խոսելով Փղոսկրեայ կողքով Աւետարանին մասին, ամիւմը կ'ենթաղրէ որ ձեռադիրն յա ծանօթ վերջին շրջ մահրանկարները Զեկ դարէն ըլլան, ինչ որ մենք անհամենական կը դուռինք Վենետիկի Միլիթորեան հաւաքածոյին Միք Թաղուցէին Ավետարանը 902 թուականէն կը նկատէ, մինչ ան 962 թուականէն է։ Եւ այս երկու սիրուատեաններով կ'ընէ եզրակացութիւնները որոնք կուրկ կը նկատենք։

Խոսելով թիւ ճնկարին մասին, որ պատահի մըն է (Մատենադարանի թիւ 9430ա), ամիկինը կ'ըսէ որ Քենաչյանութիւնութիւնը ազգաւոր կ'իրիգմանի լրայի ծածկը (Էջ 202)։ Սակայն այս խորածը, որ մենք Փղոսկրեայ կողքով Աւետարանին մէջ ալ կը գտնենք, նման բան մը յէ ներկարացուած եւ Հոռ ալ չի ներկայացներ։ Ստրիգովսկի Հմկորուարան մը (Ասրաւրան) կարծած է նոյն պատկերագրութիւնը։ Խարկանին մէջ անոր հնագոյն ձեւը կը գտնենք Բոմբէի (Խարկան) աւերականներ մէջ դատուած տան մը որմնանը

կարին մէջ, հեթանոսական շրջանէ։ Այս սրբանանկարը այժմ կարելի է տեսնել նրա նորքի Մէթրօփոլիդո՞ս Թանգարանին մէջ, Աւրեմն ճարտարապետական հաճելի ոճ մըն է որ քրիստոնէութենին տառչ զոյութիւն անէր, և որ գործածուեցաւ քրիստոնէական մանրանկարչութեան մէջ։ Աւրեմն ո՛չ ասրարան։ ո՛չ մէկրարան։ եւ ո՛չ աչ «Քրիստոսի զերելմանին վրայի ծածկ» է այս խորանը։ Տիկին Դուռընազոյին գուցչ ծածոթ չէր որ Քրիստոսի զերելմանը ամաց-որ մէջ փորուսէ էր» (Մարկոս, ՓԶ 46)։

Մողնու Աւետարանին մասին՝ պէտք է վերպերէ ԺԱ դարի հէսինա (Էջ 202)։ Շատ աւելի հաւատար ԺԲ գարու գործ մըն է իր շարադրութեամբ, գուցէ եւ քիչ մը աւելի ուշ։ Զարմանալիօրէն Հաղպատի (1221 թ.) Աւետարանին արուեստին, թէեւ աւելի դասական, ազգակառչութիւն ցոյց կու առայ։

Մանրանկար թիւ 12-ը տանուած թիւ 311 ձեռադիր Աւետարանին, նշանակուած է 1066 թուէն Քրիստոսի։ Զարմանալիօրէն անհաւանական կը թուի այդ թուետանէն ըլլալը։ Գէտք է լաւ ժննել տեսնելու համար որ աւելի ուշ ժամանակի յաւելում ըլլալ։

Մանրանկարներ թիւ 14, 15 և 16 տանուած են Մատենագարանի թիւ 2877 Աւետարանէն եւ նշանակուած ԺԲ դարի առաջին կէս։ Թիւ 14-ը խորան մըն է, որոշապէս Հաղպատի Աւետարանին արուեստով, որով մենք աւելի հաւանական կը գտնենք այս ձեռադրին՝ մջ դարու վերջերուն զործ ըլլալը։ Գալով տիկնոջ հաւատակական մարդուներուն՝ Հաղպատի Աւետարանին (1211 թ.) շատակարգային ըլլալուն մատին, զանոնք, միշալայիր տուք ըլլալ աւելի բան մը չենք նկատեր։ Թաքմանչաց Աւետարանի (1232) մասին ըստաւեները եւս անհաստ կը զտնենք, որովհետեւ Տիկին Դուռնուոյը ցածին պէս՝ ևլիք ձեռագիրը, որ Մոնղոլների կողմէց հայաստանը նուռնելու մղձաւանջային տարիներին զրուած ձեռագիրներից մէկն (Էջ 205ա) Զէ։ Տիկին Դուռնուոյն պէտք էր զիտանար որ «Մոնղոլների իշխանութիւնը հայաստանի եւ Վրաստանի վրայ ։ ։ ։ ասացին շշանուում, ըսկած 1236 թ. մինչև 1256 թ. ։ ։ ։» (ԳՈԱՆԻ Տեսարիմ Հայ ժառնվրդի Պատմութեան; Յակոր Մանանդեան, Գ. Հատոր, Էջ

244)։ Աւրեմն ի՞նչ մղձաւանջ», ի՞նչ «բողոք», ի՞նչ «պայքար» ։ ։ ։

Մանելով թիւ 2 մանրանկարի մասին (Մատենագարանի թիւ 7737), ԺԲ դարու երկրորդ կէս նշանակուած է։ Այդ չէ ինչեւրը, ոսկայն հոս աչ ենթագրութիւններ կը կատարուին, որոնք կը հրմուուին «կիլիկ-էան ձեռազիր» 1113 թ. Աւետարանին, որ պահուած է Տիկրինդենի համալսարանուած (թիւ 893)։ (Էջ 205ա), որ ինչպէս ըսինք ո՛չ 1113էն է եւ ո՛չ աչ կիլիկիա գրուած։

Էջ 205բ. Տիկին Դուռնովն զրուի մը նըւպրած է Թորոս Խոսլինի։ Մարկա տեսակ մը ժամերու զարտասութիւն է, որպէս զի կարելի ըլլայ անասարպիր մանրանկարը շումեամբ նըւեանի Մատենագարանին խել մը մանրանկարեալ ձեռազիրները Թորոս Խոսլինի կործ նկատեւ։ Ախոս ցանկութիւն մը կոյ նըւեանի մէջ մանրանկարչութեամբ զրադղներու կողմէ։ Մատենագարանին մէջ Թորոս Խոսլինի կողմէ մանրանկարեալ ձեռազիրներ շահուաներաւ։ Ցաւալի է որ գոնէ հատ մը շիայ հան որով որտեր ու մատեր հանգարտին։ Մարկան անտարակոյս զօրով ձեռազիրներու մանրանկարներ չինք կրնար չեզած աւելին ստեղծեւ։ Հետաքրքրական է որ միայն Երուազէմի Սր. Յակոբանց հաւաքածոյին մէջ եւ Միացեալ Նահանգները կը դանուին։ Անկենօրէն շեմ համար այս մէջ ցանկութիւնը Թորոս Խոսլին մը ունենալուն նըւեանի մէջ։ Մաղթիւնք որ որ մը մանրանկարէ կը պայով սնենք և իրենց համ մնենք աչ ազատինք ուսուլնեան այս մարմաջն։

Թորոս Խոսլինի մանրանկարչական արաւետք բարին բուն նշանակութեամբ հայկական մանրանկարչական արևեստ չէ, եւ կիչ չգտնուեէին Հայ գրչութեանց մէջ, դժուար թէ Հայ մանրանկարիչի զործ նկատուէին։ Խոյն տեսէ, այդ ժամանակ եւրոպական մանրանկարչութիւնը այնքան ճախութեամբ զարդացած էր, որ գժուար թէ Թորոս Խոսլին իրը Երուազի մեծասազնութեան պահանակարիչ էւ գժուար թէ իր որեւէ մէկ գործը փոխէր նըւեանի Մատենագա-

բանին անմասն Հազբարի Ավետարանին (1211 թ.) հետ:

Թորոս Ռոսլինի վերադրել կուզուի Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարները: Սուկային մանրանկարները որեւէ դործագրական, արհետի կիրառան նմանութիւն չունին Ռոսլինի ստորագրեալ ծանօթ զործերուն մանրանկարներուն հետ: Մինչ արծուելիթ Ռոսլինի գիտադիններուն յատկանիցն է, Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարները կը նախընտրէ ստորագրական եւրապական քիթը: Ասոր նման բաղմաթիւ յատկանիցները, հագուստ ծալքերու շարադրութեան, սոքերու կագութեան եւայլն, Հեթումին ձաշոցին մանրանկարները կը ասրբերն Ռոսլինին էն: Հեթումին ձաշոցին մանրանկարները կը նախընտրէ ստորագրել:

Ռոսլինի վերագրուիլ կուզուի նաև թիւ 197 Ավետարանի, գրուած 1287ին: Այս մանրանկարներն ալ իրենց յատկանիցներով բարորդին կը ասրբերին Ռոսլինին մանրանկարներին: Անոնք աւելի սեր կապակցութիւն ունին Հեթում Բ.ի ձաշոցին մանրանկարներին հետ:

Թորոս Ռոսլինի վերագրուած է նաև Մատենադարանի թիւ 9422 Ավետարանը: Այս ալ չենք կրնար վերագրել Ռոսլինին, թէեւ Հեթումին ձաշոցին եւ 1287ի Ավետարանին աւելի վարպետութեամբ եւ հատունութեամբ արագործած է: Խոյնիսկ հաւանական է որ Հեթումի ձաշոցին մանրանկարներին զործել ըլլայ այս թիւ 9422ը: Ես հեկան է որ այս երեք մանրանկարները ձեռադիրներն ալ չունին մանրանկարներին ստորագրութիւնը, մինչ Ռոսլինի բոլոր զործերը, որոնց ծանօթ են, ունին Ռոսլինի ստորագրութիւնը:

Վերջապէս Ռոսլինի ձեռքին կը նկատուին Մատենադարանի թիւ 7651 Ավետարանին մանրանկարներին ուսանք: Այս անթուական ձեռադիրը, որուն ժդ դարի երկրորդ կէսին թուական տրուած է կամայականութիւն, ոյնինքան կամայականութիւն ալ ուժ մանրանկարներու զործ նկատուած է: Իրականին մէջ միայն Սարգսի Պիծակի ստորագրութիւնը կը կրէ, օրինակ, Մատթէոսի մանրանկարը: Զեռագիրը աւարտած է Սար-

գիս Պիծակի կողմէն մանրանկարներուն ամբողջացումէն զերջ, 1820ին: Թորոս Ռոսլինին կը վերագրուի Մատթէոսի խրածը (Մանրանկար թիւ 51), Սակայն ասիկա ըստ մեզի աւելի հաւանաբար զործն է Հեթումի ձաշոցին մանրանկարիչին եւ եւրիտասարդն մանրանկարիչի մը զործ ըլլայէ աւելի՝ փորձան մանրանկարիչի մը յաջող մէկ զործը կ'երկիւ:

Մատենադարանի թիւ 7482 ձեռադիրը Ավետարան մըն է 1297ին գրուած, որուն մանրանկարները Գրիգոր Տաթևացիի զործ կը նկատուին, եւ որով նաղկումը եւ մանրանկարչութիւնը կը վերագրուի ժ՞ն զարու վերջիրուն: Դրուածին մենք այնպէս ապաւորեցաք որ անհուանի գիլիտովայ նումինայստ Գրիգոր Տաթևացին, որ միաւանակ եւ նկարիչ էր (էջ 209ը): Որոտնեցիի աշակերտ Գրիգոր Տաթևացին է: Որոտնեցիի աշակերտ Տաթևացին ծնած է 1348ին, նրգիկ եկած 1372ին, 1373ի Զատուկին նրուազիմ կ'ըլլայ եւ նոյն տարին դարձեալ նրգիկան կու զայ, 1388ին նրգիկայէն կը մենին եւ կը մենիր 1410 Դեկտեմբեր 25ին (1390էն վերջ Տաթև գտնուած է): Սակայն ոչ մէկ անդ մենք հանդիպած ենք Գրիգոր Տաթևացիի ծաղկող ու մանրանկարի: ըլլայուն, բայ մը՝ որ անհուանական կը նկատնենք, քանի որ իր զրած մեզի ծանօթ Ավետարանները իթէ չէ ծաղկած և կարծեադրոյնի՝ 1374ին նրզնկոտ աւարտածը՝ տաղկուած եւ մանրանկարուած է Ասաշար կեսարացիկ (Ոսկեկաղզ Ավետարան, այժմ կշրածների նոր հաւաքածան մէջ): Եթէ իրապէս կը մըշակ Մատենադարանի թիւ 7482ին մէջ որ Գրիգոր Տաթևացի ծաղկած ու մանրանկարուած է այս Ավետարանը, այն ատեն Որոտնեցիի աշակերտ Գրիգոր Տաթևացիէն զամ ուրիշ Գրիգոր Տաթևացի մըն ալ գոյութիւն ունեցած ըլլալու է: Գալով թիւ 7482ի մանրանկարներուն, անոնք ունին ժդ զարու ոն եւ մեծ առնչութիւն կը սեսնենք Հարգարադ դրուի-գործոց Ավետարանին (1211 թուական): Մանրանկարներուն հետ եւ զանոնք ժդ դարի վերջին, այսինքն դրյութեան ժամանակակից զործ կը նկատնիք: Դարձեալ Հարգարադ ունին ազդեցութեամբ մանրանկարուած է Մատենադարանի թիւ 6905ը, որ ժն-ժն դար նշանակուած է, մինչ, ըստ մեզի, այս ալ ժդ զարու վեր-

շի կամ ժԴ զարու սկիզբի գործ է:

Դրամբեան կը զբէ բացատրութիւնը Մատենադարանի թիւ 9891 Աւետարանին, որ մանրանկարուած է Յակոր Զուղայեցիչ 1585ին և կ'ըսէ որ Յակոր Զուղայեցի վերջին Հայ խոշոր մանրանկարիչն կ'ո (էջ 212ա): Ասիկա ինքնին աղաղակող անձնգութիւն մըն է: Խնան կամայական եւ բուն լորովին սխալ բան մը, այն ալ հանդինակաւոր վճռակամութեամբ ըսուած, առուուածն մեր մանրանկարչութեան անձնաթութիւն կը հաստատէ: Դրամբեան կ'ըսէ նաև որ «Յակոր ... սովորել է Վանուած նըշկարիչ Զաքարիա Աւանց մօտ» (էջ 212ա): Քանի մը անձնգութիւններ կան հուս Զաքարիա Աւանցի, որմէ բազմաթիւ ձեռագիրներ ծանօթ են ինձի, աշխատած է Աւանց զիւզը, որով Յակոր կամ որեւէ ուղիւ մէկը չեր Կրիստո Զաքարիա Աւանցիի մօտ սովորել Վանուած: Սակայն Յակոր Զուղայեցի երրեք չէ աշակերտած Զաքարիա Աւանցիի, այլ աշակերտած է Զաքարիա Լևնեցիի ողբէ: որ նոյնիքն Գնունեցին է: Զաքարիա Աւանցի երրեք նախկինութիւն չեղած, ամուսնացած էր եւ զաւակներու տէր, մինչ Յակոր Զուղայեցի իր ուսուցիչին Հայամար կ'ըսէ: «Ձուսուցիչն իմ քաջ եւ բարունիք ... Զաքարիա եպիսկոպոսն՝ որ է լմեցի»:

Հատորը կ'աւարտի առուելին եւ Փրանսիրէն բացատրականներով:

Բնական է բանիք չունիք Հայկական մանրանկարչութիւնը ներկայացնելու այս մեծ եւ բուռն փափաքին Համար, որ վերջին տարիներու մեր մէջ կ'երեւի: Սակայն կը խորհնէք որ երր իւրաքանչիւր Հրատարակութիւն սահմանափակուած է լոկ իր մատենադարանին մանրանկարները արտահանելով քիչ կամ շատ հարազատութեամբ, լու կ'ըւլայ որ Հրատարակիչները բաւականանան լոկ իրենց արտահանած ձեռագիրները առարկայօրէն ներկայացնելով, եւ ոչ թէ զանազան եւ զարմանազան մարդանքներ ընելով՝ ի հենցուկս Հայ մանրանկարչութեան: Զեռագիրներուն հարազատ կերպով ներկայացներին առաջարկութեան մասին համար կ'ըսէ: Առաջարկութեան մասին շատ հետազոտութեամբ: Սակայն անոնք այժմ ճշդել եւ ուղղել Հրակայական աշխատանքի եւ միջոցներու կը կարուի:

Պնական է որ կարելի է պատկերագիրքի անջատ Հրատարակել Հայկական մանրանկարչութեան մասին յօդուածներ, ուսումնասիրութիւններ, տեսութիւններ եւ դիրքեր: որոնց առկայն քննադատութիւնը ոչինչով կը վնասէ միայն մանրանկարով պատկերագիրքերու: Իսկ այժմու եղածին ոչիս, եթէ քննադատութիւնները հիմնական են եւ իրաւացի, պատկերագիրքը ինքնին, որ Հրատարակութեան ամենածախսալից մասն է, կը տուէի իրը պարունակութեամբ վիճելի գործ մը:

Հայկական մանրանկարչութիւնը իրը ինըուրոյն ուսումնասիրական ճիւղ դեռ իր սկզբնական, սաղմանային վիճակին մէջ է: Յիշտապահաններու մէջ լիւուած ուկմէւր ու դէպեր մշակելով՝ Հայկական մանրանկարչութեան պատմութիւն չէ կարելի զըրել, եւ ոչ ալ մանրանկարի մը կամ անոր մէկ մասնիկին հեռաւոր կամ մօտաւոր կապակցութիւնը կը բաւէ որ մենք, յաճախ ծիծակվել եւ անընդունելի աեսութեանց մարդանքներ ըննենք ի գին Հայկական մանրանկարչութեան: Տդիտօրէն սենծ հեղինակութիւններէ աւազելի սխալ վերագրումներ եւ վիճուններ արուած են Հայկական մանրանկարչութեան մասին շատ հետազոտութեամբ: Սակայն անոնք այժմ ճշդել եւ ուղղել Հրակայական աշխատանքի եւ միջոցներու կը պարուի:

Պէտք է դեռ Հայկական մանրանկարչութեան մասին, նախ պառակչ ձեռագիրքի ներկայացներու ու մանրանկարչութիւնը, զանոնք բացարձակադիմու նեւ առանցովութեամբ հարազատ նկատելու Համար մեռագրին: Պէտք է պատրաստուած նոր ուժեր յառաջ բերել, որոնք օտար արուեստներու շունչով չեն այդտորուած, այլ միայն ունին արժատական նախօթութիւն անոնք մասին: Սեծագոյն անհրաժեշտութիւնը մըն է Հարազատօրէն նահշանալ Հայուն նկարագիրը և Հայկական մշակոյթին բազմաթիւ երեսներն ու երանգները: Սակայն ամենին առաջ պէտք է շարունակել Հրատարակութիւնները Հայկական մանրանկարչութեան պատկերագիրքերուն:

# ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԵՒԽՆ «ՍԻՌՆ»Ի

**1866 - 1968**

**Ն Ո Ր Շ Ր Ձ Ա Ն**

**1927 - 1968**

**1927**

## ԹԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Ն. Ե. Դաւթեան. Բառազմական դիտարքին մը - 12, 47, 340:

— Մանդակունոյ նառերում մէկ նոր ձեռագիրը - 308, 313, 372:

Ն. Ալբախեան. Բանաօթքական մանրում - 90, 126, 376:

Դաւթիկ Ֆրենտրզիեան. Վարք Մաշշոցի ուղղեալ եւ լուսաբնեալ - 146, 175, 214:

— Եփրեմ Խորի համ Խուրի - 252:

Բ. Ե. Հայերէմի Երեւանեան ուղղագրութեան խոնդիրը - 171:

Մ. Յ. Քիրեանեան. Պաշտօն-պաշտել - 231:

## ԹԱՆԱՍՑԵՂՆԱԿԱՆ

Վահան Թէքէնան. Ի զիշերի - 26:

Արևել Երկար. Ազօրերգ - 26:

— Ռվատ - 46:

— Խորհուրդ - 168:

— Արգ - 203:

Յափիամնէս Պասկոյի. Պառարագը (Թրգմ. Նեսար) - 46:

— Մուրացիկ տղամ (Թրգմ. Նեսար) - 88:

— Երեմ Աղկոյզմերը (Թրգմ. Նեսար) - 138:

— Խմառութիւն (Թրգմ. Նեսար) - 184:

Մնորաց Նուպարեան (Թրգմ.). Արամաւդի օրեր, Գիշերային ժամեր - 88:

— (Թրգմ.). «Ի վեր զարտա» - 184:

— (Թրգմ.). «Ի վեր զարտա» - 184:

— (Թրգմ.). Սփինթը - 267:

Վահան Մայէզեամ. Կես-Դիշերին - 134:

Գարեգին Նպա. Տրապիզոնի. (Թրգմ.). Զիմոր Մարքէմի Աւանդավէտը - 139:

Մ. Տամառեամ. (Թրգմ.). Մահաւան առջեւ, անուանի մը խորշը մնկուսի - 221:

Շահէ Մ. Վարդապետ (Թրգմ.). Հրաժարում - 298:

— (Թրգմ.). Տերեւարափ քազը - 362:

Արածանի. Արդրինի բարձրախայեաց մենաստանը - 305:

Ներսէս Սրկ. Ցէր Ներսէսեան. (Թրգմ.). Լուսանք եւ ազօրէ - 306:

Լեռն խոնճանեան. Խըէ կինը չարտապալէր - 333:

Ե. Ե. Դ. (Թրգմ.). Սկարսի տապանագիրը - 336:

— (Թրգմ.). Արցունք եւ մարգարիտ - 336:

— (Թրգմ.), Ու՞ր ապրիմ - 376:

## ԽԱՐԱՑ ԱԳԻՑԱԿԱՆ

Ասրուշան. Անարգ յարգամէը - 58:

Գ. Մ. Պատիկ բաներ եւ մեծ բաներ - 112:

— Մեծապար փափաքը եւ պատիկնայու փափաքը - 169:

Մ. Ե. Ն. (Հայացուց). Լոյսի կարիլները - 271:

## ԳԻՏԱԿԱՆ

Նարայը Սրկ. Պաղպեամ. (Հայացուց), Նոր լոյս մը Ասուածաշնչական ցրենեղեին վրայ - 185:

## ԳՐԱԿԱՆ

Ե. Ե. Դ. (Թրգմ. Համարքինէ). Խոկրատի մահը - 17, 48, 208, 299, 334, 363:

## ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Միմաս Զերազ. Մզկիբի մը պատմութիւնը - 58:

Օրմանեամ. Ռուսահայ կալուածներու զրաւումը, «Ազգապատումէն» - 225:

## Խ Մ Բ Ա Գ Ր Ա Կ Ա Ն Ք

ՍԻՌՆԻ հաստառամբ եւայլն - 2:

Հայ եւ Հայացի տօներու տմբար - 33:

Եկեղեցական միաւրիւմ - 38:

ՄԵՃՊԱԿԻ կրօնականուրիւնը + 65:

Զատիկիթ պառզամբ - 98:

Հայաստանեայց Եկեղեցւոյ գիրք Հնդկանուր Եկեղեցւոյ մէջ - 129:

Ալաքելականուրիւն Հայաստանեայց Եկեղեցւոյ - 161, 325:

Կրօնական մնձ շարժում մը - 193:

Պետուրիւն եւ Եկեղեցի - 257, 289, 321, 353:

## Կ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն Ք

Թարգէն Եպիսկոպոս. Ընդհանուր ակնարկ մը - 121:

— Ա. — Գրիգոր Մուսարէզեան - 154:

— Բ. — Կարապետ Եւգնիացի - 240:

## Գ Ր Ո Ւ Ա Կ Ա Ն Ք

Բ. Ե. Դասեր Աւետարամէն - Կոչը + 6:

— Կոչէն Եսթը - 69:

— Ազօրէը - 132:

— Վարդապատ եւ Ասուածածին - 198:

— Անիքան մամոնտն - 261:

— Երանեիկ է մասնաւնդ տալն համ առավակ - 293:

— Փառառքալ գեմքեր + 358:

Ղեւոնդ նպա. Դուրեամ. Պարզ Ֆարզմեր - Երկրաշարժ, բաց ոչ պրտաշարժ - 20:

— Պարզ Ֆարզմեր - Մի՛ ջապ + 106:

— Պարզ Ֆարզմեր - Հեղերը + 201:

Յովհաննէ Պապին. «Հաւատքի ցոլերը ու խօսեր» - 27, 51, 76, 81:

Ներսէս Քինյ, Առաքելեան. (Թրգմ.) - «Եմում ե՞լ լոյս աշխարհի» - 171:

— (Թրգմ.) - Հոգեւոր գեղագիր մը - 307:

Նարայր Սրկ. (Հայացուց) . Ազօրէ և Այլակիրպութիւն - 250:

Թորգոս նպա. Գուշակեան. Ա. Խեմիաքըն նուրիւն, Բ. Ոզմտուրիւն՝ զարծունեարեան մէջ, Գ. Բում բարին, Դ. Կարաւածները և փրկուածները - 331:

## Խ Ա Տ Տ Ն Ա Խ Ո Ս Ա Կ Ա Ն

Քարգէն Եպիսկոպոս. «Նարեկ» Ազօրամասնեան Ս. Գրիգոր Նարեկացույ. Արդի Խայերէնի վերածեց Թորգոս Եպիսկոպոս:

— «Նարեկ», Ողբերգութիւն Ս. Գրիգոր Նարեկացիի. աշխարհաբարք վերածեց Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի - 144:

— «Ամենառաջարար Երրորդութիւն եւ Հայութիւն», գրեց՝ Բ. Ա. Կէօդիպէօյիւմնան - 244:

— «Մինաս Զերազ, իր կեանքը եւ գործը».

գրեց՝ Արշակ Ալայօյանեան:

— «Արևելեան Վիպակներ», ուսումնասրաւեամբ մը Արտաշէս Յովհաննէսնեան - 310:

— Կրօնական Գրականուրիւն, «Ալեւուրանի Ճամբէն» Թորգոս Եպիսկոպոսի, «Գարդ Քարոզներ» Ղեւոնդ Եպիսկոպոսի - 374:

— «Տարբեւձ - 375:

Գ. Ս. «Բարոյաշչունչ Քերթուածներ» Փրօփ. Կ. Յ. Գէշկէօրիքանանի - 150:

Ա. Կէմենան. «Կրօնարարոյական եւ Ընկերային Շողակաթուածներ»: Հեղինակ՝ Գարեգին Եպիսկոպոս Տրապիզոնի - 151:

Ներսէս Սրկ. Տէր-Ներսէւանն. «Սառու Սունար Սիկէ» - 152:

Ն. Ս. Պ. «Հոգեկերուումում», Տէր. Գ. Ամսունան - 187:

Անդրամիկ. «Աղաւակ վաճառականին կատակ կամ Յակոբոս Աղա», գրեց՝ Միհրան Նանարեան - 188:

Լեւոն Զիլիմիկիրեան. «Չայիագրեալ Մանկական եւ Դպրոցական Նոր Երգարան» . աշխ. Գէորգ Մ. Պասապեան - 188:

Մեհրազ Խուլարեան. «Դպրոցասիրաց Տեղեկագիրը» - 188:

Ե. Ե. Դ. «ՇԱՀԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՐԿԸ» (Գը-  
րախոսական՝ Խ. Պ. Քարտաշեամի գրքոյ-  
կին վրայ) - 276:

#### ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ

Օշկան. Մովսէս Խաղամիկայուացի -  
278:

#### ՆՇԱԽՐԻ ԽԱԽԵՆՈՑ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Մ. Ե. Վրբանէս Քերպազ - 22:

Ե. Ե. Դ. Վրբաննսի Քերպազի Յաղաց  
Պատկերամարտից - 23, 61:

— Նորագիւտ գույխներ Սիրաբայ Գիրքին  
եին քարգմանութենեն - 246:

Ֆրէտէրիք Յ. Մուրատ. Ս. Եփրեմի Ա-  
սորոյ Վեշտառան Կացուածք Վասն Նիկո-  
միդիոյ Խաղամին - 314, 346, 381:

#### ՊԱՂԵՍՑԻՆԱԳՐԱԿԱՆ

Մ. Ե. Ե. (Հայացուց). Խորայէլի ջուրե-  
րը - 48, 79:

— Հնագիտական պեղումներ - 60:

— (Հայացուց). Որրատումներ եւ գիճին  
Ս. Գրոց մէջ - 366:

#### ՊԱՏՄՈՎԱԿԱՆ

Մկրտիչ Խոսկ. Ազանունիք. Տեառնեզօրք  
Հայ Վանքը Յավսափատիք Զարին մէջ - 14:

— Ներսէս Կրակի - 52:

— Երուապէմի տարագիք Եպիսկոպոսը -  
82:

— Հայոց Ս. Աստուածածնի Վանքը Բեր-  
պեհէմի համապարհին վրայ - 109:

— Սիօնի վրայ Հայոց Ս. Ստեփանոսի  
Վանքը - 140:

— Էլ-Գիրէկ գիւղի Հայոց Եկեղեցին Ե-  
րուսապէմի համապարհին վրայ - 178:

— Այժմեարկմ գիւղի Հայոց Վանքը ու  
Եկեղեցին - 207, 263:

— Քէրէքի Հայ գաղուրը եւ անոր Եկեղե-  
ցին - 295:

— Հովուանացի Եկեղեցին - 337:

— Հայ միաբանութեամ մը ծագումը Մար  
Սարայի Վանքին մէջ (Ա) - 369:

#### Ս Ի Ռ Ն Ա Ր Գ Ա Գ Ա Ն Գ Ը

94, 158, 191, 317:

#### ՍԻՐՆԻ ԼՈՒՄԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բ. Ե. Լուսնառ մը կրթայ Քահանայ Ճեռ-  
ճադրուիլ. Երէ Ճեռամադրուած է արդէն,  
կրնայ Քահանայագործել - 152:

— Շարականներ, Մաշտոց - 223:

— Մեծ Պահոց մէջ Խոգեհանգիստ, Հայր  
Գրած - 311:

#### Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԷՆ

Ցումօւար - 30:

Փետրուար - 64:

Մարտ - 96:

Ապրիլ - 128:

Մայիս - 160:

Յունիս - 191:

Յուլիս-Օգոստոս - 253:

Սեպտեմբեր - 286:

Հոկտեմբեր - 318:

Նոյեմբեր - 349:

Դեկտեմբեր - 384:

#### Ա Յ Լ Ե Խ Ա Ը Ը Կ

Նդիշէ Արքեպս. Գուրեան - Պ. Ե. Պատ-  
րիարքական պաշտօնագիր - 1:

— Շնորհակալիք - 97:

Թորոգու Եպիսկոպոս. Բերսամիւսի Սայ-  
լը - 9, 72:

— Հայ Եկեղեցւ հայեացքը Եկեղեցի-  
ներու Միուրեան խնդրայն Ակատմանը - 39:

— Արքամարեմի պատգամը - 135:

— Խայայի հարցումը - 204:

Եղիշէ (Պատմագիր). Երուսաղէմ - 16:  
8. Սաւական. 1866-ի Մի՛ՌՆի Յայտարա-  
րութենէն Խոգուած մը - 28:

Օրմանեանի կարծիքը 1866-1877ի Մի՛ՌՆի  
մասին - 63:

Կիրկիսյ Ս. Կարազիկասին նամակը - 76:

Արշակ Ալպօյանեան. Լուսարամաւրիւմ  
մը, ո՞վ են Georges Mecklein և Jacob De  
Janigry - 84:

Երուսամի Եպիսկոպոս. Տամնիկի Տէր  
Սարգսիս - 89:

— Գարաբաղցած Գաւառը - 211, 341:

Գէորգ Ա. Սարաֆեան. Կարեւոր հարց մը  
Ամերիկայի համբային գատարակութեամ  
համար - 91:

Կարեւոր Ազդ - 96:

Հմախոյզ (Բ. Ե.) . Զատկական հաւկիքը – 104:

Հայր Զ. Թ. Պրիմեն եւ Ներսէւ Սրկ. Տէր-Ներսէւսան. Ամկիհան Եկեղեցի – Պաշտամունքի բարեփոխութեան խօնդիքը – 118: Խրիմեան Հայրիկ եւ Միռու – 144:

Ս. Տէր Մ. Գրիգորեան. Հայաստանեայց Եկեղեցոյ Պահոց աւարք – 153:

Համբարձում Երամեան. Խրիմեանի պատգամները Եկեղեցական բարեկարգութեան շաւրը եւ իր հայեցակները հայկական խնդրոյ մասին – 182:

Բ. Ե. Բարձրագոյն Քննուպառութիւն – 189:

— Բիւզանդ Գէշեան, Զօրավար Անդրանիկ – 312:

— Եկեղեցական երգեցութիւնը եւ Այն-

բապի Դարբան 35-ամեակը – 378:

3. Թօփենան. Յուշեր Արմաշի ճեռագրե-

րէն – 218:

Հայր Հ. Պրելուրը եւ Ներսէւ Սրկ. Տէր-Ներսէւսան. Ա. Քէիմարի Ասուածաբամանան Դարբաց Անգիխ մէջ – 251:

Համենակ մը – 280:

Լուսնի Կրօմական Համաշխարհական Ժողովը եւ Հայաստանեայց Եկեղեցին (Գերագոյն Խորհուրդին հրահանգը) – 282:

Պաղեստինի Երկրաշարժը եւ լուսնդէն մարմինը – 284:

Ազգիս Վեհ. Հայրապետին հիւանդուրինը եւ ապահինամը – 316:

Ղեւանի Եպս. Դուրեան. Հաւառքի եւ Կարգի Համաշխարհային Ժողովը – Տեղեկագիր – 379:

## 1928

### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Ե. Ե. Դ. Մամիդակումայ Շառերան մէկ նոր ժեռագիքը – 19, 46, 84, 133, 179, 211, 246, 312, 370:

— Սուրբերն ու տառապները – 149:

— Նկատողութիւն մը Մահարայեցոց Գ. Դիրքին սիսալ մէկ բարգմանութեանը մասին – 209:

— Ազարանցեզոսի «Ազգս մերը» – 244:

— Վրքամէն Քերպար – 305:

— Ցատկաւած տողեր (Ժեռագիրները մէջ) – 371:

Դիկոյ Ազրալեան. Բանասիրական մանրակ – 26, 52:

Ֆ. Բ. Մաւրատ. Սուրբ Պետրոս Առաքեալը եւ Հռովմայ Եկեղեցին – 152:

Խ. Գ. Քարտաշ. Հայերէմի Երեւայր մը (Իր ամկումը) – 156:

Գառնիկ Յնտղեան. Սուրբ Պետրոսի Քերպ – 261:

### ԲԱՆԱՍԻՇՆԴԱԿԱՆ

Յովիկանէս Պասկալի. (Թրգմ. Նեսար). Տարեդարձը – 5:

— (Թրգմ. Նեսար). Համին – 114:

Մ. Նալպարեան. (Թրգմ.). Կաղմի ու Եղէգ – 11:

— (Թրգմ.). Քերքուած մը Ժերար Տը Ներլաւէ – 206:

— (Թրգմ.). Եօրնամեայ Զարուիիս Մահուան առքին – 231:

— (Թրգմ.). Երկու աղամիներ – 239:

— (Թրգմ.). Ո՞հ երբ քում մտած եմ... – 301:

— (Թրգմ.). Առ Տիկին... – 315:

Ըորդում Եպս. Գուշակեան. (Թրգմ.). Հերազդէս – 38:

— (Թրգմ.). Ցեփրայէի աղջիկը – 81:

— (Թրգմ.). Խուշալ – 120:

— (Թրգմ.). Դարձու Երկրորդ տարին – 177:

— (Թրգմ.). Մավսէս Նեղասի վրայ – 203:

— (Թրգմ.). Ո՞վ է իմ Աստուածս – 238:

— (Թրգմ.). Հիմ հոգին – 314:

— (Թրգմ.). Կարսուած Ժամանակը – 369:

— (Թրգմ.). Սիրոս է քարի – 369:

Ակիւլիմէ. Աններենին – 60:

Արտէն Երկար. Դարձ լուրեան – 83:

— Խուիրաւմ – 107:

— Բանաստեղծին Երգը – 119:

— Լուս սրիմզը – 176:

— Կայսին Քաղաւմը – 241:

— Մայրական սիրոր – 315:

Եղիշէ Եպս. Դուրեան. (Թրգմ.). Պատմութեան Մուսան – 102:

— (Թրզմ.). Աղբերակն ու ծավը - 210:  
— (Թրզմ.). Գերեզմանն ու վարդը - 252:  
— (Թրզմ.). Բայըը - 265:  
— (Թրզմ.). Ցուշկապարիկներուն փա-  
խուսոր + 294:

— (Թրզմ.). Խնչ է մահը - 367:  
— (Թրզմ.). Բռու հնցած - 368:  
— Ներսէն Սարկաւագ. (Թրզմ.). Բորսոր  
- 122:  
Նորայր Սարկաւագ. (Թրզմ.). Այս բա-  
ները պիտի ըլլան + 124:

#### Բ Ա Ր Ա Ց Ա Խ Ե Խ Ո Ս Ա Կ Ա Խ

Ներսէն նայեակոպառ. Հայ ընտանեկան  
կեանին քայլայումը - 88:  
— Կրօնական ամսանութիւնը - 131:  
Գ. Միջական. Խոնարհները - 90:

#### Գ Ի Տ Ա Կ Ա Խ

Ներսէն Սարկաւագ. (Թրզմ.). Աստեա-  
կանը և Անդենականը - 136:  
Ս. Տէր-Դրիգորեան. Գիտուոր աստղերի  
կարելի աղդեցուրիւնն ենդեների վրայ -  
138:  
— Կառակարամի չորս գիտերն և Հայա-  
տան - 265:

#### Գ Ր Ա Կ Ա Խ

Ե. Ե. Դ. (Թրզմ. Լամարքինէ). Սոկրա-  
տի մահը - 12, 40:

#### Ժ Ա Մ Ա Կ Ա Խ Ո Վ Ա Տ Ս Ո Ւ Թ Ի Ւ Խ

Մ. Զերազ. - 58:

#### Խ Մ Բ Ա Դ Ր Ա Կ Ա Խ Ո Վ

Պետութիւն և Նկեղեցի - 8, 35, 67, 103,  
163:  
Առաքելականութիւն Հայատամեայց և  
կեղեցոյ

Ա. - Լուսաւորչէն յառաջ Քրիստոնեու-  
թիւն կայ Հայատանի մէջ - 71:

Բ. - Տերութիւնանոսի ակնարկանը Մեծ  
Հայք է - 108:

Գ. - Սահմանուկ Հայոց քագաւոր - 168:  
Դ. - Աւանդութիւն է Պետրոս Առաքելոց  
Հոսքի մէջ ենդեցի իմմենը - 193:

Հայատամեայց նկեղեցոյ բարեկարգու-  
թամբ վերաբերեալ խնդիրներ - 225, 228,  
289, 357:

#### Կ Ի Խ Ա Խ Ո Յ Ե Ա Պ Ո Ղ Ի Խ Ո Ս Ե Ր Ը

Թարգէն նայիսկապառ. Գ. Ստեփանոս Սա-  
րաձորեցի, Դ. Յովիաննէս Ա. Անտիոքացի  
- 145:

— Ե. Յովիամենէս Թիգուրամցի - 215,  
269, 377:

— Զ. Յովիամենէս Քիլիսի, Կայծակն ո-  
379:

Եղիշէ Եպո. Կարօսան. Ամօդիր էջ մը Կի-  
լիկիայ կարստիկասմերու պատմաւրեամ հա-  
մար - 381:

#### Կ Ր Ո Ն Ա Կ Ա Խ Ո Վ

Եղիշէ Ե. Դուրեան. Աստուածպաշտու-  
թամբ խորհուրդը (Ս. Մննդեամ տօմին առ-  
քիւ) - 2, 33, 65, 91, 161:

Թարգէն նպիսկապառ. Գառեր Աւետարա-  
մէն - Ներման (Խակմանէ) - 8:

— Դասեր Աւետարամէն - Զատիկիր տա-  
րիւ - 111:

— Դասեր Աւետարամէն - Կեանմին բաւ  
արձէցը - 198:

— Դասեր Աւետարամէն - Քրիստոսի հո-  
գին - 232:

— Դասեր Աւետարամէն - Աղօքին դերը  
հաւատացեալ մարդու կեանմին մէջ - 293:

— Դասեր Աւետարամէն - Աթշահալուդիր  
տպօքէը - 362:

— Դասեր Աւետարամէն - Սուրբ Գիրշի  
ըմբէրցումը (Թուգը ու Հոռվամայեցիս) -  
127:

Թորգոմ Եպս. Գուշակեան. Նախառա-  
մանութեամ բարյական խմասոր - 10:

— Կեանմի կամանը և ըմտանեկան բար-  
յականի հիմը - 39:

— Ճշմարիտ սփոփամէր - Հոգեւոր տուրք  
- 76:

— Կենդանի Քարոզութիւնը, որտին խա-  
ւարք - 112:

— Ոչ մարմանվ այլ եռգուվ - 171:  
Կետմի Եպս. Դուրեան. Պարզ Քարօզներ  
- Թուղը Յակոբայ Առաքելոյն - 324:

## ՄԱՏԵՆԱԿՈՎԱԿԱՆ

Ն. Սրկ. Տէր-Ներսէսան. «Բարոյական Դաստիարակութիւն», Խելինակ Մ. Գ. Շալեան - 22:

Թարգմն նպիսկովոս. «Մարաշի Զարդը», պատրաստեց Յավոկի Տէր-Արքանեան - 22:

— «Ամէխուև Տարեցոյց» (1928-ի) Թէռդիկ - 22:

— «Նոր կամ Գրիգորեան Տոմարը և Հայոց Ս. Եկեղեցին», Գրեց Յ. Վարժավետեան - 50:

— «Ծննդակ Տարեցոյց» (1928-ի) - 51:  
— «Դրազնի Տարեցոյց» - Գարամանեան - 51:

— «Եղիպառի Հայոց Հին և արդի եկեղեցիները և պատմութիւնը շնուռեան Ս. Գ. Լուսաւորիչ Խորաչին Եկեղեցւոյ Գահերւու - Գրեց Թ. Ե. Գ. - 86:

— «Թշկամնեցն և իր դործը» - Հրատանականներեամբ Թլկատիմցի Սամերան Միաւուն - 125:

— «Երիքեան Կոկիծներ» - Վաւերագրեր Կվիկինյա կարգիկանական դիմանեն - 181:  
— «Անցան Որեր» - Վ. Մալէզեան - 214:  
— «Գրեղաշխարհ» - Վահան Համբարձումեան - 214:

— "The annual bulletin of the Academy of Medicine of Jerusalem," - 242:

— «Բառերի և եղբերի բացարարութիւններ» - Ս. Սապահ Գիլեան - 242:

— "Kevork Aslan - Etudes historiques sur le peuple Armenienne," - 341:

— «Ալյուրէնք Հայերէն բահամիրութեան» - Գրեց Նիշշէն Արքեան. Դուրեան - 373:

— Արտապազ Վարդապետ - «Տաթեւ Տարեցոյց» - 374:

Գ. Միավեան. «Եռաղեկ Փ. Երազներ» - Տիրան Մամականեան - 48:

— «Ալյուրէ Անձանութեան» - Ազատութիւն - 127:

Նարայի Սրկ. Պազարեան. «Զուարթ պատմութիւններ իրական և բնեկերային կեանք առնուած» - Գրեց Զօֆք. Ա. Նազարեան - 50:

## ՆԵԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏԵՆԱԿՈՒԹԵԱՆ

Ֆրէտէրիք Յ. Մուրսու. Ս. Եփրեմի Ասուրայ Վեշտասան Ասացուածք Վասն Երկարիդիոյ Քաղաքին - 28, 61, 93, 157, 186, 219, 278, 346, 382:

## ԳԱՏՏՈՆԱԿԱՆ

Երևակիոյ Գահաժառանգ Խշանիմին աւղաւուած Պատրիարքական Խենդակին և տրուած Խշանական պատախանիմ պատմէնեանը - 97:

## ԳԱՏՄԱԿԱՆ

Մկրտիչ Եպա. Ազանաւին. Հայ միարտեւրեան մը ծագումը Մար-Մարայի Վանիմին մէջ - 16:

— Թէոդորի Վանէք, անոր հայազգի վանահայրն և իրակերտ Մայր Եկեղեցին - 42:

— Զիրենիաց Լերան Վրայի Աշակերտութանի և բրի Եկեղեցիները և հայկական վանէք - 77, 115, 172:

— Երուապէմի Ռշտումեաց Վամէք ու անոր արկանցը - 199 -

— Հայոց Ս. Պատիկոսի Վամէք Երաւաղէմի մէջ - 233:

— Գազան Կամսարականի հայկական վանէք Երուապէմի մէջ - 301:

— Մելիտիմեցի Հայեր Նըրիմրոսի Վանիմին մէջ - 364:

Բարգէն նպիսկովոս. Դարձեալ Մովեզան - 182 (Ճեռ նաեւ էջ 125) :

Մարգին Սրկ. Մամեկեան. (Թրգմ.). Պաղեստին և Փաղացիք - 258:

Գր. Մ. Ֆարիմի. Նզիպտահայերը Եյուպեան ուլրանութեան օրով - 336:

## ՄՈՒՆԻ ՀՈՒՍԱՐԱՊՈՒԹԻՒՆԵՐԸ

Բարգէն նպիսկովոս. Մեծ Պահէք ի՞նչպէտ կրմանք անցնել. Խանի որ ուտելիքի կողմէն ենի խսուրիւթեները քուլցած են: - Խճշպիս զիրքներ կը յամանարքէք մեզ կարդալ Մեծ Պահաց մէջ, որ կրօմական և հոգեւոր մեռմէք տան - 93:

— Խճշ կոտ ումի Կաթողիկոս բառը Քաթուկի բառին ենու, եւայլն - 183:

— Հայաստանից Եկեղեցւոյ կամոններուն հակառակ է օծեալ խարի վրայ Ա. Պատարագ մասուցանել եւայլն - 343:

#### Ս. ԵԱԿՈՐԻ ՆԵՐՍՒՆ

Ցունուար - 32:

Փետրաւար - 63:

Մարտ - 96:

Ապրիլ - Մայիս - 159:

Յունիս - 188:

Յուլիս - 223:

Օգոստոս-Սեպտեմբեր - 279:

Հոկտեմբեր-Նոյեմբեր - 348:

Դեկտեմբեր - 383:

#### Ա. Ե. Լ. Ե. Խ. Է. Հ. Վ.

Ֆ. Յ. Մուրաստ. Կրօնական աշխարհը - 59:

Մեսրոպ Եպիփառոս. Հրեայ քնակչութեան անումը Պատեստինի մէջ - 156:

Ամանոր եւ Ծնունդ - 1:

Նեւոնի Նպա. Դուքեան. Հաւատուքի եւ Կարգի Համաշխարհյան ժաղովը - 24, 56:

Մեսրոպ Յ. Աւքեանց. Ռւեկրա առ Մերոպ Արքեակակոպու - 458:

Բարգեն Եպիփառոս. Զիրեննեաց Լերան ժողովը - 185:

— Զիրեննեաց Լերան ժողովիմ պատգամը

- 322:

— Թէոդիկ - 224:

— Հրամի Ասաւուր - 287:

— Ի զար խորտակութ կեամբ մը - 288:  
Ներսէս Սրի. Տէր-Ներսէսեան. (Թրգմ.).  
Կրօնական կեամբը Անկիլիան Եկեղեցւոյ  
մէջ և 143:

— (Թրգմ.). Ամերիկացի Հայագէտը -  
147:

— Ազգայնականութիւնն քէ Աւետարան -  
253:

Մ. Խալեան. Ժողովրդագիտուրիւն -  
206, 316:

Թորգոմ Եպիփառոս. Մօրը լեզուն - 249,  
295:

Ներայր Սրի. Պազարեան. (Թրգմ.). Մար  
նուկն ու Եկեղեցին - 256:

Ֆ. Յ. Մուրաստ. Նեռն եւ Քրիստոնէութ-  
րինը յԱշխարհիա Հայոց - 262:

— Պարապմունք ի Ս. Գիրս Նոր Կոստա-  
րամի - 330:

Հայրապետ Յակոբեան. Ռւեկրա առ Մեր-  
ոպու Արքեակակոպու - 275, 345:

Համբարձում Երամեան. Եկեղեցեաց Մի-  
ուրեան խնդիր եւ Հերպէրը Ալեք - 327:

#### 1929

##### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Եղիշէ Եպս. Դուքեան. Քաղուածներ - 21:

— Պրիմակուն Փոքրութիւն - Պիտօն -  
26:

— Մանդակումիի Յառերուն մէկ նոր ժե-  
պագիրը - 27, 65, 119:

— Մեր քարգմանիչներան կարծեցեալ  
երրայագիտութիւնը - 63, 116, 152:

— Նկատողութիւններ Եզիդիի Ասուա-  
ծաշնչական վկայութիւններու մասին - 250:

— Հատովամատ բառին Եշամակութիւնը  
- 253:

Ս. Տէր Մ. Գրիգորեան. Ամովսոյ Հար-  
մօնայն եւ Հայութան և 177:

Տիրան Արեգայ Ներսոյեան. Անգիր ա-  
սացուածներ - 255:

##### ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Թորգոմ Եպս. Գուշակեան. (Թրգմ.).  
Յովիհամիւլս Մկրտիչ - 12:

— (Թրգմ.). Օստարականը (Սիւլլի Բրիւ-  
տում) - 54:

— (Թրգմ.). Առ Ասուած - 73:

— (Թրգմ.), Գերամանի - 108:

Արսէն Երկար. Ասուածը - 42:

— Կրկներեւոյք - 109:

— Թախանամի լոյսին - 142:

Մերոպ Նուզարեան. (Թրգմ.). Ատագ-  
ճագործ աշակերտը - 62:

— (Թրգմ.). Մամկութեան յիշառակներ  
և 141:

ԲԱԿ. Ռոմուայ - 140:

— Խաչը - 146:

- Զառիկը - 151:
- Սէրբ - 269:
- Վահան Թէքէնամ. Ժամանում - 141:
- Եղիշե Խպա. Դուրեան. (Թրգմ.). Վազք մը կապոյն երկիմին մէջ - 170:
- (Թրգմ.). Խմաստաւրին Աստուած ամսես - 215:
- Օշական - 214:
- Եղիփամի խստակրօնութիւնը - 238:
- Քայլերաւ Վարճքը - 238:
- Սիստէի ժարավը - 239:
- Գամբոյի արցումքը - 240:
- Խմաստաւ Վիխա մը - 240:
- Ակիլիմի. Ճամբան - 240:

## ԳՐԱԿԱՆ

Արակեն իրկար. Սուլքը. Հօրո յիշատակին - 269:

## ԿՄՐԱԳՐԱԿԱՆ

- Հայաստանեայց Եկեղեցւոյ բարեկարգւթեան վերաբերեալ խնդիրներ:
- Ե - Եկեղեցւոյ ժողովարգը - 7:
- Զ - Եկեղեցւոյ դաւանահեն ու պաշտումքը - 43:
- Է - Եկեղեցւոյ պաշտօնէւթիւնը - 99:
- 1 - Կազմում - 129:
- 2 - Նկարագիր - 161:
- 3 - Ռւսումը - 192:
- 4 - Կենցագ - 225:
- 5 - Ապրուստ - 227:
- Ա. Գասպար աշխարհական իշխանութիւնը - 103:
- Կիլիկիոյ կարստիկառաւեան կագմակիրպութիւնը Սիրիայ մէջ - 182:
- Մի՛՛ն եւ Հ. Վ. Հայունի - 133:
- Եկեղեցւոյ եեղիմակութիւնը - 164:
- Հակասութիւններ - 197:

## ԳՐԱԿԱՆ ԳՈՒՂՂԱԿՈՒՆԵՐ

- Բարգէն Եղիփակոպոս. է. Սիմեոն Ա. Զէյքունցի, Է. Ղազար Զէյքանցի, Թ. Թոռոս Ա. Սահցի, Ժ. Խաչառուր Ա. Զարիկ - 17:
- ԺԱ. Խաչառուր Բ. Զէյքանցի - 58:
- ԺԲ. Ազարիա Հաւզայցի - 60, 114, 147, 175:
- Ալգոնի Եղիփակոպոսին տեղեկագիրը Հայոց մասին - 211, 258:

ԿՐԾՆԱԿԱՆ

Եղիշե Խպա. Դուրեան. Խոսք մը Մննդեան առին + 1:

— Են Խոարանիշ ծառայութիւնը (Ամփու փուու հարողի) - 36:

Բարգէն Եղիփակոպոս. Դասեր Աւետարանէն. Ենաւնքին պատգամը - 3:

— Դասեր Աւետարանէն. Մարդկութեան տառապամքը - 33:

— Դասեր Աւետարանէն. «Երանի»ներ - 105, 135, 200:

— Խպան Աւետարանէն. Արդարութեան գաղափարը - 239:

Ղեւնդ Եղիփակոպոս. Պարզ Քարոզներ. Պօղոս Աստեղոյի հովուակն բուզքերը - 5:

— Պարզ Քարոզներ. Անձնագիրներինը - 233:

Նորայր Արեգայ Պազարեան. Նեռն - 107:

— Զարին յազքելու պայմանը - 237:

Արտաւազդ Վարդապետ. Տնտեսութիւնը անհատական եւ, հանրային կեանքին մէջ - 138:

Երաւանդ Եղիփակոպոս. Վարդապառ - 202:

## ՄԱՏՆԱԿԱՆ

Տօֆր. Յ. Թօփնեան. Տէր. Լիմի Լուտվիկի և Մարգու Որդին - 29, 123:

Արտաւազդ Վարդապետ. «Խաղաքակեանք կամ Պոչեանք Հայոց Գատմութեան Մէջ» - 76:

Բարգէն Եղիփակոպոս. «Օրբերութիւն Ռւղեւորութեան յեւրոպա Սահակ Բ. Կաթաղիկոսին Կիլիկիոյ» - Գրեց Վ. Լ. Խուզեւէւրեան - 76:

— “L'Arménie et le Proche Orient,” - 122:

— «Հայ Ազգին Մարդարանութիւնը և Մագումը» - 156:

— “La Roseraie d'Arménie,” - 216:

— “Anthologie des Poètes Arméniens,” - 217:

— «Դպրութանքեան Քարոզներ» - 274:

Յ. Օշական. Ցոլիաննեւ Պատմարան - 178:

## ՆԵԱՆՐԳ ՆԱԽՆԱԾ ՄԱՏԵՎԱԳՐՈՒԹՅԱՆ

Ֆրետէրիք Յ. Մուրաս. Ս. Եփրեմ Ասոր-  
ոյ Վեշտասան Ասացուածք Վարժ Նիկոլիդ-  
իայ Քաղաքին ~ 31, 78, 184, 222, 276:

## ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ս. Էջմիածնի Գերեզման Խօրհարդի շըր-  
աբքերակամք Տ. Եղիշ Ս. Պատրիարքին  
ուղղուած ~ 275:

## ԳԱՅՄԱԿԱՆՔ

Մկրտիչ Եպա. Ազաւմումիք. Սելավամիք ա-  
ւազանք եւ անոր մօտ գոմեւող Հայկական  
Վանքը ~ 13:

— Քողերայի Վանքը՝ եւ անոր Հայ Միա-  
բանները ~ 55:

— Գողգորայի մէծ եկեղեցին կամ մա-  
տուռը Գ. Դարման ~ 110, 143, 171:

— Ս. Հրեշտակապեսի Հայոց Ղանքը Ե-  
րաւագէմի մէջ ~ 207:

— Գերսեմանի Ս. Աստուածածին Եկե-  
ղեցին ~ 250:

Կիւլպէնիեան Ընծայարանի Սարկաւա-  
գումք. (Թրգմ.). Քրիստոնէական Բախմա-  
կան կեանքը ~ 245:

Գր. Մամուր Ֆարիմի. Խաչարուրեան  
իրական պատճենները և Սապիմահյա պատ-  
րիարքի մը օստակարութիւնը ~ 259:

## ԶԱՏՈՒՐՎԱԿԱՆ

Խմբագրութիւն Մի՛Ռի. «Ցիսուս Նազով-  
րեցին» ~ 262:

Մի՛ՌՆԻ ԼՈՒՍԱՎԱԼՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Բարգէմ Եպիսկոպոս. Մնաւմքը իմշուա  
Յունաւար Ե-ին կը տօնեմք ~ 128:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Մեսրոպ Եպա. Խամեան. (Թրգմ.). Յա-  
րեխմը Երրայեցոց բով ~ 25:

Եղիշ Եպա. Դուռեան. Եզմիկ ~ 208:

Յ. Քիւրտան. Աւետարամիք Խնազոյի օ-  
դինակ մը ~ 326:

## Ս. ՑԱԿՈՐԻ ՇԵՐՍԵՆ

Յաւնաւար ~ 32:

Փետրուար-Մարտ ~ 80:

Ապրիլ ~ 126:

Մայիս ~ 159:

Յունիս ~ 190:

Յուլիս ~ 223:

Օգոստոս-Սեպտեմբեր ~ 280:

Հոկտ. ~ Նոյ. - Դեկտ. ~ 404:

## ԱՑԼԵԿԱՑԵՐ

Նրկու խօսք Ամանորի և Ս. Մնաւմքի տո-  
քիւ ~ 1:

Կիւլպէնիեան Ընծայարանի Սարկաւա-  
գումք. (Թրգմ.). Կրօմք եւ Գիտութիւն ~  
39:

Ֆ. Յ. Մուրաս. Պարապմումիք ի Ս. Գիրս  
Նոր Կոռակարանի ~ Գ. - ի լեզու խօսել ~  
68:

Գ. - Ձի՞նչ է Ցշմարտութիւն ~ 166:  
Սահակ Բ. Կարողիկոս Կիլիկիոյ ~ Խօսք  
Հայրական ~ 98:

King Solomon's Diadem ~ 125:

Միթառ Ջերազի Մահը ~ 155:

Հայ Կիմ ~ 158:

Ալգուշան. Ցուշեր-Նիշեր ~ 181:

Ս. Գրիգ. Ռւաւուալը եւ կրօնական դաս-  
տիարակութիւնը Հայտատանեաց Եկեղեց-  
ւայ մէջ ~ 218:

Թարգմ Եպիսկոպոս. Հերքում ~ 218:

Բարգէմ Սրբագամիք Աւերքը ~ 219:

Արտաւագդ Վարդապետին ուղերքը ~ 220:

Օր. Սիրարփի Տէր Ներսէսեան ~ 221:

Սիմոն Վերերի Մահը ~ 221:

Խորիդածութիւններ (Montesque) ~ 233:

Բարգէմ Եպիսկոպոս. Խմէշ է մատումադա-  
րանը ~ 267:

Պապեստինի գէպֆերը ~ 279:

1930 Ո

7. Ապրալիան. Միխրաբի ~ 351:

Դարերիմ Արքեպիս Առևեպս. Յովսէկիեանց. Միխ-  
րաբ Այրիվանեցի ~ 395:

## ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

8. Ա. Ն. (Թրգմ.) Անթրմդի գիշերին ~ 10:

- Ակիվիմէ. Թարեկամարթիւն - 27:  
 — Ե՞ս քէ Ասուած - 50:  
 — Երկդիմի մարդկուրիւն - 173:  
 — Մեծագոյն փասոր - 376:  
 Արեւ Երկար. Անեամ պարսկ - 27:  
 — Մառյլ կախարդամբ - 50:  
 — Դիւրերզ - 179:  
 — Հեծերզ տըմքամ - 222:  
 ԲԱԿ. Մովք - 76:  
 — Ամկեղծը - 230:  
 — Պօդս Խուլար - 236:  
 — Վարդավառ - 243:  
 Ը. Ծ. Գուրեամ. Աչքեր - 82:  
 — (Թրգմ.). Մաւկիս Սկեւլա - 82:  
 — (Թրգմ.). Ազգային գուրք - 185:  
 Գարեգին Եպս. Տրապիզոնի. Օրինուրիւնդ իսյր - 83:  
 Թորգոն Եպս. Գուշակեամ. (Թրգմ.). Ամէն իթշ կը մեռնի - 174:  
 — (Թրգմ.). Ազգայինողին ազօքէը - 318:  
 — (Թրգմ.). Հիմ զանգակմեր - 343:  
 Վիշէն Սրապեամ. Մանիշակին - 207:  
 — Քաղցր յուշ - 344:  
 Խուլար. Պոյոյոր - 220:  
 — Փարատած մշուշը. Անզին երթուանիք - 221:  
 — Արհամարհամբ - 317:

## ԳԻՒԱՆ Ս. ՑԱՐՈՒՑ

- Մ. Ե. Ն. Ա. Մարտիրոս Վլդ. Կաֆացի Երուաղիմէտ. առ Եղիազար Վլդ. Այնքազցի - 350:  
 — Բ. Աստուածատուր Վարդապետի ձեռազիք է - 351:  
 — Գ. Մարտիրոս Վլդ. Կաֆացի Ռուսուրայիմ. առ Եղիազար Վլդ. Այնքազցի յԵրաւասկմ - 384:  
 — Դ. Մարտիրոս Վլդ. Կաֆացի' Կ. Պոլսէն, առ Եղիազար Այնքազցի յԵրուանդէն - 385:

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

- Հայաստանեայց Եկեղեցւայ բարեկարգութեամ վերաբերեալ խնդիրներ՝ նզրակացուրիւն - 5:  
 Հայաստանեայց Եկեղեցւայ արդի վիճակը - 35:

Մեր պարտուքը Հայաստանեայց Եկեղեցւայ արդի վիճակին մէջ - 65:

Մայր Արտօռ իշմիածնի մէջ այժմ եւ միջու, Եկեղեցական համերաշխուրիւն - 161:

Հոգեւոր համեմաք, ազգապահամում, կրօնական դաստիարակուրիւն - 193:

Բ. Ե. Հայաստանեայց Եկեղեցւայ բնմը - 305:

Ց. Վ. Ն. Լամբերի Համաժողովը - 308:

Բ. Ե. Հայաստանեայց Եկեղեցւայ տագաւոյն գիծերը, Հայոց քրիստոնեացումը - 337:  
 ՄԻՌՆի չօրս առքիմերը - 369:

ԿՈՒՆԿԱՆ ԱՄԲՈՅՆԱԿՈՍՆԵՐԸ

Բարգէն Եպիսկոպոս. ԺԿ. Ցովիաննենս:  
 Դ. Անքէպօղի - 20, 46, 80, 189:

## ԿՐԾՆԱԿԱՆՔ

Բարգէն Եպիսկոպոս. Դասեր Աւետարանէն. Եպին է ուղարկութիւնը - 11:

— Դասեր Աւետարանէն. Մրուի Մրառքիւնը - 39:

— Դասեր Աւետարանէն. Խաղաղութիւն - 69:

— Դասեր Աւետարանէն + Հալածանիք - 169:

— Դասեր Աւետարանէն. Խախտինիք - 202:

— Ղեւանդ Եպս. Դուրեամ. Պարզ Բարպազներ - Եկեղեցին - 13:

— Պարզ Բարպազներ + Բարեպաշտուրիւնը - 313:

— Պարզ Բարպազներ - Համակրութիւնը - 374:

Մեսրոպ Եպս. Եղանեան. (Թրգմ.). Եռամապահութիւնը Հրէից Էռվ - 71:

Թորգոն Եպս. Գուշակեամ, կիրակօնքայ Խակումներ - Հ Հունաքին հաֆէնչպ, գումկուրիւնդ եւ աշխատասիրութիւն - 340:

— Կիրակօնքայ Խոկումներ - Աստուծոյ Եշմարիս փառէք, անելքելի ապացոյցը - 372:

## ՄԱՏԵՆԱԿՈՍԱԿԱՆ

Բարգէն Եպիսկոպոս. «Ամբողջական Երկեր», Խրիմեան Հայրիկի - 28:

առ ու ենթափառ ԱՀարոնեան», Մկրտիչ Պարամինի - 51:

— «Քառասնակ», Թ. Ազատեամի - 51:

— «Ընթացք ի Գրոց Բարբառ», Գ. Տարի,

Ե. Արքիպա. Դարձամի - 87:

— «Անդիտոց Անոնք»՝ Ամիրառոյաթի - Կ. Յ. Բամաշեամ - 237:

— «Հայոց Հայրիկ», Ա., Հայկ Անեմեամի - 239:

— «Մի Գրէք ... Ալլ Գրեցէք...», Հ. Ա. Ղաղթիկեամի - 241:

Արփիար Սրի. «Էնդհանուր Տարեցոյց Աղային Հրանտանցից» (1930) - 52:

Շաւարչ Վրդ. Գույումնեամ. «Տարեց Տարեցոյց, Արտաւագը Վարդապետի», Զ. Տարի - 53:

— «Հայ Եկեղեցի», Բարգէն Եպիսկոպոսի - 332:

Սիօն Վրդ. Մամուկեամ. «Հին Աւագ Պատմութիւնը», Զ. Ա. Քինյ. Ակդիրեամի - 184:

— «Ալրծակ Էջը և Հերիաթներ», Ա. Զարդարեամի - 358:

Զօն Վրդ. Տէր-Ցակորեամ. «Եռոր Աւագ Պատմութիւնը», Զ. Ա. Քինյ. Ակդիրեամի - 184:

— «Ալյուէ Աղբեցանը», Յ. Աւագեամի - 358:

Գ. Մ. «Յուշագիրք», Ա. Յ. Մակարեամի - 242:

Արտաշէ Թ. Ալլավելուեամ. «Խօժ Պետրոս» - 331:

Նորայր Վրդ. Պազարեամ. «History of Education in Armenia», Գ. Ա. Մարտիրեամի - 356:

— «Վարք Մայթոցի», Գ. Ֆենովեամի - 397:

Տիրան Վրդ. Ներայիամ. «Կեանք և Արուեստ», Տարեգիրք - 357:

— «Գրպանի Տարեցոյց», Ս. Գարամանեամի - 358:

— «Գիտական Շարժում», Պարքերագիրք (1930) - 398:

— «Ուղևորութիւն յեթովպիա», Գ. Արքեպս. Արալանեամի - 398:

ՆԵԽԱՐՔ ՆԱԽՆԵԱՑ ՄԱՏՆԱԳՐՈՒԹԵԱՆ

Ֆրեւերիք Տ. Մուրատ. Ս. Եփրեմի

սորոյ Վեշտառան Առաջուածք Վաս Նիկոլիսիայ Քաղաքիթ - 55:

#### ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Գերք Ն. Կաբողիկոս. Կոմիտակ Օրինութեամ - 1:

Նդիշէ Արքեպս. Դարձամ. Պատստսխան Հայրապետական Կոմիտակին - 33:

Մայր Արք. Պաշտօնագրեր - 250:

#### ՊԱՏՄԱԿԱՆ

Մկրտիչ Խաչ. Ազաւալումի. Գերսումանի Ս. Աստուածածնի Գերեզմանամի Եկեղեցին - 17:

— Քրիստոսի Ըմբռնման Եկեղեցին Գերսումանի Մէջ - 41:

— Քրիստոսի Ս. Ենթաման Եկեղեցին Եւ Հայոց Վաճէրը Թերդեկեմի Մէջ - 77, 175, 216, 319:

— Մարիամանց ... Եկեղեցին Երաւաղէմի Մէջ - 345:

— Պատրոսի Վաճէրը Մրուսաղէմի Մէջ - 378:

Կիւլյակնեկեան Ընծայրամի Մարկարագունք. Քրիստոնէական նախնական կեամբը - 84, 353, 387:

Գր. Մամուր Ֆարիմի. Պատր Էլ Կամալի Գերեզմանը - 180:

— Էյուպեամ Սուլթանութիւն - 323, 348, 382:

#### ՄԻՌՆԻ ՀՈՒՍԱՐԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մ. Եպս. Ազաւալումի. Մեծ Պահոց Աւագ Խորամի Վարագոյրը - 359:

\* Տ. Վ. Ն. Եկեղեցիներու տարբերութիւնները - 361:

#### Ո. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՄԵԴ

Յումուար - 32:

Փետրուար - 61:

Մարտ - 94:

Ապրիլ-Մայիս - 156:

Յնուիս - 191:

Յուլիս-Օգոստոս-Սեպտ. - 271:

Հոկտեմբեր - 334:

Նոյեմբեր - 387:

Դեկտեմբեր - 399:

## ԱՑԼԵԿԱՑԼՔ

Ե. Ե. Դուրեամ. Ամանորի և Նմնդեան պատզամ մը - 3:

Խորհուրդ եւ Խօսք. 13 (Կրօֆ), 41, 87 (Պատմութիւնը), 93, 342, 367, 381 (Մառագրուամբ), 383 (Խորհուրդ և Խօսք), 390 (Աստուածային առաքինութիւնները):

Ներսէս Սրբ. Տէր-Յակոբեան. Խրիմեան Հայրիկ (Տպաւորաւթիւններ) - 29:

Գնահատաւումներ Տ. Մ. Ե. Ազամումիկ «Միարանք եւ Այցելուք» գործին ապրիւ - 30:

Բարգեմ Եպիսկոպոս. Մեսրոպ Խուպարեան - 31:

Թղրակից. Դուրեամ Յորելեամը Մամչեաբըրի մէջ - 53:

Հայ Վիպագիրը, Խփի Ժողովը եւ ո՛չ բէ Նիկիոյ, դպրոցի մը Խարսուութիւնը - 54:

Մահացրաւթիւն. Ա. Տիար Մուշեղ Վայկումի, թ. Համբարձում Երամեան - 60:

Յրէտէրիք Տ. Մուրատ. Պարագմունք ի Սուրբ Գիրս Ն. Կոստանդնուպոլիսի հազեցեալ էֆ, եղբարք - 73, 170, 204:

Գ. Մխալեամ. Բարեգործականը եւ իր գործութիւնը - 88:

Յորելեամներ - 93:

Յարուրին Ա. Դուրեամ. Բոզք մը (Պետրոս Դուրեամի գործերը) - 150:

Խաչսարդիկ. Յաշեր 1929-էն - 185:

Պողոս Խուպար Փաշա - 230:

Կարողիկոսութիւն Կիլիկիոյ. Կարողի-

կոսարամ եւ Ռւառմնարամ Անբիլիասի մէջ - 263:

Մակ Պատրիկ էփ. Կիւլպէնկեամի - 265:

Այիւայլ ծանօթութիւններ - 270:

Սիօն Վրդ. Մամուկեան. Տէք. Յ. Պարուիկեան եւ Խրիմեան Ճեմարան - 329:

Յետածգում Ազգային Եկեղեցական ժողովին - 333:

Անկուլինէ. Խմչուր կը խնդաս - 344:

Թ. Մարմանեան. Խամակ - 362:

Տիար Գալուստ Կիւլպէնկեամ Հ. Բ. Բ. Մ.-ի Խախազան - 363:

Լուսարար. (Թրգմ.). Խումկը - 391:

Մեսրոպ Խուպարեան. (Թրգմ.). Իրերօնութիւն - 393:

## ՀԱՆԳԻՄԸ

Ամեն. Տ. Եղիշէ Ս. Արքեպս. Դուրեամ - 98:

Հիւանդութեան տեղեկագիրը - 102:

Գամբանական հարզը - 108:

Զաւարկաւորութիւնը, քաղումը - 114:

Յառակցական հեռացիրներ - 118:

Յառակցական համակներ - 122:

Գերեզման Եղիշէ Դուրեամի - Արսէն Երկար - 149:

Դուրեամի դամբանին վրա - Բ. Ե. - 151:

Յառակցականք, Ամեն. Դ. Ե. Ս. Պատրիարքի մահաւան ապրիւ - 244:

Տ. Տ. Գէրգ Ա. Կարպիկոսին Ամենայն Հայոց - 152:

Պատրաստեց՝ ԱՂԱՆ ԱԲԵՂԱՅ ՊԱԼԻՈԶԵԱՆ

(Շաբ. 3)

## ՑՈՒՑԱԿ ԵՒ ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐ

ԵՐՈՒԽԱՂԵՄԻ Գ. ԿԻՒՂՊԵՆԿԵԱՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱՏԻՊ ԳԻՐՔԵՐՈՒ

(1512 — 1800)

232

ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ՎԱՐԺՈՒՄԸ ԿՏԱԿԱՐՈՒԹԵԱՆ: ԲՐԵԺ. Ազաւորք որդի Երեւանցի Պարսկ: Վանեարի, աղ. Անտ Գոռթով, 1749, 244 էջ:

### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

ԳԻՐՔ ՈՐ ԿՈԶԻ ՎԱՐԺՈՒՄԸ ԿՏԱԿԱՐՈՒԹԵԱՆ:

Որպէս յարդորի ճանապարհորդ մարզի ի հենի ուստիկ, ու ի անել զկուակի իւր խոհեմուշն, և ու ի նորանուալ զոյն, ուր որազապէս լինելոց է:

Թարգմանեցեալ ի յոպահիսկան լիզու ի Հայ բարբառ, յերեւանցի ազաւորք որդի Պարսկ զարբէէ: Եւ պազրեցեալ եղեւ որդեանը նոյնա թարգմանչի: ի վաս տառեայ, և ի բարսա բարեկոչան տնձանց:

Ի Հայոցական թեան Յաղորակ Հայոց Կոթուղիսոփ: Յամի Տեան. 1740. յօդասուր. 20. ի Վէնէրի: Ի Տպարտի Անդորի Բոռթով Հրամանու Մեծաւորաց:

### ԵՒՇԱՏԱԿԱՐԱՆ

Ենունիւ ամենազօրին տառուծոյ, եկերեցաւ ապագրութիւն ույի գրգոյս, որ կոչի կարծումն կտակարութեան, թարգմանեցեալ ի նուստութենէ իման զարբէէ աղայորեան: Քանի յառաջ քան զնիւկառառն ամ մինչ էի եւ ի ժամառա տաղաք, որ է նուստ նանդինան Շորկա, աշխարհին անդ գր եւ նուզայիցի իրեն բառացի պարսկ պարսկ առան կանեան, որ շնորհնաց ինձ զայն գիրցու պարտին լիզուաւ ոպազրեալու նւ ինքրեաց յինէ, զի թարգմանչէի ի Հայ բարբառ ի յօնաւ ազդի մերոյ, որ եւ թարգմանչի անդ: Եւ այս ըստ մեօրիննան տեսան, ապացիւ եսու ի վենեսիկ քաղաքէ, առ ի առ անձի ի մէջ մերսաներից: Ուստի ոյժ ընթանոյց զայս, ու անդ յիման որժանի համարեսինից զթարդանոց, նուն զվերդորեցեալ պարսկ Գեարօնս սոկնեան, Հանդերձ ազգաւոնդ մերսէց: Որ Եւ յիշեցեալ լինցից տառուծոյ, և ամենին որբոց նորին: ողջ լիրուց:

Կիւղէնկեան Մատենագրան

230-2 Աղ

233

ՄԱՏԲԷԴՈՒ ՎԱՐԴԱՊԵՏ. ՎԱՐՔ ՄՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ: Վանեարի, աղ. Անտ Գոռթով, 1749, 328 էջ:

### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ Ա

ՎԱՐՔ ՄՐԲՈՅՆ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՒՈՐՉԻՆ:

Հրամանաւ մեծաւորաց հանդերձ փրիվիէ էիրոց:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

**ՊԱՏՄՈՒԹՅԻՆ ՎԱՐՈՒԹ ՄԵՐՈՅ ՀՕՐ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ՀՈՒՍԱԿՈՐՁԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅ  
ՀԱՅՐԱԳԵՑՄՆԻ:**

Յորդ զարք, և Նահասակութիւն նորա. Եւ գործի լուսաւորութեան, սրով ըշ-  
այատանեաց լուսաւորութ. Եւ կատարած կենաց. Եւ գիւտ նշանաց նորին՝ համ-  
ուս զբարեամբ բավարակիմ.

Հայացաւ ի գրք Ազրակենացի իմաստափրի. Եւ մեծամեծ պատմառնից ընթ-  
անուուր ուուր նկեղեցու; Այլառաւթեամբ Հօր Մատթիոս կրօնուոր վարդապետի. Հա-  
ւանիթեամբ Արքայ Նոր իւրաք Միքթարյա վարդապետի, ի վառ Քրիստոսի. Եւ ի պատ-  
րուս Հօր մեռյա Գրիգորի լուսաւորչի;

Եւ ապագրեցեամբ Յամի տեսոն 1749. ի յորդի. 38: ի հայապետթեամբ տեսոն  
զազարու հայոց կաթողիկոսի:

Ֆ Վէտարկ. Ի Տպարանի Անուսնի Գործովի:

ԾԻՇԱՏԱԿԱՐԱՄ

Ի վախճան պատմագրութեամս՝ բայ ու վերծնազ զրյա:

...Զայսի զայս զմառաւ անեալ և ժամարէս կրօնուոր ունարժուն քահանայ յասինն  
առաջին՝ յերկրորդ զայս մարզկաց ուշուկեաց անեան Միքթարյա վերահանար վար-  
դապետի և որբայի, զառաջինոյ զամանաթեան հաւաքել ըշմանայի. Եւ զնարաման հայց-  
եան ի անխարդան վեհ իմմէ ի գեն մանակի, զփափառուն որսի իմու նուզ ձեռն ի  
զոր որիէ: Եւ ի ինաւոց անեան յաշուկեյ՝ բաժանակեալ կատարեցի ի վէնտինի զայտ-  
ուն՝ ի վաս բարեկամնի ցրիսոսի որբայ զայտուն, ի զայտի ուսի որբայ Հօր մեռյա Գր-  
իգորի լուսաւորչի՝ յամին ֆրիտթեամ մերյա հազարերորդի հօթչառքիւրերորդի բառա-  
ներորդի ութերորդի: Եւ ի Հայկաց թուականութեան հազարերորդի Հարիւրերորդի  
թնաներորդի եթերորդի ամի, ի վառ ցրիսոսի ստուծոյ մերյա. որ է որհնեալ ի յո-  
ւնասեան. Ամէն:

Կիրացնեկեան Մատենագրուն

922-13 Ծ-

## 234

ՄԻՒԹԻՐԱ ՎՐ. ԱԵՐԱԱՍԱՅ. ԲԱՐԴԻՐԱ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒՆԻ: Հունը Ա: Վճենակ, ապ-  
հանու Գործով, 1749. 22 + 1251 = 1273 էլ.

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Ա

ԲԱՐԴԻՐԱ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒՆԻ

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ Բ

ԲԱՐԴԻՐԱ ՀԱՅԿԱԶԵԱՆ ԼԵԶՈՒՆԻ բաժանեալ յերկուս հասորը յառաջնուուն է որ-  
պագրելու այս, պարունակեալ գոյն բաժանեան բազմութիւնը բասից ստուածուունէ գը-  
րոց, և այլոց երեսներ մասները յեռագէս վարդապետաց.

Մեծնեալ ի ամ մասնաւորացին՝ մանրախիտ բացարարութեամբ անուածք կեն-  
դանեաց, անկաց, անկց, չափուց, գրմաց, զործուց, և այլոց կանուց, և կարանց:  
Իսկ յերկրորդ հասորի որ հանգերձեալ է ապագրի, հաւաքեալ կան բազմու-  
թիւն նեացրաց բաժից, անու բաժիցից արարեալ է գրաբուն յաշխառարժուն, և յաշ-  
խառարժուն է ցրաբուն: Այլէն բառարին յատուկ անուածք:

Արարեալ ի Միքթարյա վարդապետի սերուացւոյ՝ արաւու հայր կաշեցեայ՝ աշ-  
խառարժութեամբ աշտիքուուց իւրաց:

Եւ յոզնաշն երկասիրութեամբ տպագրեալ ի նոյնոյ ի փառ ամենաբրհիքն եւ ի յօդուս մահիսնց ձեռնացոյ:

Ի Շայրապետութեան անոն Հապարու հայոց կաթողիկոսի: Յոմի Փրկութեան մեր բայ. 1749: Մայիսի. 10: Խոհ ի Թուականութեան հայոց. ոնդը.

Ի Վէնետիկի և տպարածի Անոնի Գործով:  
Հրամանաւ Մեծաւորաց

### ԹՐԱՏԱԿԱՐԱՆ

Բան առ ընթերցան յազագու առաջիկայ յառաջարանութեան:

Գործ իմաստուու, և ոչ մոյսի զոռնելի նկատել. ողի եւ ի լրացն կառարման գործ նոյն թիւքի: Գուսնի գործ թերապից իրեն զեռուք ինչ որպատճեալ անուրդի ի մէջ իմաստուունց: Ազո առջին տպագրական գերազանցուն մեր Միջթար արքայի խորհեցու սրբի մասը առ կառարուն մեծավաստակ զործաց հայտիզան բառարանին երագել: բազի վը նորեալ զործաց զայս ի պայտնել միջնէն զվարենա առ զայս կառարման նոր վազագունց՝ մեծամասնի լինել ի յառաջարանութիւն բառարանի: առաջին ըստ վերաբենած անուշաբեն նաւանդեցան ի փութայ իմաստ: զանդի յազագու օրհուսին մաւու կանելուոյ՝ անուշաբեն զայս տուուքին, անկա ի մանիսն, և իրեն անւանցրին եղեւ ինքնին վերաբեն իր, կոչեց զննանասն աշակերտու իր, և պատուիրեան նոյն ի զիմոց իրոց յօրինել յառաջարանութիւն զործաց, առևան նոր յառաջարու զնիթի զայսինքնին ընդ ժամանեակ ժամանեակ համարել: Եւ նորա այս ինչ զայսուէր հրամանի ըստ նորի նույն ի զորին նույն: և զայս ի պատուարուի էն ոպագրութիւն յուզարելի, այս ցանցի եւ զարցաւ, և իրեն ոչ գեղ եւ ոչ ճարտարաւթիւնը բժշկոց օգնել ինչ կարութիւն, և նու ի կնաց առաք փոխեցաւ, զայնանեալ ամս իրեն եօթանասն և չորից: յարի Փրկութեան մերոյ: 1749- ապրիլի. 27: Զորյ գերենամբի իմաստից զայսուէլութիւն: և զայսուածացործ սրբութեան կրօնից զպածառաւթիւն, և գրելրազն որդուսկ զործաց զնենարարիւն, մեր սպանէցի զնենանաւննուն նոր անուրդի ի մեջ յայսն ի զորին սպիտուի խուն ինչ սպանէու զայսուէր: Մանաւանդ զի չէ իսկ պիտօյ՝ յազագու աննեցուն քաշայաց յնիւու: Այս որ կոյ մեջ ընդ գրով որկանել՝ ոյս է, զի սոյն ոս ըստ բարբառու առունեն փողոյն՝ զիթացան կատարեալ, զնաւուն զայնաւ, ու ժամանգրութիւն յափանական պակացն փութացաւ, մեծինալ աններին յուզաւոր կնացա կրից: որով կարս զին արոր զնել զնի նույն իրոց թողեալ ուրամէլց զօրինիւ իր: Այսու ինչ առ ժեւատուի յօրինուածոյ յաջորդ յառաջարանութեան առցենալ, չստ լիցի:

Կիւլպէնեան Մատենագարն

463 Մի

### 235

ՖՐԱՆԶԵՍԿՈՍ ՎՐԴ. ԴՊՒՆԵԼԵԱԱՆ. ԱՍՏՈՒԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ, ԲՐԵՋ. ԱՐԱ-  
ՆԵԱ ՎՐԴ. Տայի Սիմոնեն: Վենետիկ, ապ. Անոն Գործով, 1749. 8 չ. + 400 + 47  
= 461 էլ:

### ԱՆՈՒԱՆԱՐԵՐԹ Ա

ԱՍՏՈՒԱՄԱԲԱՆԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ Կաթողիկեաց գրոց երանելույ Յակոբու Առուցելուն:

### ԱՆՈՒԱՆԱՐԵՐԹ Բ

ԱՍՏՈՒԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԵՒ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ Կաթողիկեաց գրոց երանելույ Յա-  
կոբու Առուցելու Արարեան և շարդրեալ ի Հայր Թթաշենես Դամելլեան Կառուսարան

Խոկ Բարգմանութեամբ, և երկամբ այինտանեց ի առլիական լիուուէ ի հայկա-  
կան բարբառ ի լոյս անեալ ի Արանաս Վարդապետ Կռասանդռուպահցւոյ Տայի Սիմոնենն:

Արքանքը եւ նախիւց Ազնուարոյ և աղուատենար Թրիստոսից բարեկալտի ուժեմ ի վառ Ցեան:

Ի Հայրապետաւթեան Առաջնեզրոյ Զահին որբոյ էլմիաներ Ցեան Ցեան Զազարու Հայոց Կաթոլիկոսին: Յամի Փրկիմ: 1740: ի օգոստոսի 15: Խակ ըստ Հայոց յամին:

Ի Վէճեսի ի Ցպարանի Անոնի Գործովի:  
Հրամանան Սեւանարաց Հանդեմ Փրկչէւէրով:

#### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տամի:

Կիւլպէնիձան Մատենագործ

227-9 Դու.

ՄԱՆՈՒՐ.

406-րդ էջէ սկսած, 1-47 էջակաւքամբ կը սկսի «Ժամանակագրութիւն որբաց առաջ գրաց»:

#### 236

ԱՐՍԻՆ ԴԳԻՐ. ԴԻՐԱ ԱԱՀԱՄԱԱՑ ՑՈՒՆԱԴԻՄԻ ԽՐՈՂՈՒԹԵԱՆ: Կ. Գոլիս, աղ. Զելին Յովելանէս, 1740. 528 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱԲԵՐ

ՖԻՐՄԱ ԱԱՀԱՄԱԱՑ յաշնոդիմի իրողաւթեան:

Ըստ Կորդի այսուբենիցն ի մի վայր Հաւաքեցաւ: Ի Հայրապետաւթեան Արքոյ էլմիաներ Ցեան Զազարու Արքազան Կաթոլիկոսի, ամենայի Հայոց: Եւ ի Պատրիարքութեան Արքոյ Ֆրանցիսկի երից երանեալ Բարուապետի: Եւ Հրամանան կառանձնաց պաշոս Պատրիարք, Ցեան Յակովայ, յանիման՝ և Առուածարան Վարդապետի:

Եփարքութեանք հաւատապահնեղ և ցից բանսիրէ՝ արօն զպրոյ կառանձնապաշտույ: Խակ և Արքանքը, և գոյիք, ի նախոյ լրու անեցեալ:

Ի Բարձր Հայոց, (անը) Փետրվար ամառ, 17:

(Ի աղուանի շնչին Ցունաննեսի)

#### ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Ցպեցան:

Ցեանը՝ և աղուանթեանք Առուածայ, և օգնականթեանք Արքունոյ Աստածոնին, որ և ազգին Արքոյ Անուրգոյն Յանձնուն Կաթոլիկոս՝ յանի ենայ տարանցան նարանձնէկ բարատանան, վարչապետ՝ և յունենան նաղիք, և նոխազոյ բարձնան՝ առատրուցի վանիք, ի վաս միայ Առուածայ, և ի պարանա ամենանենալ գրունույն երիթից: Խակ և ի յօշոս մանեանց նկանցեալ:

... Յուրոց մի և և ցեանելու առուու և թափուու ի խումր իմաստեց, արօնի լոկ եւեթ անուանք շնչին զպիք, ըստ Տեսան շնչունոյ պարզեաց առուց, որ մաշաւապէս և առատրաշնօրին ներ հեռու ի պրո և ի նորի՝ պրոց ինեցուց:

Մահանան յայս թշնամութեանքներին՝ և ցեանենան պիտի ամանանի ներկայականին յափնանի, նոր անհարին էր անենան մազապատ արժանաւորի զործոյ սորին յափնան՝ սկս անիքն և անիչն անշնենթենց իմոց: Բայց անկայի և անհրաց անգանանին և կարուաթեն, զթան, անհարանին, և բարձրապահնեն՝ առ ի յայս անել զայս նորանին և թափառուոց մատենան՝ Որ Կոչ Սահմանաց:

Ի Հայրապետաւթեան Արքոյ էլմիաներ Վէճափառ Ցեան Զազարու Արքազան Կաթուապիսին անենայն Հայոց:

և ի Պարքարգութեան Սրբութեամբ ծեան Յակարաց Աստվածաբարձ Վարդապետի վարդապետի իրայ:

Եւ Կոստանդնու պրօւնյա Պարքարգութեան ծեան Միհանաց Խոհեմազարդ է:

Առաջ թեպետ զանազան առնեած զառեին, և կարեին զառեի յայստիկ, թէ ի յանուանածարան Վարդապետաց, և թէ թանանց յառաւթեց, բայց վճռն բանաստեղու զերկարութեած բանի՝ առնէն զան պրաբար:

...Այլ եւս յիշման արժան առնե զիթեալու ի թանիք ապահովութեան զիթեն առանգակորյաց, և զայըն իմ զերպարցան որդի հնորհան Կորպան. և զնայըն իմ հանգանակ ի Թրիստոն զՄիւլիքին. և զեզարց իմ զՄեփիման՝ և զՄկրտիչ. և զայըն առնեալու արժան առն մերժաւորն մեր յիշեալիք ի Տեր:

Այս յա այց՝ յիշեալիք եւ զանազարց արժան զիթեն Մահմետ Յանձնին, ան-  
տար եւիթ Սարկանուն, և զնեզոսն իմ զՄահմետի Հապոր. իւ զմայըն իմ զՆիփիսին և  
զորդակն իմ զՏիրաց Սահիման. և զայ ամենայն արժան առն մերժաւորն մեր  
հանգեր Խնչեցիզար:

Իսկ և յիշեալիք զանազարց զորժարանի մերոյ զշբարարիզ արժան զՏիրաց:

Այս զնեզոսն իւր հանգուցան զերպարցի Գրիգոր. և զմայըն իւր զՄարիոն:

Նաև զմիս աշխատաւոր զորժարանի զըմանակն զիթոցեց անանցի զիթաստ-

իսուն. և զնեզոսն իւր հանգուցան զերպարց, և զմայըն իւր:

և զայ աշխատաւորն մեր յիշեալիք ի Տեր. և զուր յիշոզդ՝ յիշեալ յիշեալ յիշե-

ալից, պրայութին. որ է օրնենու ի յանիստին. Ամէն

Հայր մեր որ յիշեալիք:

(ԶԲի. Խաւանի՛ արքականալ.)

(Վաս իմաստի՝ Դաւթէ սկալու.)

(Եւ կառարեալ՝ յիշեամբ նշեալ.)

(Եւ երկ բարձմամբ՝ լինի լըսցեալ.)

(Ովկ անման կեսան՝ Եղիշ զզացեալ.)

#### Կիւլպէնեկան Մասնագործուն

230-156 Ար.

### 237

ՃԱԾՅԵՑ (Փայտ): Կ. Գուլիս, ապ. Մարտիրոս Դադիք. 1749 (առար. 1750), Է11 էլ.

#### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԸ

Խնկած է. Կը սկսի էլ 7-էն:

#### ԵՒՇԱՍԱՆԱՐԱՆ

Ցիշասակարան Մատենիս:

Ողործութեամբ տեան մերոյ յիշուսի քիթառիք՝ և բարեկիսութեամբ ուուրը Աստվածածնին՝ և սեւրը Սարդուի զարպարին, եղեւ աւարու ճաշոց Գրքին հին և նոր կր-

տակարանաց աստուծոյ:

ի Հարապատութեան սուրբ սթռուոյն իշեանին ծեան Ղազարու սրբազն Հայ-

րուկեան ամենայն հայոց:

ի ի պարարտարգութեան սրբու նրուսականի և Կոստանդնու պայտոյ տեան Սակո-

ւու՝ Կ. Պատիս մերոյ (1199). ի Մայթիս երեց:

Առոյ որք ըլթեանոյ զան, յիշեալ զանազարցան ծեան իմ զմանակի Ապրյուն.

և զմայըն իմ զիթիսան եւ զեղարցըն իմ զիւրոք:

Ցիշեցէ և զզաւասկեցի տիրացն Յարութիւն. որ ի ապուրն սորս եկեւ մեր ձեզ ձե-

անքին իւրոյ զպարս Սամուէլին և զպարս Մանուէլին:

Նաեւ յիշեղիք զնորին եւ զախտան ծառայու ձեր զՄարտիբռու դպիթա: Եւ կուրեցիք որդեսին իմ զորացու Անքորէն: որ ի ողբ լարարդութեան կապարեայ տառիցն ու ցըր- ճացն նոցին զայտ և զգերեկ միայնակ՝ ոչ սակաւ կրեաց զալխտանեւ: ողբոյ զիեանու եր- կարս արացէ ասուուան ամենային:

Վերջապահ յիշեցէ և զաշխատաւոր գործոյու զղարսոյ կազզուանու զայրացու Շ- կիտիսան: և զեօցս նորս զմիքախանն եւ զմարինայն: Նաեւ զաւետին:

#### Կիւլպէնկեան Մատենադարան

264-6

1750

238

-1 61

Ա. ՆԵՐՍԻԾ ՀԱՄԲՐՈՆԱԲԻՆ. ԳԻՐՔ ՍԻՐՈՑ ԵՒ ԽԱՂԱՀՈՒԹԵԱՆ: հ. Պուլու, 1749, 160 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԵՐԻ

##### ԳԻՐՔ ՍԻՐՈՑ ԵՒ ԽԱՂԱՀՈՒԹԵԱՆ:

Եսրադրեցես ի Վրոգի Ներսին Լամբրոնցույ ձոփիմասու և Ասուուանարանն մե- ծի Շնորհածաւալ Վարզապետին մերոյ: և ինդրոյ Հրեշտակակրօն Կաթողիկոսին մերոյ: Տևան Գրիգորիին նղոր Արդոյ Սրբոյն Ներսէսի:

Հրաժանու Տնակն Յորութիւն Ալէւ Եպիսկոպոսի, և Փոխանորդի:  
(Ի Բուժին Հայոց ռեզը:)

#### ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ծնորչին Ասուուայ՝ ոպեցու տեսրուկու, որ Եւ առէի սիրոյ և խաղաղութեան: Եւ բնայեցաւ խողացաւէր անձան, որք անտարածին քրիստոսի ևս ունիղիքը: որք անձա- դրէին առ ԲԵ՛ Կուլորու՛ք յանձին ձեր զայն, և խաղաղութիւն ուրաբէք շնոր մինան: իսկ որ բնակուութեան են Ըստեօզ, ի բաց կացցն ի խաղաղին գրոյ: և ասուուան խաղաղութեան եղիցի ընդ ձնու, ամէն:

Ի յայ յար առջ Եւ թուական:

որ յայանէ զթիւ ուրին արպան:

եթէ ժնիւ քանիւ է այ:

ընդ զայ զրոյն է յընան:

#### Կիւլպէնկեան Մատենադարան

230-153 է-

239

-1 61

ՅՈՎԱՆԱՆԻ ԿՐՈՆԱԿՈՐ ԵՒԽԵԲԻՈՍ (ՆԵՐԻՄԵԲԵԳԵԱՆԱՑ). ԿԾԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ: Թրդ. Զա- րարէ Վրդ. Աննեցի: Վենեսիկ, աղ. Անդիքան Արլանեան, 1750, 592 էջ:

#### ԱՆՈՒԱՆԱՄԵՐԵՐԻ

##### ԳԻՐՔ ԱՆՈՒԱՆԱԱԱ ԿԾԻՐ ԺԱՄԱՆԱԿԻ:

Յորում ցուցակի զանգնաւութիւն ի մէջ ամառակաւորին, և յախտենականի:

Արարաւ ի Յովկանու Նևերնուն Անքիմբրդուանց ի միացանութենէ յիսուսնանց: Թարգմանաւ յավաւ լիզուն ի Հայր արքա և Հայր Զաքարիայ վարդապետ ակնեցու յաշակերտ Միթիմարայ մէծն Արքայի:

Ի Հայրացանութեան տեսան Զաքարիա Հայոց կաթողիկոսի: Յամի տեսան: 1750:

իսկ ի Բայթ Հայոց: ռեզը:

Ի վէնէտի: և ապարանի Թրլանեան Սանկտուոսի: Հրաժանուան մենաւրաց:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տամիք:

Կիւղինեն Մատենադարան

227 էն

240

ԿԱԾՈՅ ԱԽՈՍԻ. ՃԵՄԱՎՏՈՒՐԻՆ ՅԱԼԻՏԵՆԱԿԱՆՆ. Բրդ. Գևորգ Վրզ. ԲԻՖԻՆԵՐԻ. Հրա. Մ-ՐԻՒ Արքեպո. կ. Գուշեցի: Վեհապէ, ապ. Անոն Գոյթով, 1750. 10 չ. + 520 = 530 էլ.

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐԻ

ՃԵՄԱՎՏՈՒՐԻՆ ՅԱԼԻՏԵՆԱԿԱՆՆ.

Ծարդութեալ է Կառլո սփուլի հոչեցելոյ ի կորդէ Ծխուսեան: Եւ Բարդմանեցեալ ի Գևորգ գորգապետ ԲԻՓԻՆԵՐԻ: Եւ ապագրաթեամբ ի լոյժ առեցեալ ի Մարգար Արք- նկիսկովու Կաստանապուստացայ, յաղամամբ իսրդ Հարդ Հարդութեաց՝ որդան իցեր կո- ռելի:

Ընդ որ առաջին հանե երկու գեղեցկուոյն հասկը, եւ Բարոյք՝ զատ Անգուր- բարի առորի:

Օժանգակութեամբ ծախոց մահանք Յուկորի որդի՝ Յօհաննես Հինձուոյն ան- բանան:

Ի Հայրապետութեան որբոյ Էլիսինել՝ Յնոն Հոգորու կաթուզիկոսի հայոց: Յամի Տևան մերոյ. 1750. Յուղիքի. 38:

Ի Վեհապէ ի ապարանի Անոնի Գոյթով: Հրամանաւ Մեհեւորաց:

ԹԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տամիք:

Կիւղինեն Մատենադարան

210 էլ

241

ՅՈՒՂԱՆԵԿ ՍԱԼԱՑՄՈՒՆԵԾՈՒ. ԳԻՐՔ ՕՐԻՆԱԿԱՑ ԵՒ ՆՄԱՆՈՒԹԵԱՆ. Բրդ. Ղուկաս Վրզ. Ասրբերդյի: Վեհապէ, ապ. Անոն Գոյթով, 1750. ՀՀ(20) + 1082 + 1 չ. = 1113 էլ.

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐԻ Ա

ԳԻՐՔ ՕՐԻՆԱԿԱՑ ԵՒ ՆՄԱՆՈՒԹԵԱՆՑ

ԱՆՈՒԱՆԱՄՔԵՐԻ Բ

ԳԻՐՔ ՕՐԻՆԱԿԱՑ ԵՒ ՆՄԱՆՈՒԹԵԱՆՑ

Յաւէս օպակար եւ պիտանի ի զարցացուն առաւմնառնէջ բահարիրաց. Ժան- անէ իսկ բանքուան բարողաց. Եւ գրեթէ առնայն եկեղեցական անձանց: Արքեալ ի Են- չինակ Յօհաննես Սանէմինեցու, ի կորդէ Բարողողաց:

Ի Յամանական լեզուէ ի Հայկական բարբառ թարգմանեցեալ՝ բայ մասին ի զետք,

Եւ զատ մասին ի կոստանդնուպոլիսի և Կուկասու վարդապետ խորքերկացւոյ ի թնդաց տեսան Յօհաննան գերանեար վարդապետի բաղիկնաց Պատրիարքի կոստանդնուպոլիս:

Եւ այժմ ի ձեռն յազման աշխատավորաթեատ Սարդով արքայի կոստանդնուպոլիսի կոստանդնուպոլիսուն ի լոյր տեղայու արքայագրութեամբ, եւ ապագրութեամբ: Ի վասու ամենամեծն Աստուծոյ թ պատի Յանաւանու կոստանդնուպոլիսուն: Եւ ի լուսաւրութիւն մերդէք:

Օպերգրամամբ, եւ բալոր իսկ արգամար տեսան Խօսնակայ իմաստախոն վարդապետի եւ Ըսլակաւը Արքայի կոստանդնուպոլիս, տականամբ Աւագին կոչիկներ:

Ի Հայրապետաթեատ Հայոց ի լուսակար ուռուր կիրիութիւն: Տեսան Զարորու կորուպիկով Հայկեցույ: Օսմէն Ներմարմանաթեատ Տեսան մերոյ: 1750: Եւ ի բառականութեան Հայոց: Անդր: Բանանան յալիք:

Ի Վէճէսի և Տպարամի Աստուծի Պաթօյի: Հրամանա Մեծութարաց:

#### ԱՐԱՄԱՊԵՏԱԿԱՆԱՐԱՐԱՆ

Արամապետ յիշտառկագրութեամ տպէլ տուոքի մատենք

Ծնաբքի ... յանձն եկալ աւարտեցան ապարանն ոսին արգամալի մատենք: որ կուր Գիրք օրինակաց եւ Անմարեանց: յամի Տեսան 1750: ի յաշխիք առօս: Վասնի որպիս յակարա յիշտառկացու յիշին յառաջին տակառի, եւ յառաջարմանաթեատ: Բէ յարզումար եւ եսիքու Տեսան խօսնակայ և Արքայի կոստանդնուպոլիսի ի լոյր տեսան ոսին գործ: Խոյնուս ի վերաբանաթեատ համառանի յիշտառկացի պարտաւորին եղանցը մերզեկից՝ վարդապետին պարագանական արգամանութեատ եղանց հարաբեկի, որոյ առկա ու ինայնոց զգիւայ տախուա ի ապարանն առիքն, զի Հունոց գրազմանն առաջաւու տախուանն առաջաւու: Խոնդի գրազմաց բազմավիճակ ու մատենք, զոր ի ձեռն մեծի աշխատավորաթեատ իման յախորեցու ի լոյր տեսի: Կամեցան անձնինք յիշտառի, և կամ իրը վախցիք կացուցանել վասն ոյն բարենամ արքեր Առոք յառաւորչի վահաց, որ է ի տաղան կորիք, որ եւ կոչի մարկու վանք: Ազգակա որոյ հարկարտերոց եւ զին արձանագրին զայս իշտառկառան՝ զոր ընթանաւ յաշմի վերաբանաթեատ: Վասնի որպիս տախուա ի յազուց, մանաւուն զետպելոցն ի կորիքի հազարան ամօք չոփ կրէն ոսիք պազմազիքի աշխատան ի պատճան վնաման, և նորդութեատ յիշտառկացնու պարեն, ի զուն անձ տառներոց: Անոք վիճակով ոսին արքի պահեալի: Բէ գործարարութիւն մեծ է զառցանք վասնէ ի զու, ուն զուն սահանք: որոյ վասն օրքան կորաց զրուցաց Շնորհի վրազեցոյ կերպո ոյն յիշտառ կարգութեատ ու ի սարգարակի պահել յատապահ գնորուին նորին: Ազգակա պարագանա թեատ եւ պատահարթեատ նոյն օւոր վահաց: Միթիարութեատ սակա միարանց, եւ ջրամանի ուխտաւորց: պատճան յանձնելոց զլատանաւ պարմին՝ վասն հոգուց հոգենար եւ մարմարու նեղոց իրոց, և իրը Անհոնկով եւս զատ խոստան Տեսան՝ ընկիւնչ նորաստարարութեամբ մերին ազքից, զաւասար վարձ: Հանգոյն բաժնիւս եւը արբանազի վլուք յուրա յանձն աշտիքու միայն: Անդ յերուց ի Տէր՝ զրբացեց ըշ նորհիւ:

Կիւլպէնէկան Մատենագրան

230.2 Ըս-

#### 242

ԱՐԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԳԱԱ ԳՐԱԿ. ԴՐԱՔ ՊԱՏԱՄԱԼԱ. Բրդ. Սահմանու Լէւացի: Կ. Պոլիս, ապ. Ֆարբերէ բայի Բարսեղան, 1750. 78 էջ:

#### ԱՆՈՒԿԱՆԱՐԵՐ

ԳՐԳՈՒԿ ՈՐ ԿՈՇԻ ՊԱՏԱՄԱԼԱ:

որ է մաս ինչ ի քոց պատճառաց Արքայուաէլի: կամ որպէս սմաք կորենն Պրոկ- ցի իմաստաբերի: Թուին 1190:



## ԽԱՆՈԲ.

Ներկայ զիրց միեւնոյն տարբան մէջ երկու ամեատ տպագրութիւն ունեցած է. Խակառակ որ բովանդակութիւնն ու կյակպմուշիւնը ամէն կերպ նոյն նու: Ասկույզ կամ մաքր տարբերութիւններ, որոնցիւ գիշաւորներն են:

ա) Ներկայ առաջին երատարակութեան բաւկը աւելի հաստ է քան նախորդին:

բ) Կը 3-ի լուսացազարդ տարբեր է երկու երատարակութիւններուն մէջ:

զ) Կամ շարուածին, կէտադրութեան և ուղագրութեան միաններու մաքր տարբերութիւններ երկաւին ըրբեւ:

դ) Առաջին երատարակութեան նիշտակարանին մէջ, իբրև տպարանի աշխատան ուր կը յետի զգացնածան չէակն՝ զարդարու զրիուր վանցիւ: Մինչ երկրորդին մէջ՝ պարտական մշակն՝ զարդարուն եւ զարդարեւ:

Այս պատճառներով յարմբ նկատեցին երկութե նկարագրել իբրև ամեատ երատարակութիւններ:

## ԵՐԵՎԱԿԻՆԻԱՆ ՍՊԱՅԵԼԱԳՐԱՆ

230-14 Եւ

## 244

ԵՒԱԴՐ. ԳՐԻՐ ԱՒԹԱՆ ԽԱՐԱՐԴԱՑ ՄԵՂԱՅԻ. 4. Պալմա, արք Առաքածուաւուրի, աղոյուշ՝  
Տաճանեն Դուքր. 1750, 192 էլ:

## ԱՆՈՒԱՆԱԲԵՐ

## ԳԵՐԻ ԱՒԹԱՆ ԽԱՐՀՐԴՈՑ ՄԵՂԱՅԻ

Արարտի Արքուն Հօն եւազեաւ: Եւ հաւաքցեալ ի մի յուղանան երկուոր Սուս-  
թեսք Վարդապետ Բանակութեաւ:

Տպագրեցն ի Հայուղեաւութեան Տեսան Զազարաւ Սրբազն Կաթողիկոսին ա-  
մձեայն Հայոց: Եւ ի Գորդիազութեան ուրբ սրբազն Երանուցինի և Կոստանդնուպո-  
լաց՝ Տեսան Յակուայ: Եւ Տեսան Մինուայ Առաքածուաւուր Վարդապետաց: ի Տպարտի  
պատճառածուաւուրի:

## ԵՒԾԱՏԱԿԱՐԱՆ

## Ցիշտակարան Տպեցման:

## Մը Ըստ Արքին...

...Առափ ըստեածք և զինանին մեծ բարօւմք Վարդապետն Սութեսք՝ աշխա-  
տաբերեալ ու ի հորացաւ ուրին: Եւ երդորջալով կակացացնեալ անսակլով զոս ի պէ-  
տու բնասացաւթեան վարժականուց անմակարգաց իւրաք: Բոյս օրինակ գրւածի՝ զոր  
մեր Յարութիւն բաշխմանուն և զրաք վարդապետի և բահմապետ հակիմապետի  
պրոյս անապատին լժայ: որ ի հորազու մասնակարու և նոգաբարձու սրբայ մասնակի  
այլորիք: Եւ բոլոր պահապատթեան եղարքն ուրբ ի մէջ ուրին՝ սրբու և հաւատարձուն  
պաշանի հասավարօց: Ուր ի ուրի ամի եւս՝ յորու էր թաւական ուղարք: Եկեա եւ ի առ-  
ջարք կոստանդնուպոլիս՝ հաւաքե զուրծութիւն սոկ անապատին լժայ: Ուր դրէն նո-  
րին բրուրութիւն և աշխաերու սուրպ ապեցու ու և ի լոյս անու պատճառ զուրք զըստ  
եղոյն ապագրութեան ուրին:

Արք՝ բայ առարիւյն երատու զոր առք՝ թէ և մի ուժեց պարտական գոտինիցիւն  
պարտի ընթերցուց և անուղղ ի սմանէն յիշեւ ու ի քրիստոս վիերադիցնեալ Յարաւ  
թիւն վարժապետ սրբոյ մասնակին լժայ: ի մաքրու մազթան ձեւը: Ընդ նմին և զնա-  
գուցնեալ պատճառածուաւուրի որբ՝ պի զուիմատ զպիրս, յահանձնէ զուրդորոց սորին  
և, զուշանաւուրուն իւ զորդարակի զգական մշակն՝ զարդարուն և զութորն զի եւ  
զուք պարտաւառյ լիսէ լիւիլի յուլուր յայտնութեան Քրիստուք տմին:

## ԵՐԵՎԱԿԻՆԻԱՆ ՍՊԱՅԵԼԱԳՐԱՆ

230-14 Եւ

## 245

ԿՐԹՈՒԹԻՒՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ: Ե. Պոլիս, 1750. 28 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

(ԿՐԹՈՒԹԻՒՆ) ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ:

ԵՐԵՍԱԿԱԿԱՐԱՆ

Հաւաքեալ յաւեմնէ բահուիրէ համառարար վաս մականց անվարժից կամ  
թերապերից:

Ի թաւակնիւ Հայոց անզը: Յուղարի ին:

S      G

Կիւղէնեան Մատենդարան

238 Պ.

## 246

ԳԱՆՑԱՎԱՐ ԴԳԻՐ. ԳՐԴՈՒԿԱՆ ԾԱՀԱԼԻԾ: Ե. Պոլիս, աղ. Յուղանենիք (որդի Հակոբակ  
Առաւածանար Կոստանդնուպոլիսից): 1750. 96 էջ:

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

ԳՐԴՈՒԿԱՆ ԾԱՀԱԼԻԾ, ունի յիքեան բան ինչ Հաւաքեալ անսէ և անսէ յաղած օդով  
որոց միտո ունի և լսելու:

(Յաջորդ էջ) Տպեցալ Կարողութեամբ Առուելոյ յառջ տա զայս, ի Հայրապետ  
ուութեան Սրբոյն էջմիանի: Տեսան Առուածանորոյ Սրբան Կաթողիկոսին ամենայն Հայոց:

Ի Պարտիստութեան որբոյն նրանցէմի: Տեսան Գրիգորի Ծովուղարդ նպակա-  
ռուի: Ի Հայկանոր մայրուղարի Կոստանդնուպոլիսի: Հրամանաւ նորին առաջորդի:  
Տեսան Յունանիւ Առաւածարան Վարդապետի:

Իսկ այժմ Խորոցէն Տպեցալ ի Հայրապետութեան որբոյն էջմիանի Տեսան Զա-  
զարու Սրբան Կաթողիկոսի: Առ ի Պարտիստութեան որբոյն նրանցէմի: Տեսան Յա-  
կոբոս Սրբան Նպիսկոսուի և Առուածանոր Վարդապետի:

Ի հոստանդնուպոլիս քաղաքի: Հրամանաւ նորին Վերադիտուշի Տեսան Միասայ  
Սրբան Նպիսկոսուի և Առուածանոր Վարդապետի:

Սուսայ ծոռայից Տեսան  
Պաշտօնար նէլն զգիր կնարեան,  
կոստանդնուպոլիսիցի:

ԵՐԵՍԱԿԱԿԱՐԱՆ

Տիշտանարան Ցպուի Գրիգորիս:

Փառք...

...Որ են կարողութիւն ուղարձութեամբ իւրաք մերոյ նուառութեան, արդի  
եւ ի լոյս անել զփոքի տեղակի շարադրեցալ ի տիրացու պաշտօնար դպի տէլի տան  
զիքնուն ան յառաջ տա զայս և որպեցեալ: Եւ կուցեալ ի շանզան Շահաւեն: Իսկ  
այժմ նոր հզեւ տպեալ ըզեանք և արդեամբ մեր զուկասի որդի տիրացու զանգարին: Ի  
տպարանի Հակոբացան մահմեաք առուածանութիւն և որդոյ նորին՝ դիմոց ծոռայ ու-  
ժացու յօնանիսին: Այդ որք յանիք ի սմանէ ի փառա աստուծոյ, յիշենիր յազօթս ձեր  
զվերոքրեալ տիրացու զանգարին: Եւ զնայրն հանգուցեալ զաէր զուկասն և զպապն զոէր  
կոստանդնին: Եւ զայս նենցեցարն նորին: Ընդ նուին եւ զիս Հանդերձ աշխատաւրօք զոր-  
ծարանին յիշենիք ի տեր և ողջ լիբուլ:

Կիւղէնեան Մատենդարան

250-2 Պ.

ԳԵՐՈԳ ՎՐԴ. ՄԵԼԱՑԻՄ. ՃԵՄԱՐԻՑ ՆՉԱՆԱՊՈՒԹԻՒՆԻ ԿԱՐՈՒՀԱԿՈՒԹՅԱՆ: 1750, 272 էլ:

#### ԱՆՈՒԱՆԱՔԵՐԵՐ

ՃԵՄԱՐԻՑ ՆՉԱՆԱՊՈՒԹԻՒՆԻ ԿԱՐՈՒՀԱԿՈՒԹՅԱՆ.

Ճպագրեցեալ երկրորդ Անգամ:  
Ի Ճուրոպետութեան անհանք Հայոց, Տեսան Ղազարու Ճշճորտառէք կաթուղի-  
կոսին: Եւ ի պարբերութեան երկուց Մըրոց ոթուաց: Արբայ Երանազէմի և կուսանե-  
նուազուայ Տեսան Ցակար և Տեսան Միջանայ Առաւանեարան Վարչապետոց: և Կ  
Թռակի Հայոց. (1190)

#### ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տաճի:

#### ԾԱԽՈՒ

Հեղինակի, ինչպէս նաև տպարանի և երկրի անուն չեւ արտած: Հեղինակին է Գե-  
որդ Վրդ. Միջայիմը, և զիբքը, 1734-ին տպառ է առաջին անգամ՝ Գերից վիճաքանու-  
թեան ընդդեւ երկարանաց վերաբերութ, Գոյիս, Մարտիրոս Գոյիրի տպառանին մէջ: Մո-  
ւննանուարանին մէջ կը պահուին օրինանին, որոց անուանաբերքին մէջ կարպիկասի  
յիշտուարէն վերը կը պահին նրանակէմի և Գոյսայ պատրիարքներու մասը. Պոյա-  
րէն տպառ է հետուալ յիշտուարէնիւնը. Շիզորմութեամբ և Ֆրոգը՝ Թրիստոսանէք  
և Բարեգուշառէք Գեր Ա-թուանին: Զըրի Բ-թիւանց:

Կիւլոդինիւն Մուսեազարան

278 էլ

ԱՆՏՈՆ ՎՐԴ. ԿՈՎՃԻՆ. ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԻ. Հասոր Ա: Թրդէ. Վրթանէն Վրդ. Ա-հեր-  
եան: Վենետիկ, պո- Առափանոս Արլանան, 1750, 2 (80) + 482 էլ:

#### ԱՆՈՒԱՆԱՔԵՐԵՐ

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹԻՒՆԻ

Հաս անցաներիւր, և անցայթաք Վարդապետութեան որբոյն Թովմայիք:  
Բաժանեալ ի շոր Հասորը. Զոր որարեալ է նոր Անանի կովկասյ՝ լինովինեցուայ,  
Առաւանեարան վարդապետի Փարէն գողաքի:

Հասոր Առաջին: Տրամարեանինին:  
Թորդանեան զրաւալքանմէր ըստ Հայկական լեզուիս ոճոյ, և Հայր Վրթանէն  
վարդապետ կոստանդնուպոլիսացուայ յաշակերս Միջիթարայ վարդապետի, մէծի Արքայի:  
և ոպագրեալ Հրամանա Ստեփանոսի վարդապետի, և Արքայի նորին յաջորդի:  
ի Հայրապետութեան անուն Ղազարու Հայոց կաթուղիկոսի: Յամի տեսան. 1750:  
Ի Բռականութեան Հայոց անզը:  
ի Վենետիկ. Ի ապարանի Արլանան Ստեփանոսի. Հրամանա Մեծաւորաց. եւ  
Փրիմիւլէքսիոյիւն:

#### ԾԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Տաճի:

#### ԾԱԽՈՒ

Առաջին Վարդ: էջ Ա-8 (1-80) առանձին անուանաբերքով, տպառ է 1751-ին և

կը Անրիայացմէ «Փիլիսոփայութիւնի» չափ Դատարներուն յառաջարած-Անրածականը։ Առաջին հատորը տպուած է 1750-ին, ունի առանձին տպանաբերք՝ յառաջարածէն անմիջապէս ենաւ։

**Կիւղէնկէն Մատենդարան**

100 Ա՞ն

## 249

ԱՆՏՈՆ ՎՐԴ. ԿՈՎԿԻՆ. ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ. Հատոր Բ. Թրգմ. Արթանէ Վրդ. Ասէրնէն։ Վճենարիկ, ող. Ստեփանոս Արլանեան, 1750, 501 էջ։

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

**ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ**

Բայ անցուերիւր, և անօայթաք Վարդապետութեան որբոյն Թովմայի։  
Բաժանեալ ի չափ Հատորը. Զոր արարեալ է օր Անտոնի կովկնոյ՝ լեռնվիւցոյ։  
Առուածանորն վարդապետի Փարէն բազացի։

Հատոր Երկրորդ։ Առաջին մոտ թարանութեան։

Թարգմանեալ զգուշութեամբ ըստ Հայկակնակ չեզուիս ոնոյ, ի Հայր Վրթանէն վարդապետի կոստանդնուպոլիսոյ յաշնիւրուն Միեթարայ վարդապետի, մէծի Արքոյի։  
Եւ աղարքեալ Հրաման։ Ստեփանոսի վարդապետի, և Արքոյի նորին յախրդի։

Ի Հայրապետութեան տեան Ղազարու Հոյոց կաթուղիկոսի։ Յամի տեան. 1750։  
Ի Բուռակնութեան Հոյոց. Անդր։

Ի Վճենարիկ. Ի աղարտի Արլանեան Ստեփանոսով. Հրամանաւ Մեծաւորաց։

ԲԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Զամակ։

**Կիւղէնկէն Մատենդարան**

100 Ա՞ն

## 250

ԱՆՏՈՆ ՎՐԴ. ԿՈՎԿԻՆ. ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ. Հատոր Գ. Թրգմ. Արթանէ Վրդ. Ասէրնէն։ Վճենարիկ, ող. Ստեփանոս Արլանեան, 1750, 686 էջ։

ԱՆՈՒԱՆԱԲԵՐՔ

**ՓԻԼԻՍՈՓԱՑՈՒԹԻՒՆ**

Բայ անցուերիւր, և անօայթաք Վարդապետութեան որբոյն Թովմայի։  
Բաժանեալ ի չափ Հատորը. Զոր արարեալ է օր Անտոնի կովկնոյ՝ լեռնվիւցոյ։  
Առուածանորն վարդապետի Փարէն բազացի։

Հատոր Երկրորդ։ Երկրորդ մոտ թարանութեան։

Թարգմանեալ զգուշութեամբ ըստ Հայկակնակ չեզուիս ոնոյ, ի Հայր Վրթանէն վարդապետի կոստանդնուպոլիսոյ յաշնիւրուն Միեթարայ վարդապետի, մէծի Արքոյի։  
Եւ աղարքեալ Հրաման։ Ստեփանոսի վարդապետի, և Արքոյի նորին յախրդի։

Ի Հայրապետութեան տեան Ղազարու Հոյոց կաթուղիկոսի։ Յամի տեան. 1750։

Ի Վճենարիկ. Ի աղարտի Արլանեան Ստեփանոսով. Հրամանաւ Մեծաւորաց։

ԺԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցույց:

Կիւղէնէկնան Մասենադարան

100 ԱՆ

251

ԱՆՑՈՒ ՎՐԴ. ԿՈՎՀԵՆ. ՓԻԼԻՍՊՈՓԱՑՈՒԹԻՒՆ: Հասոր Դ: Բրդ. Վրթուէս Վրդ. Առէբ-  
նան: Վենետիկ, ապ. Առաք Գործով, 1751. Ծ2 էջ:

ԱՆՈՒԱՆԱՔԵՐՐԹ

ՓԻԼԻՍՊՈՓԱՑՈՒԹԻՒՆ

Համ անշատերւը, և անույթաք Վարդապետութեան որբոյն Թովմային  
Բաժանեալ ի շար Հայոցը. Զար արարեալ է Հօր Անոնի կովհեան՝ բնագիեցաց,  
Առաւանարան վարդապետի Փաքէ շաղաքի:

Հասոր Զարըրդ: Բարոյակն. և Համարեարանութիւն:

Թարգմանեալ զբուշութեամբ ըստ Հայկական լեռու մեջ, ի հոյ Վրթուէս  
վարդապետ կոստանուուուսուս յաշակերտ Միքարոյ վարդապետի, մեծի Արքուէ:  
և ապագել Հրամանան Առավաննան վարդապետի, և Արքոյի նորին յաշորդի:

ի Հայրապետութեան տեսան Հազար Հայոց կաթուչիկոսի: Յամի սեան. 1751:  
Ի Բարակեանթեան Հայոց. և:

ի Վենետիկ. ի ապարանի Առանի Գործով: Հրամանան Մեծաւորաց և Փրկի-  
ւէբոյիւն:

ԺԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցույց:

Կիւղէնէկնան Մասենադարան

100 ԱՆ

252

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՅ . . . ԱՐԲՈՅ ԵԽԱԽՆՈՒ ԱԽԵԲԵՐԱՆ ՀԱՅՐԱՎԵՏԻՆ: Բրդ.  
Ֆրիգոր Վենետիկ Կաթողիկոս, Հրա. Սարգս Արքակո. կ. Գուսեյի: Վենետիկ, ապ. Առ-  
աք Գործով, 1751, XII(12) + 318 և 330 էջ:

ԱՆՈՒԱՆԱՔԵՐՐԹ Ա

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՅ ԵԽԱԽՆՈՒ ԱԽԵԲԵՐԱՆ:

ԱՆՈՒԱՆԱՔԵՐՐԹ Բ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՎԱՐՈՒՅ. Սարեչէնց. և Թիգուտեց. Մըրոյն Յաւանու Ասէիթեան Հայ-  
րապետի Կոստանուուուսուս:

Թարգմանեցեալ ի Յունակն ի Ֆրիգորէ Կաթողիկոսէ Վենետիկի ֆաջի-  
ւէյց: շուրջ զթուակեանթեամբ Հայոց. և:

Տպորեցեալ այսատափրութեամբ Սարգս Արքակուկուսի Կոստանդնուպոլիսուցաց:  
Անդրանիկ, և արգեամբ՝ Կարուչացի նահեց Գողոսին, որ արտա միջանակ վաս  
Հովոց Հակուացաւ կողակցի իւրոյ Տէլէթին, և արգայն Յակար իոհանդպրի:

Ի Հայրապետաթեան սրբոյ կը ժիշտանի՝ ահան Միհանյ ակնեցայ:  
Յամի Տեսան. 1751: ի Յամիսի. ան:  
Ի Վէնէտիկ: Ի Տպարտիկ Անտոնի Գութովի: Հրամանաւ Մեծաւորաց:

#### ԵՐԵՍԱԿԱՐԱՆ

Զամիսի:

Կիւղէնէկնան Մատենագարան

922-1 Բ-

### 253

ԳՐԴԱՆ ՎՐԴ. ՍԵՆԵՐԵԱՆ. ԿՐԹՈՒԹԻՒՆ ԱՊԱՇԽԱՄՈՂԻ. Բրդմ. Սորգիս Արքեպո. 4. Գու-  
մեցի Վէնէտիկ, ապ. Անտոն Գութով, 1751, XXVIII(28) + 240 = 268 էլ.

#### ԱՆՈՒԱՆԱԲԵՐԲ

ԿՐԹՈՒԹԻՒՆ ԱՊԱՇԽԱՄՈՂԻ

Առ ի բարեպահ խոսավոնիկ:

Դիբք Հոգեւոր, յորմէ ամենայն ոք կորէ ուսամիլ զւաւոտք եղանակ զանալոյ ի  
շնորհս Տեսան, և զամէն ի նոյն:

Տարագրեալ ի Գոյոս սններեան, յընկերակութեան Ծխուսեան: Նորապէս Բարդ-  
մանեցալ յիսուսկան բարբառոյ ի Հայոց լեզու, ի Սորգու Վարդապետի, և Արքեպի-  
հոլոսէ Կոստանդնուպոլէցոյ, որոյ աշխառաթեամբ նոն ապագրեաւ:  
Ի Հայրապետաթեան սրբոյ կը ժիշտանի, ահան Զազարու Հայոց Կաթողիկոսի.  
Յամի Տեսան. 1751: և Հայոց. ան:

Ի Վէնէտիկ: Ի Տպարտիկ Անտոնի Գութովի: Հրամանաւ Մեծաւորաց:

#### ԵՐԵՍԱԿԱՐԱՆ

Զամիսի:

Կիւղէնէկնան Մատենագարան

234 Ա-

### 254

ՍՏԵՓԱՆՆՈՍ ԴԳԻԲ. ՏԱՂԱՐԱՆ: 4. Գումիս, ապ. Տէր Յավհանելու, 1751. 04 էլ.

#### ԱՆՈՒԱՆԱԲԵՐԲ

ՏԱՂԱՐԱՆ ՓՈՒՐԻԿ ԵՒ ՀԱՄԱԹՈՑ:

Յորում պարհանակին երդէ Հոգեւորք և զաւարեալիթք, երգեցեալը ի զուարեալ-  
բին ժանիանց նկարցույթ. ի Սուկիսանոս չըլին Դպրէ:  
Ի Բուքի Հայոց. 1200 Փետրվարի. Ժք:

#### ԵՐԵՍԱԿԱՐԱՆ

Յիշասուկարան:

Յժմնակութեամբն առաւելոյ աւարտեցաւ անորակն այս: ի Հայրապետաթեան  
ահան Զազարու Սրբազնի Հայոց Կաթողիկոսին:

Եւ ի Գառքիարդութեան սրբոց մթուղյան տեսակ Յակովով՝ և տեսակ Միհանաց Գերշաբի և Ասուածարած Վարդապետացեց:

Ի Յուրաքի Տէր Յօվանէսին:

Արդ որք Հանիկից ուն յիշեցէց ի մաքուր ազգիս ձեր Հանչերը նեղոցս. այսինքն ԿԱՊԵՏԵԱՆ և ԿՄԱՐԴԻԱՆ:

Նաև բահանն և զինգամարտ:

**Կիւղինիեան Մատենագրան**

264-4

1751

**255**

ԴՐՁՈՒՆ ԱԲ ԿՈՇԻ ԷՅԱՄԵՐՑԷ: Հրա. Սորդիս. Արքեպո. Գ. Պալեցի. Վենետիկ. աղ. Անտառ Գործով, 1752. ԽՀ(21) + 456 = 477 էլ:

**ԱՆՈՒԱՆԱԲԵՐՐ Ա**

ԷՅԱՄԵՐՑԷ ԵՒ ՏԱՐԵՐԱՎԱԼՈՒԹԻՒՆ:

**ԱՆՈՒԱՆԱԲԵՐՐ Բ**

ԳՐԴՈՒՆ, ԱԲ ԿՈՇԻ ԷՅԱՄԵՐՑԷ:

Յօրու պարաւակի Նախ Երջան Ժշմինաւոր զեկուցմանց: Երիրզգի Ընկերութեան առաջարկան արակաթեանց: Երրորդ Հաւաքածուի Նշանաւոր բանց իմաստաբեցաց: Տարրորդ Տաշական Համարկութիւնը, և խոզի:

Տաղարկեալ աշխատահրաւթեամբ Սորդի Արքեպիսկոպոսի Կառանզեւորութեցւոյց, ի տական և ի զարդեալթեան Դեմքիթիթ ժամկետու սուսամանիրոց մերսին Ազդի:

Օճախականիթամբ և ինքընաց՝ Սունակի Յակոբի որդի, Շքեւպոսն Թագման Հւեղուան Անդրունան. (որ և Տալեսինի կոչի) Բաժար ոի Անփօս:

Ի Հարուցաւոթեան Հայոց ի Հօսանիան օսւրք կէմիսին. Տեսակ Միհանաց Կարուղիսի Ակինցույ: Յամի Կենարուցին մերոյ: 1752: Ի մարտի 21 Ի Վէնետիկ. Ի Յուրաքի Անուանի Գործով:

**ԱԻՇԱՏԱԿԱՐԱՆ**

Ենորիւ: Եւ զգործաթեամբ Տեսակ Էպերեցս ապագրամն ոյն Փաքրադիր գրեած կան (որ է իր զրաւարան ին առանձնահան ժամկեց) ի բարեվայէ լուզոք Վէնետիկ. Ի կանց արծոցի պերճովանի, որոյ անունն ի լուսային Հոկտափ ուրին ժակոպիցաւու: Առանձին արծոցի պայտագույքը յիշատակէ լուզոք ձեր, զնուզ նարին, և մեր՝ միու Հայոց մերիւ ի Տէր:

**Կիւղինիեան Մատենագրան**

133 Սա

**256**

ՄՈՎԱԿԱՆ ԽՈՐԾԱՑԻ. ՀԱՅՈՍ ԳԱՏՄՈՒԹԻՒՆ: Հրա. Սորդիս Արքեպո. Գ. Պալեցի. Վենետիկ, աղ. Անտառ Գործով, 1752. ԽՀ(12) + 424 + 92 = 528 էլ:

**ԱՆՈՒԱՆԱԲԵՐՐ**

ԱԶԳԱՐԱՎԱԼՈՒԹԻՒՆ ՏՈՀՄԻ ԱԱՐԵՐԾԱՆ

Յօրինեալ ի Մակուսի Յեռաննե Վարդապետ, և Յոզեփական Քերթողահօրէ. Ի ինքըն Պայտագատապետի Սահակայ Բազրատաւույ:

**Տպագրեցիալ երկագրութեամբ Առբաք Վարդապետի և Արքեպիսկոպոսի Կուտանիուուցայ:** Հայ ինքոյ Յաւանեա Շէկվաք Սեղմանան, ու ի շինէ թշոտով բարի անուան՝ Հովուեա Մահմետի Յարութիւն Գերազանչ Խիստին ի Երբանու Հանգու ցիւոյ:

Ի՞շայրապետութեան Արբոյ էջմիածնի. Տեսան Մինասաց Ակնեցոյ՝ Հայոց Կաթողիկոսի. Յամի Տեսան. 1752. ի Մայիսի. 12: ի Վէճաբի. Ի Տպագրեա Անուանի Գործոյ. Հրամանաւ Սեղմանուց:

### ՑԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Զուհի:

#### ԱԱՆՈՒԹ.

Վերիւուրութեան, առանձին անուան-թերթով և էջմանորով (1-22) կը սիսի նորենացիք զՊատմութիւն Աշխարհութեանց, Անուան-թերթին է.

ՀԵՏԵՆԻ ՀԱՅԱՅՈՏ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ԱԾԽԱՐՀԱԿԱՌՈՒԹԵԱՆ:

Յարում շննեալ զՄատոց Աշխարթի. և զնշանար Գուանց, Քաղաքոց, և Գեղաց: Արքեպոլ է Նույն Հեղիսակէ Մովսիսի նորենացոյ Գոյշիմորդ և Յաղուհաննար Վարդապետի:

Տպագրեցիալ Հետեապէս՝ Աշխատասիրութեամբ, և Արքամբ արծոցիկ, ըստ Անուանի համագրեան ի յակորած:

Ի Վէճաբի:

#### Կիւղէնէկան Մատենադարան

966-621 Խ-

### 257

ՊԱՐՏԷԶ ՀԱԳԵՒՈՐ. Քրիստոնեան Վրբ. և Գոյացին Վեհեաբի, ապ. Առեփանուն Արլենեան, 1752, 321 էլ.

### ԱՆՈՒԱՆԱԲԵՐԹ

#### ՊԱՐՏԷԶ ՀԱԳԵՒՈՐ

Վարժանակոց դադար և զմանակից Հերենանդականց աղօթից, Հայ պատշաճաւութեան տեսքոց և ժամանելիք:

Մարգարեանու ի Ծովանենէ Վարդապետէ Կոստանդիուուցայ:

Յարում յանց յամաց յաւելան եօթն առզմունք ապուխարութեան: Նորապատրաստիւթիւն քրիստոնէարք մասնելոյ: Հաւասար իրառվանիքնեն: Եւ Նշանկանթիւնը իրուրդոց սրբոյ Պատարագի ի մերաց շարշարանց անոն մերայ յիւռաքի քրիստորի:

Տնիւոյ յանէ տեսան 1752. Հոկտեմբեր 18: Ի Եայրապետութեան անոն Մինասաց կաթողիկոսի:

Ի Վէճաբի. Ի ապարանի Որլանեան Ստեփանոսի: Հրամանու մեծաւորաց: Հանդիւ Քրիչիւէնիու:

### ՑԻՇԱՍԱԿԱՐԱՆ

Զուհի:

#### Կիւղէնէկան Մատենադարան

248 Ը-

## 258.

ԳԻՐՔ ՑԱԲՆԱԴՐՈՒԹԵԱՄ. Կ. Գոլիս, ապա հանդուցեալ մահանք Առողջապահութեա, 1752,  
150 + 272 = 421 էլ.

## ԱՆՈՒԱՆԱՄԵՐԵՐ

ԳԻՐՔ ԱԱՏԻԱՆ ՑԱԼՈՅ ԴԳՐԱՑ ԵՒ ՍԱՐԿԱՆԱԳԱՑ ԵՒ ՔԱՀԱԱՑԻԾ. ԵՒ ԳԱ-  
ԱԱԾԱՆ ՑԱԼՈՅ ՎԱՐԴԱԳԵՑԱԱՆ:

Ցպեցեալ ի ՀԱՅԱՊԵՏԱԿԱՐԵԱՆ օրբոյ էլուժեանը՝ Ցեսան Միհանյ ամենայն հա-  
յոց Կաթոլիկոսի:

Արդեամբ եւ եաբիւն՝ մէֆայու բարեպաշտան մահանք Գրիգորին՝ ի հուասեր-  
նուզոյին Բաղաջին. Ի թաքն Հայոց քրիստութեան ի Ցուցանակ աշխարհին  
մասուցի:

## ՑԻՇԱՏԱԿԱՐԱՆ

Ցիշատակարան Ցըպողի:

## Փառքուր

Առ ի ցաւարտ ամեկ զառաջինայ գրայիս մնանապութեան առաքենաց Ակեզեցոյ՝  
և զառայած առայ վարդապետաց ի փառ նոյն ամենազօր Տերութեան նորին, և ի պար-  
ապատին աշբատա եկեղեցայն իրաց օրբոյ ի Հայուան աշխարհին  
ի Հայուանապութեան Արքոյ էլուժեանք վերտուրդան գունին, Ցեսան Միհանյ  
երից երանեան օրբութեան կաթոլիկոսի ամենայն հայոց:

Առ ի Գոտիքարքութեան օրբոյ Առանապէմի Առանանան բաղաջին՝ Ցեսան Սա-  
հայուր օրբութեան և առանանան վարդապետի:

Ի կառանձնազօյն զարդար: Հրամանան նորին օրբութեան Գոտիքարքի Ցեսան  
Նէրգոյ առանանան վարդապետի:

Որ ո՞ւ բայ կանեմի օրբոյ առանձնազօյն և Հայուանաց՝ կողմիւր փակեց դարձ-  
եալ՝ որ զարդար եւ զարդարան շնչնանդրն ամենայն բանաւոր. և զարժանաւորն  
ձննանդրն առանց ամելու և ոչ փոք մի. զոյ հասանան զանեան ակը առանց մեր  
ամին:

Առ ի կայ առան զարցոյ՝ կամենանք վերտուրն օրբութեան Գոտիքարքի կառ-  
անանձնազօյնու: Որ կաներ ևս թէ իւր արքամեր լինից որ ևս ի մէն այնին եղաւ,  
բայց յայոյ իրազի շնուր մէֆայու բարեպաշտան մահանք գրիգոր, ըստ բարեսր զգին  
իրաց, ինդրից ի օրբութեան որ թիւն առէ զինուն ու ի լինի շնչան հոգու իրաց:  
Ընդ որ համեմ օրբութեան, և հաւանաթեան ըստ սիրելուն զան լինի աղողի:

Արդ լիւնիքի սրբն միոյ հայր մերի վերտուրիւ օրբութեան Գոտիքարքի կառ-  
անանձնազօյնու: և զնեզօն նորին զնային և զնայւու: և ընդ ամեկ զամանակի գրե-  
տորն վերտուրն բարեպաշտան. և զնեզօն նորին զամանակ միրինան և զամանակի շըշ-  
բուրն. և զնեզօնին զամանակ զարման: և զնեզօնին ինչեմ զարբոց յակերն. և  
զամանակն զամանակ ալիքան: Ցիշելիք ընդ վերտուրիցդ և զայնաստիք արդու-  
ցրոյս այսորին: և որդ լիւնիք մինչ ի օրինան սոսունեան մերէն ամէն:

## ՄԱՅՈՒՄ.

Ապանին կահամարակ եւ անաւարերազ կը սկսի ցիրիք զաւազան տալոց ա-  
շակերտաց նշարին բանին հարզաւեան: Խսկ էջ օճառ կը սկսի ցիսնան ծայրազոյն  
իշխանութիւն տալոյ Վարդապետաց նշարին բանին հարզաւեան: Որ է տասն աստի-  
նան ծայրազոյն զաւազան:

## Կիւլիչնիքեան Մատենադարն

204-8

1752

## 259

ՄԱՆՈՒԷԼ ԱՐՄԱՐԵԼԸ ԿԵՍԱՐԵԱՆ. ԵՐԳԱՐԱՆ ՀԱԿԻՔԻ. Գ. Գոլիս, ապ. Հակոբյան Ռար-  
աբը Դպրի, 1752, 100 էջ:

## ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԸ

ԵՐԳԱՐԱՆ ՀԱԿԻՔԻ. Ար է ամս պարունակին՝ երգեցմանք զանազար և հազնեաբանիք: Բ Հայուսպետութեան անոն Միասոյ վեւափա Կաթողիկոսին ամենայ Հայոց Յ պարունակութեան Բիզանտիոնի: Տեսան Ապահով առքելիութեան Բարուի արքեպիսկոպոսի: Ար է պարունակութեան Բիզանտիոնի: Տեսան Ապահով Արքան Յ Առուածարան Բարունաց պետի: Բ.թի 1201 Անդամքեր 10:

## ԹԻՇԱՏԱԿԱՐԱՐԻՆ

## Ցիշատակարար:

Ծնորչի և ստատութեամբ անելին առաւելոյ հօր, ստարւ և ստանակութեամբ անմանի պայման հօր, պարզնոց և ձերբակալութեամբ անմանի Հոգուն, պրույ և հօր, և բարեխօսութեամբ մօր առաւելոյ պատահելոյ, վայն առավելու պարտեցան դրաւեն այս որ կոչ Երգաւու: Ի պարագան Մարտիրոս զպրի, որդին ի ամր Հակոբյանոյ:

Արգամեր և զոյիւք, ճանաւոք անհայու որդին մինչանձի արքաց կիրակոսին: Արդ որք հանգիսի անայ չքշնչիք զմերոյ գրեալ մինչանձի կիրակոսն համայնքի հնիւց իրավց ամէն:

Նուն զարոցի և զրուազի ուրին կապարեաց, զարիրաց Անքրէն: Խո մի ժամանաց ըդրանու իւզնեալ զուսոյ Մարտիրոս, որ մակ անեամբ կոչին նարաստին Խօնայ: Այլեւ Հուսի յայու ի միս անեալ յիշեցի միով հայր մերի, անքրին և առողջապահի ծառայից առուսյ Մանուէլ (որ շարութեցի զա ըստ առաւելոյ պարզութեան և ըստ իմայ կարողութեան) Հանգեր ննիցնել ննազօք միովի թորոսի և կիւլի, այլ որք յիշեց միշեց ի քրիստոն, ի միանալու դուլստուն նորին ամէն:

Եթէ կամիք երգարանիս այսմիկ բարի.

Բժանակ թէ զարին արզամն երբ արարի.

Ընէ միովի Հինգ երկները թէ համարի:

Երի յարեւանն, առանեակ առանի յոյժ յարմարի:

## ՄԱՆՈՒԹ.

Ա. Կազմուած է 1734-ին տպուած Ժիրք Փարբիկ որ կոչի Տաղարանշին հետ:

Կիւլցէնէկեան Մաստինակարան

264-4

1734

## 260

ՏԱՂԱՐԱՆ: Գ. Գոլիս, ապ. Հակոբյան Ռարտիրոս Դպրի, 1752, 448 էջ:

## ԱՆՈՒԱՆԱՄԲԵՐԸ

ՏԱՂԱՐԱՆ ՎԱՀԵՒՈՒՑ ԵՒ ԳԵՆԵՑԻԿ Ի ԶԱՂԱԶԱՆԻԾ ԲԱՆԱՍՏԵՂՆԻԾ ԵԱՐԱՐԵՑ-  
ԵԱԱ Ի Բրաբեան Հայոց բարեյարգի և ճշարտասիրաց:

Ի Հայուսպետութեան անոն Միասոյ ամենայ Հայոց Կաթողիկոսին: Իսկ է Պարիսպութեան Կոստանդնու Պոլսոյ Ալքի և Առուածարան վարդապետի: Տեսան  
Ապահովայ:

Ի պարագան մարտիրոս զպրի Հակոբյանոյ ի ամր: Ի թուին Հայոց: 1201

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՅիշատակարան:

Թիվ 172 իր օգելութեամբ խթանաբարդի եղիուզամբաթ հց և դրէւե և նույսին պրոյ և բարեխոսութեամբ անհօրենեա մօք տեսան մերոյ Յիշատի Թրխոսուի. և ուրբայ Մարտի զարտաշին նց տարադ որդեզընդ երազաբարի բարձրացնեած իւնչ անհանդառնեած առանձ. Յանդառանդառապարտին գրիուզիւրուին վէճայի հայ: Եւ ի պարբարութեամ երաց միտուն պրոյ երազապահի, և կոստակնեապօլու տեսան թէնուրոսի և տեսան Յանդառա տառածարտին և որբազի վարդապետաց:

Արքանքը և Պայտեց Տիրուու նեխափի:

Արդ ոք նաշնչուի մա, յիշելի ի քիսուո զիւրուցիւու տիրացու նշխան: և զայրէ իր դիմանան և զայրէ իր զարդար և վանդուցեալ գոյտ իր զարդարն և շամայ նրիցեցած:

Յիշելի և զաշխատաւու գործոյ զիազուանցի նկրիւնն: և զնեզն:

Կիւրցինկան Մատենագործ

264-4 ջա

## 261.

ԳԵՏՐՈՍ ՎՐ. Ե. ԳՈԼՈՍԵՑԻ. ԳՐԳՈՒԵ ԵՐԱՄԱՄՆԵԱՅ: Ե. Պոլուն ապ. Տէր Յակովուի:

1752. 172 էլ:

ԱՀՈՒԱՆԱԱԲԵՐՔ

ԳՐԳՈՒԵ (ԵՐԱՄԱՄՆԵԱՅ)

Այս Առջինի կողի Հարկաւու Հարցմանձ. Թրիպանեական: Եղիուզի կոշի Բազմավարութիւն: Խոկ Երրուք վերացիւու Տաղարտ:

ի Հայրապետութեան Տեսան Միասոյ Գեղշեմի Սըրպան Կաթուղիւնիւն: և ի Գարդարութեան Մըրբի Սպահմայ Տեսան Յանդառա Առածածարն Վարդապետիւն: Վակ ի Անսամենիւն Պահոյ Տեսան Գեղրդայ Յազաւածար Պարբարդիւն: և Հրամանա նորին ք Պարմա Արեգայ Կառածինա Պաւեցար (1201):

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՅիշատակարան:

Ծնորւք և պարմաթեամբ առածածարին՝ յանի էլեւ տարպեցու նոսմանեայ գրգուէն:

Ահասասիրութեամբ նուսան նուսայ Պետրոս Հարդապետիւ: յիշելի չ մաքրա փոյշ լուղբան տեսդրն նեղիւք թափ: նաև զեղրարն իր հանդուցեալ զարեցու նորա պահն և զնենիւնն:

Ահա զնենիւնը Երիուրի՝ որ ևս ապազիւ արդեամին էւզու:

և ապազիւ Տէր Յանձնիսի:

Այս լինչիր զաշխատաւու գործարտին Հանդուցեալ կեսարոցի Երիուրի որդի շնէր Անոնն: և զիւս այսանարի գործարտին իրուցի Կարապետի որդի նդնաբոն:

Բաւմ ուս: Փերքման կ:

Կիւրցինկան Մատենագործ

268 ջա

(Եար. 15)

Կազմեց Ա. Գ.

## ԼՈՍ ԱՆՁԵԼՈՍԻ ԳԱԼԻՖՈՐՆԻՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՓՈԽ ՆԱԽԱԳԱՐԴԻՆ ՑԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ՝ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԲՈՂՈՆԻ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Հետեւեալ գեկուցումը, որ կը տրուի քարզմանաբար, կտուառուած էր Շա-  
բար օր, Յունիս 14ին, Համազգային Հայագիտական Միութեան տարեկան  
նաշկերյաբին, Պարունի մէջ:

**Շուրջ տասը տարիներէ ի վեր՝ Հաս Ան-**  
**ձելոսի ֆալքորնիոյ Համալսարանի Հա-**  
**յադիտական Ռևունց Բաժինը մէկ մասը**  
**կազմած է Միջին Արեւելեան Լեզուներու**  
**բաժանմունքին։ Մինչեւ 1965 թուականը,**  
**Հայագիտական Ռևունց Բաժինը կտու-**  
**վարուած է տաժանեայ ուսուցչական կազ-**  
**մով։ 1965 թուականին, Էրբ Տքթ. Աւետիս**  
**Մանձեան պաշտօնի կողուեցաւ Հայագի-**տութեան բրոֆեսորի տիտղոսով, Համալ-**  
**սարանի մինչ այդ կատարած համեստ ճի-**  
**զերը կարեւոր թափ մը ուսացան եւ մէր**  
**հաստատութիւնը գարձաւ մէկը Ամերիկա-**  
**յի ամենահայտնի բարձրագոյն կրթական**  
**հաստատութիւններին՝ որոնք սկսած են ի-**րենց լուրջ ուշադրութիւնը կեղրուացնել******

**Կովկասագիտական եւ Հնդկերպական ուս-**  
**մանց ընդարձակ քնարաւաններուն մէջ կա-**  
**րեւոր գիրք գրաւող Հայագիտական ուս-**  
**մանց զարգացումին։**

**Յիշեալ բրոֆեսորական նշանակումին**  
**բերութոյ քայլ մը՝ որ մէր Համալսարանը**  
**առանց սպասելու հայագիտական ուսմանց**  
**սահարերելու նպատակով զորացուե-**լիք հիմնազրամին, Միջին Արեւելեան Լե-****

**զուի եւ գրականութեան բնագաւառներուն**  
**մէջ։ Բացի այ ինը զաւընթացքներէն, եր-**  
**կու զաւեր ևս աւանդուած են Համալսարա-**  
**նիս Պատմութեան Բաժանմունքին մէջ, այ-**  
**սինքն՝ Հայ իմացական գրականութեան**  
**պատմութիւն եւ Հայ ժողովուրդի պատմու-**  
**թիւն։**

**Իրոք Մանձեանէն զատ, Հայագիտա-**  
**կան Բաժնի ուսուցչական կազմին մաս կազ-**  
**մած է Տքթ. Արքը Յովհաննիսեան՝ Հա-**  
**յոց պատմութեան այցելու բրոֆեսորի Հան-**  
**դամանքով, ինչպէս նաև իւրաքանչիւր տա-**  
**րի տոքիորայի թեկնածու աշակերտ մը**  
**պատասխանատու նզած է աշխարհարդի**  
**առաջին Էրկու տոքիներու զասաւանդու-**  
**մին։ Բայ պատի, 1965-1967 թուականնե-**  
**րուն Համալսարանի Միջին Արեւելեան**  
**Ռևունց Կեդրոնին մէջ պաշտօնափարած է**  
**Տքթ. Տօրճ նկըն այժմ Ռւաշինկթիւնի Տքթ-**  
**պարթոն Օքս Հաստատութեան մէջ Հայե-**  
**րէն լիդուով գոյութիւն ունեցող Հայկարա-**  
**նական զրականութեան բնագաւառին մէջ**  
**ուսումնասիրութիւններ պատրաստելու նր-**  
**պատակով։**

**Նախագահ Զարլից նանկի վերջերս կա-**  
**տարած պաշտօնական յայտարարութեան**  
**համաձայն, 1969 թուականի ակադեմական**  
**ըշխանէն սկսեալ Համալսարան կը թւե-**  
**կուիք նոր եւ բարերաստիկ Հանդրուան մը եւ**  
**կ'արձանագրէ Հակայաքայլ յառաջդիմու-**  
**թիւն մը Հայագիտական ուսմանց զարդաց-**  
**ման ասպարիզին մէջ։**

**Իր յայտարարութեան մէջ Նախագահը**  
**պաշտօնապէս յայտարարեց Հետեւեալ մի-**  
**ջոցառումները։**

**1. Հայագիտական Ռևունց Ամրիոնի**

մշտնինական հաստատումը Միջին Արեւելեան Լեզուներու թաժանմունքին մէջ։ Ամբիոնին վարիչ Նշանակուած է ԲրոՓ. Աւետիք Սահմանական, որուն ցարդ արձանադրած ակաղեմական եւ գիտական նոււաճումները արժանացած են Համալրաբանին նախագահութեան եւ պաշտօնէութեան բարձր գնահատականին։

2. Հայագիտական Ուսմանց գիտահետազոտական կեղրոնի մը հաստատումը՝ իրեն մէկ կարեւոր օդակը Համալրաբանին Միջին Արեւելեան Ուսմանց նուիրուած աշխարհաւոյակ կեղրոնին։

3. Պատմութեան Բաժանմունքին մէջ մը նայուն պաշտօնի մը յաւելումը, որոյ ուսուցչական անձնակազմին վրայ կ'աւելիայ մածանգիտ մը՝ աւանդելու համար Հայ ժողովուրդի պատմութեան վերաբերեալ դասերը։

Կարեւորութեամբ կը փափաքինք չեւաել, որ յիշեալ երկու բրոֆեսորական մը նայուն պաշտօններու հաստատումով, ինչպէս նաև բացառիկ արժէք ներկայացնող գրադարանի մը պահուզումով, ևս Անձնութիւնի Գալիքորնիոյ Համալրաբանի իր նիւթական միջոցներէն արժանադրած է շուրջ մէկ միլիոն տոլյարի պատկանելի գումար մը։ Համազաւած ենք, որ այս նախաճենակումիւնը ինքնին կը հաստատէ այն իրզումիւնը որ մեր Համալրաբանը տառած է գործական եւ իրաս կարեւոր քայլ մը՝ պահուզով կելու համար Հայագիտառութեան զարգացումը իրեն Համակառապար եւ անհրաժեշտ ուղակ մը մեր Միջին Արեւելեան մշակոյթներու համապարփակ ուսմանց շարքին։

Վերայիշեալ միջոցառումներու բերումով, Համալրաբանին Հայագիտական Ուսմանց Ամբիոնը իր հաստատած անդամական երկու կարեւոր բաժանմունքներուն մէջ։ Առոր իրեւ արդիւնք, մեր Համալրաբանի աշխարհական հայութեարականի պահութեան մասնագիտութիւն պիտի ունենան մասնագիտութիւն մեռք բերելու իրզուարանական, գրական, բանասիրական եւ պատմաբանական բնագաւառներուն մէջ։ Յիշեալ բաժանմունքներուն մէջ Հայագիտական հատարակութեան գործադրութեան մէջ հայագիտական հատարակութեան գործադրութեան մէջ պահուածութիւնը անոնք ուղարկուած է Հայագիտական Ամբիոնը պիտի Հանդիսանայ կարեւորապոյն եւ լաւագոյն կերպով կարգակերպուած կեղրոնը, ոչ միայն Ամերիկայի այլ նաև Հայագիտականէն դրւու որեւէ երկրի մէջ։ Հայագիտական Ուսմանց եւ Ամբիոնի բոլոր աշխատութիւնները պիտի զեկավարուին ԲրոՓ. Սահմանակի կողմէ։

Մասնօթ է, որ վերջինը յաջողութեամբ աւարտեցաւ Համազգային Հայագիտական Միութեան նախաճենակութեամբ կազմակերպուած հանգանակութեան արշաւը, որուն նպատակն էր գոյացնել 200,000 տորթի հիմնադրամ մը՝ որ Համալրաբանին արքամագրուելով պիտի աստարէք Հայագիտական ուսման մշանչնական մշակումին։ Յիշեալ գումարին 150,000 տորթարը ապահովուած ըլլարով, առաւելաբար Գալիքորնիոյ Հայ զարութիւն առաջանաւու նուիրաբերումին շնորհիւ, Համալրաբանի իր պայմանագրային խօստամին համաձայն արդէն պաշտօնապէս հաստատած է Հայագիտական Ամբիոնը։ Մեր արքամագրութեան տակ գըտնուող հիմնադրամին ասքերկան եկամուռը պիտի յատկացնի ընդդրանակելու համար Հայագիտական դաստիանութիւնները եւ հետազոտական աշխատանքները, որոնք իրենց նպաստը պիտի բերեն Հայ մշակոյթի լաւագոյն գնահատումին եւ ճանաշումին։

Լիայոյս ենք որ Համալրաբանին նախագաւութեան կատարած միջոցիշեալ կարգադրութիւնները հնարաւոր պիտի դարձնեն հետեւեալ ծրագրիները։

1. Կրթաթոշակներու բաշխում այն աշխակերներուն՝ որոնք կը ճգոտին մասնագիտութիւն մեռք բերել Հայագիտառութեան բրնձագուախնիւն մէջ։

2. Եկա-առքիբորայի հետազօտչիք պաշտօններ, արքամագրելի անոնց որոնք պիտի դարձնեն հետեւեալ ծրագրիները։

Հետ առնջութիւն ունեցող ժենադրութիւններ պատրաստելու աշխատահերթ:

3. Հին և միջնադարեան հայկական ըսկդրազրիւններու, ինչպէս նաև հայերէն լնուով հրատարակուած արձէքուոր ժենադրութիւններու տեղիկրէն լնուով բարդացանութիւն, որովէով անոնք մատչէլի ըլլան արեմանոն աշխարհի դիտականներուն և նու վերջապէս:

4. Հնարաւորութիւն ստեղծել որ Համալսարան ժամանեն այցելու դիտականներ և դաստիուններ, օրինակի համար լեզուարաններ, հնագիտներ և արևետաններու պատմութեան ժարգին մէջ Հեղինակութիւններ: Այս այցելուններուն մասնագիտական դաստիութիւնները պիտի նպաստեն շատ մը բաժանմանքներուն մէջ արձանադրուած աշակերտներու, որոնք առիթ պիտի սննդան մօտէն ծանօթանայու Հայ ժողովուրդի մշակութային ժառանգութեան: Մեր ծրագիրն է այցելու դիտականներ հրատիրել եւ դրազայի ակադեմիական հաստատութիւններէն, և մասնաւորապէս նրեւոնի Հայկական ՍՍՀ Գիտութիւններու Ակադեմիայէն և Գետական Համալսարաններ:

Մեր հաստատութեան մէջ պաշտօնավարող գիտականները իրենց արամադրութեան տակ պիտի ունենան Հայագիտական գրադարանային ֆոնա մը, որ մեր կարծիքով ամենէն ընդունակ եւ ճոխ գտնամարանն է բովանդակ Միացեալ Նախանդներուն մէջ: Համարանի գրադարանին փոքրիկ հասաքածոն, 1960 թուականին, աւելի քան հազար հատորի յաւելում մը ունեցաւ, շընորհիւ հանդուցեալ Տօքթ. Խանգամուրի ամենական գրադարանի նուիրատուութեան: 1966 թուականին՝ Բրոֆ. Սանեեան մասնաւոր առաքելութեամբ ուղեւորեցաւ Հայաստան, և մեր գրադարանին համար ապահովեց Ակադեմիայի, նրեամբ Գետական Համալսարանի գրադարանի նուիրատուութեան: 1967 թուականին՝ Բրոֆ. Սանեեան մասնաւոր առաքելութեամբ ուղեւորեցաւ Հայաստան, և մեր գրադարանին համար ապահովեց Ակադեմիայի, նրեամբ Գետական Համալսարանի գրադարանի նուիրատուութեան:

Նորատիպ գիրքերու, ձեռագիրներու եւ արխիւսիյն նիւթերու Մեր կարծիքով, այս գրադարանը աշխարհի մէջ գտնուող նման հաւաքածուներուն մէջ հաւաքարար ամենէն ընդունակն ու արժէ բաւորն է: Եթէ այս գրադարանին ապահովումը կը պարտինք համալսարանի կարգ մը վարչական եւ ուսուցչական անձնակազմի բոլորանուէք ճիշերան, բայց մանաւանդ Բրոֆ. Սանեեանին: Գէաք է գիտել տաք, որ Համալսարանը այս հաւաքածոն մեռք բերա, իբ նրա թական միջացներէն արամադրելով պատկառեի գումար մը եր փափաքիմ այս առթիւ պաշտօնապէս մէր հաստատութեան խորունկ չնորդակալութիւնը յայտնել Հ. Բ. Լ. Միութեան նախագահ: Տիար Ալէթ Մանուկեանին, որ 25,000 առշարժի առաստեն նըւիրատուութեամբ նպաստեց գրադարանի գնումին:

Այս գրադարանը, որ այժմ մաս կը կազմէ Համալսարանի հայրական հաւաքածույին, կը բովանդակէ մաստարապէս 10,000 հատոր գիրք, ձեռագիր եւ արխիւսին վաւերաբուղթեր: Այս նիւթերուն մէջ գտնուող շուրջ 140 հայերէն մեռագիրները կը ներկայացնեն ամենէն բազմաճոփ հաւաքածոն Միացեալ Նախանդներու թանգարաններու և գրադարաններու շարքին: Այս պարտապէս կը շիշտնք անոր համար որ ցարդ ամենէն ճոփ հաւաքածոն կը գտնուէր Հարբթըրտի Աստաւածարանական Ճեմարանի գրադարանին մէջ, որ ունի 22 հայերէն մեռագիրներ: Արդարեւ այնքան բազմարազանուակ է մեր պահանջան անհատուկան գրադարանը, որ մի քանի տարիներ պէտք է սպասել մինչեւ որ աւարտի նիւթերուն գիտական ցուցակագրութեամբ, եւ այդպիսով յատակ գաղափար մը կազմուի անոր բովանդակութեան լրիւ առաջութեան մասին:

Հաւաք ապա, պէտք է յիշենք մէր գրադարանային նիւթերուն մէջ գտնուող եւ եղակի արժէք ներկայացնող գանձ մը, այսինքն՝ 14րդ դարու առաջին յինամենակին քնօքրինակուած եւ բազմաթիւ հոյակապ մանրանկարներ պարունակող մեռագիր Անետարանը, որ արգասիքն է միջնագարեան եւ-

րեք զիխաւոր Հայ մանրանկարիչներէն մէկուն, Թորոս Ցարոնացիին ։ Գլանորի Հրուշակաւոր վանքին մէջ գրուած եւ ծաղկուած այս ձեռադիրը, որուն նիւթական արժէքը 50,000 տոլարէ աւելի կը գնահատուի, արտասահմանէն ապահովուած է իրբեւ նուէր եւ այսաեղ բերուած եւ Համալսարանիս նախադաշն յանձնուած Բրոֆ. Սանճեսի ձեռքով։

Այս հակիրճ զեկուցումով փորձեցինք ներկարացներ այն բոլոր միջոցառումները որոնք Լոռ Անձերոսի Գայիֆորնիոյ Համալսարանին նախագահութիւնը ի գործ դրած է յօդում Հայոցիտական ռամանց մշակման դարդացման։ Այս կարգադրութիւնները կը

հաստատեն Համալսարանիս եռանդուն եւ գործնական՝ Ամերիքիւթիւնը՝ Կոստանդնուպոլիս Հայ մշակոյթի ճանաչման և գնահատումին ակադեմական եւ դիտական բարձրագոյն գետնի գրայի Լիսոյոյ Ենք Խաչու Հայութի պիտի կարենանք առաւել եւս ընդարձակել մեր Հայոցիտական Ամբիոնի ծրադիրները, եւ առարկոյ չունինք որ ամերիկանց համայնքը պիտի շարունակէ զրավիդ կանգնիլ մեր ճիշերուն իր նիւթական եւ բարոյական միջոցներով։ Այսպիսով պիտի հասնինք մեր նպատակին՝ Լոռ Անձելոսի Գայիֆորնիոյ Համալսարանը վերածել արտասահմանի ամենին պատկառելի Հայոցիտական ռամանց կեդրոնին։

## Ա. ՅԱԿՈԲԻ ՆԵՐՍԵՆ

ԵԿԵՂԵՑԱԿԱՆՔ - ԲԵՄԱԿԱՆՔ

\* Եր. 1 Յունիս - ՀՈԴԵԳԱՌՈՒՍ (Գետեկանութ) և Բարեկենաման Ծինական Գանձ: Օրուած Հանգիստուր Ա. Պատրարքը՝ Մայր Տաճարի Առաջ Սկզբանի վրայ մատուց Հաւատրապահ Ֆերձ. Տ. Հայրիկ Արքեպո. Առանձին: Հայ սպառութեան, ի ժամ Ա. Պատրարքի կարգադրեցաւ Ա. Յունիս: Առաջերեան Հոգեպատճեան մասը՝ գուշած է գետ Ա. Երրորդութեան բարքածելիք անձին: Խակ Հայր Մերին առաջ առաջ առաջ առաջ: Ֆերձ. Տ. Նորոյր Եղիշակոսի գիւղութեամբ հաստրապահ Հոգեպատճեան հանդիպութեան պատրարքաց հոգեներուն համար: Արարուութեամբ հայացած առաջերեան պատիկայածին:

— Կեսօր եաթ, Մայր Տաճարին մէջ կատարեաց առ Անկառասեան, որուն նախագահց Գերձ. Տ. Նորոյր Եղիշակոսուն: Ապա կարգադրեցաւ Հոգերեանցի Հոգեպատճեան ներուզը:

— Ժամեր կը, Հազ. Տ. Կիրեկ Մ. Վարդապետի գիւղութեամբ, Միարժ Հայրեան և Ժամանակուր անձեր մեջնաց Միան յին, և Ա. Հոգուուր առաջերեան վրայ իջան անկայ Միանի Վերասանի վրայ կառուցաւ ազաթափարին մէջ կատարեցին օրուած պատշաճ արարուութեան: Այս խօսեցաւ Հազ. Տ. Կիրեկ Մ. Վարդապետ, որով նոր նախագահց Ա. Գրիգի գեղեցանատան մաս, եկեղեցւոյ զարթին մէջ, Ա. Արտուր Հոգեպահաւ պատրիարքց Հոգեներուն համար կատարեած նախատան պատամատին:

\* Եր. 7 Յունիս - Է. օր Հոգեպատճեան: Հայ սպառութեան, Ա. Պատրարքը մատուցուեցաւ Մայրապահի տանիքի արեւելանողար զանուուղ Ա. Հոգուուր նորիւուն մատրան մէջ: Ժամարարին էր Հոզը. Տ. Նորեկ Արզ. Արարարեան:

\* Եր. 8 Յունիս - Յիշաստան Եղիայի մարգարին: Ա. Պատրարքը մատուցուեցաւ ի Ա. Յարութեան, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարին էր Հոզը. Տ. Նորեկ Արզ. Մարֆաղէւնան:

— Ա. Հոգիսինաց նախատանակը պաշտուեցաւ ի Ա. Հեղշտակապեան: Հանդիպապեան էր Լուսաւորապահն:

\* Եր. 9 Յունիս - Ա. Կուսանաց Հոգիսինաց: Առաւունան ժամերգութեած պաշտուեցաւ Ա. Հեղշտակապեան Եկեղեցին մէջ: Խակ Ա. Պատրարքը մատուցուեցաւ Եկեղեցին առանձատան: Ա. Հոգիսինաց մատրան մէջ: Ժամարարին էր Հոզը. Տ. Առաջ Արզ. Արքպետան:

\* Եր. 13 Յունիս - Նախատանէին ի Ա. Յունիս նախագահց Գերձ. Տ. Նորոյր Եղիշակոսուն:

\* Եր. 14 Յունիս - Ա. Հօրթ մերոյ Գրիգորի Լուսաւորիչի Յիշաստ Եղիայի վ Վիրապէ: Ա. Պատրարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի առանձատան: Ա. Լուսաւորիչի սկզբանի վրայ ժամարարին էր Հոզը. Տ. Գորես Վրդ. Եղիշակոս:

— Նախատանէին ի Ա. Յունիս նախագահց Հոգերեանցին Ֆերձ. Տ. Հայրիկ Արքպետինուոսուն: Առաջ, ըստ սպառութեան, երգուեցաւ օ՛Տէր Աղոթեան:

\* Եր. 15 Յունիս - Տօն Կարուուիկի Եկեղեցւուն Ա. Եղիանձին: Մայր Տաճարի Առաջ Սկզբանի վ Վիշապահց Հոզը. Տ. Առաջ Արզ. Արքպետան: Հայր Մերձին առաջ, Լուսաւորապահ Ֆերձ. Տ. Հայրիկ Արքպետինուոսի ցվահուրութեամբ կատարեցաւ Հայրապետանին Մաղթաւը վան Մայր Արտուր:

— Կեսօր եաթ, Մայր Տաճարին մէջ կատարեած առ Անկառասեանին նախագահց Գերձ. Տ. Շահէ Եղիշակոսուն:

\* Եր. 21 Յունիս - Ա. Մեծին ներսէի և Խակ առաջ նախակոպանի: Ա. Պատրարքը մատուցուեցաւ ի Ա. Գիլանիքի: Ժամարարին էր Հոզը. Տ. Նորեկ Արզ. Մարֆաղէւնան:

\* Եր. 22 Յունիս - Բարեկենաման Ա. Լուսաւորիչի Պանց: Ա. Պատրարքը մատուցուեցաւ ի Ա. Յարութեան, Ա. Լուսաւորիչ Եկեղեցին մէջ: Ժամարարին էր Հոզը. Տ. Կիրեկ Մ. Վրդ. Վարդեկան:

\* Եր. 23 Յունիս - Գիւտ Նշանաց Ա. Հօրթ մերոյ Գրիգորի Լուսաւորիչի: Հայ սպառութեան, Ա. Պատրարքը մատուցուեցաւ Մայր Տաճարի Ա. Մակարյան մատրան մէջ, ուր մատուք մը կայ ամփունած Ա. Լուսաւորիչն: Ժամարարին էր Հոզը. Տ. Առաջ Արզ. Պալիսկան:

\* Եր. 24 Յունիս - Ա. Պատրարքը մատուցուեցաւ ի Ա. Գիլանիքի: Ժամարարին էր Հոզը. Տ. Առաջ Արզ. Պալիսկան:

\* Դր. 2 Յուլիս—Ամեն. Պարբերք Ս. Հայրը նախագահ և Ս. Ցավորնեց Մայր Տաճարին մէջ պաշտօնած Թարգմանչուց նախառակին:

\* Եւ. Յուլիս—Ս. Թարգմանչուց Վարդապետաց մերոց Խաչակրաց Տաճարում՝ Հայոց Տ. Կիւրեղ Ս. Վրզ. Գորիկին, որ եւ գործոց, մարտնչութ օրուն մատուց Ավագարտութ առաջին հաստութ ԱՄԲ երթիւր համ փաքէի, զի Խաչեց Հայր մեր առաջ ենց զարդարութեած (Հակ. Ժ. 22): Ս. Պատարաց և գործոց, երիւն ժամերու անուզնեմք առյանփռուեցած Խարցէի առարկայած:

\* Եր. 3 Յուլիս—Ս. Տրգուայ բազուարին և Աշխեն Խիկնալին: Ս. Պատարաց մատուցածաւ ի Ս. Գլխադիր: Ժամարութ էր Հոգ. Տ. Կուրց. Վազգարեա:

— Նախառակին ի Ս. Ցավոր նախագահ Գեր. Տ. Նորայր Եղիշեալուս:

\* Կիր. 4 Յուլիս—Դիտ Ֆիլ Ս. Առաքածածին: Ս. Պատարաց մատուցածաւ Գերամանի Ս. Առաքածածին Տաճարին մէջ, Տիրուար. Ս. Գլխադանին վրայ: Ժամարութ էր Հոգ. Տ. Նորայր Արզ. Մարգարելյան: Երթ ու զարդ Թափաներուն նախագահց Գեր. Տ. Նորայր Եղիշեալուս:

\* Ար. 11 Յուլիս—Նախառակին ի Ս. Ցավոր նախագահց Գեր. Տ. Շահն Եղիշեալուս:

\* Եր. 12 Յուլիս—Ս. Երկաստան առանձնական Քրիստու և Գօնոսի Երեմանակերպ առանձնայի: Ս. Պատարաց մատուցածաւ Մայր Տաճարի Ս. Գօնոս վերամասրութիւնի Ժամարութ էր Հոգ. Տ. Կուրց. Վազգարեա:

\* Կիր. 13 Յուլիս—Բարեկենալա Վարդապետ Գոնց: Ս. Պատարաց մատուցածաւ ի Ս. Ցավոր Արմ. Ս. Լուսաւորիչ Եղիշեալին մէջ: Ժամարութ էր Հոգ. Տ. Կուրեղ Ս. Վրզ. Գորիկան:

— Նոր Երանակամք Ս. Գլխադանի Եղիշեալին մէջ մատուցած Ս. Պատարաց Ժ.Մ. Եթուն Հոգ. Տ. Եւսիկ Տ. Վրզ. Պատարանի բակցաւ Քրիստու առանձիւթ առաջերկութ համարին և Հասանակամութեան մասին:

\* Ար. 14 Յուլիս—Տաղանդի առին նախա-

ռանդի Կատարուեցած Մայր Տաճարին կից: Ս. Էլիսածին մատրան մէջ: Հանդիսավոններ էր Լուսարարութեան Գեր. Տ. Հայրը Արքակիսկովուս:

\* Եր. 19 Յուլիս—Յիշատակ Յաղանակին: Ս. Պատարաց մատուցածաւ ի Ս. Գլխադանի: Ժամարութ էր Հոգ. Տ. Աղան Արզ. Պայօզիան:

— Մայր Տաճարին մէջ պաշտօնած Այլակերպարքան մէծանունին Խանուսանակին եւ անոր յախորդող Տեաննեղոր գահակալութեան համբաւութեան նախագահց Գեր. Տ. Շահն Եղիշեալուս:

— Գիւերուսկովին, Մայր Տաճարին մէջ կատարուեցած մատրան մասին յախորդութ է Հակ. Ժ. Արայի Եղիշեալուս:

\* Կիր. 20 Յուլիս—ՎԱՐԴԱՎԱՐ (Յօհաննես Ավագ) (Յօհաննես Ավագ մեր): Օրուն Հանդիսաւոր Ա. Պատարաց Մայր Տաճարի Ալար Աղամանին վրայ մատուց Գեր. Տ. Շահն Եղիշեալուս Անձնան և բարեգուց: Ենք այլակերպան առաջ Խաչութուն: Մեր Տիրու պարտաւուերպարքան մասին խոսէ Խոսէ Խոր. Գեր. Մարտազուլը: Երթ ու զարդ Թափաներուն Տաճարին մէջ կատար է այս առին:

— Գիւեր Խոր. Մայր Տաճարին մէջ պաշտօնած մատուցածին նախագահց Գեր. Տ. Նորայր Եղիշեալուս:

\* Բ. 21 Յուլիս—Յիշատակ մանկուց: Ս. Պատարաց մատուցածաւ ի Ս. Գլխադիր: Ժամարութ էր Հոգ. Տ. Ֆեզը Վրզ. Նազարեան: Ազա. Լուսաւորութ Գեր. Տ. Հայրէ Արքակիսկովուս Եթունութեան համար Հանդիսաւոն կարգեր, նախ Մայր Տաճարին մէջ և այս տարիին Երանակամք Տ. Կուրեղ Բ. Պատարաց Նոր Ժրէնին վրայ:

\* Ար. 22 Յուլիս—Նախառակին ի Ս. Ցավոր նախագահց Գեր. Տ. Նորայր Եղիշեալուս:

\* Եր. 23 Յուլիս—Ս. Թահէուր առանձնական մեր և Անձնան կուրի: Ս. Պատարաց մատուցածաւ Մայր Տաճարի Ս. Գլխադիր Ժամարան մէջ: Ժամարութ էր Հոգ. Տ. Նորայր Արզ. Մարգարելյան:

\* Կիր. 24 Յուլիս—Ս. Պատարաց մատուցածաւ ի Ս. Ցավոր Արմ. Ս. Լուսաւորիչ Եղիշեալին մէջ: Ժամարութ էր Հոգ. Տ. Նորայր Արզ. Մարգարելյան:

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

|  |                          |
|--|--------------------------|
| Ենորիք Պատրիարքը զեկուացիթերու Գողովքան<br>Գոյցակարիներ հաւաքածոյին առիրով (Դրս-<br>խօսական)   | 301                      |
| Հերէ և Էլուարը Մարտիկան Թամգարան և Ա-<br>րուսացէմի Հայ Պատրիարքութեան Գանձերու<br>Ցուցահանդէս  | 308                      |
| <b>Ա. ԳՐԱԿԱՆ</b>   |                          |
| Հերամուաց Առաջնապետ  | 317                      |
| <b>Ա Ս Ո Ւ Ա Շ Ա Ր Ո Ւ Ա Կ Ա Ն</b>   |                          |
| Տեղիք Աստուածածութեան<br>Հուոր   | 322<br>335               |
| <b>Բ Ա Ռ Ա Ց Ե Ղ Ե Վ Ա Կ Ա Ն</b>   |                          |
| Գեղօն Միտմէկի Բաճտին<br>Քրոյ. Մ. ՄԱՆՈՒԿԻՆԻԱՆ   | 337                      |
| <b>Բ Ա Ռ Ա Ց Ի Ր Ա Կ Ա Ն</b>   |                          |
| Ճե - ՃԶ Դարու Կարեւոր Տաղարան մը Հոս Աթե-<br>լոյի Գոյշիորինոյ Համբուարանի Գրատարանի<br>Մէջ   | 341                      |
| Ցանկ Նոր Ձուռայի և այլ Տաղարամներից լոյս ան-<br>տած Գրմէրի   | 348                      |
| <b>Գ Ր Ա Խ Օ Ս Ա Կ Ա Ն</b>   |                          |
| ՀՀայկական Մամրամիկարչութիւն<br>Հեղինանու Բովանդակարիւմ «Սիօն»ի<br>Ցուցանի և Ցիցատակարաններ<br>Քրուսացէմի Կիւտէկկանմ Մատունադարանի<br>Հայ Հնատիպ Գիրքերու (1512-1800) | 356<br>358<br>361<br>370 |
| Հոս Աթելոյի Գոյշիորինոյ Համբուարանի Փոխ<br>Կախաղական Բայտարաւութիւնը Հայկական Ամ-<br>րիմիք Պաշտօնական Հաստատան Մասին   | 390                      |
| <b>Ը. Ց Ա Կ Ո Ւ Ի Ն Ե Ր Ա Ը</b>  |                          |
| Եկեղեցական-Քայլական<br>Բովանդակարիւթիւն  | 394<br>396               |
| <b>Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Ա Ը</b>   |                          |
| Ցամկ «Սիօն»ի Խմբագրութեան և Գ. Կիւտէկկանմ<br>Մատունադարանին Կողմէ Ստացուազ Թերքերու  | 397                      |

«Սիօն»ի վերաբերու առէն բարեկարիւմ և տառօւմ կատարել հետևեաւ հասցէիծ.—

MR. ARA KALAYDJIAN. REDACTION OF «SION»,

OLD CITY — JERUSALEM

«Սիօն»ի տարեկան բաժնեցիքն է Ամերիկայի համար՝ Ծ ջոյար  
բույր այլ երկիրներու համար՝ 1 Մթիրին

PROF.- HIS BEATITUDE THE ARMENIAN PATRIARCH OF JERUSALEM. ED.- BISHOP SHAHZ AJAMIAN  
No. 7 + 8 THE ARMENIAN CONVENT PRINTING PRESS, JERUSALEM. JULY - AUGUST 1969

## Ց Ա Խ Ե Լ Ո Ւ Ա Շ

«ՍՄՐՈՆ»Ի ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆՆ ՈՒ ԿԻՒՂԵՆԿԵԱՆՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԸ  
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՄԱՑԱՆ ԵՆ ՀԵՏԵԽԵԱԼ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

- 1) ԱԶԱՏ ՕՐ Օրութերթ, Աթենք — Հանաստան  
Platia Mitropolous, 11, Athènes (117) — Grèce
- 2) ԱԶԴԱԿ Աղջային, Գրական, Քաղաքական, Հասարակադիտական Օրութերթ, Գլյուռթ — Լիբանան  
B. P. 587, Beyrouth — Liban
- 3) ԱԼԻՔ Աղջային, Հասարակական, Քաղաքական, Գրական Օրութերթ,  
Քեւրան — Իրան  
Khiaban Naderi, B. P. 422, Tehran ~ Iran
- 4) ԱՐՄԱՆԻԵՐԹԻՒ Հայ Աշխարհական Եկեղեցւոյ, Ներ Օրբը և Ա. Մ. Ֆ.  
152 East 34th Street, New York, N. Y. 10016 — U. S. A.
- 5) ԱԲԳ Քաղաքական, Տնտեսական Օրութերթ, Գլյուռթ — Լիբանան  
B. P. 2623, Beyrouth — Liban
- 6) ԱՆԴԱՍԱՆ Գարեգին Գրականութեան և Արժեամբ, Փարիզ, Ֆրանս  
46, Rue Richer, Paris 9e — France
- 7) ԱՆԻ Գարեգին Գրագրութերթ, Լրատ. Անի Օրբեկի, Գլյուռթ — Լիբանան  
P. O. Box 3672, Beirut — Lebanon
- 8) ԱՃԻԱՐՀ Գրական և Հասարակական Եպօրեայ թերթ, Գանիէո — Ֆրանս  
B. P. 12 ~ (92), Bagneux — France,
- 9) ԱՃԻԱՐԺ Գրականութեան, Գանիէո — Ֆրանս  
B. P. 12 — (92), Bagneux — France
- 10) ԱԲՈՎՋԱԿԱՆ-ՀՈՒԹՑՈՒՆ Հայկական ՍՍՀ Առօգջապահության Երկնիության Գիտական պահպակ, Կազմակերպական-Երթուղական Հանդես, Երևան — Հայաստան  
Kirov Street No. 2, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 11) ԱՅՊԱՐԻՉ Եպօրեայ թերթ, Ֆրեզու, Գալիֆորնիա — Ա. Մ. Ֆ.  
P. O. 865, Fresno, California 93712 — U. S. A.
- 12) ԱՎԱՆԴՐԻՇ Օրդու ՀԼԳԵՄ Կենակութի, Երկան և Հայաստան  
Pushkin Str. No. 1, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 13) ԱՐԱՄԱՏ Աղջային, Քաղաքական Օրութերթ, Գլյուռթ — Լիբանան  
B. P. 756, Beyrouth — Liban
- 14) ԱՐԳԵՌՈՍ Գաշունաթերթ Զամանութի Հայրենական Միավետան, Նիւ Եօրբ — Ա. Մ. Ֆ.  
276 Fifth Avenue (Room 702), New York 10001 — U. S. A.
- 15) ԱՐԵՒ Քաղաքական, Գրական և Տնտեսական Օրութերթ, Գանիէո — Ա. Մ. Ֆ.  
B. P. 1060, Le Caire, (Egypt) — R. A. U.
- 16) ԱՐՄԵՆԻԱՆ Աղջային, Քաղաքական, Հասարակադիտական Օրութերթ, Գ. Այրեւանի Արժանիթի  
El Salvador 4625-27, B. Aires, Argentina
- 17) ԱՐԵՒՆ Ժաղավագան Եպօրաթերթ, Խօթանուու — Բաւրքիս  
Beyoglu Tunel Cad., Narmanli Yurdu, 1st., Istanbul, Turkiye
- 18) ԱԿԵՏԱՐԱՆՈՒ Հրատարակութիւն Ակետարական Կեդրոնի, Գլյուռթ — Լիբանան  
P. O. Box 4115, Beirut — Lebanon
- 19) ԱԼԵՏԻՒ Ամասկան Գալատանթերթ Հայ Կաթողիկէ Գարեգիարքութեան  
Տան Կիլիկիոյ, Գլյուռթ — Լիբանան  
Patriarch Armenien Catholique, Achrafieh, Beyrouth — Liban

- 20) ԲԱԿԻՆԻ Այս-դիր գրահանութեան և արակառի. Գլյուք - Լիբանի  
G. Sassouni, Rue Sélim Boustanli, Beyrouth — Liban
- 21) ԲԱԶԻՄԻԼԵՒ Հայոցի համայնքական գրահան, գիտական, բարոյա-  
կան, Ա. Ղազար, Վենետիկի, Իտալիա  
Congrégation Méchitariste, S. Lazaro, Venise, Italia
- 22) ԲԱՏԻՐԵՐ Գաշտանաթերթ Ֆրանչեսկանայ Աւեա. Միամիթեան, Մարտէլ, Ֆրանչե-  
7, Rue Calais, Marseille 12e — France
- 23) ԲԱՅԻՆԵՐ Երևանի Հայոց գրահանութեան, Երեվանի Գետական Համալ-  
գանի ՀԱՄԱՆ-  
ԼՈՎՐԱՆԻ 1 Mavriani Str., Yerevan — Armenia, U. S. S. R.
- 24) ԲԱՅԻՐԵՐ Հայկ. ԱՅՆ Միամիթերթի Սովետի առջնօրեր Արդիկայի Վար-  
չութեան, Երևան — Հայաստան  
ՄՐԻՒԻՆԵՐԻ Հրատիկ Kotchar Str. No. 5, Yerevan 33 — Armenia, U. S. S. R.
- 25) ԲԱՄԻ - ՂԻԻՐ Ամառթերթի Ա. Գետրան Հայց. Առաջ. Եկեղեցւոյ, Վան Տիւս,  
Դարձութիս — Ա. Մ. Է.  
17231 Sherman Way, Van Nuys, California 91406 — U. S. A.
- 26) ԲԱՐՁՈՒԻՆԻ Գարբրետական համապատասխան Ամսութերթ, Գլյուք, Լիբանիան —  
Ֆ. Ֆրանցիսկեան Երերդ. Վարժարանի, Հայէդ — Սուրբա  
Ecole Mérkézé, Djebel Nahr - Azzié, Alep — Syria
- 27) ԲԺԻՇԿ Բժշկական և Առաջշատական Ամսութերթ, Գլյուք, Լիբանիան  
B. P. 4176, Beyrouth — Liban
- 28) ԲՈՒՐԱՍԱՆ Եկեղեցական, գրական և մշակութային ամսութերթ, Մար-  
տւուկ Հայց. Առաջ. Եկեղեցւոյ, Մանթերէլ, Գանձսան  
5242 Park Avenue, Montreal 8, P. Q. — Canada
- 29) ԳԱՆԱՍԱՆՑ Հրամ - Հայ Աւեա. Եկեղեցւոյ, Թորութ - Գանձսան  
ՄԱՄՈՒԼԻ 34, Glenforest Road, Toronto 12, Ontario — Canada
- 30) ԳԱՐՐԻՆ ՀԱՅԵՐ Հայեանման Եզ Հայաստանի Գրողների Միամիթան Վար-  
չութեան Գրական - Գեղարվետական, Համարակական - Գաղա-  
բական Ամսութերթ, Երևան — Հայաստան  
Isahakian Str. No. 28, Yerevan 9 — Armenia, U. S. S. R.
- 31) ԳԵՂԱՐԴ Երական Գարբրետթերթ, Կրօնական - Աղջոյին, Սէւպ - Ան-  
Բաւան, Մարտէլ - Ֆրանչես  
Campagne Frêze, Saint - Antoine, 13 Marseille (15e) — France
- 32) ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Ամենամայ Գիտ - ճառաւական Գարբրետական, Երևան —  
ԵՎ ՏԵԽՆԻԿԱՆ Հայաստան  
Moscowian Str. No. 35, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 33) ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Հայկ. ԱՅՆ Կիմ. Ակադեմիայի Տեղեկագիր, Երևան, Հայաստան  
ՆԵՐ ԵՐԿՐԻ Երեկուտիւն Բարեկամուտիւն Երևան 19 — Armenia, U. S. S. R.
- 34) ԳԻԱԿԱՆ ԹԵՐԻ Օրդան Հայկ. ԱՅՆ Գրողների Միամիթան Վարչութան, Եաբա-  
թաբերթ, Երևան — Հայաստան  
Barekamoutian Str. No. 3, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 35) ԳԻԱՐԱՐ Ամսութերթ, Գրաւուին, Նիւ Երբ. — Ա. Մ. Է.  
117 Adams Str., Brooklyn, New York 11201 — U. S. A.
- 36) ԵՐԵԿՈՒՑԱՆ ԵՐԵՎԱՆ Օրդան Հ. Կ. Ե. Երեվանի Թաղաքային Կոմիտեի Եվ Աշխատա-  
գործների Դեպարտամենտի Երեվան Թաղաքային Սովետի, Երե-  
ան - Հայաստան  
Gnouiantz Str. No. 8, Yerevan — Armenia, U. S. S. R.

- 37) ԵՐԵՎԱՆ Թաղաժական, Հաւաբակական և Մշակութային Շաբաթաթերթ  
Սովիա — Գուլայրբա  
N. Tzakov Str. 3, Sofia — Bulgaria
- 38) ԵՐԵՒԱՆԱՐԴ Արկան Սոց. Դեմոկրատ Հայական Կռամակցութեան Ամերիկայի  
Երջակին, Նիւ Սորք — Ա. Մ. Ն.  
54 West 22nd Street, New York, N. Y. 10010 — U. S. A.
- 39) ԵՐԵՒԱՆԱՐԴ Այսաթերթ, Գէլբութ — Լիբանան  
ՀԱՅՈՒՀԵՆ B. P. 4600, Beyrouth — Liban
- 40) ԵՐԵՎԱՆԻԿ ԱՊՈՑ Հայկար Արամաթերթ Հայ Աւետ. Եղբայրութեան Եկեղեցին, Գ.  
Արեւ — Արքանաթերթ  
Casilla Correo No. 87, Suc. 6, B. Aires — Argentina
- 41) ԶԱՐԹՈՒԹ Օրաթերթ, Գէլբութ — Լիբանան  
B. P. 617, Beyrouth — Liban
- 42) ԶԵԿՈՒՅՑՆԵՐ Հայկ. ՍՈՀ Գետական Ակադեմիա, Երևան — Հայաստան  
Barekamoutian Str. No. 24, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 43) ԷՇՄԻԴՅԵՐԻՆ Գաշտական Ամագիր Հայրապետական Աթոռոյ Ս. Էջմիածնի,  
Էջմիածին — Հայաստան  
Catholicosate of St. Etchmiadzin, Armenia — U. S. S. R.
- 44) ԷՐԱԿԵՐՄԵՆԻՆ Հայկական ՍՈՀ Գիտ. Ակադեմիա, Երևան — Հայաստան  
ՏԱԼ ԵՒ ՎԼԲ. Barekamoutian Str. No. 24, Erevan — Armenia, U. S. S. R.  
ՀԱԿԱԿԱՆ  
ԲԺՇԿՈՒԹՑԱՆ  
ՀԱՅԴՐԵՐ
- 45) ԺԱՄԱՆԱԿ Թաղաժական, Ժաղազգական Օրաթերթ, Խըթանդաւլ, Քուրքիա  
Beyoglu İstiklal Cad., Narmalı Yerdu, Istanbul — Turkiye
- 46) ԺՈՒՐՆԱԼԱՑԻՑԻՆ Օրդան Հայկ. ՍՈՀ Գետական Մատենագիտության, Եամսեայ  
ՀՈԴՎԱԾՆԵՐԻ Հանգես, Երևան — Հայաստան  
Toumanian Str. No. 51, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 47) ԼՈՅՈ Բառցեամբ երկամսեայ թերթ Հայ հայրեառ և հայրեառ,  
Գուրք-Համմաւ — Լիբանան  
Institute for Armenian Blind & Deaf, Bourdj-Hammoud — Lebanon
- 48) ԼՈՅՈ Առօրեայ ընթերցաներու խորհրդառնորիներ — Հրատ.  
Առօրեայ և Լիբանանի Գրիտ. Զանից Միութեան, Գէլբութ —  
Լիբանան  
P. O. Box 235, Beirut — Lebanon
- 49) ԼՈՅՈ Աժադիր Առօրեալիոյ Հայոց Եկեղեցայ, Սիանի, Առօրեալի  
Box 4866, G. P. O. Sydney, N. S. W. — Australia
- 50) ԼՈՅՈ Աժադիրիկ Ա. Երբարդութիւն Հայց. Առօր. Եկեղեցւոյ, Խ.  
Ֆիլատէփիա, Բէնալիքանիս — Ա. Մ. Ն.  
6421 Ogontz Ave., Philadelphia, Pa. 19126 — U. S. A.
- 51) ԼՈՅՈ Տեղեկատար թերթի Ա. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Եկեղեցւոյ,  
Ա. Գրանիսիս, Գալիֆորնիա — Ա. Մ. Ն.  
51 Commonwealth Ave., S. Francisco 18, Calif. — U. S. A.
- 52) ԼՈՒԱՐԵՐ Մանկա-պատանեկան Ամագիր, Թեհրան — Իրան  
Ave. Naderi, Novpahar Str., Tehranshid No. 18, Tehran — Iran
- 53) ԼՈՒԱՐԵՐԻԶ Եաբաթաթերթի Ա. Գրիգոր Լուսաւորիչ Հայց. Եկեղեցւոյ,  
Նիւ Սորք — Ա. Մ. Ն.  
314 E. 35th Street, New York, N. Y. 10016 — U. S. A.
- 54) ԼՄԱԹԵՐ Լոյ Հը տեսնէ Գլ. և Եր. օբեր, Նիւ Սորք — Ա. Մ. Ն.  
151 W. 25th Street, New York, N. Y. 10001 — U. S. A.

- 55) ՀՐԱՄԱՆ ՀԱՅ Ամաթերթ, Հայկ, ՍՈՀ Գիտաբանահերթ Ակադեմիա, Երևան —  
ՍԱՐԱԿԱԿԱՆ Հայաստան  
ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ Դպրոց 15, Yerevan — Armenia, U. S. S. R.  
Երևան
- 56) ՀՐԱՄԱՆ ՀԱՅ Օրդան Հայկական Մատենագիտական Ամսագիր,  
ՀԱՅՎԱՆԵՐԻ Երևան ու Հայաստան  
Տումանյան Տումանյան 51, Yerevan — Armenia, U. S. S. R.
- 57) ՀՐԱՄԱՆ Պարբերապերթ Եկեղեցական և Աշակարային Ս. Յակով Եկեղեցական, Խոհքառական Եկեղեցական 250, St. Zotique Str., West, Montreal 155, P. Q. — Canada
- 58) ԽՈՍԿԱԿ Հրաման Հ. Բ. Ը. Միհրենի Լիբանանի Երջ, Յանձնաժողովի,  
Գլյուքը Լիբանան  
B. P. 715, Beyrouth — Liban
- 59) ԿԱՄՈՒՐ Այսուհերթ էաւեան Սանազ Միսլիքան, Խաթաղուլ, Բաւրքիս  
Taksim, Billurea Sokak 17/1, Istanbul — Turkiye
- 60) ԿԱՎԱՋ Քաղաքական Հարաբերթիք, Խօթանուլ — Բաւրքիս  
Billur Sok. No. 10, Galata, Istanbul — Turkiye
- 61) ԿԻԼԻԿԻԱ Պաշտոնապերթ Ամերիկայի Հայոց Առաջնորդաբանի, Նիւ Եսք,  
Ա. Ա. Ն.  
411 East 53rd Street, New York, N. Y. 10022 — U. S. A.
- (2) ՀԱՂԱՐԴԱՆ Հայ Գրականարեան Բարեկամերու, Նիւ Եսք — Ա. Ա. Ն.  
ԳՐՈՒԹԻՒՆ 114 First Str., Yonkers, N. Y. 10704 — U. S. A.
- 63) ՀԱՂԱՐԴԱՆ Գողաճառի Հայոց Առաջնորդաբանի, Գողաճառ, Երազ  
Diocese of the Armenian Church of Baghdad, Baghdad — Iraq
- 64) ՀԱՄԱՉԳԱՑԻՒՆ Կիսամեռայ թերթ աղբային, գրական և հասարակական, Գուէ-  
նս Ալէս — Արժանիթին  
Libertad 287, Buenos Aires — Argentina
- 65) ՀԱՅ ԱՆԹԻԳ Գոշտոնապերթ Ամերիկայի Այնթաղթիներու Միսլիքան,  
Արինըրին, Արտու, Ա. Ա. Ն.  
6 Highland Ave., Arlington, Mass. 02174 — U. S. A.
- 66) ՀԱՅ ԵԿԵՂԵԾԻ Գոշտոնապերթ Առաջնորդաբանի Հայոց Ամերիկայի և Նիւ  
Եսք Ա. Ա. Ն.  
630 Second Ave., New York, N. Y. 10016 — U. S. A.
- 67) ՀԱՅ ԸՆՏԱՆԻ Ամսարեայ պարբերապերթ, Տղագրութիւն Միտթարեան Հրա-  
մառական ծան, Ա. Հայուր, Վենետիկ — Իտալիա  
Casa Editrice Armena, PP. Mekhitaristes, St. Lazare, Venise — Italie
- 68) ՀԱՅ ԵԵՐԱԿԱՆ Եամսեայ պարբերագիրք Հայէպի Հայ Եկեղեցացի, Հայէպ,  
Սուրբիս  
Asile des Vieillards, Bustan Pacha, Alep — Syrie
- 69) ՀԱՅ ԿԵԴՐՈՒՆ Ամսագիր Կրօնական, գրական, կրթական, Գ. Ալէս, Արժանիթին  
Acevedo 1353, B. Aires — Argentina
- 70) ՀԱՅ ԿԵԴՐՈՒՆ Հրամա. Հայ Կեդրուն, Գ. Ալէս — Արժանիթին  
ՏԵՂԵԱՍՈՒՆ Acevedo 1353, B. Aires — Argentina
- 71) ՀԱՅ ՍԻԲ Պարբերթ Հայ Օդաչութեան Միսլիքան, Գոշտոն Ա. Ա. Ն.  
212 Stuart Street, Boston, Mass. 02116 — U. S. A.
- 72) ՀԱՅԱՍՏԱՆ Ամսաթերթ աղբային, գրական, քաղաքական, հասարակագի-  
տական, Ա. Փառլու և Գրազիլ  
Cx. Postal 12-125, Santana, S. Paulo — Brazil